


244



Սիրու

1969



Այօթ Ծանչ Յի թի Ուրբարեալը լիք է Կայոր Աօդի. Եղիսկորուսը է Կայունու Արևաշտ ՀաՅոց Ծանչ Պատրիարք Հայոցին Նախանձար Արքուն Աշուատամ Առարեակը Մաք Եկեղեցի Մրգն Կայունէ Եւրուսն

Գրիսոսսանու Սիրու Ուշուն են Օրծնութուրն Հաջրագետան Կաթողկոսն Մեծի Տան Կոկոհու 8. 8. Ելորենաւ Արաւուն, Պատրիարքին Հազու Սրբութ Երիսաւեւս 8. Ելունի Արքագիւնուուն, Պատրիարքին Հազու Կոստանդնուպոլսու 8. Շնորչաւ Արքագիւնուուն, Համօրեւ Արքագիւնուուս, Եղիսկոպուս, Վարչապետ, Քաշունեւն են Սարկարագաւ, Եւսպան Ժողովու, Եւսպան Երշխունակուն Ժողովու, Բերդան Խորդուն են Պատօնին Հազու, Համօրեւ Եղիսկոպուս, Առաքելան, Քաշունեւն են Սարկարագաւ, Եւսպան Ժողովու, Եւսպան Երշխունակուն Ժողովու, Բերդան Խորդուն են Պատօնին Հազու, Համօրեւ Եղիսկոպուս, Առաքելան Եղիսկոպուս Սրբուն են Սիրենեալ Համօրեւ Համօրեւ Առաքելան Հազու, Որ ի Հայստան են Ի Սփորիս Աւելարէ

Նախախնամողն Աստուած, մեր ազգին յանախ պարգեւած է բազում շնորհներով օժոուած զաւակներ, որոնք պարծանքը հանդիսացած են Հայոց Պատութեան:

Մեր Ժողովուրդի այդպիսի զաւակներէն մին եղաւ Գալաստ Կիւլպէնկեան, որու ծննդեան հարիւրամեակը կը լրանայ այս տարի:

Գալաստ Կիւլպէնկեան, միջազգային տնտեսական կեանքի մէջ հռչակուած անուն մը դարձաւ տակաւին իր երիտասարդութեան տարիներէն, իբրեւ Փայլուն իմացականութիւն եւ տաղանդաւոր գործարար անձնաւորութիւն:

Շռայլօրէն պայծառ իր միտքը, իր բարոյական ամուր նկարագիրը եւ աշխատանքի ստեղծաբար կիրքը՝ առաջնորդեցին զինք յաջողութենէ յաջողութիւն, որով իր կեանքի վերջալոյ-սին, ան հանդիսացաւ իր ժամանակաշրջանի մեծագոյն դէմքե-րէն մին, տիստեսական ու միջազգային բեմի վրայ:

Գալուստ Կիւլպէնկեան իր կեանքի ընթացքին, յանախ երկարեց իր բարիք բաշխող ձեռքը, մեր ժողովուրդի կարիքնե-րուն եւ շրջան մըն ալ արդինաբար գործունեութիւն ունեցաւ Հայ Սփիւրքի մէջ, իբրեւ նախագահ Հայ Բարեգործական Ընդ-հանուր Միութեան:

Սակայն մեծ կեսարացիի հոգույ վսեմութիւնը ամբողջա-պէս հշմարտուեցաւ իր պատմական կտակով, երբ հրաժեշտ կու-տար այս անցաւոր կեանքին: Գալուստ Կիւլպէնկեան, իր կտա-կով գիտցաւ բարոյական անկորնչելի արժեք տալ իր նիւթական հարստութեան: Այսպէս է որ ծնունդ առաւ բարեսփրական մեծ հիմնարկութիւնը Լիսրոնի մէջ, որուն արժանաւոր եւ բարեշան դեկավարները կը հանդիսանան այսօր՝ մեծագոյն Տիար Դոկտ. Ժողկ Բերտիկան՝ Նախագահ, Գէորգ Խոսյեան, Ռոբերտ Կիւլ-պէնկեան, իբրենց յարգաբժան Խորիդակիցներուն հետ միատեղ:

Այսօր, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը յայտնի է աշխարհին, իր բարի եւ շինարար բազում գործերով: Երկիր-ներ, ժողովուրդներ ամբողջ և բազմաթիւ կրօնական, կրթական, գիտական եւ մշակութային հաստատութիւններ, երախտապարուն մեծ Հայուն եւ անոր անունը կրող Հիմնարկութեան:

Երախտապարուն է նաեւ մեր Եկեղեցին եւ մեր ժողովուր-դը ի Հայաստան եւ ի սփիւրս աշխարհի: Վերջին տար տարինե-րու ընթացքին գրեթէ չկայ ազգաշեն կարեւոր ձեռնարկ մը որուն կենսագործման իր նպաստը բերած ըրլլայ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը:

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, մեր օրերու իր վերաշի-նութիւնը կը պարտի նոյն մեր Բարերարին, որ իր կտակին մէջ մասնաւոր հոգածութեամբ յիշատակած էր զայն, որպէս հարա-գատ որդի Մայր Աբովիս:

Հայ ժողովուրդը իրաւամբ մխիթարուած է եւ հպարտ՝ իր բազմատապանդ զաւակի՝ Գալուստ Կիւլպէնկեանի կեանքով և մեծագործութեամբ, եւ այսօր երախտագէտ սրտով կը խոնարհի անոր պայծառ յիշատակին առաջ:

Յախտենական լոյս եւ խաղաղութիւն իր մարդասէր հո-գիին:

Այսու Մեր կոնդակով կ'առաջադրենք՝ որ մեր քոլոր Եկեղիցիներուն մէջ հոգեհանգստեան համդիսաւոր արարողութիւններ կատարուին յառաջիկայ Դեկտեմբեր ամստայ ընթացքին, կենդանի խօսքով եւ հրատարակութիւններով պահացնելով միծքարերարի յիշատակը:

«Իմաստութեամբ շինի տուն եւ հանճարով կանգնի. եւ խորհրդով լնուն շտեմարանք ամենայն մեծութեամբ պատուականաւ եւ բարեօք» (Առակք ԻԴ. 3-4):

Ամէն:

Վ. Ա. Զ. Գ. Է Ն Ա.
Մայրազոյն Պատրիարք եւ Կաքողիկոս
Ամենայն Հայոց

Տուա. Կոնդակս թ. 1-ն Սեպտեմբերի
1969 Փրկչական ամբ,
եւ ի տաւմարիս Հայոց ԲնժՇ
ի մայրավաճա Սբոյ էջմիածնի
ՀՄՐ. 662





ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԹԱՆԱՍԽՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱՔՆԵՐԻ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

S I O N

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

VOL. 43

NO. 9 - 10

1969

Սեպտեմբեր - Հոկտեմբեր

Թիւ 9 - 10

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
ԳՈՒՄԱՐՈՒԱԾ Ի Ս. ԷԶՄԻԱՑԻՆ
ՍԵՊՏԵՄԲԵՐ 27—ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2

Ն. Ս. Օծուբիւն Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կառողիկոսի հրաւերին ընդառաջելով, Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու փութացին Հայց. Եկեղեցւոյ քարձրաստիճան եկեղեցականները, աննախընթաց քիւով:

Ներկաներն էին՝ Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկոպոս, Պատրիարք Երաւանդէմի, Ամեն. Տ. Շնորհք Արքեպիսկոպոս, Պատրիարք Թուրքիոյ Հայոց, Գերշ. Տ. Հայկազուն Արքեպս., Լուսարարապետ Մայր Արքոոյ, Տ. Սերովք Արքեպս., Հայրապետական Պատուիրակ Արքւմտեան Եւրոպայի եւ Առաջնորդ Յթքանսայի, Տ. Հայրիկ Արքեպս., Լուսարարապետ Ս. Երուսաղէմի, Տ. Պատկ Արքեպս., Հայրապետական Պատուիրակ Անգլիոյ,

Տ. Բարգէն Արքեպս., Հայրապետական Պատուիքակ Հարաւային Ամերիկայի եւ Առաջնորդ Արժենքի հնայի, Տ. Թորգոմ Արքեպս., Առաջնորդ ԱՄՆ-ի Հայոց Արեւելեան Թեմին, Տ. Ասողիկ Եպս., Առաջնորդ Իրաքի Հայոց, Տ. Բարգէն Եպս., Հոգեւոր Հովի Ռւաշինկը Ընդհի, Տ. Կոմիտաս Եպս., Առաջնորդ Վիրահայոց Թեմի, Տ. Զգոն Եպս. Տէր-Յակոբեան, Հոգեւոր Հովի Միանոյի, Տ. Գնել Եպս., Քարոզիչ Նոր Հանրենի Ս. Գէորգ Եկեղեցւոյ, Տ. Պարզեւ Եպս., Առաջնորդ Ռուսաստանի եւ Հիւսիսային Կովկասի, Տ. Մաշտոց Եպս., Առաջնորդ Շիրակի Թեմին, Տ. Յուսիկ Եպս., Առաջնորդ Ադրբեյջանի Թեմին, Տ. Վահան Եպս., Առաջնորդ Այրարտեանի Թեմին, Տ. Տիրայր Եպս., Առաջնորդ Ռումանիոյ եւ Պալգարիոյ, Տ. Եղիշէ Եպս., Առաջնորդ ԱՄՆ-ի Արեւմտեան Թեմին, Տ. Յակոբ Եպս., Հայրապետական Պատուիքակի Փոխանորդ Հարաւային Ֆրանսայի, Տ. Շահէ Եպս., Վերատեսուչ Փառանգաւորաց Վարժարանի եւ Բնծայարանի եւ Դիւնանապետ Ս. Երուսաղէմի Պատրիարքութեան, Տ. Զաւէգին Եպս., Առաջնորդական Փոխանորդ Աղեքսան-դիլոյ, Տ. Գարեգին Եպս., Առաջնորդ Մայրագոյն Արեւելի ի Նոր Զելանդայի, Տ. Վաղեգին Եպս., Առաջնորդ Մայրագոյն Արեւելի ի Եղոք-էկէն Եպս., Առաջնորդական Փոխանորդ Հոգի:

Մեպտեմբեր 27-ի առաւօտեան ժամը 10-ին, Ն. Ս. Օծութիւնը, շրջապատուած երկու Պատրիարքներով, Եպիսկոպոսական դասր առաջնորդեց Վեհարանին Մայր Տաճար, ուր, Խջման Ս. Մեղանին դիմաց, իրաքանչիւրը ծունկի եկաւ եւ կատարից իր ուխտը: Աղօք-էկէն ետք, ժողովական հայրերը բարձրացան Վեհարանի մեծ գաելինը, ուր գումարուեցաւ ժողովը:

Վեհափառ Հայրապետը ժողովը բացաւ գեղեցիկ ճառով մը, ուր երաւիքեց ժողովականները բննել առաջարկուած ևարցեցք և որոշում տալ՝ նկատի ունենալով արդի աշխարհը յաւող մեծ խնդիրները:

Ժամը 11-ին, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի Ասենապետ՝ Տ. Հայկազուն Արքեպիսկոպոս երաւիքեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Վաղգէն Ա., Վեհափառ Կաթողիկոսը, աստմաններու նախագահութեան նախագահութիւնը, իր կողին ունենալով Ամեն. Տ. Եղիշէ եւ Տ. Շնորհի Ս. Պատրիարքները իրեւ նախագահութեան անդամներ: Ժողովական հայրերը միանայնութեամբ երկրորդեցին երաւելու եւ ձեռնարկեցին Դիւնանի ընտրութեան: Քուէարկութեամբ ընտրաւեցաւ հետեւեալ Դիւնանը. Գեր. Տ. Մերութէ եւ Տ. Բարգէն Ս. Արքեպիսկոպոսներ, եւ Գեր. Տ. Զաւէն եւ Շահէ Եպիսկոպոսներ՝ Ասենապետներ:

Ժողովը գումարուեցաւ լման վեց օրեր եւ ունեցաւ ինը երկար նիստեր: Օրակարգի վրայ նշանակուած իրաքանչիւր հարցի մասին կարդացուեցան յատկապէտ պատրաստուած գեկոյցներ եւ իրաքանչիւր գեկոյց բննարկուեցաւ իր կարգին: Զեկոյցներն էին.

1. Հայց, Եկեղեցւոյ բարեկարգութեան հարցեր – Ամեն. Տնորհի Պատրիարք.

2. Կուսակրօնութեան հարց և Գերշ. Տ. Զաւէն նպա. Զին-չիմեան.

3. Ա. Զատիկը անշարժ եւ հաստատուն օր մը տօնելու առաջարկ - Գեր. Տ. Զօնն նպիսկոպոս.

4. Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութեան հարց - Գեր. Տ. Շահէ նպիսկոպոս.

5. Հայց. Եկեղեցին եւ էկումենիզմը - Գեր. Տ. Թորգոն Արքեպիսկոպոս.

6. Հայց. Եկեղեցին եւ աշխարհի խաղաղութեան ամրապնդում - Գեր. Տ. Հայկազուն Արքեպիսկոպոս.

7. Հայ նահատակաց սրբացում - Գեր. Տ. Բարգէն Արքեպիսկոպոս.

8. Բանադրանքի վերացում Հայ Բողոքականներուն դէմ և Զենադրութեան Մաշտոցի մէջ եղած նզովքներու վերացում - Գեր. Տ. Պատկ Արքեպիսկոպոս.

9. Հայց. Եկեղեցւոյ ներքին ամրապնդում - Գեր. Տ. Սերովէ Արքեպիսկոպոս.

Նկատի ունենալով որ ժողովը չէր կրնար սպառել առաջարկուած հարցերու մանրամասն բնինութիւնը, ընտրուեցաւ կեդրունական յանձնախումք մը, որ հանգամանօրէն բննարկէ բռնը խնդիրները տարօւան մը ընթացէին եւ առաջարկէ զանոնք վեհախառ Հայրապետին:

Յանձնախումքի անդամներն են. Ամեն. Տ. Եղիշէ Պատմիարք. Գեր. Տ. Սերովէ, Տ. Հայկազուն, Տ. Բարգէն եւ Տ. Թորգոն Արքեպիսկոպոսներ եւ Տ. Շահէ, Տ. Տիրայր եւ Տ. Գնել Եպիսկոպոսներ:

Ժողովը երկարօրէն բննեց Ամեն. Տ. Շնորհէ Պատրիարքի առաջարկները՝ Մաշտոցի կրթատան մասին, յատկապէս Մկրտութեան, Պատկի եւ Զենադրութեան խորերքականարութիւններու եւ Կեդրոնական Յանձնախումքին յանձնեց յիշեալ երեք խորհուրդներու պարզեցուած ձեւերը:

Վեհափառ Հայրապետը անձամք ներկայ գտնուեցաւ եւ խօսի առաջ երեք կարեւոր հարցերու շուրջ:

Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութիւն և Հայց. Եկեղեցւոյ ներքին ամրապնդում:

Առաջին հարցի մասին, տեսակէտներու երկար փոխանակումէ ետք, ժողովը որոշեց պահել ներկայ դրութիւնը եւ կեդրունական Յանձնախումքին յանձնաբարեց ուսումնասիրել եւ առաջարկներ բերել քահանայական դասի բարեկարգումի եւ կուսակրօն եկեղեցականութեան որակի զարգացման մասին, ի մտի ունենալով որ կուսակրօն եկեղեցականութիւնը պէտք է հետզհետէ հովուական պաշտօններէն հեռանայ, յանձնէ զանոնք ամուսնացեալ եկեղեցականներուն եւ զրադի գաստիարակչական, զրական եւ վարչական աշխատանքներուն:

Ընդառաջելով Վեհափառ Հայրապետի փափաքին, ժողովը չզրացեցաւ Նիւ-Ճըրգիի մէջ կատարուած ամուսնութեամբը վարդապետի մը:

Վեհափառ Կաքողիկոսը խօսեց առաջ Աստուածաշումչի թարգմանութեան հարցի շուրջ, շնչուեց կարեւորութիւնը գրաբար Աստուածաշումչի գիտական հրատարակութեան, որուն հետեւողութեամբ պէտք է կատարուին արեւելահայերէն եւ արեւմտահայերէն թարգմանութիւնները:

Փողովը անշատեց երկու հարցերը եւ բուշարկեց հետեւեալ բանաձեւը. «Յանձնարարել Հայերէն գրաբար Աստուածաշումչի բնագրի գիտական հրատարակութիւնը եւ տպագրութիւնը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կամ Մայր Աթոռի միջոցաւ՝ Հայաստանի գիտական հաստատութեան մը»:

Յանձնարարել Աստուածաշումչի արևմտահայերէն թարգմանութիւնը եւ տպագրութիւնը Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան:

Խնդրել Վեհափառ Հայրապետին եւ Երուսաղէմի Պատրիարքին որ կազմեն թարգմանութեան յանձնախումբը:

Երկու վերոյիշեալ աշխատանքները տանիլ զուգընթացարար»:

Փողովական հայրերը մեծ գրունակութեամբ տեղեկացան Վեհափառ Կաքողիկոսէն թէ նոր Կոտակարանի շորս Աւետարաններու եւ Գործ Առաքելոցի արեւելահայերէն թարգմանութիւնը տպագրութեան ընթացքի մէջ է եւ մօտ ատենէն լոյս պիտի տեսնէ Էջմիածնի տպարանէն, տասը հազար տպագանակով:

Ն. Ս. Օծութիւնը նախագահեց նաև Ը. Նիստին, որ բըն-նարկեց եկեղեցոյ ներքին միութեան ամրապնդման հարցը: Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ նախ Մայր Աթոռի եւ իր թեմերու յարաբերութեան եւ շնչուեց կարեւորութիւնը «Մէկ մարմին ըլլալու զգացումին գիտակցութեան» Մայր Աթոռի ըուրգ»:

Ապա ընդգծեց կարեւորութիւնը Մայր Աթոռի եւ Տանն Կիլիկիոյ Կաքողիկոսութեան միջեւ շարունակուող տարակարձութիւններուն վերացման անհրաժեշտութեան, յանձնենլով զայն սրբազն հայրերու լուրջ նկատառման: Յես խորեգանցութեան, սրբազնումար ժողովը միաձայնութեամբ որդեգրեց հետեւալ բանաձեւը. «Ժողովը ցաւով կ'արձանագրէ Տանն Կիլիկիոյ Կաքողիկոսի եւ իր եպիսկոպոսներուն բացակայութիւնը Եպիսկոպոսական ժողովէն, որ եղբայրական սիրոյ ոգիով կրնային քննարկուիլ եւ լուծուիլ գրաւուած թեմերու հարցը եւ այն բոլոր հարցերը, որոնք արգելք կը հանդիսանան Ամենայն Հայոց Հայրապետութեան եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համերաշին անկեղծ գործակցութեան, ի պայծառութիւն Հայց. Եկեղեցւոյ եւ յամբացումն անոր ներքին միութեան»:

Զեկուցուած միւս նիւթերու աղիքավ, ժողովը առհասարակ առաջ որոշումներ, որոնիք կը ճգումն պահպանելու դարերով սրբագործուած աւանդութիւնները, իրենց ոգիին մէջ, յարմարեցնելով զանոնք ժամանակի պահանջ քններուն:

«Ս. Զատիկը անշարժ եւ հաստատուի օր մը տօնելու» հարցի մասին ժողովը ընդունեց հետեւեալ որոշումը. «Երբ քրիստոնեայ Եկեղեցիները համաձայնին Ս. Յարութեան տօնը կատա-

բելու անշարժ եւ հաստատուն օր մը, Հայ Եկեղեցին եւս միանայ որոշումին եւ Զատիկը տօնէ տարուան անշարժ եւ հաստատուն օր մը՝ Ապրիլի 2-րդ կամ 3-րդ Կիրակին»:

Ե. Հ. Խորհուրդին նկատմամբ, ժողովը յայտնեց իր համակրութիւնը այն ճիգերաւ որոնք կը տարուին աւելի ամրապնդելու եղայրութեան ոգին եւ դրական գործակցութիւնը քոյր եկեղեցիներու միջեւ։

Հայ Աւետարանականներու նկատմամբ, սրբազն հայրերը, մեծամասնութեամբ յայտարարեցին թէ 1846-ին Կ. Պոլսոյ Մատոքոս Պատրիարքի բանադրանքը պէտք է «նկատել ժամանակի եւ տեղւոյն հետ կապուած հարց եւ այժմ քաջալերել դէպի սէր եւ միութիւն ամէն ձեռնարկ Հայց. Եկեղեցւոյ եւ Հայ Աւետարանական համայնքներուն միջնեւ»։

Ժողովը որոշեց Զեննադրութեան Մաշտոցին մէջ պահել նորվենինը իբրև մէր Եկեղեցւոյ Վարդապետութեան հիմնական արտայայտութիւն։

Նահատակներու սրբացման հարցը յանձնարարեց Կեդրոնական Ցանձնախումբի յատուկ ֆննարկումին։

Ժողովը ֆննարկեց նաեւ Գեր. Տ. Հայկազուն Արքեպիսկոպոսի գեկոյցը՝ Խաղաղութեան ամբապնդման մասին, յայտնեց իր գմահատանքը՝ Վեհափառ Հայրապետի գործունեութեան նրկատմամբ, ի խնդիր աշխարհի խաղաղութեան պահպանման և իր յայտարարութիւնը փակեց հետեւել բանաձեռվ։

«Մենք պատուէր կու տանք մէր Եկեղեցւոյ սպասաւորներուն եւ հաւատացեաներուն արթուն եւ սրտեռանքն կերպով պաշտպան կանգնիլ աշխարհի խաղաղութեան, ժողովուրդներու բարեկամութեան եւ պետութիւններու համերաշխ գործակցութեան դատին, իրաւունքի, արդարութեան եւ ազատութեան նրական սկզբոններու լոյսին ներքոյ»։

Ժողովը վերջ գտաւ Հոկտեմբեր 2-ի գիշերը, Վեհափառ Կաքոպիկոսի գոհունակութեան և օրինութեան խօսքով՝ կատարուած աշխատանքի նկատմամբ։

ԴԻՒԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

Ատենապետներ՝

ԳԵՐ. ՍԵՐՈՎԱՔ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԳԵՐ. ԲԱԲԳԵՆ ԱՐՔ. ԱՊԱՏԵԱՆ

(ԿԲԻՖ)

Ա. ԳՐԱԿԱՆ

ՉԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՌԻ

Պօլոս կը մար Բար-Նաբասին տունը,
ծածկուած աչքերէ: Իր կրայոյդ մտքին
համար այս անգործութիւնը աւելի քան տա-
ժանելի էր: Միբար այժմ հոսոց վերածուած
գուրս կը թափէր պղնձակուռ իր զգացում-
ները: Կ'զգաք թէ Տիրոջ ձեռքն էր որ կը
շարժէր իր բազմաձայն հոգին լարերը:
Ճշմարտութեան փայլակէն յետոյ, կու-
դէր որ խաղաղօրէն քաղցրանային իր վիշ-
տերը, ողկոյզն ինչպէս կամարին տակ որ-
թատուակին: Կ'ուզէր բացուիլ իր ամրոջ
հոդիովք օրերուն այս նորաւանդէս, վերա-
ծելով մութերուն ծոց թափի իր արցունք-
ները բարերու: Զատուիլ մահէն եւ բաժնել
մահը մահուան հետ: Մարդուն հոգեւոր
կեանքը նուերական գետին մըն էր իրեն հա-
մար, եւ ինչ որ կը մեղանչէր անոր դէմ,
սրբազնութիւն կը թուէր իրեն: Արիարար
ինքինքը զեկէ կ'ուզէր Յիսուսի դատին թ
սպաս, եւ ոչ մէկ գին անկէ աւելի բարձր
կրնար արժել իրեն համար: Արժէքներու յե-
զագրծման այս դահաստութիւնը՝ սեւեռա-
կտն էր իր մորքին:

Պետրոսի եւ Յակոբոս Ֆեաննեղմօր հևտ
ունեցած իր հանդիպումները յուսախար ը-
րած էին դինքը: Պետրոս վասկուոն եւ միա-
միտ հաւատաքի այդ տիպարը, շփոթ պատա-
հարներէ դիւրին պղտորող եւ նոյնքան ա-
րագ պայծառացող փոքրիկ նշոյլէ մը, հա-
կառակ տարիներու իր փորձառութեանը, կը
շփոթէր հաւատաքի համարիքին հետ, ա-
ռանց զատորոչել կարենալու տեսիլը էր
չուժէն: Իր մտածումները դիւրին զիծ կը
փոխէին, համաձայն տեղին ու պատահա-
րին: Զունէր անհրաժեշտ նաև կիսուի գուղութեան
ընկերութիւնը ինչպէս սեւեռակտն էր մահա-
կտն էր իսուսացուածածին:

Նարին սիամներէ, սրբագրուած միշտ Տի-
րոջ կողմէ: Մտածելը կերպ մըն էր ճշմար-
տութիւնները տեսնելու, սակայն տեսիլքն ու
զէմյանդիմանութիւնը՝ լրումն էր ճշմար-
տութեան:

Ֆեաննեղմօրը սրբութեան եւ օրէնքի
մարդն էր, առարկայ երկիլուած մեծարան-
քի: Ճնապպեաց հոդի մը, կարծրական եւ
օտարամերժ միտումներով: Լայնութեան եւ
հաւատարակուութեան այս պահասը տն-
կարելի կ'ընէին զինքը, կարենալ ըլլարու-
թէ ճշմարտութեան եւ թէ ժամանակի մար-
դը: Այս է պատմուը որ մարզիկ շատ յա-
ճանի կը ճգտին հոգեպաշտութեան եւ կ'ա-
ռախորդուին ճշնակիցութեան Խզմատորէն
կը յանան հեռու մնալ մեղքին՝ եւ կ'ինան
օրէնքի լուծին ներքեւ, անտեսելով մարդ-
կային աղատութիւնը: Լրջամիտները բու-
ռըն, իսնդուաները մոլեռանդ, չափաւորնե-
րը՝ վարանոս կը զառնան: Պետրոս ու Յա-
կոբոսը իրենց առաքելութեանը մէջ կը մը-
նային հաւատարիմ Հին Աւետի ուղղութեան
եւ մարգարիներու հրահանդին: Հեթանո-
ները ըստ իրենց կրնային փրկուէլ Յիսու-
սով, ընդունելով հրէական հաւատալիքն ու
աւանդութիւնը, որպէս հաւատագութեան էր
Հրէկից էր խստացուած:

Պօլոս վերի խաւի մարդ էր եւ իր պատ-
րաստութեամբ տարբեր միւսներէն: Մեծ
կամք մը եւ բարախուն խիզն մը, որ իր հո-
դիով չօշափած էր ճշմարտութիւնը: Կը-
գաք թէ անհրաժեշտ էր պատագրել Աւե-
տարանը հրէութեան կապանքներէն և մարդ-
կութեան կրօնը զարձնել զայն: Մոփէսին
Օրէնքն ու Խրայէլի նախապաշարումները
կը կաշկանդէին անոր տիեզերահայեաց ու-
լացը: Օրէնքը անզօր էր այլեւս փրկու-

թեան համար, երբ աստուածային ընտրութեանց յանկարծայայտ կուզար իր ամենակարողութեամբը եւ բացարձակ ազառութեան նկարագրով՝ նոր ակօս մը բանալու մարդկային պատմութեան մէջ:

Գիշեր մը Պօղոս երկար խօսեցաւ Պետրոսին եւ Տեսանեղօր, յայտնելով թէ հեթանոսներն ալ Աստուծոյ որդիներն էնն, իրենց հաւատուղով ի Քրիստոս ։ Եկող Մեսիան հանեւարար իբրև Որդի Աստուծոյ, տէրն էր երկնքի եւ երկրի եւ բոլոր արարածներուն։ Իր ծննդողով, մասով և յարութեամբ, կործանած էր մեղքը եւ ջնջած Օրէնքը, ո՞ր ծնունդ առաւ էր մեղքին։

Մեր Տէրը, ըստ Պետրոս, երբ ի կենդանութեան էր, կ'ըսէր մեղք յաճախ թէ չէր եկած ջնջելու Օրէնքը, այլ ամբողջացնելու դայն։ Փրկութեան գործը քանդամի արարք չէ, այլ կատարելազործութեան եւ ամրոց-ջացման։ Բնութեան մէջ քանդում չկայ, հռն բոլոր ուժերը կեանքը անումի եւ կատարելազործման կ'առաջնորդեն։ Կործանմաները արկածներ են միայն, գուրս կեանքի բնականոն ընթացքին։

Սակայն մի մոռնար, յարեց Պօղոս, որ Յիսուսի Հոգեւոր կեանքին օրէնքը ազատազրեց զմեղ մեղքը եւ մահուան օրէնքն։ Նոր Օրէնք մը միայն կրնայ իրապէս ազատ կացուցանել մարդը հին օրէնքէ մը։ Ճիշերն ու փափաջները եւ Հինջած բարեացակամութեաները չեն կրնար ազատել մարդերն ու ազգերը, եթէ անոնք նոր օրէնքով մը երաշխառուած չեն։ Մի մոռնար նոյնպէս թէ խարութեանն ու բաժանումը Կործանման անոնդ լուրծուն միջոցներ են։ Աստուծուն Զայրն է նաեւ հեթանոսներն, եւ Մեսիան եկած է Ռովսինդակ մարդկութեանը համար։ Հին Ալիսան օրէնքներն ու աւանդութիւնները մեր Հասակին շափով ու գործին տարդողութեամբ դոյսաորուած էին, Յիսուսով աշխարհ բերուած ճշմարտութիւնը տիեզերական է եւ անժամանակ, եւ միայն Հրէից երկրով եւ ժողովուրդով չի կրնար ասեանափակուիլ։ Խորայիշ ընտրութեամբ վերջ իր տրուիր Աստուծոյ աշխարհի նկամմամբ ունեցած հոգածութեան։ Խորայիշը առաջին բաժնեկիցն է միայն մարդկութեան վերապահուած մեծ չնորդին եւ

փրկազործութեան։ Օրէնքը Աստուծոյ վերջն խօսքը չէ, այլ պատրաստութեան միշտոց մը մեծ գալիքին, այլապէս Աստուծութէտք պիտի չանանէր իր Որդին զրկելու աշխարհ։ Յեսոյ Յիսուսով բերուած նորը չի կրնար հաջոտուիլ հինքն հետ, ինչպէս նոր գինին չի լեցուիր հին տիկերու մէջ։ Պետանքի չոր ու մաշած հասկացողութիւնները չեն կրնար հաշտուիլ ճառապայթի բացցրութեան եւ առոտուան ցողի թարմութիւն ունեցն նորին հետ։ Որդին ատեն որ հին կը մնայ կարելի չի ընդունի նորը։

Տեսանեղայրը ուշագրութեամբ մտիկ կ'ընէր եւ կը զարմանար Պօղոս, իրեն համար, այս նորագիւտ սենութիւններու վրայ։ «Անհաւակնալի են խօսքերդ, եղբայր Պօղոս, ըսել կ'ուզէք թէ Մեսիան եկած է կատարելազործութելու զԱստուծա։ Հուապաշտերը միայն կը հաւատան թէ իրենց աստուածները կը յառաջիմեն ժամանակի ընթացքին։ Մեսիան եկած է կատարելութեան տանելու մարդը եւ պատրաստելու աշխարհը փրկութեան գործին։ Ակիզիր իմաստութեան երկիւղն է Աստուծոյ, իսկ ըստ խօսքերուց մէջ չկալ այդ երկիւղը։

— Ձեր այս ըստածները ճիշդ էին մինչև Մեսիայի զարուատը, անկէ առաջ բաւական էր Օրէնքով արտայայտուած երկիւղը Աստուծոյ նկամմամբ, սակայն Մեսիան ազատազրեց մեղ երկիւղէն եւ մօտեցուց Աստուծոյ, ասկէ յետոյ մեղն կը ծառայենք Տիրող սիրով, բայց աներկիւղ։ Ես մեռած եմ Օրէնքին համար, բայց կենդանի խաչուած եւ յարութիւն առած Յիսուսին հետ, որ իմ մէջն կ'ապրի իբրեւ Որդին Աստուծոյ։ Մէր, ատապանենք, բարութիւն, Հաւասոք ունեցողներուն համար Օրէնքը գոյութիւն լուսի։ Քրիստոս է մեր միակ միիթարութիւնը, իսպաղութիւնը, սիրոյ Հանքիստը, հոգեկան բերկրանքը եւ բարութեան կարեկութիւնը։ Տէրը որոշած է զիս ատակաւին մօրս արգանդէն եւ իր մէծ չընորհով հրաւիրած յայտնելու զինքը աշխարհին։ Օրէնքը մահուան միայն կրնայ ատանիլ զմեղ, մեղասորը կրնայ արդարանալ միայն Յիսուսի չնորհիւ, որ նոր օրէնքն ու սկզբունքն է քրիստոնեային։

«Հին Օրէնքը Մոլիսին տրուեցաւ ազ-

տագրելու Խորայէլը փարաւոնի գերութեանէն եւ հեթանոս կռապաշտութեան չարիքներէն, իսկ Յիուուով մարդկութեան բերուած Աւետարանը կու դայ աղատազրելու բովանդակ մարդկութիւնը մեղքի գերութեանէն եւ տանելու Ծովեկան աղատազրեան եւ սրբութեան բերկանքին։ Հաւատարիմ ըլլալ Աստուծոյ և իր տուած Օրէնքին, չարւանակել կարենալու համար իրենց կանքը, գերազոյն խոստաման է մեր նախահայրերուն, ոսկի թիվի մը պէս Խորայէլի պատմութեան մէկ ծարքէն միւսը երկարութ։ Մերսին Որդի Մարդոյ և Որդի Աստուծոյ է, իր տիեզերական այս նկարագրերը զինք փեր կը բոնէ աղքային մասնաւորութիւններէն, տեղէն ու ժամանակէն, ընծայելով իրեն բացառիկ տեղ ու հանդամանք մարդկային պատմութեան մէջ։ Ամբողջ տիեզերը իր մէջն է, զերծ ցեղային մասնայատիւթիւններէն եւ առանձանութեանէն։ Անկիա գրիկին ու եղայրին բոլոր մարդերու եւ բոլոր արդերու անխարաքար։ Իմէշ առաջ բոլոր դարերը իրեն կը նային, եւ իմէշ վերջ ամէն ինչ իր նկարագրին կնիքով է կնքաւոր։

Ճեաննեղրայը զպատասխանեց, իրեն համար ային զոյտութիւն շունէր Պօղոսը։ Դարձա Պետրոսին, որ անկիւնը նատած կը փորձէր հնուելի այս խօսակցութեան, ըստաւ, մտածիս ու դժուու։ «Ճարսոնացի Պօղոս պէտք չէ միանկոներուն մէջ, իր ար արայայալութիւնները կրնան խանգամի համարքին խազակութիւնը»։

Սակայն Պօղոսը անպործ մնալ չէր սիրեր, կը քարոզէր յունախօս Հրեաներու սինակոններուն մէջ, յայտարաբելով թէ եկած Մեսիխն Աստուծոյ Որդին էր, Բոլոր զինք ճանչցողները կը մնային զարմացած իր այս յեղաշրջումին համար։ Մեսիխայի որդիութեան գաղափարը եւ համամարդկային նրկարադիրը մէկ կորմէն կը խոցէի Հրէամիտոնները եւ միւս կորմէն կը զարմացնէր յունախօսները, որոնք կը կարծէին թէ ասիկա նոր հնարք եւ գաւադրութիւն էր քանդելու նորակազմ համայնքը։ Բալօք հեծնանքով կը նայէին գինիէն դարձած այս քացախին, սրբախօսնով թէ Ավոռո էշերը փնտուելու ֆլաւա եւ դառա Բագանձրութիւնը և Սակայն Պօղոսը գիտէր իր գործէ, չուրդիններու

նեղմտութիւնը փոխանակ կաշկանդելու դինքը, աւելի կը սրէր գործելու իր հուանդը։ Գիտէր թէ Հոդին երաղել կարենալու համար բարձունքն եկող քարի մը նման, կամ լիուներէն հոսող գետերու հանդոյն, մոռնար պէտք էր գիտոնալ շրջապատի աղմուկը ու երինքներին նայիլ, ուր ամէն ինչ քաղցր է ու խաղաղ՝ Աստուծոյ նայուածքին պէս։ Գիտէր թէ Մեսիխն միայն Հրէից համար էլք եկած, այլ նաև հեթանոսաց, եւ ինքը կանչուած էր ըլլալու ձայնը Մեսիխայն, հեթանոսներուն մէջ եւ բերելու բանոնք բոլորը փրկութեան։ Բացառիկ արտօնութիւն եւ երաշիեր ունէր Տիրոջմէն քարոզիլու Աւետարան (աւետարան իմ), որ իր հանձնարեն մակած աստուծարանական մէկ գրութիւնը չէր, այլ յայտարարութիւնը այն նշանառութեան, զոր քարոզիլու համար Աստուծոց շնորհած էր իրեն։ Ինքնայտուկ էր իրեն առաքելութեան նկարագրիը, աղատ չէր ըլլալու տարրեր քան ինչ որ էր։ Ուրիշները զուարթ Հոդիով պատասխաննեցին իրենց կոչումին, ինքը տեղի առաւ միայն աստուծային շնորհաց ամէնազօր ստիլողականութեան, ասոր համար շնորհաց վարդապետութեան, այսինքն առունց անձնական արժանիքի եւ լոկ աստուծային սիրով ստացուած փրկութեան մտածումը առանցքն էր իր փարդապետութեան։ Ինք չէր որ կ'ապրէր իր մէջը, այլ Քրիստոս։ Իր հաւատը զգացումէ մը չէր որ կը բիէր, այլ իր մէջ ապրող զօրութեան մը գտացուածքներ։ Այդ գիտակցութիւնն էր որ կը վկայէր իրեն թէ Օրէնքը պարաւած էր այլեւս եւ անզօր՝ փրկութեան համար, երբ աստուծային ընտրութիւնը յանկարծ ի յայտ կուգար իր ամենակարողութեամբը եւ բացարձակ պատութեան նկարագրով, թէ փրկութեան երկու թեւններն էին Յիուուի մահը եւ յարութիւնը, մինչ իրրեւ շրջուած մարմնեղին հետանք եւ միւսը՝ իրրեւ գերանորոգուած հոգեղին ապրում։ Ենանդուն ու կորովի, գատումի, սիրոյ, քաջութեան, դէմյանդիմանութեան, մաքի ձկուածութեան ձիրքերով զեղուն էր Պօղոսը, իր ամբողջ էութեամբը, որուն բով Գալիլիացի ձկնորսները կը մնային ճիղ եւ անպատասպար, հակառակ կարող հետ իրենց

ունեցած տարիներու փորձառութեան։ Հոյ գիրն աեսէլը ունեցած էր ան, որ բարձր ու մաքուր էր քան աշխերով աեսուածը։

Գետրուն ու իրենները աշխարհ եկած լոյսին ու ճշաբառութեան քարոզիչներն էին, Պօղոս կը պատրաստուէր այդ ճշաբառութեան մարտիրոսը ըլլալու, այդ լոյսով յեղաշրջելու աշխարհը։ Նոր վարդապետութեան համար միջնին կերպ չկար, կարելի չէր մտավորուել կամ իրաւախութեան զալ մեղքին հաս Վերացական միտքերու եւ ինդիրները իրենց բոլոր երեններով տեսնելու ատակ մարդոց միջնին եղած յափառեան կան վէճն է ատիկա։

Պօղոս կ'աւգէր ունենալ Քրիստոսի կը րոնը, ոչ թէ Քրիստոսի վրայ հիմնուած զաւանանք մը։ Ե՞նդգրիէր ընդարձակ հոռիզոն վազուան, զապ ըլլալով ամէն բանի, պատութեան, սրբազն գիտութեան, արագին զպորութեան, իմաստասիրութեան։ Այս բորբէն վեր՝ խանագաման ու նոր հաւատաքը որ ժենները տեղափոխելու ննդունակ կ'ընէ մարդը։ Կեանքը կը պահանջէր վաստանդերուն զիմաշրանց եւ փոթորիկներուն խիստին զիտոցով մարդեր, հզօր հոգիներ, օրոնք խաղաղութիւն ունենալով իրենց խղճի ատեանին մէջ, չեն սարսիր արտաքին ցնցումներէն Որոնց արտայատութիւնները երկրի խորքերէն ժայթիքող ջուռ սերու ինքնաբրականութիւնը ունին։ Պօղոսին բավանդակ կեանքը քրիստոնեայ սրբին ներքին տուան է, իր տկարութիւններէն ատանջուած, մնջքէն անդուռուած բայց Յիսուսի սիրովը շոտափայլ եւ անոր վրայ ունեցած վստահութեամբը ըերկրախից։ Մէկ կը որ զացած էր աստուածաններն ընորդնքն ճառազարմը իր վրայ, ինչպէս արևու որ զարման հետ կեանք կը բրերէ միւններէն զիմաշակ բայսին։ Ան ճանչցած էր խաչին յիմարութիւնը։

Գետրուն ու իրենները իրերը կը տեսնէին այնպէս ինչպէս որ էին անոնք, Պօղոս ինչպէս պէտք է ըլլային։ Առաջնները կը զատորոշէին, վերհպումներու կ'ենթարկէին զանոնք, Պօղոս իր հաւասարացումին կը լուծէր զինք ոգեւորող համոզումին չերծուաթիւնը։ Իր մէջ ինչ մը կար հզօր չունչէն փոթորիկին, որ կ'աւգէր կը տանէր խոչըն-

դունները։ Նորածին ընկերութեան մեծ ներշնչանին էր ան։

Հակառակ առաքեալներու արգելքին, Պօղոս կը քարոզէր յունախոս հաւատացեալներուն։ Զինքը լսողներուն մէջ կային մարդակը սրոնք իրոնք իրենց ընկերացած էին Դամականու մի իր ճամարդորդութեան, եւ լուսած տեսիրքին յետոյ։ Ասոնք ոխացած Պօղոսին դէմ, որ գաւաճանած էր իրենց, կ'ուղէին վնասել իրեն։ Միւս կողմէ առաքեալները կը վախնային որ այս վերջինին դէմ եղած գրգութիւնները կրնային ուշագրութիւնը գրաւել չըէից վերին իշխանութեան եւ արքի տակ նոր հաւաճանքի։ Օր մը երբ Պօղոս նորէն կը քարոզէր Լիքրացիներու սինակողին մէջ, յանկարծ շրջապատուցան իր հակառակ կորգելքին, որոնք կ'ուրեցին սպանել զինքը։ Ժիշցնեալ իրեն իր սօճիրները։ Սակայն հակառակորդները իրենց մտագրութիւնը դեռ բարիծագրած է, Բարձնարասու իր մարդերով հասաւ եւ փրկեց վասնագին բերանը ինկած զոհութ։

Պօղոս սակայն չէր այն մարդերէն, ոորոնք կրնային ապատուիլ սպանալիքներէն։ Մէծ զետի մը նման որ իր մէջ ընդունած ջուրերէն տակի կը մեծնայ, Յիսուսին նըւրուելու իր վճառկանութիւնը տակաւ կեղունական եւ վարիչ գիծը կը դառնար իր կեանքին, միւս բոլոր մտածումները հարկատուներ էին այս հիմնական գաղտիարին։ Դիւցանական այս կեցուածքը տիրապետող գիծն էր իր կեանքի ամբողջ համանուագին, որքէ կ'ածանցէին հետզդեսէ իր ուրախութեան հրաշակ շետքերը, իր յուզումնալից կեանքը ողբրդական արտայայտութիւնները, իր ուսուցումին անհազատելի խոսքերը, իր սիրոյն յուզին ներդաշնակութիւնները։

Ուինչ կրնայ այնքան լաւ կերպով ի յայտ բերել մարդու մը Հոգեկիճակը, որքան կեցուածքը զոր ան ունի իր հակառակորդներու հանդէս։ Հոս է որ երեւան կուգայ ճշմարիս մարդը։ Քաջութիւն է անշուշտ յաջողցնել իր ճեռանքները, բայց նկարագրի գեղցիկ ապացոյց մըն է տակարտի խունելն վերի, ուրիշ առաջասա մը բարձրացնել ցոկակամբին վրայ, կեանքը մեղի չի հարցըներ միայն թէ թնչ ընելու կարող ենք,

այլ թէ ինչերով կարող ենք հանդուրժել, առանց ընկճուելու: Կարգ մը առաջինութիւններ անջատ ծաղկեներ են որ կը գեղեցկաց և ներ հոգեւոր բնանկարը, ուրիշներ՝ կը նմանին մթնոլորտին որ յատկութիւն ունին ծաղկեցնելու միաւ բարոր տափանութիւնները: Անկեցութիւնը Պօղոսի հոգեւոր մթնոլորտըն է, ոչ մէկ բան ճիշդ կը հնչէ մարդու մը կեանքին մէջ որ ի բնէ անկեղծ չէ: Մենք անտեսանելի անձնաւորութիւններ ենք մեր մարմիններու ետին ծածկուած, եւ ինքզինքնիս կը յայտննենք խօսքերով եւ իրարու փոխանցուած նշաններով: Ով որ կը ստէ, կեղծ նշան մը կը պարզէ գիտակցօքէն եւ կը կազմակածէ փոխագարձ դրութիւնը վասա հութեան, որուն վրայ կը հաստատուի մարդկային գործուանէութիւնը: Փրկութեան գործ մը սատանանել յորի շրջապատի մը մէջ, փոխարերական խօսատով կը նշանակէ անդուրին մէջ նետուիլ, որովհետեւ նման գործ մը կ'ենթալրէ տառապանք եւ ի հարկին մահ: Պօղոս իր առաքելութեան աստուածային բնոյթին վրայ մնուն վասաւութիւն ունէր, պատրաստ էր ուրախութեամբ վճարուած մարդոց փրկութեան դիմք իր մասով: Եթէ ան իր հոգին վեր բռնած չըլլար մարդոց երկիւղէն, մնաւ պիտի չկրնար ինքնինք ըլլալ եւ չարունակել իր առաքելութիւնը: Կը հաւասար թէ ինքը պաշտպանն էր ճշմարդի հաւատքին. առաքեաներու արգելքը եւ հաւատացեաներու անդինութիւնը չին սարսեր իր անյոդուղդ կեցուածք: Այս վճռական բայց տաժանելի դարձող խոհերուն մէջ որ մը երբ կ'ազօթէր տաճարին մէջ, իր հոգին յանկարծ լեցուեցա արտակարգ ուրախութեամբ: Վեր բարձրացոց իր նայուածքը և տեսու որ Աստուծոյ առւնը լեցուած էր քաղցր՝ բայց ակնախտի ճառագայթներով: Կարկ կար իր շուրջը, խոկ իր գլխուն վերեւ կապոյտ երկինք մը լեցուն լոյսերով: Յետոյ տեսաւ ստուերի մը շարժիւը, որ խաղաղօքն էր կարէր երկնային այդ միջոցը, եւ լը-

սեց ձայն մը որ կ'արձագանքէր իր հոգիին խորը: «Հեռացի՛ր երուսաղէմէն», որովհետեւ չուրջններդ տակաւին ի վիճակի չեն ընդունելու վկայութիւնը զոր կը բերես իրենց: Պօղոս չկորսնցուց ինքզինքը, ինչպէս միշտ, որովհետեւ կ'զգար թէ այս տեսիլով նոր պատզամ մը կը փոխանձուէր իրեն: Երբ արթնցաւ իր այս երացէն, նորէն ըստ նոյն ճային, աւելի հնչել ու յատակ: «Հեռացի՛ր երուսաղէմէն եւ գնա քարողիւլու ի հեթանոսս»:

Երբ առաքեաները իմացան որ Պօղոս որոշած էր հեռանալ երուսաղէմէն, յայն չունէ մը առին: Բար-Նարաս ընկերացաւ իրեն մինչեւ Կեսարիա: Երկու բարեկամները ամբողջ ճամերու ընթացքին չխօսեցան իրարու հետ, լուս պայքար մը կար իրենց հոգիներուն մէջ: Ենուոյ Պօղոսը Խեցեց լուսթիւնը: «Անկճեր են անոնք որոնք լեցուն են հաւատալիքով, բայց չունին կրակը հաւատքին: Դժբախտ են անոնք որ կը չփոթեն սնազար- ծութիւնը հերուսութեան հետ: Իրեւ որ- սորդ եկայ երուսաղէմ, բայց իմ ոսկի նե- տեր չհասան իրենց նպատակին: Շըթերս կ'այրին խօսելու իդէխն, նման մարմա- րէին որ կը հասունցէ հոգերուն պարզե- ւը: Բաժանումը կը մշաշէ միտքը, ասկայն կը լիցնէ հոգին յայերով ու քաղցրու- թեամբ, վազուան մէծ երգին համար: Պըտ- զալից ծառի մը պէս կեցայ մեր մէջ, բայց ոչ ոքեց ծոտենալ ինծի: Հոգին լեցուն էր գինիով, բայց ոչ ոք ըմպելու եկաւ ան- կէ: Ունեւրին վիշտը աւելի է, երբ տալ ուզէ ան, քան մուրացկանին: Կը մէկնիմ, հոգիս լեցուն տակաւին չքացուող ճշմար- տութիւններով: Պիտի վերագանձան վերս- տին, որովհետեւ կաթով լեցուն ստինքը շրթներ կ'որոնէ:

Երկու բարեկամները համբոյրներով եւ արցունով բաժնուեցան իրարմէ: Բար-Նա- րաս երկար նայեցաւ Պօղոսի ետեւէն, մին- չեւ որ անոր փոքրիկ եւ երերուն հասակը ծածկուեցաւ իր աչքերէն:

(Նար. 7)

v.

Յ Ո Ւ Դ Ի Շ



Յուղիթի գիրքը պատմական վէպ մըն է, դրուած, Տովրիթի և Գ. Մակարայցւոցի նման, հրէից Հայրենասիրական եւ բարեպաշտական զգացումները արծարծելու նըս պատակով։ Յուղիթի վիստասնութեան պատմական հիմք պէտք է փնառել, Պարսկագլաւոր Արտաչու Ոքոս (Ochus) ի զօրակար, Բագոսէի հողմէն Երուսալէմի պաշտաման դէպքին մէջ։

Գրութեան վայրը անորոշ է։

Հեղինակը եւս կը մնայ անծանօթ։

Ե՞րբ գրուած է Յուղիթի, ուղղակի կարելի չէ ըսել։ Արտաքին հնագոյն վկայութիւնը կը տեսնենք Հոգմիքի նպա։ Կղեմէսիք առ Կորնթացին դրած թուղթին մէջ (Ա. Դարու Վերջինը)։ Խակ ներքին վկայութիւններու համաձայն հաւանաբար գրուած է ան Ք. Ա. Երկրորդ դարու վերջինը կամ առաջին վարու սկիզբներ։

Գիրքին սկզբնական իեզուն եղած է Երայի կամ արամերէն, ինչպէս պէտք է հետեւցնել յոյն թարգմանութեան կարդ մը սխալներէն, եւ երրայրանութիւններէ, որոնք առաջարկու կը գտնուին։ Որոցինչս կ'ըսէ թէ Յուղիթ գոյութիւն շունէր ոչ Երրայրէն եւ ոչ արամերէն իեզուներով։ Սակայն Եկրոնիմու կը հաւասաէ թէ ինքը կարդացած է զայն արամերէնով։

Յուղիթի մէկի հասած հնագոյն թարգմանութիւնը ՀԲ.ն է։ Վուլգարան ինքնուրոյն է եւ անկախ ՀԲ. էն։ Կը գտնուին քանի մը տեսակ երրայրէն յետնագոյն զըրուածներ ալ, որոնցմէ երկար ձեւը կը մօտենայ աւելի ՀԲ.-ին, իսկ կարճը չփառ կէտքի ունի Վուլգարայի Հետ։ Կարճ ձեւը կարդ մը զիտուններու հողմէն հնագոյնը նըս կատուած է։ Coleman զայն կը համարի ար-

դիւնքը վերձենումէի մը, որուն չնորհիւ սկզբնական մէկին պատմական անկարելիութիւնները բարեզուած են չափով մը։

Յուղիթի գիրքը երբեք պատմական գործ մը չէ նկատուած հրէից կողմէ։ Երբաւի պատմական արժէք մը կարելի չէ տալ զըրուածքի մը, որ ազատորէն քով քովի կը բերէ եւ իրարու կը խառնէ զանազան գարերու մէջ ապրող անձնաւորութիւններ։ Գըրքին մէջ յիշուած անձերէն ոմանք ալ բոլորին անձանօթ են պատմութեան։

Յուղիթի աշխարհագրութիւնը նուազ անինամ է պատմութենէն։ Լաւ կը ճանչնայ Պաղեստինը եւ տեղեկութիւններ ունի շըրջալայ երկիրներու մասին եւս։ Իր յիշած տեղուց անաւններէն շատերը, սակայն, կարելի չէ եղած նոյնացնել։ Ասոնցմէ մեծ մաս մը շատ աղաւաղուած է ընդօրինակութեաց ընթացքնին, եւ ձեռագրէ ձեռագիր նշանակելի ատրբերութիւններ յառաջ եկած են։ Բնուիզուա, որ այնքան կարեւոր տեղ մը կը գրաւէ սոյն պատմութեան մէջ, կը մնայ այլապէս անձանօթ։ Անոր նոյնացման մասին կարծիքները տաժնուած են։ Sellin կը նոյնացնէ զայն Երուսալէմի հետ։ Coleman կը գրէ թէ այն որոշապէս կը զանանդառուի Երուսալէմն։ Ոմանք առընչութեան մէջ կը գնեն զայն Բեթելի հետ՝ Գարեթին յերան վրայ։ Ուրիշներ յարացուցական անուն մը կը նկատեն զայն, զի Bethulah կը նշանակի կոյս, կամ՝ խորհրդանշական անուն մը իբրեւ Beth Eloah, առան Աստուծոյ։ Մակարայցւոց Ա. գրքին մէջ Բեթառուի կարսարած դերը զուղաւենական մը կ'ընծայէ։ բայց իր հարաւայն դիրքը անկարելի կը դարձնէ ասոր նոյնացումը (Coleman)։ Հստ Coleman Տորրեյի ըրած

նոյնացումը Սիւքէմ (Նապլուս)ի հետ, միակ գոհացուցիչ լուծումն է: Մերինին նախադրութեան համաձայն թեսիզուա՝ Սամարիան է (Հմմտ. նաեւ Զ. 8): Սամարիա կը դանուէր Սիւքէմէն ն մդրն դէպի հիւսիսարեւմուտք:

Գիրքը կը բաժնուի երկու որոշ մասերու. Ա-ի, պատմական եւ աշխարհագրական բաղմաշխատ բեմ մը, որուն վրայ կը հանդիսադրուի քաջասիրո հրէուճին դիւցաղներութիւնը, լ-մի: Վերջին գլուխը

կը բովանդակէ քերթուած մը, ժ. 2 1-21, Յուղիթի Օրհնութիւնը:

Յուղիթի դիրքը նկատուած է արժէքաւոր աղքիւր մը փարխսեցիութեան տառենասիրութեան համար:

Հրէից մէջ Յուղիթի չէ անցած կանոնական գիրքերու շարքին, թէեւ դրական նոյն սեռին պատկանող նսթերը անցած է: Cole-

տոն կը հաւասատէ թէ Խանկայի Տօնին կը կարդացուէր Յուղիթ: Այս տօնը հաստատուած էր ի յիշատակ Յուղայ, Մակարէն կողմէ Տաճարին վերանորոդութեան, յետ Անտիքոս Եպիփանի կատարած սրբազնութեան: Ուրախութեան տօն մըն էր. կը սկսէր Քասղեւի 25ին (Դեկտեմբեր) եւ կը տեւէր ութ օր: Այս միջոցին տուներն ալ մանաւոր կերպով կը լուսազարդէին եւ այդ պատճառաւ կ'ըսուէր նաեւ ևլոյսերու Տօն:

Եօթանասնից թարգմանութեան շնորհիւ Յուղիթի տեղ գտաւ: Քրիստոնէական Եկեղեցւոյ Կանոնին մէջ, երկրորդական գրքերու շարքին:

Հայ Եկեղեցւոյ ծալոցին մէջ Յուղիթէն երկու ընթերցուածներ միայն տանուած են. Ժե 8-15 եւ ժ. 2 1-4:

Ն. Ե.

ԿՐՈՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱՅԻՆ ԱՐԺԱՆԻՔԸ

«Ավագին եղէ՞ իմծի հետ, վասն զի
իմ կրօսուած ոչխարս գտայց
(Ղակ. ժե, 6):

Հովհաննես կը կրօսուած ոչխարին պատմութիւնը՝ ամենէն պարզ եւ ըմբռնելի առակն է զոր խօսած է Թիուու։ Ան, իր պարզութեան մէջ սակայն, կը յայտնարեք խորութիւններ՝ որոնք կ'արժեւորեն քրիստոնեայ անհատը։

Ղուկաս Առաքեալ յիշեալ առակը նկարագրած է Հետեւեալ ձևով. «Ձեզմէ ո՞վ է այն մարդը որ հարիւր ոչխար ունենայ, եւ անոնցմէ մէկը կորսնցնէ, չի՞ ճեկը ինսումենը անապատին մէջ, ու այն կորսուածին եսեւէն երթար, մինչեւ զանիկա գտնէ։ Աւ երբ կը գտնէ, ուրախանալով իր ուսերուն վրայ կը դնէ զանիկա։ Եւ առևն գալով, կը կանչէ բարեկամներն ու դրացիները, ու անոնց կ'ըսէ։ Ուրախ եղէք իմծի հետ, վասնզի իմ կորսուած ոչխարս գտայ։ Ձեզի կ'ըսիմ որ այսպէս ուրախութիւն պիտի ըլլայ երկինքի մէջ մէկ մեղաստորի համար որ կ'ապաշխարէ, քան թէ իննուունինը արդարներու համար՝ որոնց ապաշխարութիւնը պէտք չէ»։

Ցուդայի երկիրը երանային ըրջան մը ըլլալով, շատ դիւրութեամբ ոչխար մը կըրոնար մոլորի ու կորսուի ժայռերու խոռոշներու մէջ։ Բայց, պաղեստինցի հովիները, անուանի իրենց ճարպիկութեան մէջ, կը հետեւէին կորսուած ոչխարի հետքերուն ու զայն գտնելով կը թերէին գիւղ մեծ հըպարտանքով եւ ուրախութեամբ։

Ոչխարը ըլլալով ընտանի եւ օգտակար կենդանի մը եւ մանաւանդ իր ունեցած բընաւորութեան համար, ամենեղութեան, կը-

նազանդութեան եւ համբերութեան, լայն տեղ գրաւած է Ս. Գրոց մէջ։ Աստուածաշունչը լեցուն է ոչխարի օրինակներով եւ նմանութիւններով։ Օրինակ, Յովկաննու Աւետարանին մէջ, Քըրիստոս քաջ հովիւր նմանցուած է, իսկ ժողովուրդը՝ ոչխարի հօտիք։ «Ես եմ հովիւր քաջ, հովիւր քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց»։

Ոչխարը կը օգտակարութեան համար փնտուած կենդանի մըն է. անոր միսր կ'ուտնիք, բուրդը եւ մորթը կը գործածենիք։ Փալմուտի մէջ գրուած է. «Մամի՛ ապարակդ եւ ոչխար մը գնէ, բայց ոչխարդ ծամիւով ապարակ մի՛ գներ»։

Ոչխարին արժէքին համար հովիւր կը խնամէ զան ու կը փնտուէ երբ անիկա մուլորի հօտիք։ Ոչխարը ըլլալով անբան անասուն մը, եթէ հովիւրն ինսամքին առարկան կը զառնայ, որքան առաւել արժէք կը ներկայացնէ մարդը՝ որ խորհող էակ մըն է, եւ օժտուած իմացական ու հողեկան բարձր կարողութիւններով, քան ոչխարը յաջ Աստուծոյ։ Քրիստոս, մարդոց հովիւրը, սրբան առաւել գուրգուրանքով ու հասացողութեամբ կը փնտուէ իր եկեղեցին մոլորած մարդը, քանի որ «որշափի ևս առաւել է մարդ քան զոշխար» (Մատթ. ԺԲ. 12)։

Ցուդայի երկրի լեռներէն ու խոռոչներէն աւելի վտանգաւոր են արդի ընկերութեան կարգն ու սարքը եւ բարքը, քրիստոնեայ մարդը մոլորեցնելու եւ կորստեան դատա-

պարտելու համար : Առօրեայ մեր կեանքի ընթացքին, հրապուրիչ քաշողական փոսերու կը հանդիպինք, եւ մեր կամեցողութեամբ կը զահավիժինք անոնց մէջ : Մենք զմեզ կը նսեմացնենք ու կ'իջնենք անրան ոչխարի մակարդակին : Բայց, մշտարթուն հովիւը, Յիսուս Քրիստոս, որ մեր սիրոյն համար զոհուեցաւ խաչին վրայ, Ս. Հոգուոյն չնորհիւ կը հետեւի մեր մոլորած քայլուուն ու մեզ կը դրէէ մեր մեղքերէն :

Հովիւին ու կրոսուած ոչխարի առակին պատմութիւնը ցոյց կու տայ մարդ անհատ տին արժէքը տիեզերքի ստեղծագործութեան մէջ : Մարզը, Աստուծոյ արարյաց գործութեան ՚ֆաւապսակը, յաւիտեանս ենթակայ է աստուածային Հոգատարութեան : Աստուծոյ շունչն զոյութիւն առած մարդը երբ վիտակից իր խկութեան, իր ժառանձակած ստեղծագործ կարողութեան, պիտի չուղէ մեղքերու մէջ կորսուիր, այլ՝ ապրիլ բարոյական կեանք մը եւ ընթանալ Աստուծոյ ճամբէն : Եղիչն իր Թագման ճառակին մէջ կ'ըսէ . Շիշանութեան տէր մարդիկ իրենց անունով արձաններ կը կանգնեն եւ իրենց պատկերները կը նկարեն դըրամի վրայ, որովհետեւ պատկերագիր նըշկարով է որ ոսկին կը մեծարուի ու կը յարգուի աշխարհի մէջ : Ե՞ս՝ իմ կենդանի պատկերը մարդու կենդանի դէմքին նկարեցի, կ'ըսէ Աստուծոյ : Աշխարհի վրայ միոյն մարդն է որ Աստուծոյ կը նմանի : Աստուծոծ մտրգուն միայն կ'երեւի, Աստուծոծ երկիր

վրայ միայն մարդը կը սիրէ, միայն Աստուծոծ մարդասէր է եւ միայն մարդն է աստուածասէր : Աստուծոծ մարդու համար մարդացաւ եւ Աստուծոյ համար մարդը աստուածացաւ :

Խրաբանչիւլ քրիստոնեայ անհատ արժէք մըն է Աստուծոյ աշքին : Աստուծոծ կը սիրէ իր նմանութեամբ ստեղծած մարդը, երբ կը տեսնէ որ մենք կը հետեւինք իր Որդույն քայլերուն, երբ կ'ապրինք Քրիստոսի ուսուցումներուն համեմատ բարոյական կեանք մը :

Հրաժարելով մեղսալից կեանքէն, երբ դիտակցնեք մեր բարձրագոյն կոչումին, Աստուծոյ նման կարող կ'ըլլանք ստեղծագործելու : Խնչպէ՞ս կարելի է բացատրել կարդ մը անձերու այն պայծառ մտածողութիւնը, որու չնորհիւ աստղունաուրուցիւնը յայօր լուսին արբանեակին վրայ կ'իջնեն, եթէ ոչ Աստուծմէ ժառանգած մեր ստեղծագործ մտքով :

Մզի արուած աստուածային առանձնաշնորհումները պարապ տեղ զվատնենք պարելով անասնական ու ոչխարի առհմանուած կեանք մը . այլ հետեւինք մեր անզուգական հովիւին, Յիսուս Քրիստոսի, որ գիտէ մեր իւրաքանչիւրին արժանիքը : Ան, իր անհման աստուածային սիրով կը հսկէ մեր վրայ, կը ինամէ մեզ ու կ'օննէ մեզի մեր իմացական, հոգեկան ու բարոյական նուաճումներուն մէջ, մեզ դարձնելով Աստուծոյ գործակիցները աշխարհի մէջ :

ԲԱԼԲԳԻՆ ՎՐՄ. ԹՕՓՃԵԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՂԻՔ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ

66. — ԽԵՆԱԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԵՐԸ. Եկեղեցոյ սեփական եղած իշխանութիւնը պարտի, ինչպէս ցոյց տուինք, համանգամայն ունենալ այն երեք մասեր՝ որոնք կը կոչուին, Երեսագրական, Բնանագատական և Դատուղական:

Օրէնսդրականը այն իշխանութիւնն է, որով մէկը իրաւոնք կ'ունենայ կարգագրութիւններ ընկելու ընկերութեան նախառակին համաձայն, ընկերութեան անդամներուն վերաբերութեամբ։ Բնանագատականը այն իշխանութիւնն է, որով մէկը իրաւոնք կ'ունենայ այլեւոր կամ մարմնաւոր միջոցներով սովորել իր իրաւոսութեանց ներքեւ եղողները՝ ընդունելու իրեն համար եղած կարգադրութիւնները։ Խոկ Դատուղականը՝ այն որ իրաւոնք ունի քիչ ներառություն պարագաները եւ օրինաց ու արդարագութեան ակրանց համեմատ գնճոններ արգակուրու։

Օրէնսդրականն է բուն էական էկտը իշխանութեան, վասնդի առանց կարգադրութիւններ քննելու իրաւոնքին՝ լի կրօնար ըմբռուսի իշխանութիւնը։ Երբ իրաւոնք կ'ըսենք, կը հաւկնանք փոխադարձ պարագաներութիւնները։ Կը եթէ, հապատակներ չունին կարգադրութիւններ ընելու պարագանութիւնն, կարգադրութեան իրաւոնքը կը գառնայ անդոյ, խոկ պարտաւորութիւնը նոյնպէս անիրական կ'ըլլայ՝ եթէ չըլլան պարտաւորելու միջոցներ։ Ուստի առանց բնանագատական իշխանութեան՝ պիտի չըլլար իշխանութիւն, եւ բնանագատական իշխանութիւնը պիտի չըլլար արդար՝ ևթէ չինէին քննութեան եւ գիտոի իրաւոնք, որ է դատուղական իշխանութիւն։

Եւ որովհետեւ այդ եռառեսակ իրաւոնքները կը բխին իրական եւ կատարեալ իշխանութեան գաղափարէն, այս պատճա-

ռաւ առանց ալեւու տարուքերունելու կըրանք հաստատապէս ըսել՝ թէ Եկեղեցւոյ իշխանութիւնը կը պարունակէ օրէնսդրական, բնանագատական եւ դատողական իրաւոնքները համանապատայն։

67. — ԶԱՆԱԶԱՆ ՄԻՒՏԳԵԲԻ. Իշխանութեան վրայ խօսուած առեն պէտք է գոնէ անցորդար յիշտակէլ թէ օրէնք բառը սովորաբար կը նշանակէ այն կարգադրութիւնները՝ որոնք բովանդակ ընկերութեան համար կը հրամայուին, եւ որոնք ընդհանուր սկզբունքներու միայն կը վերաբերին։ Սակայն կարգադրութիւնները կրնան զանազան աստիճաններու բաժնութիւն, ինչպէս են հիմնական կարգադրութիւններ, որոնք բուն իսկ օրէնքներն են, հիմնականներուն մասնաւոր կործակրութեանը համար հրամայուութիւնները՝ որոնք սովորաբար կամնեն կը կոչուին, այն կարգադրութիւնները՝ զորս օրէնքին հսկողութեանը համար պարտնենանք կրնան ընել ամոնց մերձաւորագոյն գործադրութեանը համար եւ որոնք պատուէր կը կոչուին, եւ վերջառ պէս այն կարգադրութիւնները՝ որոնք անհամաներու համար կ'ըլլան, անհաստական լաւ կամ յոտի պարագաներու համեմատ եւ որոնք պարզապէս հրամանէ կրնան կոչուիլ։

Այս օրէնքն, կամնեն, պատուէր եւ հրաման անուամբ կոչուածները իրենց ընութեան մասին չեն տարբերիր իրարմէ, որովհետեւ ամէնքն ալ կը բխին մէկ սկրդունքի մը՝ որ է իշխանութիւնը կամ իշխանութեան գործադրութիւնը հասարակութեան օպտին համար։ Լսու այսօ, երբ եկեղեցական իշխանութեան մասին կը խօսինք, պէտք է իմանանք բոլոր վերեւ ըսուած աստիճաններուն համեմատ կարգադրութիւնները ընելու իրաւոնքը։

68. Ն ԽԵՆԱՌՈՒԹԵԱՆ ԱՆՁԵՐԸ. Շառունակելու համար կարեւոր բացատրութիւնները իշխանութեան պարագաներու մասին, պիտի խօսինք նաև այն անձերու շուրջ՝ որոնց իրաւունքն է վարել իշխանութիւնը, այսինքն խօսիլ իշխանութեան ենթակային մասին։ Խշխանութեան ենթական կամ կամ իշխանաւոր անձը ուրիշ տեսութեամբ կը կոչուի պաշտօնեայ, այն պարագանութեանց համար՝ զորս յանձն կ'առնէ հասարակութեան բարին հոգալու տեսակայտով։

Խշխանութեան ենթական հարկաւ ընկերութեան հասարակութեան անդամներէն պիտի ըլլայ, ինդիբը անոր վրայ է միայն թէ՝ ո՞ր անդամն է որ պիտի վարէ այդ դործը կամ հատարէ այդ իրաւունքը։ Մեղի շպատկանիր ինդիբը ընկել հոյ թէ քաղաքան կան իշխանութեան մէջ ի՞նչ ի՞նչ իրաւունքով կ'որոշուին իշխանաւոր անձերը։ Իսկ գիտենք, տեսնք, անսոնք թէ եկեղեցւոյ մէջ բոլոր այդպիսի խնդիրները որոշուած են կամ դուքը ու իրաւունքով եկեղեցին Հիմնողին և Հայութապղին, որ է Քրիստոս։

Պէտք է նոյնակա գիտնալ թէ Քրիստոսի կամ քովն է որ Հայութապղուած է այդ իշխանութեան շարօնակութիւնը։ Տարունակութիւնը առևասարակ կրկին է. մին՝ ժառանգական, երբ բնականն ձնուագը եւ սեւ բունդը կ'ըլլայ ճիմ և փաստ իշխանութեան իրաւունց, և միւսը բնարողական, երբ իշխանութեան անձին որոշուածը մաէն անդամ կախուած է կամքին նշանակեալ եւ սահմանուած անձերու՝ որոնք իրենց մէծամասնութեան հանութեամբ կ'որոշեն մէկը ու ունենայ նախապէս սահմանուած ինչ պայմաններ կամ միքքեր։

Ժամանագական շարունակութիւնը ընդհանրապէս չէ ըլլուանած մէկ եկեղեցույ մէջ, թէեւ մէկ մէջ իր սովորութիւնը մը պահուեցաւ կուսաւորչի որդիերան եւ թոռներուն մէջ մօտ գար մը, եւ վարձեալ յետոյ՝ իրի գար մը, Պահապաննեաց տումբին մէջ ։ Կը առաւի թէ այդ իրաւունքը կը պահուի Քաղցէացոց կաթողիկոսարանին մէջ, որոնք կը կարծեն ուզիդ գիծով իշխել նշանէ պարագային։

Գաղով ընդհանրագական ձեւին շարունա-

կութեան, հարկ է փնտուել թէ պաշտօնը վարողները պարզապէս յանձնակատարներ կամ դործակատարներ են, որոնք ժամանակաւոր իրաւամբ կը վարեն գործ մը, միւս անդամներէն չունենալով վիճակի եւ կարողութեան որեւէ տարբերութիւն, թէ՝ խսկապէս իրենց վիճակի ու կացութիւնը կը տարբերին ուրիշներէն, այնպէս որ նույրականութեամբ եւ ընկալեալ ու հաստատուն նոր կացութեամբ մը կը կազմեն անձերու ուրիշ գաղտնակարգ մը եկեղեցւոյ մէջ, չայէս տարբեր՝ հասարակ գաղակարգէն։

Այս երկու դասակարգերը սովորական անտամբ կը կոչուին եկեղեցականութիւնը դասակարգ մըն է որ նույրագործութեամբ, կացութեամբ եւ իրաւունք իրավաբէս կը տարբերի աշխարհական դասէն, եւ կը մերժենք կարծեր անոնց՝ որոնք կ'ըսն թէ եկեղեցականութիւնը աշխարհականներ են միայն ուրիշներու պէս, որոնք պատահական յանձնարարութիւնը մը ունին լոկ, ինչպէս պետական պաշտօնեանները, փաստարանները կամ թժէկները, որոնք ոչ թէ իրավու տարբեր կացութեան մը կը պատկանին, այլ միշտ որոշեալ զործողութիւններ կը կատարեն ընկերութեան մէջ։

Առիկա կարծիքն է Բարդականներու, որոնց եկեղեցականները չեն տարբերի աշխարհականներէ։ Ժամանակաւոր զործողութիւններ կը նկատեն զանոնք եւ բոլոր հաւատուածները հաւատարապէս եւ բովանդաւկանները կը համարեն կամքական պահունակութեամբ, որոնք ոչ թէ իրավու տարբեր կացութեան մը կը պատկանին, այլ միշտ որոշեալ զործողութիւններ կը կատարեն ընկերութեան մէջ։

Առիկա կարծիքն է Բարդականներու, որոնց եկեղեցականները չեն տարբերի աշխարհականներէ կը համարեն, մինչ կարգ մը ուրիշներ իրենց խումբէն հաւատացեալները հաւատարապէս կը համարեն եկեղեցականներ ։

Բայց բայց Բոզգականները այդ կարծիքը յանին, որովհետեւ անոնց մէջ Անդրագիր, զոր օրինակ, օրոնք եպիսկոպոսներ ունէին, եւ անոնց ձեռնադրութեամբ շարանակեցին նույրագործել եկեղեցւոյ պաշտօնեաններ, կ'ընդունին եկեղեցական

դասին՝ աշխարհականներէն տարբերութիւնը. իսկ կուտերտականները եւ ուրիշներ, որոնց մօտ զաղրեցաւ ձեռնադրութիւնը, ասիպէալ ուրացան ձեռնադրութեան ուժը՝ որպէսզի կարենան արդարացնելի ինքնինքնին եւ իրենց կացութիւնը:

70.— ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԵԼ. Հաստատելու համար թէ եկեղեցականները իրապէս կը զահազանուին աշխարհականներէն, սատցին փաստը կառնելք Հիքներին նմանութիւնէն, ուր քահանայական կամ եկեղեցական դասակարգը, որ Հետաքայուց դասը կամ Հեւի ցեղն էին, տիրապէս եւ իրապէս կը զանազանուէր ուրիշ զասերէ կամ ցեղերէ, եւ կը կաղմէր կրօնական սպասարկութեան նույրուած եւ արտաքին հոգերէ ու զաղմունքներէ զատուած մարդոց յատուկ դաս մը, եւ այս կացութեան հաստատուած բաժանմանը եւ ոչ թէ գործավարութեանց պատահական որոշմամբ։ Նմանողութեան վրայ հիմուած այս փաստը բրիտանութեան համար վճռական չէ անշուշտ, բայց հաւանականութիւն ցոյց կու տայ, որովհետեւ ին որ այդ մասին հաստատուած էր Հին Օրէնքին համար՝ աւելի եւս պատշաճ պիտի ըլլար նորին համար, որ իր կարգերուն մէջ աւելի ազնուադոյն եւ աւելի կատարելագործուած է։

71.— ՓԱԼԱՏ. ՆՄԱՆՈՒԹԵԱՆՑ. Երկրորդ փաստը կը բաղենք մարմնոյ նմանութենէն, դոր յաճախ կիրարկուած կը տեսնենք՝ բացարելու համար եկեղեցոյ կազմութիւնը։ Այդ նմանութիւնը շատ ընդարձակօրէն կը բացարէ Պօղոս իր թուղթերուն մէջ (Ա. Կորիթ. ժի 12-31։ Հոռմ. ժի 4-6), եւ արժանի է մտադրութեամբ կատարուելու։ Այդ նմանութեան հիմք հաստատուած է սա բանին մէջ։ «Մարմն ոչ մի անձան է այլ՝ բազում եւ թէ՝ վեստուած ետ զանդամոն, թմբ մի իրաքանչիւր ի նոցանէ ի մարմին որպէս եւ կամեցու, եւ թէ անոնց մէջ կան «տէկարգացնաներ» եւ «կարեւորներ», անարգապոյններ եւ առաւելագոյններ, եւ թէ անոնց ըստ ինքեան տարբերեալ են եւ ոչ թէ պատահական գործու-

ղութեամբ, այսպէս որ հնար չէ կարծել թէ մէկ անզամին այսօր կատարած գործը վաղը միւս անդամը պիտի կարենայ կատարել՝ առանց իր դասակարգը փոխելու։ Արդ, այդ նմանութիւնը ոչ մէկ կերպով պիտի արգարանար, եթէ եկեղեցին անհաւատար ընկարութիւն շրջապատ, այսինքն ըլլար ամպիսի կազմակերպութիւն մը՝ որուն կազմէի տարբերը ամէնն ալ նոյն եւ նման չեն իրարուցես, եւ եթէ եկեղեցական ու աշխարհական կացութիւնները իրապէս եւ տիրապէս չըտարբերէին իրարմէ։

Ասոր համար արժան է աւելցնել տակաւին թագաւորութեան եւ հօտի նմանութիւնները, որոնցմով կը ներկայացնուի եկեղեցին Քրիստոսի եւ Առաքելոց խօսքերուն մէջ։ ու այս նմանութիւնները պարզապէս ցոյց կու տան եկեղեցիին անհաւատար ընկերութիւն մը ըլլալը։

72.— ՓԱԼԱՏ. ՔՐԻՍՏՈՍԻ ԳՈՐԾԵՐԻՆ. Քննելով Քրիստոսի ըստուծ խօսքերն ու եղած հրամանները եւ կարգադրութիւնները, կը տեսնենք զարգեալ թէ նորը անհաւատար կերպով հաստատուած է եկեղեցին։ Քրիստոս նախ ինք ընտրեց Երկոստասաները (Մտթ. Ժ. Ժուկ. Ժ.) և հշանառութիւն տուա, մինչ իր հետեղողներուն եւս հրամայեց հնազանդիլ անոնց։ Այս ընտրուածներուն եւ որոշուածներուն ըստ, «Ճոր կապիցէք յերկի՞ եղիցի կապեալ յերկինս, եւ զոր արձակիցք յերկրի՞ եղիցի արձակեալ յերկինս» (Մտթ. Ժի 18)։ «Որ ճեզ լոէ՝ ինձ լոէ, եւ որ զանդանարգէ՝ զի անարգէ» (Ղուկ. Ժի 16)։ «Նըստիցիք յերկոստասան աթոռ՝ զատել զերկոտասան ապէ Խորայէլի» (Ղուկ. Խի 30)։ «Ենէք հոգի սուրբ. եթէ ումէք թողուցուք զմեզ՝ թողեալ լիցի նոցա. եթէ զուրուք ունիցիք՝ կալեալ լիցի» (Յովկ. Խ 23)։ Իսկ այս խօսքերուն իմաստը անկարու է մեկնութեան։

73.— ՓԱԼԱՏ. ԱԱԿԱՔԱՆԱՆԵՐՈՒԻ ԳՈՐԾԵՐԻՆ. Քրիստոսի հաստատածներուն համաձայն են Առաքելոց գործադրութիւնները, խօսքով եւ արգեամբք ցոյց տալով թէ եկեղեցին անհաւատար անզամներով է կազ-

մուած : Առաքեալները իրենց անձերուն համար կ'ըսեն թէ առաւել են քան ուրիշները. «Ելյապէս համարենցին զմեղ մարդիկ, իրին զպաշտոնեայս Քրիստոսի՝ և հագարապետու խորհրդոցն Աստուծոց» (Ա.Կորնթ. Դ. 1): «Աստուծած ես մեզ զպաշտոնն հաշտութեան ա. եւ եր ի մեջ զբանն հաշտութեան: Արդ՝ վասն Քրիստոսի պատգամաւրիմք» (Բ. Կորնթ. Ե 18): Պօղոս ինքզինքին համար կ'ըսէ. «Որոյ (Քրիստոսի) եղէ ես սպասաւոր ըստ պարզեւաց Աստուծոյ՝ որ տուան ինձ ըստ յաջողութեան զօրութեան նորատ (Եփես. Գ 7): Խոկ խօսերզ ուրիշ պաշտօնէից մասին կ'ըսէ. «Զգոյշ կացէք անձանց եւ ամենայն հօսիդ, յորում եղ զմեղ Հոգին սուրբ տեսուչը՝ Շովուել դժողովորդ Տեսունք (Գործք, Ի 28), որոն վրայ կ'աւելցնէ Գետրոս եւս. «Արածեցէք որ ի ձեզ հօտ է Աստուծոյ, վերակացու ինել մի իրեն ակամայ՝ այլ կամա ըստ Աստուծոյ» (Ա. Կիառուղ. Ե 2): Պաշտօնեաներու այդ իշխանութիւնը սահմանափակ բան մը չէր, այլ ընդարձակ ամէն կ'երպով. Պօղոս կ'ըսէ. «Քարոզեամ զբանն, հաս ի վերայ ժամու եւ տարածամու, յանդիմանեամ, սաստեամ, միմիթարեա» (Բ. Տիմ. Դ 2): «Որ ինչ միանդամ պակաս իցէ՝ ուղղեցես, եւ կացուցես ըստ քաղաքաց երիցունա» (Տիմ. Ա 5):

վերոյիշեալ այդ գործերէն որոշ ցուցմունքներ, կրնանք հաստատել թէ հին քահանայութեան օրինակով և Աւետարանի նմանութեամբ կը հաստատուին Քրիստոսի եւ Առաքեաներուն եւ եկեղեցիներուն կարգադրութիւններն ու գործադրութիւնները: Բառուգութիւնն է ուրեմն թէ Քրիստոսի եկեղեցին մէջ կացութեամբ եւ իրաւամբ եկեղեցանները զատորոշուած են աշխարհականներէն:

75.՝ ԱՌԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ. Հակառակորդները առարկութիւն կ'ընեն մէջքերելով Քրիստոսէ եւ Առաքեալներէ խօսքեր՝ որոնք կը թուին համարակը վաստել: Անոնց կը պատասխանենք ընդհանուր կերպով թէ յայտնապոյն եւ առաստաղոյն խօսքերով ցոյց առունք արդէն հաստատութեան՝ Քըրիստոսէ եղած ըլլալ: Մասնակի խօսքեր չեն կրնար խախտել հաստատուած այդ ճշշմարտութիւնը: Հակառակորդներու յառաջ քերած խօսքերուն առաջննն ու գլխաւորն է առ. «Քիոսէք՝ զի իշխանք պազաց տիրեն նոցա, և մեծամեծքն իշխեն նոցա: Ոչ այնպէս իցէ եւ ի ձերում մէջիք» (Մտթ. Ի 26): Քրիստոս այս խօսքը ըստաւ, երբ Սաղովմէ իր որդիներուն համար կը խնդրէր նախաթռու ըլլալ երկոսանանին մէջ: Տանենքութէն, որոնց արուած էր արդէն իշխանութիւնը, ինչպէս տեսանք, Քրիստոս եւ շառներ արուածը այս խօսքով, այլ միայն կը տարամէրծէ զերագահական ձեւը եւ կը յանդիմանէ Զերեթեայ որդիներուն ձգտումը: Կը սորզիցնէ թէ իրմէ հաստատուած իշխանութիւնը արտաքին նոխութեամբ եւ բանութեամբ կերպաւորուած չէ՝ ինչպէս է աշխարհի իշխանութիւնը, այլ հեղութեամբ եւ խոնարհութեամբ, ինչպէս ինք իր օրինակով ցոյց առաւ եւ խօսքով եւս բացարկեց Առաքեալներուն. «Թագաւորք պազաց տիրեն նոցա, եւ որ իշխենն նոցա՝ բարերաք կոչին. այլ գուց ոչ այնպէս. այլ որ մեծն է ի ձեզ՝ եղիցի իրեւ զիրտամբն, եւ առաջնորդն իրեւ զապատուորն, Ո՞վ է մեծ, բազմեան եթէ սպասաւորն. ո՞չ ապագէն բազմեարն բայց ես եմ ի միջի ձերում իրեւ սպասաւոր» (Ղուկ. Ի 25):

76.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ՝ ԱՌԱՎԵԼՈՑ ԽՕՍՔԵՐԻՆ. Յառաջ կը բերեն նաեւ Պետք սասի խօսքը. «Մի իրրեւ տիրելով մինակացն, այլ լինել օրինակ հօտին» (Ա. Գետր. Ե 3), իր թէ եկեղեցոյ պաշտօնեաները անձին բարի օրինակն զամ ուրիշ ոչինչ էւս խանութիւն պէտք է ունենան:

Սակայն Պետրոսի խօսքը իշխանութեան ոչ թէ էութեան, այլ կը պատճի կը վերաբերի. ան կը զգուշացնէ պարզապէս որ եկեղեցոյ պաշտօնեաները աշխարհի իշխաններու մեւովք եւ մորլութեանց համեմատ չիշխնեն. Առաքեալը այս պատուիշը կու տայ եկեղեցոյ պաշտօնեաներուն՝ զանոնք երցներ, հովիւներ եւ վերակացուներ անդանելքն վերջ եւ որոշ կը հաստատէ անոնց իշխանական իրաւունքներն ալ:

77.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԻՆ՝ ՀՀՆ ՍՈՎԱՐՈՒԽ-ԹԵՆԸ. Կ'առարկեն տակաւին թէ հին եկեղեցին մէջ անծանօթ էին եկեղեցոյ պաշտօնէից այս անուններն ու տիրութուրքն, անոնց յետոյ հարրուած են. Իրէ չկային անունները, ուրեմն եւ չկային եւ իրերը, որովհետեւ անունները եղած իրերն է որ կ'արտայայտնն, եւ չեղածներն է որ անոնց են ունենար:

Սույոյ է թէ անունները իրերուն հետ է որ կը ծաղին, բայց անունները շատ անդամ փոփոխական են, միեւնոյն իրերուն մրայ եւ ժամանակին փոփոխութեան հետ կը փոփուին նաեւ անունները ուստի եթէ ինչ ինչ անուններ, օրինակ՝ հայրապետ, կաթողիկոս կամ պատրիարք առաջին դարուն էին կիրարկուեր, ատոր համար կարելի է ըստ թէ իրր չկար, որովհետեւ Քրիստոսի հաստատուած պատճին դրսուները կը կոյուէին Առաքեալ, իրենց անմիջական իշխանութեան համար: Միւս կողմէ պէտք է դիմուէ թէ պաշտօնէից կացութիւնն ու պաշտօնէից տեսուչներու դրսութիւնը հաստատուն բլաւով հանդերձ, տեսչութեան սահմանները եւ պարունակութիւնը հետու հետէ աւելի կը կազմակերպուէին Աւետառ բանի զործին ընդարձակման համեմատ: Դալով նախնական իշխանութեան հաստատ տութեան գաղափարին, դաւական Բոզ ըլլայ յիշել. իրէցի, եկեղեցիները,

որոնք կը գտնուին նոյնիսկ առաքելական Թուղթերուն մէջ՝ Հովիւի, վերակացուի, առաջնորդի եւ ուրիշ անուններու հետ միասին:

78.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԻՆ՝ ԱՆՀԱԱՄԱՉԱՅ-ՆՈՒԹԵՆԸ. Կ'առարկեն նաեւ թէ քրիստոնէից եկեղեցիները շատ անհամաձայն են եկեղեցական իշխանութեան մեւին մասին, եւ կ'ուղեն փառ հանել թէ իշխանութիւնը ուրեմն Քրիստոսէ չէ հաստատուած. զի եթէ իշխանութիւնը Քրիստոսէ հաստատուած ըլլար, մեւն ալ որոշ եւ ցոյց տրուած կ'ըլլար:

Բայց, ինչպէս քանիցս դիմուել տուինք, ուրիշ է իրին էութեւնը, եւ ուրիշ՝ պատահական պարագան, ինչպէս է մեւը: Վասնդի ինչպէս որ նիւթական իրերուն մէջ երբ մեւին մատին խնդիր ըլլայ՝ չենք ուրանար իրենց գոյութիւնը, նոյնայն պէտք է նկատենք նաեւ եկեղեցական իշխանութեան համար Բոլոր եկեղեցիները համաձայն են իրին մասին, անոնց մէջ չկայ տարածայն ուրիշեւն իրին էութեան եւ գոյութեան նըկամամբ: Զանազան իշխանութեանց մէջ արդարեւ կան մեւական տարբերութիւններ, որովհետեւ անոնց մէջ կան բաներ՝ ուրոնք արաւաքին բաներէ կախում ունին եւ տրապէս ծնունդ կու տան այդ տարրերութիւններուն: Աստիա իշխանութեան մեւն է Արիան: Իսկ թէ եկեղեցական իշխանութեան վերաբերեալ օրքան' և ինչպիսի մեւեր կան՝ ատոր պիտի անդրագաւունանք իր կարգին:

79.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԻՆ՝ ԿԱՏԱՐՈՒԱԾԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ. Ի վերջոյ, յառաջ րերելով Մատութիւնի եւ ծօթ Մարկարագներու ընտրութեան պատութիւնը, որոնց մէ առաջինը կատարուեցաւ ևելլրաց իրերւ Հարթիւ եւ քասմից (Գործք, Ա. 15) ժողովի մը, մէջ, իսկ երկրորդը պի մէջ բազմութեան և պահակառաց (Գործք, Զ. 20), կ'եղակացնենք թէ ուրեմն տցուութիւնը կը կառ տարուի ժողովուրդին պարզ համութեամբ բը, որով եւ գործին պարզ յանձնարարութեամբը եւ, ոչ թէ յատակ որոշումովն ու կուրիքագործութեամբը անձին:

Բայց Եկեղեցոյ իշխանութեան կոչումն ներու եւ ընտրութեանց մէջ երկու բան պէտք է զանազանելու Առաջինն է անձին ուրոշումը : Յորջափ այդ որոշումը կապուած չէ ծնննդի կամ սերուածի կամ ուրիշ պայմանի հետ՝ որ անկախ ըլլայ հասարակութեան կամքէն, հարի է ամէն պարագայի մէջ լուսնէլ անհատները որոշելու եւ նըշանակերա պայմանները . իսկ երկրորդն է նուիրասործութիւնը կամ իշխանութեան տրուութիւնը : Արդ յասաշ բերուած օրինակներէն կը տեսնուի թէ Առաքեալին առաջարկութենէն ետքը, «Հանոյ թուեցու բանն առաջի առնենայն բազութեան եւ ընտրեցին» նշանակեալ անձիրը, բայց առ տով ընտրուածները պաշտօնեալ չհամարաւեցան, այլ՝ ընտրողները իրենց ընտրեալները կացուցին տառեալներուն առջեւ, եւ առաքեալները քաղօթի արարեալ եղին ի վերայ նոցա գննուա (Գործք, Զ 56) եւ այն տան միայն ընտրեալները համարուեցան ճշմարիտ պաշտօնեաններ :

Իսկ Մատաթիայի վրայ ձեռնադրութիւն չկատարեացան, զի արգէն Քրիստոսէ նոր վրագործուած էր՝ պաշտօնէութեան համար, բանդի Յօթմանանից թիւէն էր, և երկուտանակց թիւին անցնիլը իշխանութեան պատահական ընդարձակում մըն էր Միայն, մանաւոնդ որ Մատաթիա Մետասաններուն հետ Ա. Հայի ընդունմանց Վերիաստին մէջ :

Պայծառէից նուիրագործութեան Հարկաւրաթիւնը կը համաստեն նաեւ, ձեռնադրութեան խօսքը, որոնց կը հանդիպինք Ա. Գորոյ մէջ. արակէս, «Պողոս եւ Բառնարաս ձեռնադրեցին յատ եկեղեցւց՝ երկումաս (Գործք, Ժ 22), եւ Տիմոթէոս որոշուեցաւ Հանձնադրութեամբ» Պողոսի (Բ. Տիմ. - Ա. 6). Առ հրաման ընդունեց ձեռն վազվագակի յուրաւա վերաց մի՛ զնելք (Ա. Տիմ. Բ 22):

Որոյնէամեն Եկեղեցւոյ պաշտօնէից ժողովրդական ընտրութիւնը խափանուած է Հռովմէականներուն մօտ, Արեւուառքի Յոզգականները տարօրինակ դասն դասն եւ ուղեցին կամայական մէկնութիւններ տալ տնօրուութիւնը առ նեղ պահուած է մէր եւ Արեւելեան դրիչ եկեղեցիներու մէջ, որով մէնք դործնատ-

կանապէս կը պահենք անոր արժէքը, իրական կերպով գիտենք անձը պաշտօնին համար որոշելը եւ անոր նուիրագործութիւնը նոյն պաշտօնին մէջ :

80.— ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԽԾԱԱՆՈՒԹԻՒՆ. Եկեղեցւոյ մէջ հաստատուած իշխանութիւնը, որոն ենթականերն են անոնք՝ որոնիք յատուկ նուիրագործութեամբ կը կազմեն Եկեղեցականութեան որոշեալ դասը, կը բանուի երկուքի. Վարչական եւ ուսուցչական: Վարչական իշխանութիւնը այն է զոր աւելի սովորական կոչումով կ'անուանենք իշխանութիւն, եւ է իրաւուք՝ կարգադրելու եւ կարգադրութիւնները ընելու, գործադրութիւնները հոգալու եւ մասնաւոր ինդիբերը վճռելու: Իսկ ուսուցչական իշխանութիւնն է այն իրաւուքը, որ յատկապէս Եկեղեցւոյ ընտրենէն կը թիւի, եւ որ հաստատուած է անէկ՝ որ հեղինակն է ճշմարիտ յայտնութեան եւ որ աւանդու տեսական եւ զործնական ճշմարտութիւնները, որոնք կարեւու են մարդուն համար՝ կատարեալ բարոյականութեան և կրօնականութեան տեսակէտու:

Ճշմարտութեան յայտնութեան աւանդը Հարկաւրագակս կ'ենթադրէ ուսուցչութիւնը, որով հայր չէ այլապէս իշխանութիւն ունենալ ընկերութեան մը վրայ՝ որոն սկիզբը, վերջը եւ միջոցը հաւասարապէս ճշմարիտ յայտնութիւն է :

Ուսուցչական իշխանութիւնն ալ կը պարունակէ երեք տարերեւեալ ճիւղեր պաշտօններու կամ իրաւուց, ինչպէս վարչական իշխանութիւնը ունի օրէնտրականը, րոնադատականը եւ զատողականը: Իսկ ուսուցչական իշխանութեան երեք ճիւղերն են Վկայականը, Դատավականը և Վարդապետականը, որովհետեւ Եկեղեցին ուսուցչական իշխանութիւն կը վարէ իրեւ վկայ, այսինքն պահպանելով ընկալեալ ճշմարիտ յայտնութիւնը ևւ իր հեղինակութեամբ հաստատեալ անոր ճշմարտութիւնը: Երկրորդ՝ իր գատաւոր, որոշելով՝ գժմար կնճռները որոնք կրնան համելիսէր ճշմարիտ յայտնութեան աւանդին պարւուական տեսական եւ բարոյական, բնական եւ գերաբնական ճշմարտութեանց մէջ և վերջա-

պէս իրբեւ վարդապէտ, որ եկեղեցւոյ ան-
գամներուն կ'աւանդէ ճշմարտութիւնները
եւ կը գաստիարակէ զանոնք թէ տեսական
եւ թէ զործնական ճշմարտութեանց Մէջ:

81. — ԱՆՍԻԱԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ. Ռւառոց-
շական իշխանութեան զոյութիւնն ու բա-
ժանումը դիւրաւ կ'ըմբրոնուին, ոստի աւել-
լորդ է երկարել այդ մասին, մասնաւնդ
թէ աւելի կարեւոր խնդիր մը կայ, զոր
պէտք է ճանչնանք, Եկեղեցւոյ ուսուցչա-
կան իշխանութեան ապահովութեան վրայ:
Մենք չենք կրնար ապահով ըլլալ Եկեղեց-
ւոյ ուսուցչական իշխանութեան մասին,
ևթէ վասահ չըլլանք թէ անիկա գերծ է ուշ-
իալանքներէ՝ իր ուսուցչական իշխանու-
թեան զորեաղբութեան ատեն: Միավներէ
զերծ լինելու այդ յարօւթիւնը կամ ձիր-
քըն է որ կը կոչուի ամփապրիւն:

Անսիարութիւնը՝ իրբեւ դործնական
բան մը կ'ենթադրուի նաեւ քաղաքական
իշխանութեանց մէջ, որոնց գործերն ու
կարգադրութիւնները բացարձակ ուժ ու-
նին մեզի անոր համար՝ որ կը մտածուի թէ
ճշմարտապէս սահմանառած են հասարակու-
թեան օգտին համար: Դատողական ատեան-
ներուն մէջ ալ, նախարար ատեանի գծիոր
վերաբնիչ ատեանին առջեւ կը հանուի,
և անիկ ալ գնարեկ կամ վերջնադար եր-
րորդ ատեանի առջեւ և ատով կը գտարին
վերաբնութեան չափները, որովհետեւ
դործնականապէս կ'ենթադրուի թէ վերջին
մէնիոր ալ ուղղի է եւ սիսալանքէ զերծ:

Սակայն այս անսիարականութիւնը սոսկ
իրաւական է, այսինքն անիսակ՝ ըստ Են-
թագրութեան իրաւան: Տսկ Եկեղեցին
համար բաւական չէ ընդունիլ իրաւական
անսիարութիւնը, հարկ է ընդունիլ իրա-
կան անսիարութիւնը, որ է ըսել թէ Եկե-
ղեցին զերծ է սիսալանք ոչ թէ ևնթագրու-
թեամբ, այլ՝ իսկութեամբ:

82. — ՓԱՍՏ ՊԱՀԱՆՁՔ. Այդ կարծի-
քը կը հաստատենք Եկեղեցւոյ նպատակէն:
Որովհետեւ Քրիստոս հաստատեց Եկեղե-
ցին, որպէսզի մարդիկ ատով հասնին փըր-
կութեան: Տսկ մարդիկ չենին կրնար հաս-
նիլ փրկութեան՝ եթէ իրապէս ստացած
չըլլային տեսական եւ բարոյական ճշմար-

տութեանց ապահով եւ ստոյգ ծանօթու-
թիւնը, վասնզի ուրիշ կերպով՝ վասնզի
մէջ կ'ըլլային բարիի տեղ չար գործելու եւ
շար գործելով զրիպելու փրկութեան յոյ-
սէն: Արդ, Քրիստոս ճշմարիտ յայտնու-
թիւնը աւանդնէ վերջ հաստատեց Եկեղե-
ցին իրը աւանդապահ նոյն յայտնութեան,
որպէսզի պահէ զայն եւ վայելէ անոր ստո-
գութեանը համար եւ հասցէ զայն բոլոր
մարդոց լաւիքին, թէ անոնց որոնք կը հա-
ւատային արգէն եւ թէ՛ անոնց որոնք չեն
հաւատացած. զի առաջինները պէտք ունին
անոնց՝ ուղղութեան մէջ մասլու համար,
խկ վերջինները՝ ուղղութիւնը ճանչնալու
եւ զայն ընդունելու համար:

Նրդ, որովհետեւ ճշմարտութիւնը իրբեւ
գործնական եւ իրաւական բան մը կը գըս-
նուի բոլոր իշխանութիւններուն մէջ, իրը
պահանջ ընկերութեան նպատակի, եւ ո-
րովհետեւ լոկ գործնականն ու իրաւականը
չի կրնար բաւել Եկեղեցւոյ նպատակին, որ
եղանակ բան մըն չէ հանդերձեալին մէջ և
յափանական ճշմարտութեան զօրու-
թեամբ կարեի, ուրեմն եւ անսիարութիւնն
ալ, իրբեւ ձիրք Եկեղեցական գերազոյն
իշխանութեան, պէտք է լինի իրական և խ-
կական, եւ ոչ թէ իրաւական եւ ենթագրա-
կան միայն:

83. — ՓԱՍՏ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՍՏՈՒՄ-
ՆԵՐԻՆ. Ա՛լ աւելի կը հաստատուի այդ
պատճառաբանութիւնը, եթէ նկատի առ-
նենք որ Քրիստոս ճշմարիտ յայտնութիւ-
նը քարոզած ատեն, զայն երբեք գրաւոր
կերպով չաւանդեց ու չթողուց արձանա-
գրուած յիշատակներ, ոչ ալ ուղղակի իրմէ
գրուած գերբեր. այլ՝ քարոզեց բերանացի,
եւ իր քարոզութիւնը աւանդեց անոնց՝ զո-
րու ինք ընտրեց եւ առաքեց քարոզելու եւ
ուսուցանելու համար ինչ որ ինք տուոյց
եւ պատուիրեց: Այս պատճառաւ մենք Քը-
րիստոսս եղած ոչ մէկ գրութիւն ունինք.
Աւետարանները գրուեցան յետոյ, երբ Քը-
րիստոս արգէն երկրի վրայ չէր եւ քարո-
զութիւնը սկսած էր տարածուի աշխարհի
մէջ: խկ գրուածները գրուեցան ոչ թէ իր-
բեւ կարգաւորեալ բովանդակութիւն՝ պա-
րունակող վարդապետութեան բոլոր մասե-

րը՝ դլուխներու և պրակներու բաժնուած, այլ գործեցան ներկայացած պարագաներու համեմատ, իրեւ յիշատակութիւններ, այն պէս որ գրուած է ամէչափ բան միայն, որ չափ առիթներու պարագաները պահանձեցին:

Արդ, եթէ Քրիստոս գիրի չյանձնեց իր ամբողջ քարոզութիւնը, եւ եթէ Նոր Կտակարանի գիրքը բնի եւ ոչ մին կրնայ համարուիլ իրեւ ամբողջական ճշմարտութիւն քրիստոնէական յայտնութեան, եւ եթէ ըստոյդ է որ Եկեղեցին Քրիստոսի հաստատուած անիմիջական աւանդապահն է, ուրեմն Եկեղեցին իր մէջ պէտք է ունենայ իսկական եւ իրական ապահովութիւնը՝ պահպանելու և ուսուցանելու քրիստոնէութեան տեսական եւ բարոյական ճշմարտութիւնները, առանց սիրալանքի վտանգներու:

84. — **ՓԱՍՏ**՝ **ԱՆՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ.**
Իրեւ հաստատութիւն այս կարծիքին կ'աւելցնենք անտեղութիւններն ալ որոնք յառաջ պիտի դային՝ եթէ Եկեղեցոյ մէջ չըլլինէր իրական անախարտութեամբ օժտուած ուսուցչական իշխանութիւն. որովհետեւ, ինչպէս ըստինք, Նոր Կտակարանի գիրքերը դրուած չեն իրեւ սկզբանական եւ ամբողջական բովանդակութիւն քրիստոնէական յայտնութեան: Բաց առաջ, բոլոր զրութիւնները, ժանաւանդ անոնք որ վարդապետական են եւ կը խօսին բնապանցական եւ գերբնական նիւթերու վրայ, իրենց մէջ կը պարունակին բազմադիմի մթութիւններ եւ կարօտ են բացատրութեանց, և շատ անդամ միեւնոյն խօսքը, ասարեն իմաստներ կու տայ: Արդ, եթէ Եկեղեցին չունենար ուսուցչական իշխանութիւն, կամ եթէ Եկեղեցոյ ուսուցչական իշխանութիւնը իրապէս ապահով չըլլար, այն առեն կամ ստիպույթիւնը պիտի բողոքէր իրաքանչիւր համարի գիրքեցին իր նպատակին եւ կամ յայտնութիւնը պիտի թողուէր իրաքանչիւր համարի չաւստացեալի կամ ոչ-հաւատացեալի անհամական կամ անհամական դաստատանին, առանց որեւէ ապահովութեան՝ ստուգութեան մասին, առանց միութեան օրեւէ միջոցի, եւ կամ՝ հարկ պիտի ըլլար լսել

թէ իրաքանչիւր անձի անհատաբար տըրուած է ապահովութիւնը:

Արդ, անտեղի է ճանչնալ գերբնական ապահովութիւն մը ամէն անհատի մէջ, որովհետեւ հնար չէ առանց բացարձակ հարկաւորութեան բան մը Ենթադրել: Անտեղի է ըսել նաեւ թէ Քրիստոսի հաստատուած ուսուցչական իշխանութիւնը անբաւական է իրեն համար առաջազդուած նպատակին: Եւ որովհետեւ ասոնք ամէնը անտեղի են, հարկ է ընդունիլ թէ Եկեղեցոյ ուսուցչական իշխանութիւնը իրապէս եւ իսկապէս ապահով է, այսինքն զերծ՝ սիալանքէ:

85. — **ԱՆՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ.** ԲՈՂՈՎԱԽԱԿԱՆԱՑ ՆՈՐԱՋԱՅԹԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ. Անտեղութիւնները զրու ի յառաջապահնէ ցոյց տուինք, ի յետնագունէ ճշմարտուած կը տեսնուին այս Եկեղեցիներուն մէջ, որոնք աւելորդ կարծերով Եկեղեցոյ ապահով ուսուցչական իշխանութիւնը, ուզեցին անարգել զայն: Որովհետեւ իրաքանչիւր պաշտօնեալ իր կամքին եւ մատծողութեանը թողնուած, սկսած Աւետարանը հասկնալ այնպէս՝ ինչպէս ինքը կ'ուզէր կամ կը կարծէր հասկնալ, եւ իր հասկցածը ընդունեց իրեւ ճշմարտութիւն ու այս պատճառով Ցողոքական Եկեղեցիներու վարդապետութիւնները սկսան փոփոխուիլ շարունակ եւ լայնօրէն տարրերի իրարմէ: ատոր համար է որ այժմ անոնց մէջ իրաքանչիւր հասարակութիւն ունի տարրեր հաւատոք եւ զուտնութիւններ, ու մինչ չեւ խկ նոյն հասարակութեան մէջ մէկուն դաստանութիւնը կը տարրերի միւսինն եւ վերջանակութիւնը համարի համարի համաձայնութեան դալու եղանակ մը չըլլունին: իսկ յիշատակութեան անզամ արժանի պիտի չդասնէինք այն կարծիքը, որ մէն մի հաւատացեալը լցուած կը համարի Մուրք Հոգիով՝ Աւետարանի վրայ խօսած միջօցին, եթէ ատիկա ըլլար բընակուն եւ ուղիղ հետեւանքը որիւէ ապահով ուսուցչական իշխանութեան մերժումին:

86. — **ՓԱՏ**՝ **ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ.** Ապահով ուսուցչական իշխանութեան ստուգութիւնը կը հաստատենք նաեւ այն

իստումներէն, զորս Քրիստոս ըրու իր Եւ Կեղեցին՝ որպէսզի կենայ եւ մնայ անիկա անստումներէն; անստուածութեան եւ ձշմարտութեան հւա միտուրութեան մէջ, որ այս ամէնք պիտի չկարենար սառուզուի իրավէս Եթէ ուղիղ զաւանութիւնը, որ Ես կեղեցւոյ չական եւ Հիմնական կէտն է, դուրսիւն չունենար Նկեղեցին մէջ: Խոկ եւ թէ ողիղ դաւանութիւնը դոյ է Եկեղեցւոյ մէջ, ապա եւ ուրեմն անոր մէջ հաստատուած ռասուցական իշխանութիւնը ապահով է: Ահա Քրիստոսի խօսքերը այդ մասին մի վերայ այդոք վիճի չփնցից զեկեղեցի իմ, եւ գրունք գժուխոց զնա մի՛ յաղթահարեացն» (Մաթ. ծԶ 18): «Եւ Ես աղաջեցի Ըլայր, և այլ մինիթարէս տացի մեղ զի ընդ մեղ բնակեցի ի յաւախեան: զեղին ճշմարտութեան, զորս աշխարհու ոչ կարէ ընդունէր» (Յոհէ. ծՊ 18), «Յօրժամ եկեղեց նա հոգին ճշմարտութեան, առաջնորդեցէ մեղ ամենայն ճշմարտութեամբ» (Յոհէ. ծԶ 13): «Ահաւասիկ ի ընդ մեղ Եմ զամենայն աւորս մինչեւ ի կատարած աշխարհի» (Մաթ. իԲ 20): «Որ է Եկեղեցի Առաւելոյ կենդանույց, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» (Ա. Ծիմ. Գ 15):

87. ՓԱՍՏ. ԱՒԱՆԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՆ: Խնչպէս եկեղեցւոյ վերաբերած ճշխմարտութիւններուն մէջ, նոյնպէս եւ այս մասին եկեղեցւոյ մէջ պահուած աւանդութենէն կը քաղենք եւ կը փակենք պապութեանցութեանց կարգը: Որովհետեւ ինչ որ ամէն առեն տեղ պահուած է շարունակարար եւ հաստատապէս, եւ յետազայ ու նորամուս սկզբանաւորութենէ չի գար, անշոշչ Քրիստոս հաստատուած է եւ Առաքեաներէն աւանդուած եւ հետեւարար բառ կը կազմէ քրիստոնէական յայտնութեան:

Իսկ Եկեղեցւոյ սովորութեան փաստը կը քաղենք իշխանական վճիններէ, զորս ասիթը ներկայացած առեն Եկեղեցւոյ վերագոյն խորհուրդը ներկայացնող ժողովները սուտած են հաւատքի վերաբերալ խնդրոց, եւ որոնք ընդունելի եղած են Եկեղեցին. անոնք որոնց մոլար վարդապետութիւնները մերժուեցան, չուրացան իշ-

խանութեան դոյցութիւնը: այլ արուած վերին դէմ մաքաւացան միարի:

88. ԱՌԱԲՈՒԹԻՒԹԻՒՆՆԵՐ. Յուած բարենք հակառակորդներու առարկութիւններն մէկ բանին, որպէսզի անոնց լուծումութիւն աւելի հաստատուի ինչ որ կուզենք փաստարկի:

Կ'ըսնէն, Էն տռաջ, թէ Քրիստոս երբեք չխառնեց ու բնու ալ զպահանջնց դաւանութեան որոշ մենք ենք: այլ բաւական համարեցու որ մէկը սիրտով յարած ըլլայ ճըշմարտութեան, քանզի ըսաւ: «Ենկանչէ ժամանակ, եւ այժմ խոկ է, յորժամ ճշմարիտ երկրպագուք երկիրպազանիցն Հօր, Հոգ ով եւ ճշմարտութեամբ, քանզի եւ Հայր նոյնախիտ երկրպագուա խւր խնդրէ: Հոգի է Աստուած եւ երկրպազուան նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիրպազաններ» (Յոհէ. թ 23): «Եթէ գուք կացիք ի բանի թմում, ճշմարիտ աշակերտու իմ էք: Եւ ծանչցէք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն աղասեցչ զինք» (Յոհէ. կ 31):

Սակայն հարէ է նկատել թէ առաջին խօսքին մէջ Քրիստոսի դիտումն է հասկըցն մեկ միայն թէ չի բաւեր պաշտել արտաքին կերպերով եւ հրական ծխով միայն, այլ պէտք է պաշտել իր ճշմարիտ յայտնութեան համեմատ: Խոկ երկրորդ խօսքով կը հետացնէ Հրեաներ մոլոր վարդապետութիւններէ: Այդ խօսքով իր վարդապետութիւնը չէ որ յայտնեց Ամէն խառնաները ամէն պարագայիք եւ ամէն խօսքի մէջ չեն պարունակուիք: Այսպէս, կը տեսնենք թէ այլուր երր Քրիստոս ուղեց յայտնել իր քարոզութեան նիւթն ու առարկան, որոշակ իր յայտնեց ու պահանջնց զայն: Բժշկուած ի ծնէ Կոյրէն պահանջնց ըսելով: «Եու հաւատամս յՈրդին Աստուծոյք, միաժամանակ ցոյց առալով թէ Որ խօսի ընդ գեղ՝ նա է Որդին Աստուծոյք» (Յոհէ. թ 35), եւ Առաքելոց հարցուց: «Հաւատամսք յիս թէ Հայր յիս է եւ ես ի Հայր» (Յոհէ. թ 1) ու մէկութիւնը հրամայց կատարէլ «Յանուն Հօր եւ Որդույ եւ Հոգույն Սրբոյ» (Մաթ. իԲ 19): Համաձայն Քրիստոսի այդ վարդապետութեան, ասրկաւազն Փիլիպպոս նախ դաւանութիւնը կ'առնէք կ'առնէք ներքինին:

թէ՝ «հաւատուամ եթէ Յիսուս Քրիստոս է Ուրդի զի Աստուծոյ» (Գործք, լ. 37) եւ յետոյ կը մկրտիր զայն Պօղոս կը հրամայէ Տիբոթիսուիր. «Աւնիցիս որինակ ովզմութեան բանից զորս յինէն լուար» (Բ. Տիմ. Ա. 13), զոր աւելի պարզ ձեւով ունին միւս թարգմանութիւնները՝ «Կայցիս զեւու բանի ողջ մատութեան զորս յինէն լուար», Երբեմն վարդապետութեան բանաձեւն ալ խսկապէս ճշգուած է քրիստոնէական հաւատքին մէջ:

89.՝ ՀՐԱՄԱՆ ՎԻՆՈՒԹԵԱՆ. Կ'առարակն թէ Ս. Գիրքին մէջ առհասարակ հրամայուած է բոլոր մարդոց ինքնին քննել Ս. Գիրքը, եւ յետ քննութեան ընդունիլ անոր մէջ տեսուած ճշմարտութիւնը. «Քիննեցէ՛ք զդիրքս, զի դուք համարիք նորօք ունել զկեանս յաւիտնականս, եւ նորքին խակ են որ վկայեն վասն իմ» (Յովհ. Ե. 39): Յովհաննէն կը պատուիրէ. «Մի ամենայի հոգուոյ հաւատուաք, այդ ընտրեցէք զուովին՝ ևթէ յլաստուծոյ իշեն» (Ա. Ենուու. Դ. 1): «Երբեմն ընդ իմաստուն խօսմ. ընտրեցէ՛ք ձեւովն զոր ասեմ» (Ա. Կորնթ. Բ. 15) և «Ճմարդարէութիւնս մի արհամարչէք. զամենայն ինչ փորձեցէք, զրարին ընկալարուուք» (Ա. Թես. Ե. 20):

Մարքի աշխատութիւնը Երբեք չետարիք մարգուն մէջ. իր գործերը պիտի ըլլան գործք բանական արարածի, որ պարտի նախ մարզով իմանալ եւ յետոյ կամքով որոշել իր բարոյական գործերը: Հաւատքը որ ճշշմարտութեան ծանօթութիւնն է տեսականին մէջ եւ բարութեան հետեւողութիւնը բարոյականնին մէջ, է եւ պէտք է լինի բարոյական եւ բանական գործ միանալաւայն. ուստի Քրիստոս եւ Ալաքեալները երբ կը յորդքին նըեաները եւ քրիստոնեաները հետեւի ճշմարիս հաւատքին, կը խստեն զանոնք ուշագրութեամբ Հաւակնալ հաւատալիքին փաստերը, մարդարէութիւնները եւ հրաշքները՝ որպէսզի ըմբռնն իրենց խօսածներուն ճշմարտութիւնները:

Հստ այսօն, Քրիստոս կ'ակնարիէ նին կտակարանի Մեսիական մարդարէութիւններուն. Յովհաննէն կը զզուացնէ սուտ առաքեալներէն, Պօղոս եւս ցոյց կու առյ իր քարոզութիւններուն առաւելութիւնները պուտ Աւետարան քարոզութիւններուն վրայ:

Արդ, այս խօսքերը շունին ոչ մէկ յարաբերութիւն այն կարծիքին հետ՝ զոր մենք կը պաշտպանենք, հաստատելու համար թէ Քրիստոսի Եկեղեցին մէջ կայ ուսուցչական իշխանութիւն, եւ այն ապահովուած՝ սիալանքի վանդէն:

90.՝ ԱՌԱՐԱՊՈՒԹԻՒՆՔ. ԱՆՀԱՍԱԿԱՆ ՄՏՔՔ. Հակառակորդները կը պնդեն թէ ուր որ սիսալանքէ ապահովութիւն կայ, հոն պէտք է դադրի մտքի ամէն գործ:

Սակայն կը սիստիմի երբ կը կարծեն թէ մեր պաշտպանած այդ ենթալրութեան համեմատ՝ այլեւս մարդուն ընելու բան չի մնար՝ ևթէ ոչ թութակօրէն կրկնել միայն Եկեղեցւոյ պաշտօնեաներէն աւանդուածները: Եթէ արդպէս ըլլար, մարդոց միտքը անորոք գոյութիւն մը կը գառնար յայտնութեան հանդէպ: Եթէ արդպէս է, ու ուեցն հարի կ'ըլլար որ անոնք Ս. Գիրքն ալ չընդունէին, վասնզի Ս. Գիրքը, ըստ անոնց կարծեաց, կը պարունակէ բոլոր ճշմարտութիւնները եւ Ս. Գրոց գոյութեամբ՝ անգործ եւ աելորդ պէտք է ճանշաւ մարդկային միտքը:

Մեռք կ'ըսենք թէ ճշմարիտ յայտնութիւնը, զոր Քրիստոս քարոզեց խօսքով եւ ոչ թէ հաստատուած ինքնապիր տառերով, առանդուած է բնդհանրական Եկեղեցիին կամ նոյն Եկեղեցւոյ իշխանութիւն. եւ ինչպէս որ մարդուն միտքը անգործ եւ աւելորդ չի գառնար երբ ճշմարտութիւնը կը քաղէ Ս. Գիրքի աղքիւրէն, նոյնպէս ալ անգործ եւ աւելորդ չի գառնար՝ երբ այդ աղքիւրները կրկնի կ'ըլլան և Սուրբ Գիրքին հետ Եկեղեցին եւս կ'ըլլայ աղքիւր ճշմարտութեան: Մանաւանդ որ Եկեղեցի կոյսած աղքիւրը միւս աղքիւրէն՝ Սուրբ Գիրքն աւելի պէտք ունի մտաւոր աշխատութեանց, կարեւոր ապացուցութեանց համար:

91.՝ ԿԱՐԶԵԱԼ՝ ԱՆՀԱՍԱԿԱՆ ՄՏՔՔ. Հակառակորդները կ'ըսեն թէ ցորչափ Եկեղեցին մնայուն է, եւ յաջորդական իշխանութիւնը կենդանի է ամէն ժամանակ, անոր անսխալ ուսուցչութեան ենթալրութեամբ. կը խափանուին բոլոր աստուածաբանական գիտութիւնները, որովհետեւ բառական է գիմել Եկեղեցիին ամէն ինդրոց

առթիւ եւ անոր անսխալ պատասխանովը փակել ամէն տարակուսութիւն եւ տարածումնութիւններ:

Սակայն անսխալ ուսուցչութիւնը զոր եկեղեցին ունի՝ անձնաւորուած չէ Եկեղեցու բոլոր պաշտօնական մէջ՝ այս պաշտօնը կամ ձիրքը կը պատկանի ընդհանուր Եկեղեցու եւ ընդհանուր Եկեղեցին համախումը կ'արձակէ Հաւատքի այսպիսի վերջական վճրութիւնը: Հակառակորդներուն յարուցած գուարութիւնը իր ուժը ունի Հռովմէտական Եկեղեցիին դէմ միայն, որ Եկեղեցու հայրապետին անձին մէջ միայն (զոր պապ կը կոչէ) ամփոփուած եւ պարաւանուած կը կարծէ ընդհանուր Եկեղեցին, եւ անոր Եկեղեանի կամ զուռաւած խօսքրուուն մէջ կը ճանչնայ Եկեղեցու անսրիալ իշխանութիւնը: Իսկ մենք այդպէս չենք լոդունիր, որովհետեւ գերազոյն եւ ապահով ուսուցչական իշխանութիւնը եւ կ'ընդունիք եւ կը ճանչնայ ընդհանուր Եկեղեցու մէջ եւ անոր ընդհանրական իշխանութիւն մէջ, որ հաստատուած է ընդհանուր Եկեղեցու համախումը եւ իրական ներկայացման մէջ եւ ոչ թէ անհատական որեւէ անձնաւորութեամբ:

92.՝ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՍՊԻԻԲ ԳՐԲՒՆ. Հակառակորդները զետ կը պնդեն թէ Եկեղեցու մէջ անսխալ ուսուցչութեան ենթագրութեամբ՝ Ս. Գրոց աստուածային ներշնչութեան կամ աստուածաշունչ զօրութեան կարեւորութիւնը եւ ուժը ստորագասուած կ'ըլլան մարդկային մտքին, եւ կամ՝ կ'ենթադրուի թէ աստուածային ներշնչութիւնը կը շարունակուի Եկեղեցու մէջ:

Իսկ մենք կ'ըսենք թէ այդ անտեղութիւնները յառաջ կու դան ոչ թէ մեր պաշտպանական զրութեամբ, այլ Հակառակորդներուն մուտքած ենթագրութեամբ: Սուրբ Գիրքը ամէն տեսակառու պարզ գորութիւն մը չէ. ընթերցողները անոր մէջ շատ տեղ կը համդիպին իշարմէ աստրերեալ խաստներու, եւ եթէ Ս. Գիրքը թողուի պարզապէս անհատական հասկացողութեան, այն ատեն քրիստոնէութեան յայտնութիւնը թողուած կ'ըլլայ կամայական մեկնութեան մէջ անդեմ կանագան կերպով:

Հասկնոն նոյն խոռքը, ամէնքը առհասարակ իրաւունք կ'ունենան պնդելու իրենց հասկցածին վրայ ու Հնար ըրլլար պաշտօնական եւ վճռական մեկնութեամբ կարճել վէճերը եւ պաշտպանել յաւանութեան միութիւնը: Այս կ'ըլլայ խսկապէս աստուածային յայտնութեան ուժն ու ազգեցութիւնը անհատական մտաց յանձնելու հետական տեսականը:

Իսկ եթէ կ'ըսեն թէ Աստուած ջնորհօք չի թողուր որ ընթերցողները մոլորին յայտնութեան հասկացողութեան մէջ, այն ատեն մէկ կողմէ պէտք է մնդունին թէ աստուածային ներշնչութիւնը, զոր իրենք Ս. Գրքի հեղինակ կը ճանինան, մշտապէս կը շարունակուի հաւատացեաներուն մէջ, իսկ մին կողմէ եւս պատուի պիտի ըլլան բացատրել թէ նոյն Հողին որ ներշնչէ շատերը, ինչպէս զանազան անձեռուն մէջ կը ներկութէ ոչ միայն տարրերը՝ այլիւ թորովին հակառակ խացուածները:

Իսկ մեր պաշտպանած ատեսութեամբ երբեք չէ աստուածային ներշնչութեան հովանաւորութիւն, որ կը լրացնէ ապահովութեան բնական փաստերը, ինչպէս են շարունակութիւն և ապահովութիւն աւանդութեան և համաձայնութիւն բոլոր Եկեղեցիներուն միեւնոյն բանի վրայ: Եթէ պարագայի պաշտպանած ըլլայինք ապահովութեան քննական միջոցներն յատաջ եկած անսխալութիւնը, որոցէ կարող ըլլայինք պապուցել այդ ալ, որովհետեւ բոլոր մասնաւոր Եկեղեցիներու շարունակեալ աւանդութեան եւ համաձայնութեան փաստերը մէծ եւ զօրաւոր են բոլոր գիտուններու աշխերուն. բայց երբ մենք ունենք Աստուածոյ խոստումը՝ իր Եկեղեցին հետ ըլլալու ընդմիշտ և զայն պահպանելու նշմարտութեան մէջ, ապահովութեան այդ գերբնական փաստերը և ամենայն ստուգութեամբ ցոյց կու ասայ թէ Եկեղեցու ուսուցչական իշխանութիւնը ոչ միայն ենթադրապէս, կը վայելէ իր վարդապետութեան մէջ անխամարտութիւն՝ զօրութեամբ գերանին պաշտպանած անհատական հասկացողութեան, յապահութիւնը իր բոլոր հետեւողներուն:

93.՝ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՆՍԱԼՈՒԹԵԱՆ. Օգտակար է բացատրել թէ ի՞նչ է

նկեղեցոյ անսխալ ուսուցչութեան առարոկան հան և Յայտնի է թէ այդ առարկան ուրիշ բան չի կրնար ըլլալ եթէ ոչ քրիստոսական յայտնութեանց մէջ պարունակուող ճշմարտութեանց բավանդակութիւնը, եւ որովհետեւ այդ ճշմարտութիւնները տեսական են կամ բարոյական, ուրեմն ամէն եւ իւրաքանչիւր բարոյական ճշմարտութիւն որ կը ուսունակուի Քրիստոսի վարդապետութեան մէջ եւ որ կը պարունակէ վերացարար առուած սկզբունք մը, ճշմարտութիւն մը՝ առարկայ է Եկեղեցոյ անսխալ ուսուցչութեան: Այդ մասին համաձայն են բոլոր աննոնք՝ որոնք կ'ընդունին Եկեղեցոյ անսխալութիւնը:

94. — ԴԱՒԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԵԲ. Անսխալութիւնը ընդունողներուն մէջ յուզուած խնդիրը կը վերաբերի զաւանութեան հետ յարաբերութիւն ունեցող զործողութեանց միայն, որոնք կրնան կոյուիլ դաւանական գործեր, եւ զորս ուրիշներ կը կոչեն վարդապետական իրեր: Երբ նախադասութեան մը մասին խօսք կ'ըլլայ, շատ լաւ կրնանք իրարմէ զատել առարկային մէջ ընդհանուր առուած իմաստը՝ ենթակային մաքին մէջ մասնաւորաբար առնուած միաստէն: Ուրիշ է նախադասութեան մը ունեցած իմաստը, եւ ուրիշ՝ այն իմաստը զոր այսինչ հեղեղակը կու տայ այդ նախադասութեան, զայն առնուած առնած ատեն:

Մենք դիմունք որ սուբր եւ տիեզերական ժողովներուն մէջ ոչ միայն նորվուեցան մոլար վարդապետութիւնները, այլ նորվուեցան նաև մոլար վարդապետները և դատապարտուեցան՝ անոնց զրուածքները: Ուստի եւ հեղինակներուն զրուածքներն ու մոլարը, որոնք դաւանական զործք կոչուած են, առարկայ եղած են Եկեղեցոյ ուսուցչական իշխանութեան: Բայց մեզի բաւական ըլլայ ըսել թէ զաւանական գործերը առարկայ են Եկեղեցոյ ուսուցչական իշխանութեան: Բայց մեզի բաւական ըլլայ ըսել թէ զաւանական գործերը առարկայ են Եկեղեցոյ անսխալ ուսուցչութեան՝ լոկ իր ամբողջացուցիչ մաս ճշմարտութեանց: ու ասիկա բաւական է ամբողջապէս պահպանելու համար ուսուցչական իշխանութեանց կիրառութիւնը: Իսկ եթէ դաւանական գործերը, բացարձակորչն առնուած, երկրորդ առարկայ մը կը կազմեն՝ արտաքոյ տեսական եւ բարոյա-

կան ճշմարտութեանց, աւելորդ կը գատենք դրաղին իսկ ասով: Իրենց էութեան եւ ամբողջութեան մէջ՝ ուսուցչական իշխանութեան բուն առարկաներն են տեսական եւ բարոյական ճշմարտութիւնները: Ինչ որ կապուած է իրեն հետ իրեւ ամբողջացուցիչ մաս՝ անոր խօսկական իրին հետ նոյն կարգին վրայ կը նկատուի եւ իրին հետ կը կրէ այդ կապակցութեան ամբողջ հետեւանքները:

95. — ՈՒՍՈՒՑՈՒԹԵԱՆ ԵՆԹԱԿԱՆ Եկեղեցոյ իշխանութեան եւ Եկեղեցոյ իշխանութեան առարկային մասին խօսելէ վերջ, պէտք է խօսինք նաև նոյն իշխանութեան ենթակային մասին եւս, որ է բուլ՝ պէտք է որ հաստատենք թէ որո՞նք են առնոնք որ Քրիստոսի Եկեղեցիին մէջ կը վայելն Քրիստոսէ՝ իր Եկեղեցիին աւանդրած իշխանութեան լրում:

Եկեղեցոյ զանազան պարագաներուն ապացուցութեանը համար ցարք յառաջ բերուած վկայութեանց մէջ միշտ տեսանք որ Քրիստոս ատաներկու Առաքեաները ընտրելով անոնց յանձնեց բոլոր իշխանութիւնները: «Տուաւ ինձ ամենայն իշխանութիւններին յերկին եւ յերկիր, որիքս առաքեացաւ զիս հայր, և ես առաքեի զձեկ» (Մտթ. իլ. 18): Այդ իշխանութիւնը տրուեւաւ Առաքեաներուն միայն, զի կ'ըս Աւետարանիը, «Իսկ մեսասան աշակերտքն զնացին Քարիլիս՝ ի իւան՝ ուր ժամագիր եղեւ նոցա Յիսուս» (Մտթ. իլ. 16) եւ ի դէմս անոնց է որ կատարուեցաւ այդ պաշտօնական գործողութիւնը:

Եկեղեցին որովհետև տեղուական է, տեսողական պէտք է ըլլայ իր մէջ հաստատեած իշխանութիւնն ար: Հետեւարտ Առաքեաներուն արուած իշխանութիւնը պէտք է շարունակուէր անոնց յաջորդներուն մէջ: Արդ, բոլոր քրիստոնէայ Եկեղեցիները, թէկ տարբեր եւ առարձան իրարմէ, սակայն միարան են այն մասին թէ Առաքեաներուն յաջորդները եպիսկոպոսներ են, որոնց պաշտօն է տեսողական իշխանութիւն հաւասարացելոց վրայ եւ Եկեղեցոյ պաշտօնէից վրայ: Ապիսիկոպան յունարէն բառ է, որուն հայերէն թարգմանութիւնն է վերասեւալ կամ տեսաւ:

Տեսչական այդ իշխանութիւնը Առաքեալիկուն տրուեցաւ իր ամբողջութեամբը. բայց յետոյ, երբ Հաւատացեալները բարձացան զանողան աշխարհներ եւ երկիրներ, Հարկ եղաւ կազմել տեսչութեան աստիճաններ, որպէսզի իրարու հետ արդէն քաղաքուն յարաբերութիւն ունեցոյ հաւատացեալները եկեղեցական յարաբերութիւններ այ ունենած նոյն սահմանին մէջ, եւ այսպէս՝ միեւնոյն տեսչութեան հսկողութեան տակ միաւորուին իրարու հետ:

Բայց անհար է որ միակ եպիսկոպոս մը կամ տեսուշ մը կարող ըլլար հսկել լայնածաւալ աշխարհի մը վրայ բովանդակագէս, եւ անոր իւրաքանչիւր մասերուն, այսինքն նաւանդներուն եւ զաւանդներուն վրայ մասնաւորապէս. ուստի բայ պահանջման եւ բու Հարկի կաղունեցան տեսչական աստիճանները: Առող մէջ ստորագոյնը համորուեցաւ եպիսկոպոս՝ որ կը հսկէր զաւառի մը վրայ, եւ բարձրագոյնը՝ հայրապետը՝ որ կը հսկէր աշխարհի մը վրայ: Սահայն թէ՛ յիշուած աստիճանները և թէ այդ երկութիւն միջն միջնակեալ բոլոր աստիճանները բաժանումներն են միեւնոյն ընդհանուր իշխանութեան՝ զոր Քրիստոս տըւա իր աշխարհական այս պատճառու, թէ՛ Հայրապետները եւ թէ միւ ամէն աստիճանները որոնք երկութիւն միջն կը գրուին, միշտ համարուեցան եւ իրաւածք կը համարուին հաւատացական յաջորդները Առաքելոց:

96. ԵԿԵԼԾՑԽՈՇ ԳԼՈՒԽԸ. Բաւական է այշափի՝ հաստատելու համար թէ ուրա՞մն են եկեղեցոյ իշխանութեան ենթակաները, եւ յենով յառաջադրոյն յառաջ բերուած հաստատումներուն վրայ, աւելորդ համարելով նոր կրիստութիւններ՝ կրրնալիք հոս իսկ փակել մեր խօսքը: Սահայն այն ենթագրութիւնը զոր կը պաշտպանէ Հռովմէ. Եկեղեցն, կը պարտաւորէ զմեկ երկարել մեր խօսքը այս մասին: Կը պնդէ ան թէ Քրիստոս իր Առաքայիներուն հաւատարապէս շտուաւ լիակատար իշխանութիւնը իր եկեղեցին մէջ, այլ զայն լրմամբ տուաւ երկուսաններէն մէկուն միայն, այսինքն Յովհաննէսի որդուոյն Սիմոնին՝ որ Պետրոս կոչուեցաւ, եւ միւս Առաքեալները

երկրորդական իշխանութիւն մը միայն ստացան, որով անոնց պարտաւորէ էին հնագանդիլ Պետրոսի, ինչպէս անգամներ՝ գլուխին: Խնդիրը, ինչպէս յայտնի է, աշխարհալուր է արդէն եւ ճանշըւած է մեր ազգին մէջ նաև սակաւառը խումբի մը միջոցաւ, որոնք զանազան ժամանակներ այդ կարծիքին կողմը անցան եւ արտաքին օգուտիւններէ եւս նպաստաւորուելով՝ ոչ սակաւ ջանք եւ աշխատութիւն ցոյց տուին Հռովմէական ենթադրութեան տարածումին համար:

97. ԱՌԱՔԵԼՈՑ ՅԱԶՈՐԴՈՒԹԻՒՆ. Հռովմէական ենթադրութիւնը յառաջ եկաւ պատահական պատճառներէ: Վերեւ իշեցինք թէ ինչպէ՛ս միեւնոյն առաքելական իշխանութեան յաջորդութեամբ եպիսկոպուներ եղան Եկեղեցոյ մէջ՝ զանազան աստիճաններով, եւ թէ ինչպէ՛ս Հայրապետական իշխանութիւնը այդ աստիճաններուն մէջ պահանձնիր կամ նախադասութեան կարգ մը, ու այդ կարգը նախկին Եկեղեցոյ մէջ հաստատապէս սահմանուեցաւ քաղաքներու ունեցած պատուոյ գիրքերուն համեմատութեան այդ կանոնը նոյն էր թէ՛ պարզ եպիսկոպուներու եւ թէ՛ Հայրապետներուն համար կամ Կայսերական սահմաններու Երեք քաղաքներուն մէջ ի հնոյ Հայրապետներ կը նախկին, այսինքն Հռոմէ, Աղեքսանդրիոյ եւ Անտիոքի վրայ: Հռոմէ աթոռնէր կը Կայսրութեան, խսկաները՝ Պալոմանց եւ Սիլվերանց դպրագալ ինքնակալութեանց, որոնք Հռովմէական Կայսրութեան ինքնակալութեան ենթարկութեան էին եւ կը պահէն հետքեր միայն նախկին մեծութեանց: Երկու այս վերջին քաղաքներուն մէջ կը նատէն բաւշներ եւ կը վարչէն բնդէնուր իշխանութիւնը եւ կիպտոսի եւ Ասուրուց նախկին ինքնակալութեանց վրայ:

Հին Հռովմէ նախապատաւութիւնը իրմէ շկապուեցաւ օրինապէս նոյնիսկ երբ Նոր Հռովմը (Կոստանդնուպոլիս) հիմնուեցաւ

և եղաւ աթոռ Կայսրութիւն։ Մանաւանդ որ ոք զատ յետոյ Կայսրութիւնը երկուքի բաժնուեցաւ եւ Հին Հռոմը մնաց միշտ կայսերանիսա՝ Նոր Հռոմի Հետ։

Արեւմտեան Կայսրութիւնը երբ կործանեցաւ բարբարոսներու յարձակմանց առեն, անիշխանութիւն տիրեց Հռոմի եւ բովանդակ Խտալիոյ մէջ. այդ ժամանակէն Հռոմի Հայրապետները պատեհ առիթ Համարեցին հառնուելու քաղաքական գործերու մէջ, իրենց ունեցած եպիսկոպոսական իշխանութեան զօրութեամբ, մինչեւ այն ժամանակի՝ երբ Ֆրանսոյի թագաւորների աթրեցին Հռոմի եւ Խոտալիոյ, եւ Հին Հռոմի կայսեր անունը իրենց վրայ առնելով Հանդերձ շուղեցին Հռոմ նատիւ. բայց շուղելով այ ուրիշներուն Թողուզ կայսերանիսա քաղաքական իշխանութիւնը՝ որպէսքի Կայսրութեան անունն ու պատիւը ուրիշներուն շատեցի, Հռոմի Հայրապետներուն առուին Հռոմի քաղաքական իշխանութիւնը։ Արդէն իսկ առաստապետական գլուրութիւնը սկսած էր ընդուրաձակուիլ Արեւմուռքի մէջ ու առասական պետքը կ'առանէրին ոչ միայն իշխանական գանակարգը, այլ եւ եպիսկոպոսական կարգէ եղողներ, եպիսկոպոսներ եւ վանահայրեր յանախ կը վայելէին առաստական իշխանութիւնը։

98.՝ ՀԻՌՈՎՄԵԱԱԼԻՆ ԴՐՈՒԹԻՒՆՆ.՝ Հռովմի Հայրապետները այսպէս հետզհետէտ միշտ առիթներ գտան զօրացնելու իրենց եկեղեցական իշխանութիւնը՝ իրենց Հայրապետական իրաւասութեանց աամանին մէջ, որ Հռոմի Կայսերական քաղաքին ենթարկուած նահանգներուն սահմանն էր. եւ այս անշուշտ աւելի նպաստեց Հայրապետական աթոռի մեծութեան եւ ագրեցութեան։

Իսկ Եւրոպայի միջնագաւառաներուն եւ Հիւսիսային կողմերուն ազգերը, որոնք հեթանութեան մէջ մնացած էին մինչեւ վեցերորդ եւ հօթներորդ դարերը, ըրբաստութիւնը ընդունեցին Հռոմի Հայրապե-

տութիւն պաշտօնեաներու ձեռքորի եւ ուշցուցին նոյն հայրապետական աթոռին սահմանները։

99.՝ ՇԱԲՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ.՝ Եթէ Հռոմը հայրապետական աթոռը, գոհանապով արտաքին պարագաներէն իրեն ընձեռնուած բարեյանզ մեծութիւններով, ի ձիր արկանէր զայն Քրիստոսէ հաստատուած եկեղեցւոյ ողիին համեմատ, ինչպէս ցոյց աղւենք վերեւ իր փառքին ոչ ոք կը հակոռակէր եւ ինքն իսկ արդարեւ կ'ըլլար միջնորդ՝ պահպաններու համար եկեղեցիներու միջն այն սերա հազորդակցութիւնը, որուն օրինակը տուած էր Առաքեալներուն երարու հետունեցած սերա եղայրութիւնը։

Բայց Հռոմի Հայրապետները ընդհակառակն, կարծելով առելի եւս ամրացնել իրենց արդէն վայելած մեծութիւնը, ողեցին անոր տար զաւանական ձեւ մը, փափաքելով ճանչնալ առաջ թէ նոյնինքն Քրիստոսէ արքաւած է իրենց առաւելութիւն մը միւս Հայրապետութիւններուն վրայ։

Առանցութիւնը թէ Պետրոս Հռոմ եղած է եւ հոն նահատակուած՝ Քրիստոսի համար, ինչպէս նաեւ զանազան պատմական պարագաներ որոնք նոյն Առաքեալին վերաբերմանը կը յիշատակուին Առետարանին մէջ, նոյնիսկ անոր թերահաւատութեան եւ ուրացման պարագաները, ճարտար մեկնարանութեամբ մէջբերուեցան, ցոյց ապալու համար թէ Պետրոս միւս Առաքեալներէն աւելի մէկն է, եւ թէ Պետրոսի միայն արքաւած է ամէն իշխանութիւն եւ ոչ ուրիշ Առաքեալներու։ Են որովհետեւ Քրիստոսի կողմէ իր եկեղեցիին մասին ըրած կարգադրութիւնները տեւզական էին, ուղեցին առով ցոյց տալ թէ միայն Հռոմի հայրապետները, իրեւ Պետրոսի յաջորդները, իրաւոնք ունին ամէն իշխանութեան եւ ոչ թէ միւս Առաքեալներուն յաջորդները՝ որոնք միւս հայրապետներն էին։

100.՝ ՓԱԼՍ. ՎԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ.

Հումքմէական Եկեղեցւոյ վերի յառաջ բերուած վարդապետութեան դէմ՝ պիտի ցոյց տանք թէ Քրիստոս համահաւասար իշխանութիւն տուաւ Երկուտասան Առաքելոց, և թէ Պետրոսի չէր տուած րան մը՝ որ միւս Առաքեալեկրուն տուած չըլլար:

Առաջին փաստը կը կազմենք այսպէս. Եթէ լինէր մէկը որ ինք միայն ստացած ըլլար ամբողջ Եկեղեցին վրայ բովանդակ իշխանութիւն, իսկապէս ա'ն Կ'ըլլար Եկեղեցւոյ գլուխը: Արդ, բայ Ս. Գրոց, յայտնապէս, պարզապէս և բացառապէս Եկեղեցւոյ գլուխ կը կոչուի մի միայն Քրիստոս. «Եւ զնա (Քրիստոս) եղ (Հայր) ի վերայ ամենայն իրիք Եկեղեցւոյ, որ է մարմին նորա» (Եփես. Ա. 22): «Ճշմարտեալք սիրով ամեցուցուք ի նա զամենայն, որ է գլուխ Քրիստոս, ուստի ամենայն մարմինն յօդեալ եւ պատշաճեալ, զանումն մարմնոյ գործէ» (Եփես. Դ. 15). «Ճի այր է գլուխ կնոջ, որպէս և Քրիստոս գլուխ է Եկեղեցւոյ և ինքն է քրկիչ մարմնոյ» (Եփես. Ե. 23). «Եւ նա է գլուխ մարմնոյ Եկեղեցւոյ, որ է սկիզբն, անդրանիկ ի մեռելոց» (Կողոպ. Ա. 18). «Եւ ոչ ունիցի զգլուխս Քրիստոս, ուստի ամենայն մարմինն յօդեւք եւ խաղալիօք տարաբերեալ եւ խառնեալ առձ զանումն Աստուծոյ» (Կողոպ. Բ. 19): Ապա ուրիմն միայն Քրիստոսի կրնայ պատկանի Եկեղեցւոյ վրայ զիխաւորութեան բովանդակ իշխանութիւնը և ո'չ թէ Պետրոսի կամ ուրիշ ուեւէ մէկու:

Բայց որովհետեւ Հումքմէականները այս փաստէն խոյս տալու համար սովոր են ըստ թէ Պետրոսի զիխաւորութիւնը տուած է Քրիստոսի յարութիւնէն և համբարձումէն եաք, պէտք է յիշեցնել անոնց թէ այս բացատրութիւնը իրենց մէջ Քրիստոսի յարութիւն ուրացում կը նշանակէ, փանդի ա'յն աստեն միայն Եկեղեցին պէտք ունիր նոր զիլուխի՛ ի տեղի Քրիստոսի, երբ Քըրիստոս ոչ եւս էր. ինչպէս համարակութեանց, ընկերութեանց և պէտութեանց զլուխները կը յաջորդեն իրարու, երբ նա-

խորդը այլեւս չկայ: Բայց քրիստոնէութիւնը ամուռ կը պահէ Քրիստոսի յարութեան հաւատքը՝ որ «անդրանիկ ի մեռելոց», ինչպէս այնքան յարմարուէն կը յիշեցնէ Պոլոս՝ Քրիստոսի գլուխ Եկեղեցւոյ լինելը յայտարարած ատեն, իրբեւ Առաքեալ Աստուծոյ և հիմնադիր, է միանգամայն կենցանի գլուխ Եկեղեցւոյ և կը պահէ Եկեղեցւոյ վրայ ունեցած բոլոր ձերքերը և գերերը: Այս պատճառաւ հնար չէ ուրիշ մը մացնել իրբեւ գլուխ Քրիստոսի տեղ:

101.— ԴԱՐՁԵԱԼ ՎԱԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ. Գլուխ բառը, փոփոխութեամբ առնուած մարմնի կազմութիւնն, երբեմն կը բացարուի փոփարերութեամբ տանարին եւս, և այն ատեն կը կոչուի վէմ կամ իմ կամ զլուխ անկեան: Այդ փոփոխութիւնը աւելի յաճախ կը գործածեն Հռոմէականք, նկատելով թէ Պետրոս անունը ծագած է յունական պետրա բառէն, որ կը նշանակէ վէմ: Արդ, նոր Կտակարանի մէջ հաստատապէս կ'ըսուի թէ Եկեղեցւոյ վէմը, հիմք ևս անկեան զլուխը Քրիստոս է: «Ենինեալք ի վերայ Առաքելոց եւ մարդարէից, որոյ է դրուի անկեան Յիսուս Քրիստոս, յորում ամենայն շինուածո յօդեալ եւ պատշաճեալ առձ» (Եփես. Բ. 20): «Եւ վէմն էր ինքն Քրիստոս» (Ա. Կորնթ. Փ. 4): «Եւ զի հիմն այլ ոչ ոք կարէ դնել քան զիփին որ է Յիսուս Քրիստոս» (Ա. Կորթ. Գ. 11): «Նա է վէմն անարդեան ի մէջ շինողաց, որ եղի զլուխ անկեան, իսկ անհաւատիցն՝ վէմն դոր անարդեցին շինողն, նա եղիւ գլուխ անկեան» (Ա. Պետր. Բ. 7): Արդ, Պոլոս եւ Պետրոս Առաքեալներ համաձայնութիւնը զնոյն ինքն Քրիստոս կը ճանչնան վէմ եւ կիմ Եկեղեցւոյ և միանդամայն Քրիստոս զառ ուրիշ մէկը չեն ճանչնար իրբեւ վէմ հաւատոյ:

Եկեղեանի մարմինէն եւ տաճարի շինուածէն առնուած այս երկու փոխարերական բառերէն (զլուխ և իմ) աներկայալոյն

կը հաստատուի թէ Եկեղեցւոյ գլխաւորութիւնը Քրիստոսի միայն կը պատկանի, թէ՝ բացի Քրիստոսէ չկայ՝ մէկը եւ չի կրնար ըլլալ մէկը որ կարող ըլլայ կատարել որեւէ անհատական դիմաւորութիւն՝ որովհետեւ միւս ամէնքը մասերն են մարմինին կամ տաճարին, որ օրինակ է Եկեղեցւոյ:

102.—**ՓԱԼԱՏ**՝ ԵՐԿՈՍԱՍԱՆՆԵՐՈՒՆ ԽՇԱԱՆՈՒԹԵՆԸՆՀՆ. Ուրիշ փաստ մը կը քաղենք Աւետարանի այն բոլոր տեղերէն՝ որոնց մէջ կը տեսնենք թէ Քրիստոս ինչպէ՞ւ իշխանութիւն տուաւ Երկոսասաններուն հաւասարակն, իր մահէն առաջ, եւ Մետածաններուն՝ հաւասարակն, իր մահէն յետոյ: Արդ, Առաքեաներէն ոչ մէկը միւսներէն աւելի իշխանութեան առանձլութիւն չունի: Ու Քրիստոս այսպէս ըստաւ. «Ինսկ եթէ նոցա ոչ լուիցէ, ասասջիր յեկեղեցւոյ. ապա թէ եւ Եկեղեցւոյն ոչ լուիցէ, եւ զիցի քեզ իրեւ գհեթանուն եւ զմաքսաւոր: Ամէն ասեմ ձեզ, զոր կապիցէք յերկրի՝ եղիցի կապեալ յերկին, եւ զոր արձակիցէք յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս» (Մաթ. Ժ. 17): «Եւ ես աղաչեցից զայր եւ այլ միւթարիչ տացէ, զի ընդ ձեզ բնակեցի ի յաւիտեան, զհոդին նշմարտութեան, զոր աշխարհս ոչ կարէ ընդունիլ» (Յովհ. Ժ. 16): «Որպէս եւ առաքեաց զիս Հայր իմ եւ

ես առաքեմ զձեղ . . . առէք Հոգի Սուրբ, եթէ ումէք թողուցուք զմեզս, թողեալ լիցի նոցա, եթէ զուրուք ունիցիք՝ կալեալ լիցի» (Յովհ. ի 22): «Ճուռա ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի. որպէս առաքեաց զիս Հայր եւ ես առաքեմ զձեղ. ոնացիք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, ուսուցէք նոցա զամենայն որ ինչ պատուիրեցի ձեղ, եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն առորո, մինչեւ ի կատարած աշխարհի» (Մաթ. ի 18): «Երթայք յաշխարհս ամենայն եւ բարողեցէք զԱւետարանն ամենայն արարածոց» (Մարկ. Ժ. 9: 15): «Եւ զորս եղ Աստուծոծ յեկեղեցւոյ այս են. նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէս, երրորդ զվարդապեսու» (Վ. Կորնթ. Ժ. 29): «Եւ նա ես զոմանս առաքեալս, զոմանս մարգարէս, զոմանս զաւետարանիչս, զոմանս հոգիս եւ վարդապետոս» (Եփես. Դ. 11):

Այս վկայութիւնները յայտնապէս եւ մէկին կերպով ցոյց կու տան թէ Քրիստոսի Եկեղեցիին մէջ Քրիստոսէ զատ մէկը շըկայ, եւ թէ՝ մատացածին է Առաքելոց իշխանութենէն աւելի բարձրագոյն իշխանութեան զասակարգը կամ աստիճանը, զոր կարելի ըլլայ ընդունիլ իրեւ գլխաւորութիւն բովանդակ Եկեղեցիին վրայ:

(Դար. 3)

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ

ԳԵՂՕՆ ՌԻՏԻՆԿԻ ԲԱՆՏԻՆ

Աւազ, սոսկալի է ըգգալ
Տառապանքն ուրիշի մ'յանցանքին,
Կը մըտնէ մինչեւ կորն իր թունոտ,
Հոգիին մէջ դաշոյնը Մեղքին,
Եւ արեան համար որ չենք բափած,
Զերդ հալած կապար՝ հոսքն արցունքին:

Հըսկիչներն, կօշիկով թաղիքէ.
Դուռներու ծակերուն աչք յառած,
Կը դիտեն, սարսափի նայուածքով,
Գորշ ձեւերն յատակին երկարած,
Զարմացած թէ ինչո՞ւ կ'աղօթեն
Մ'արդիկ՝ որ բնաւ աղօթք չէին ըրած:

Յայզն ամբողջ չոքեցինք աղօթքի,
Մենք խենքեր սուզ ընող՝ դիակի մ'.
Գիշերուան վետաւըներն շագժեցին
Փետուրներն մեռելի կառքին.
Ու ինդէն իսայթին համն
Եր լեղի գինի վրան ըսպունգին:

Գորշ աչլորը կանչեց, կարմիրն ալ,
Սակայն օրը չէր գար.
Անկիւններն մեր պառկած, կորացած
Սարսափը կը սողար.
Ամէն մէկ չար ոզի՝ կը շըրջի որ ցայզին,
Մեր դիմացը կեցած կը խաղար:

Ցուցական քայլուածքով, գարշելի շընորքով,
Ոգիներն այդ իրար՝ դէմ գալով,
Մըշուշին մէջէն զերդ ուղեւոր,
Կ'անցնէին շուտափոյթ սահելով,
Նըրբօրէն դարձդարձիկ,
Լուսինը ծաղը ընող երկպարով:

Մաղրական դէմքներով անցքն անոնց,
Տեսանք մենք-ճիզն շուքեր ձեռ-ձեռին-,
Դարձդարձիկ, խառնիխուռն ոգիներ,
Ելած Սպանական պարի.
Տարօրնակ ձեւերն այդ էին զերդ արարէս,
Աւազին վրայ զերդ անցքն հովերի:

ինչպէս պըտըտող պուարիկներ,
Մանրախայլ, ծայրակոխ բալեցին.
Սըրիմգով ահաճայն լըցրին ունին,
Ահազդու դիմակով պարեցին.
Մեռելը արքընցնող երգերով,
Երկար ու բարձրաճայն երգեցին:

«Օհօ, լայն է աշխարհն» կ'երգէին,
«Բայց կապուած ոտքերն կազ կ'ընթանան.
«Նետել վէզը վայել է մարդուն
«Թէեւ մէկ, կամ երկու անգամ,
«Գաղտնի Տունին մէջ Ամօրի,
«Զի՞ շահիր, Մեղքին հետ խաղացողը սակայն»:

Եւ այդպէս ցատկրուն, զըւարք
Ոգիներն այդ՝ չէին օդային
Մարդերու համար շըդքայուած,
Որոնց ոտքերը ազատ չէին.
Ա՛հ, վէրքիր Յիսուսի, անոնի ողջ,
Ահաւոր տեսէ մը ցոյց կու տային:

Դարձարձիկ կը պարեն, կը դառնան,
Կը շըրջին ըզմայլած գոյգեր.
Նըրբակոյն, կիներու պէս թեքեւ,
Սանդուխէն կողմնադարձ կ'ելեն վեր,
Ու նըրքին ծաղրանեով, շողոնող նայուածքով,
Ամեն մէկն աղօրքին մեր կ'օգնէր:

Առտըւան եռվն իր ողքն բսկրսաւ,
Գիշերը՝ բայց տեւեց նորէն.
Սկայ «հորքին մէջէն ցանցը աղջին,
Կը մանէր մութին մէկ թելն սողալէն.
Աղօրքին հետ մեր վախը կ'անէր,
Արեւուն արդար վընիուն:

Ողբացող եռվը կը պըտըտէր,
Բանտին պատին շուրջը լացող,
Մինչեւ՝ գերդ շըրջանիւ պողպատի.
Ըզգացինք վայրկեաններն սողացող.
Ողբացող եռվ, Օ՛, ի'նչ ենք ըրած,
Ունենանք որ այդպէս հոգացող:

Վերջապէս տեսայ ես մըքաստուեր
Չողերու զործուածքը կապարի,
Ճերմակ'ծեփ պատին ընդմէջէն,
Դիմացն իմ տախտակէ մահն'կալի.
Ու գիտցայ թէ տեղ մը երկրի վրայ,
Ահաւոր այզն Աստ'ծոյ կը կարմրի:

Վեցին մենք մաքրեցինք մեր խուցերն,
Ու եօթին ամէն ինչ խաղաղ էր,
Բայց աւաշն ու նօնքը թեւի մը
Զօրաւոր, կը բըւէր բանտն լեցնել,
Քանզի Տէրը Մահուան՝ շունչով սառն
Մըսած էր մեղցընել:

Չանցաւ ան ծիրանի բզգեցած,
Ոչ հեծած ըսպիտակ երիվար.
Երեք գիրկ պարան, փայտ մ'ալ սահուն,
Կը բաւեն կախ'դանի մը համար.
Եւ գուժկանն ամօթի պարանով,
Եկաւ որ գաղտնի գործն այդ ածէ ի կատար:

Մենք մարդոց պէս որոնք առ խարխափ,
Կը քայեն նամինի մ' մէջ խաւար,
Այլեւըս չիշխեցինք աղօթել,
Ոչ ալ մեր անձկութեան ընթացք տալ.
Անձնիրին մեր մէջ բան մ'էր մեռած,
Ինչ որ էր մեղած՝ Յոյսն էր այդ ալ:

Զ'արդարութիւնն խիստ՝ մարդու կ'ընթանայ
իր նամբան, չի գառնար մէկդի ան,
Կրսպանէ տրկարն ու գօրաւարն,
Ունի ան քայլուածքը Մահուան.
Երկարէ կրրունկով կրսպանէ
Զօրաւարն, նիւաղն այդ ծնողասպան:

Սպասեցինք ժամ ութի զարկին,
Մարտաէն, թանձրացած, մեր լեզուն,
Քանզի զարկն ութի՝ Գիրն է ձակոտի,
Որ կ'ընէ մարդը նըզովուն.
Ամենէն բարիին, ու չարին
Գործածէ պիտ' օղակ մը սահուն:

Չումէինք ընելիք մենք ուրիշ,
Բայց սպասել նըշանին զալիք.
Ու գերդ քար, եռվտի մ' մէջ առանձին,
Նըստեցանք մենք հանդարտ ու լըռիկ,
Զերդ թըմրուկ մը լինըթի մ' ձեռքին տակ,
Կը զարմէր մէն մի սիրտ արագ, պիրկ:

Ու զարկաւ դրացող օդին մէջ,
Ցեղակարծ ցընցաւմով ժամացոյցը բանտին,
Ողջ բանտէն բարձրացաւ,
Վհառութեան անզօր ձայն մ'ողբագին,
Չայնին պէս որ կը լսեն ահարենկ
Պահնորդներն՝ որչէ մը բորստի մ':

Կը տեսնէ մէկն ինչպէս՝ ահաւոր
Բաներ երազի մ' մէջ բիւրեղ,
Տեսանք մենք նարպոս չուան կանեփին,
Կախուած գերանէ մը սեւ,
Լրսեցինք աղօքքը որուն տուա
Դահնին օդն՝ խեղդըւած ճիշի մ' ձեւն:

Յան ամրոզ որ շարժեց զայն այդպէս,
Եւ որմէ դառն նիշն այդ բարձրացաւ,
Ու վայրագ զիղջն ու քիրտն արիւնոտ,
Ոչ մէկը ինձմէ լաւ իմացաւ.
Զի մէկէ աւելի կեանք ապրոզ,
Պիտ' կըրէ մէկէ շատ' Մահուան ցաւ:

Այն օրը երբոք մարդ կը կախեն,
Մատուան մէջ պաշտամունք չըլլար,
Երէցին դէմքը շատ է տըժգոյն,
Կամ անոր սիրտը շատ է տըկար,
Կամ բան մը՝ աչքերուն մէջ անոր,
Մէկն որուն նայիլ պիտ' չը ցանկար:

Մեզ փակուած պահեցին մինչ՝ կէսօր,
Ցեսոյ զանցն հընչեցին.
Պահնորդներն բանալիով զընգութ,
Ունկընդորող մեր խուցերը բացին,
Երկարէ սանդուխէն իշանք մենք,
Անձնիւրն իր դըժոխէն առանձին:

Աստուծոյ քաղցը օդին մէջ զացինք,
Սակայն ոչ ըստ սովոր կարգին,
Զի մէկուն դէմքն ներմակ էր վախէն,
Գորշ էր գոյնն ուրիշի մը դէմքին.
Բայց բընաւ չը տիսայ տիսուր մարդիկ,
Դիտէին օրն այդպէս անձկագին:

Թեաւ չուեսայ տիսուր մարդիկ նայող,
Նայուածքով այդպէս անձկագին,
Այն պըզուիկ վըրանին կապուտակ,
(Բանտուածներս կը կոչենք զայն երկին),
Անտուր ազատ՝ թեամբ անցնող,
Երջանիկ մէն մ'ամպի սահանքին:

Կային մեր մէջ մարդիկ բայց, որոնք
Կ'վալէին գրլիսահակ, գիտէին
Թ'անձնիւրն իր բաժն բլրար ըստացած,
Պիտ' իրենք անոր տեղն մեռնէին.
Ըսպանած էր բան մ'ան կենդանի,
Մինչ իրենք մեռելը սպանած էին:

Զի ան որ կըրկին կը մեղանչէ,
Կ'արթընցնէ մեռել մ'որ տանջուի ան,
Կը հանէ բըծաւոր պատանէնն,
Կ'արմուտէ զայն եւրս մէկ անգամ,
Ու զանի կ'արմուտէ ընդուժայն:

Ձերդ կապիկ, գերդ հրտպիտ,- անհոռնի
Ասողանիշ նետերով մեր հագուստն,-
Կ'երթայինք մենք լուռ ու դարձարձիկ,
Լըպըրծուն ասփալրէ բակին շուրջն,
Ու ոչ ոք կը խօսէր ոչ մէկ բառ,
Կ'երթայինք դարձարձիկ լուռ ու մունզ:

Լըռուրեամբ կ'երթայինք շըրջադարձ,
Մէջէն մեն մէկ պարապ միտքին,
Յուշերը ահաւոր բաներու,
Կ'խուժէին սարսափով փոքրոր'կին.
Ահութողն առջեւէն կը բալէր,
Զարհուրանքն ետեւէն մեն մէկին:

Կ'նեմէին պահնորդները վեր-վար,
Հըսկելով ՚րենց հօտին անբան,
Զգեստներով մաքուր ու նոր,
Հագուստներ հազած՝ տօնական.
Պոքերուն կիրէն մենք գիտէինք՝
Կատարած իրենց գործը սակայն:

Զի ուր որ դամբան մ'էր լայնարաց,
Հսն բընաւ չըկար այլ գերեզման,
Ահարկու բանտին բովը պատին,
Շերտ մը տիգմ ու աւագ կար միայն,
Եւ պըզուիկ կոյտ մըն ալ կիզող կիր,
Որպէս զի ունենայ ծածկոյթ մ'ան:

OSCAR WILDE

Թիգմ. Մ. ՄԱՆՈՒԿԻԵԼԱՆ

(Շարունակելի)

ԳՐԱԿԱՆ

ԱՆՏԻՊ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ՆԱՅԱՊԵՏ ՌՈՒՍԻՆԵԱՆԻ

ԼԱՄԱՆԴԻՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆՔ ԵՒ ՄՏԱՆՈՒԹԻՒՆՔ

ԵՐԿՈՒՆ ԽՕՍՔ

Տարիներ առաջ հին «Մասիսներու մէջ (1892, թիւ 3968, 3970 և 3971) հանդիպած էի Ռուսիննեանի կինսագրաւրեան՝ գրուած երուանդ Օսեանի կողմէ։ Օսեան, խօսելով Ռուսիննեանի ձեռագիրներուն մասին, կը գրէր. «Երբ Ռուսիննեան մեռաւ՝ իր կինը, որ ա' ոչ մէկ քանոյ կապուած էր մեզի ենու, վերադարձաւ իր կայրենիքն ուր կ'ապրի մինչեւ եմսա Բարիգի մօտերը, գիւղի մը մէջ. մեկնելէն առաջ հօրարիս, Գրիգոր Օսեանի, յանձնած է Ռուսիննեանի բոլոր ձեռագիր աշխատութիւնները, որոնք խոշոր ծրար մը կը կազմեն» (Մասիս, 1892, թիւ 3971, էջ 257)։ Ապա, նոյն էջին վրայ, քը ներով ձեռագիրներու նիւթերը, կ'աւելցնէ. «Ռուսիննեան բարգմանած է Լամարդինի Մասածութիւններէն բաւական բան, 28 կտոր, արձակ գրաքար լիզուավ. իր երիտասարդուրեան աշխատութիւնն որ ցոյց կու տայ նաև քէ՝ գրաքար գիտնալը արգելվ չէ ծայրայեղ աշխարհաքարեան մըլլալու։ Ապա՝ «Լամարդինի ներգաշնակութիւններէն եւս ունի գրաքար արձակ բարգմանաւթիւններ բաւական բուռվ։»

Տէք. Վահրամ Թորգոմնեան մօտ տաս տարի ետք, «Հանդէս Ամսօրեայ»ի 1902-ի և 1903-ի թիւներուն մէջ շատ բնդարձակ կինսագրական-ու սուսնասիրութիւն մը երատարակած է Ռուսիննեանի մասին, ուր, բուելէ ետք Օսեանի կողմէ յիշուած անտիպները եւ տալով բարգմանուած բանաստեղծութիւններէն մը բանի նմուշներ, կը հարցնէ. «Ռուսիննեանի տաղերն այս չեն սակայն. ունին նա դեռ շատ ուրիշ ուսանուարներ իմբնագիր և բարգմանութիւն, որոնք ո՞չ զիտ որո՞ւ ենք կը մնան ցայծմ։ Փափառենի է որ անոնք ալ լոյս սենան, եւ մենք ունենանք ամբողջապէս բանասունդ քծիկիս ուսանուարները» (Հանդէս Ամսօրեայ, 1903, թիւ 12, էջ 368)։

Միայն հասուկուարներ տպուած են ցարդ Նախապետ Ռուսիննեանի բարգմանութիւններէն. միաս կողմէ, տակալիք վստահ չեմ քէ ան իմբնագիր ժերբուածներ ունեցած ըլլայ, որպէս ենու տպուածները միայն բարգմանութիւններ են։ Արքիար Արքիարեան, Ռուսիննեանի նուիրած իր մէկ գրուրեան մէջ կը մէշրերէ. «Փառաստենչ Անուրջ ժերբուածէն ուում մը՝ իրեւ իմբնագիր ժերբուած, մինչ խնդրայ առարկայ գրուրինը կը պատկանի Ժողովականու-

բեան, Գահիրէ, տպ. Յուսարեր, 1944, էջ 47): Ռուսինամի քարգմանածոյ ժերթուածները երեցած են Պոլսայ Մեղուուի, Երկրագունատի, իր երկու Ժարեցոյներուն (1855 և 1872), Մասիսի, Վենետիկի Գեղուենիի և ևար Նրգարան կամ Քնար Հայաստանիքի մէջ (տպ. Գավաֆեան, Պոլիս, 1874): Տէք. Թորգումեան իր ուսումնասիրութեան աւարտին (Հանդէս Ամսօրեայ, 1903, թիւ 12, էջ 365-367) այդ ժերթուածները ի մի քերած է: Հետազային, զանազան տարբեցոյներու և պարբեռական հրատարակութիւններու մէջ լոյս տեսած են ժերթուածներէն շատեր, որոնցմէ տակայն միայն «Կիլիկիա»ն (որ ինքնազիր ժերթուածի մը չափ եարագատ է՞ ցարդ պահած է իր ծողովրդականութիւնը):

Մօտ երկու տարի առաջ նրաւազէմ տուած իր մէկ կարճ այցելութեան ընթացքին, Ամերիկաբնակ ծանօթ բանակը Պարս Յ. Քիւրտեան խօսակցութեան մը ընթացքին յիշեց որ Ռուսինամի ձեռագրով եւ անտիպ քարգմանութիւնները պարտանակող տևսրակմբ զնած էր Պոլսայ մէջ տարիներ առաջ, որոնք կը պահէր իր եռվ: Խնդրանիքիս վրայ եւ իր սույն ժամանակին զոհելով՝ յարգելի բանասէրը հանեցաւ վերջերս դրկել «Ներդաշնակութիւնն»ի առաջին ժերթուածներու քարգմանութեան մեքնազրուած արտազրութիւնը, զոր կը սկսինք հրատարակութեան տալ ներկայ քիւռվ:

Պարս Քիւրտեան մեքնազրուած ընդօրինակութեան կցած է հետեւեալ ծանօթութիւնները.

«Համառդին. Ներդաշնակութիւնք եւ Մտածութիւնք

Թրգմ.

Ն. Ռուսինեան

Բնագիր

Ժամանեակ մը եւ աւելի տարի առաջ կ. Պոլիս խել մը հին թուղթեր եւ տետրակներ գնեցի, որոնց մէջ հաճելի անակնակալը ունեցայ գտնելու վերի խորագրով տետրակը, անդին թուղթի վրայ, շեղազիր սեւ մելանով, սպիռ տակ թուղթ, քիչ մը շարչարուած, կարուած թղթակաղմ, 132 էջերէ բաղկացած, 18×22 սմուղիւնիթր ժամանով:

Կողքերը հասարակ թուղթ են, նման գրուած թուղթին: Առաջին թուղթին վրայ կայ փոքր կապոյտ շրջադիեռով քառակուսի պիտակ մը, որուն մէջ 221 թիւը նշանակուած է, ինչպէս նաեւ աստանաւոր պիտակին վերեւ զարձեալ մասիսով 221, իսկ այս թիւին առջեւ 1000, որ հաւանաբար տետրակին համար նշանակուած գինն է, այսինքն 1000 թղթական լիրա:

Երկրորդ կամ ներքին կողքին վրայ, այսինքն էջ 1 ներկայ թուահամարով, կայ՝

Համառդին

Հատոր 1

Ներդաշնակութիւնք

էջ 3, դարձեալ նոյն գրչէն՝

Ներդաշնակութիւնք

Բանաստեղծականք եւ Եկեղեցականք^(*)

Երգեալք

յԱՓոնս տը Լամառդինայ որ ի գաղիական ակագեմեայ

(*) Այս բառը բնուած է մելոմակ եւ փոխարէն աւելցուած՝ Կրօնոսկանք: Յ. Ք.:

Եւ ի Հայ (**) թարգմանեալ Պաղվանդեան Ռուսինեան (***)

Դիրք՝ Առաջին

եջ 4-ով (բուն էջ մէկ գրչութեան) կը սկսի առաջին քերթուածը «Ներդաշնակութիւնք» և առաջումն վերնագրով» :

* * *

Թնջակս Օրուանք Գլխան կու տայ, Նահասգեր Թուսինեան Հաւմառինի այս թարգմանութիւնները ապահովարար կատարած է երիտասարդ դուքեան, թերեւս Փարիզէն Պոլիտ վերադարձէն անմիջապէս յետոյ, 1851-ի ամառէն սկսալ: Էնգուն զրաբարն է, տարօրիթակ երւոյք մը այն անձին պարագային՝ որ կարճ ժամանակ մը վերջ իր «Շնորհավասութիւն» գրքոյկավ արեւմտահայ արդի աշխարհարդի զարգացման ուղին պիտի հարբէր, նորարարութեան կիրքի մուսեցող պարկաւով մը հայերէն լեզուի ժերականական եւ աւգդագրական հիմնական կանաները ունի տակ առնելու ասունան: «Ներդաշնակութիւնք» ի լեզուն ո՛չ մէկ ձեւով ենթադրել կու տայ Հիւկոյի «Ծիր Պատահ» թարգմանութեան (1873) աշխարհարդը, որը Գրիգոր Օտեան «Խժապար» կը կոչէ:

Նորարարութեան այս մերում Ռուսինեան իր թարեկամներուն ենու ըստացած էր Փարիզի մէջ, ուր գացած էր 1840-ին թշշկութիւն արվելու, Պոլսայ մեծահարուստ Քանի մը ընտանիքներու նիւթական աջակցութեամբ: Մընած էր Կեարիլոյ էֆէրէ գիւղը 1819-ին Խօրը անունն էր Պաղվանդ, որմէնաւ իր մականունը՝ Պաղվանդեան, որ կերեւի իր ձեռագիր սենորակի երրարդ էջին վրայ: Պաղվանդեանէն ետք գործածած է Ռուսինեան մականունը, եւ գրչի սխալագրութեամբ մը երբ այս վերջին տառերը փոխուած են Ռուսինեան գրուած, զայն պահած է մինչեւ վերջ:

Փարիզի մէջ թշշկութեան դասախոսութիւններուն չափ ունկնդրած է թնկերաբանական նիւթերու վրայ նաւունները եւ մասնակցած՝ 1848-ի յեղացրջումբ: Ամեսնացած է Ալգասունիի մը ենու եւ թշշկական վկայուական ըստանակէ ետք 1851-ին վերադարձ Պոլիս, ուր վայելած է Ցակոր Պաղեանի եւ եղրօր: Նիկոլոս Պաղեանի անվերապահ մէրն ու յարգանէր: Կարճ ժամանակ վերջ անդամակցած է Ալգային Ռաւանմական Խորհուրդին եւ այդ օրէն ալ կը սկսի իր համբային գործաւելութիւնը՝ որ պիտի տեւէր անձնութիչաբար ժառարդ դար մը գրեթէ: Ինը է Ալգային Սահմանադրութեան եւ ներքին կանոնագրի խմբագրութիւնը, գրուած՝ շատ մաքուր հայերէնով մը: Յստակ ոնի եւ մաքուր լեզուի գեղեցիկ նմաշներ են Ազգային Երեսփախանական ժողովին առջեւ զանազան առիթներով իր արտասանած նառերը, որոնք գրուած կը մնան Ազգային Ժողովի Աստեղագրութիւններու տպուած հատորներուն մէջ:

Կատարած է Քանի մը գիրքերու թարգմանութիւններ. կմէ Մարքէնի «Մարց Դաստիարակութիւնը» եւ Հիւկոյի «Ծիր Պատահ»: Մահէն ժիշ առաջ պատրաստած է «Դասագիրք Փիլիսոփայութեան» մը, Փրամներէն լեզուով, գործածուելու համար Պոլսոյ թշշկական Վարժարամի մէջ, ուր Փիլիսոփայութիւն կը դասախոսէր:

Կը մեռնի 1876 Նոյեմբեր 29-ին:

(**) Զնջուած եւ փոխարէն անցուած՝ զորս: Յ. Ք.:

(***) Վերջին երկու բառերը չինչուած և փոխարէն անցուած՝ Թուսինեան: Յ. Ք.:

* * *

Լամարտինի «Ներդաշնակութիւնք» (Lamartine, *Harmonies Poétiques et Religieuses*) քարգմանուած է Խորէն Արքեպոս. Նար-Պէյի կողմէ եւս, չափածոյ եւ գրաբար, տպուած է Փարիզ, տպարան Արամեան, 1859-ին, եւ կը կրէ հետեւեալ խորագիրը. «Խաշնակք Լամարտինեայ. քարգմանեաց ի չափս հայկական Խորէն Վ. Գալֆայեան, Տեսուչ Հայկագեան Վարժարամին: Փարիզ, Տպագրութիւն Արամեան, 1859»:

Խնչպէս Պրե. Յ. Քիւրտեան իր ճամակմերէն մէջ կը յիշէ, իր գեած տետրին մէջ կը գտնուին նաև Լամարտինի «Մտածութիւնք», որոնք եւս, յարգելի բանակրին արտօնութեամբ հետզհետէ պիտի հրատարակուին «Սինա»ի մէջ :

Ա. Գ.

Կ Ո Զ Ո Ւ Մ Ն

Դու որ ետուր զձայն քո հաւուն աշալըջոցն առ երգել յերակինս զերգ նորածին տունքեան, եւ զոգի քո լորիկը քաջահնչող՝ վնջուած եւ վրան աւելցուած՝ ըգիլկորդ քաջաշոնչ՝) թռչնոյն որ հեծէ ի սէր ընդ երեկոյ:

Դու որ ասեա ցանտաւու, պատասխանի՛ տուք զեփիւռին. ցվտակս՝ մըմնջեցէք ի քաղցը կարկաչ ներդաշնակաւոր. ցեղեղը՝ մանչեցէք՝ ցմիւք՝ հառաչեաց. յԱվկիանու՛ մռնչեաց մեռանելով յափունս քո:

Եւ ինձ, Տէ՛ր, առ երգել զքո հրաշալիո ետուր ինձ ի հոգիս զերկլորդ ինչ ձայն անարատագոյն քան զոր բարբառի ի լսելիո ժեր, եւ հզորագոյն քոն զնողմա, զալիս եւ զանտառու:

Երկինք Շնորհ անուանեն զայն, և մարզիկ՝ Ոգի. այս չունչ իմն է տկարաց իսրայէլեան քահանայիցն, եւ արձագանդ յիմումըս սրտի որ վձարէ ի դայլայլիկս զբոմբին աշխարհիս մահկանցուի:

Այլ այս յաւէտ անուն քո է, ո՞վ արքայ բնութեան, որ հընձնեցոց զայն յիս զայս նուագ եթերեան, եւ մինչ կարդամ ինձ յօդնութիւն զայր անուն, սիրտ իմ մշտամոռնչ հընչէ ըստ մեհենին ուր երգեն անվախճան:

Իրրու զմեհեան լի օրհնութեամբ եւ ազօթիսք, ուր ձայն յարձագանաց յարձագանս հոլովի ի տաճարու. եւ զի՞, Տէ՛ր, այս պղինձ եւ այս մարմարիոն եւ այս քարինք լսու ե՞ս արդիօք հընծեսցին քան զսիրտ մահացուաց:

Ո՞չ, Ա(ստուա)ծ իմ, ո՞չ, Ա(ստուա)ծ իմ, գոհութիւն ըղսուրը վիճակին. չէ իմ բնաւ լուեալ ելանել առ քեզ երգոց յաւէտ աղդողագունից եւ բարբառոց յաւէտ եթերայնոց քան զայս անձայն ներդաշնակութիւնք որ յառնեն ի յիս:

Այլ բան պակասի առ այս յափշտակութիւն կիզանուտ, ի պարունակել զայս հուր ամենայն բառք են սառուցիկք. եւ դրանից զի՞ փոյթ է, Տէ՛ր, իմ այս քնարի. լսեմ զայն, բաւ է այն, դռն պատասխանես, շատ է այս:

Նուիրականդ պարզեւ Աստուծոյն որ զիս բորբոքէ, կիթառող, որ զողանի հարկանես զիմ մաստունս, լե՛ր դու ինձ միշտ դոչիւն հոգւոյս, եւ առ Ա(ստուա)ծ եւեթ տարջի՛ր զձայն իմ. արսափեցայ ի սիրոյ եւ յերկիւլէ, մինչ ի հափլի ի թել քո սուրբ՝ խորհուրդ նորին մարդասիրեաց ընտրել զիս. զիս՝ որ առ նմին չեմ եւս իսկ փոչի, զիս՝ որոյ հոգի ողջոյն չէր մինչ ի յայն ժամ այլ լուս թիւն եւ ցանկութիւն:

Աւա՛զ, ամաշեմ այսի տակաւին, եւ ապերախտ գերագունին ի չնորհաց նորին, ո՞ք քնարդ հրեշտակաց իսկ պաշտելի, (անար չնջուած) զձայնիւք քովք զառանուվք հայհոյէի անարգեալ. եւ արարի զոր մնայրն առնել անօրինին մինչ պղծէին ձեռք նորին զաստուածային անօթմն ի վերայ սեղանոյն կենաց, եւ մինչ պատկանակին պատարագին ի վարդս խնճոյից:

Այլ երդնում յայս ամօթ, որով շառաղնի ճակատ իմ ամօ-

թապարտ, եւ յայս երգ որ ելանէ յերկինն (որ ջնջուած) ուստի իշխալն է, երդնում յայս անուն վեհագոյն որ փակէ եւ բանայ զանդունդս. յակն՝ որ ընթեռու ի խորս սրտից. յայս հուր սրբազն որ զիս տոչորէ, եւ յայս բուռն յափշտակութիւն կրից որ բանայ գքո թելս յարտասուս:

Կորեա ինձ յիշառակ անմահ քոց նուռագաց, եւ ոչ եւս երդեսցուք ինչ. այլ զփառա անվախճան միայնոյ արժանաւորի, միայնոյ սրբոյ, միայնոյ մեծի եւ միայնոյ բարւոյ, չիցեն ինչ եւս տուրք իմ այլ մոլեգնութիւն յա խտենական հոգի իմ՝ օրհնութիւն, եւ սիրտ իմ՝ քնար. եւ հուսկ ամենայն շունչ զոր տամ կամ առնում՝ ներդաշնակ ինչ յանուն քո:

Արի՛, ո՞վ ձայն հոգւոյս, ընդ այդու եւ ընդ գիշերի, սլացի՛ իբրու զրոց, տարածեա՛ց իբրեւ զաղաղակ, ծփեա՛ց ի վերայ թեւոց ամպոց, խառնեա՛ց ի հողմս, ի մրրիկս, յորոտումն եւ ի շառաչիւն. մարդ ի զուր փակէ զարտեւանուն իւր, եւ անսպառ երգ աղօթից գոցէ յամենայնի զարձագանգ:

Մի՛ երկնչիր, զի աղաղակ այս ամենայն լուսաւորաց միանգամայն, այս հազար ձայնք բնութեան հեղձուստեն զանդօր ըդայն քո, զի այն ինչ հառապչեսցեն երկինք պարք մոլորակաց, եւ հնչեսցեն եօթինակի երկինք յաղաղակս ծփետլս ի պատիւ նորին, իսնարհ արձագանգ զոր յարուցանէ հոգի (տանի ջնջուած) մեռանել տանի, և լսելիս նորին զդոյզն ինչ ձայն որ ասէ, Տէ՛ր (1):

Արի՛ ի լուսութիւն ի ժամուն յորում (նրազ ջնջուած) կանթեզ գիշերաց ծփայ ի ստուեր երեկոյին եւ մինչ չիջուցանի քահանայ զրուրանոցն. համրածի՛ ի յափուն ծովուց, ընդ այս խորին միայնութիւն, յորում Ա(ստուա)ծ զայ հաւատոց ի յայտնութիւն. երգեա՛ ի տիրական ժամս իմ, չիք ընդ քեզ բնաւ աղջամուզջ, ո՞վ սէր, եւ ոչ բնաւ առանձնութիւն:

Զեմ եւս այլ ինչ այլ խորհուրդ, եւ տիեզեր յիմումս սրտի է մեռեալ եւ ներքոյ ցուրա աճինոյս ոչ զոք զտի բաց ի Տեառնէ. ի լուսաւորելն զշաւիզս իմ կամ ի մթագնելն, սիրտ իմ տանի զայն որով է լի, թէ՛ ի հեծութեան եւ թէ՛ յուրախուութեան. որպէս զալիս որ հորովէ զպատէեր ինչ, եւ զյետին ամպ զիշերաց, որ բերէ դայգ ի ծոց իւր:

Զի՛ քաղցրազոյն արդեօք, յառաջ քան զինդիր երգոց իւրոց տեսանել զիւրոց խորհրդոցն յառնել յանկարծ իբրու զիսունկ ներդաշնակութեամբ չափուց երկնայնոց. եւ տեսանել զերկիւղալից գովութիւնս իւր հնչեալ ի ձայն եթերական իբր զքնարին հըրեւակաց, եւ ի վերայ թեւոց իւրոց մինչ ի դրունս յաւիտենից ելեալ ի թոփչու ներդաշնակաւրոս:

Սակայն, օր մի, ո՞քնար իմ, չիջուսցէ օր մի զայն քո եւ յաւեսցիս ի վերայ մոլեգնութեանն յոր սրբեալ զմայլէիր ընդ ի-

(1) Ազահավարը Խուսմենան առիք եւ, պատեհութիւն չէ աւելցած վերջական սրբազրակեալ ներարկելու այս հասուածը, որ, Գրամսերէն քմացիրին ենու բաղաւտելով, պէսէ է կարդալ պյասկէվ. Շտանի իսնարհ արձագանգ զոր յարուցանէ հոգի մեռանել առ լսելս նորին, զդոյզն ինչ ձայն որ ասէ՝ Տէ՛ր:

մոյս մաստամբք, ապականեսցեն ամք զայս բիւրեղ յորում բնաւ-թիւն նկարագրէ քեզ զհրաշալիս Արբոյն Արբոց, եւ ժամանակին՝ որ զմերձեցեալն իւր թառամեցուցանէ, յափշտակեսցէ զձայնսն ի բևրանոյութ եւ դպատկերսն ի ձեռացու:

Ո՞չ եւս պատափանեսցես հոգի իմ, ո՞չ եւս յանուշածայն ծփունս սիրարկում. այլ իդ վասեալ ի յետ կեցցէ ցօրն վերջին շօրինակ բլրոցն ցամաքելոց, զորոյ ժամանակին յափշտակեաց ըդ-ծածանումն ստուերաց եւ արձագանաց, այլ նոքտ պահեն ի կուշ-տըս իւրեանց յանդալարիս զմբրդչուն ինչ ալիս որոց ծփանաց տան երկինք սնունդ:

Ո՞հ, մինչ յիշատակ իմ դիւրեղծական նմանեալ սափորոյ որ (գրկելոյ Ծնջուած) զուրկ ի ջրոյ կորուսցէ զայս երդ փառաց կոր Ա.(ստուա)ծ քո տայ քեզ այսօր, ոգի՛ իմ, մի՛ ամօթապարտ ընդ քոյդ լիջիր ներդաշնակս. եւ զու քնարդ հաւատարիմ, մինչ լար քո շունիցի զձայն աւելի քան զմի, երգեաւ տակաւին (պաշ Ծնջուած) զԱ.(ստուա)ծն պաշտեցեալ ի մանկութենէս, զի երդ (ինչ Ծնջուած) է անուն նորին:

Ե Ր Գ Գ Ի Շ Ե Ր Ի Ն

Տիւ շիջանի ի վերայ բլրոց քոց, ո՞ւր քայլք իմ կթուցեալ թալկանան. ե՞րբ կարասջիք աչք իմ, ե՞րբ արդեօք, աղէ՛, զերկնայինն ողջունել զպայժառութիւն տունչեան անշի-չանելոյ:

Այս հայեցուածք այլայելիք տունջեան բացեա՞լ են արդեօք վասն աղջամդջին. ի ճառագայթից, ո՞ գիշեր, ընդէ՞ր անցանեն փոփոխակի ի տխուր ստուերս քո:

Հոգի իմ չէ տակաւին խոնջ ի հիանալոյ ընդ գործոյ Տեառն. բոյակիդեալ տարփանք ծոցոյս ի սէր նորին վառելոյ չունէին ըս-պառեալ զսիրտ իմ:

Ա.(ստուա)ծ տունչեան, Ա.(ստուա)ծ գիշերաց, Ա.(ստուա)ծ համայն ժամուց. թո՛ղ ինձ սրանալ ի վերայ հրոյ արեգական, այս ամպ կարմրափայլ յո՞ գնաց ընդ արեւմուստ. գնայ առագաստել զսեամ քոց սուրբ բնակութեանց ուրածօր ական ո՞չ գիշեր զայ ի ծանօթս եւ ո՞չ նինջ, այլ գեղեցիկ են ականն յուսոյ արտօրայք հաստատութեանն ի գիշերէն հովանաւորեալք. Ա.(ստուա)ծ իմ, գտանէ ակն իմ յայս ամայիս զհրաշալիս ճարտարութեան եւ երթայ զհես նոցին:

Այլ այս հրափայլ դասք երգեցողաց որոց առաջնորդ է մա-տըն քո միայն, այս կապուտափայլ ովկեանք ուր հոյլք նոցին սը-րանան, այս ջահք լուցեալք ի տեղիս տեղիս, այս լուսաւոր որ ե-րեւի եւ այն որ տայ իսոյս. իմանամ Տէր, ամենայն երգէ եւ բո-լորն է ինձ ի հրամանք թէ ընկղմեալ են անդունդք ի քում մեծա-վայելչութեան, թէ կենդանի են երկինք, եւ թէ նախախնամու-թիւն քո լու զօրութեամբ զամենայն զոր ած ի գոյու-թիւն: Այս ալիք (կապուտափայլ Ծնջուած) ոսկեփայլ, կապու-

տափայլ եւ ըուսափայլ, այս ամպամած լերինք զոր ակն ոչ թուէ, ո՞վ Ա(ստուա)ծ իմ, փոշի՝ որ յառնէ ի ներքոյ քայլեց քոյ:

Գիշե՛րք, պարզեցէք ի լոռութեան դէջս մատենին երկնից, ո՞վ աստեղք, իշեք ծանրաշարժ ի մեծահանդէս ժամուս ի շաւիղս ձեր ներդաշնակաւորս, ո՞վ դմք հիւսիսոյ, ծալիցէք զթեւող, երկի՛ր, զիշիր զարձագանս քո, և դո՛ւ, ո՞ծով, (տարածէ նիջուած) սիրեալ զալիս քո ընդ ափունս, եւ ծածանեալ զպատկեր Աստուածոյ որ ես քեզ զքո ալիս:

Գիտէ՞ք զանուն նորին. բնութիւն ի զուր միաւորէ զհարիւ ը ձայնսն, աստղ առ աստղ մըմնջէ՛, ո՞վ է Ա(ստուա)ծ որ կարգեաց մեղ օրէնս, ալիք ալեաց մատչին ի հարց՝ ո՞վ է այն որ սանձահարէ դմեղ, կայծակն ասէ ցհիւսիւմ՝ դիտե՞ս արդեօք զի՞նչ անուն է Աստուածոյդ, այլ լուսաւորք, երկիր և մարդ չեն բաւական ի յանդ բերել զանուն նորին:

Զի՞ անձուկք են հոգւոյս, Տէ՛ր, տաճարք քո.

Անկերո՛ւք, պատուարք անդորք, անկերո՛ւք.

Զոր յինչն զողանայք զերկին տեսանել ինձ թոյլ տուք (2).

Ճարտարապե՞տ երկնային, բոցանիթ են զմբեթք քո.

Զի՞ անձուկք են հոգւոյս, Տէ՛ր, տաճարք քո.

Անկերո՛ւք, պատուարք անդորք, անկերո՛ւք:

Ահաւասիկ տաճարք քեզ ի բնակութիւն, եւ ընդ կամարաւ հաստատութեանն բորբոքես զայս հուր արագ՝ յաւե(ր)ժական նոցին շարժմամբ. եւ այս ամենայն սանկունք քո բանիդ, տատանեալք ի վերայ կրկին իւրեանց բեւեռաց՝ լրուցն ի ծոց պայծառութեանց քոց, եւ ի յերկնից ուր խամբանայ հուր նոցին, ցայտեն ի վերայ հողագնոտոյս զհուր ի քին իսկ փոխ առեալ:

Ովկիանոս խաղայ ոտիւք արքային իւրոյ. հիւսիս թօթափէ զթեւան ի սարսափմանէ. կայծակն զքեզ զովէ եւ վասն քո մարտնչեւ. փայլակ եւ մըրիկ պասակեն դգլուխ քո երրիւք նշողինք, արշալոյս զքեւ հիւսայ, տիւ զքեզ չնչէ, գիշեր առ քեզ հառաչէ եւ երկիր մեռանի ի սէր յանուն քո:

Եւ ես ի գովել զքեզ, Ա(ստուա)ծ արեգականց, ո՞վ եմ ես, իւրէ ի յանրաւութեան, բուք ի յաւիտեանս, ստուեր որ անցանէ եւ որ չեղեւ երբէք. (լուիցի՞ն նիջուած) անսայցէ՞ս ինձ արդեօք մոանց սքանչեկաց, ո՞ւ սքանչելին է բարութիւն քո:

Ոչինչ եմ, Տէ՛ր, այլ ծարաւ քո սպառէ զիս. ոչինչ է մարդ, Ա(ստուա)ծ իմ, այն ոչինչ զքեզ պաշտէ եւ համբառանայ յիւր բում սիրոյ. ո՞չ կարես արհամարհել զմիջատ որ դնէ քեզ պատիւդ:

(2) Պր. Յ. Գիւրտնամ ծամօրութեամբ մց կ'ըսէ. «Եյս տողք զբաւծ է. Թոյլ սուք թեծ տեսանել զերկին զոր յինչն զողանագ։ Սակայն բաւերու վրայ նշանակուած են 1, 2, 3, 4 եւայլ թիւերը, անտարակայս տողք նայն բաներով վերտուին շարադրելու համար։ Մենք բար շարադրութեամ արտազբեցինք։ Սակայն նոր արտազբութեամ մէշ ի իմբատի նոր Բուրիմ մք յառաջացած է. եւ թիւեւս աւելի նպասակայարամբ պիտի ըլլար տողք կարդայ. «Զերկին զոր յինչն դոզանայք՝ տեսանել ինձ թոյլ տուք։»

Աւ Գ.

եւ վանել զձայն՝ որ զքեզ կարդայ յօդնութիւն, եւ ընդ բնակութիւն քո երկնային՝ ի ցնդիւ ստուերաց համբառնայ ընդ այգուն, եւ հեծէ եւ ընդ երեկոյին, եւ վերստին գայ ի ծնունդ ընդ տունջ-եան:

Այս, յայտ կապուտակ արտօրայս յողովեալս ի լուսափայ-լութիւն քո, յոր որոտումնդ սպառնայ, յոր հսկես յիմ վերայ, (այլ ջնջուած) այս շեշտք ձայնից եւ այս հառաջանք վատեալք ի հաւատ գնան լուսաւորաց ի լուսաւորս խնդրել զԱ(ստուա)ծ՝ որ տայ ինձ պատասիանի եւ յարձագանաց յարձագանս՝ որպէս ըդ-ձայնս ի վերայ ալեաց, հոլովեալ յաշխարհէ յաշխարհ հնչել մինչ առ քեզ:

Ե Բ Գ Ա Ռ Ա Կ Օ Տ Ի Ն

Կաղէ՞ր ալիք ոստնու ք յափունս փրփրագէղ՝ ոչինչ հոդմն էերձեալ ունի ձեզ զակոս, եւ հի՞մ արգեօք թօթափէք զձեր փրբ-փուր ծխաշունչ ի փոթորիկ թեթեւ:

Անսա՛ռք, ընդէ՞ր ծածանէք զճակասս ձեր սրբեալս ի յայգուէ եւ յառաջ քան զժամն աղաղակին հարկունիք զդողունի, ընդէ՞ր ցողէք յոստոց ձերոց անձրեւաբար զլոիկ լալիս որովք ե-թաց զձեզ գիշեր:

Եւ գուք ծաղկունք, ընդէ՞ր յարուցանէք զբարելի կոկոնս ձեր իբրեւ զճակասս խոնարհեալ զոր ի վեր ամբառնայ սէր եւ հիմ- (բուրել) շնչել (խնկել) ի խոնաւուս ստուերին զերեխայրիս բուրմանց անուշից զորս շնչէ տիւ:

Ահ, արգելէք զայն տակաւին, և պահեցէք ծաղիկք պաշտե-լիք վասն շնչոյ ուշալըջոցն ի զարդ սրբոյ վայրին. երկին ի ցող դքեզ ողողէ եւ ակն առաւօտու զքեզ բեղմնաւորէ, եւ գու ես խոնկ աշխարհի ելեալ առ Ա(ստուա)ծ:

Վասն է՞ր զարթնուք հիւսիս եւ զեփիւռ, գուք որք փոթոր-կացն թողուիք ծփալ իշխանութեան, և զորոց զցասումն հանդար-տէր ստուեր գիշերաց ի վերայ ալեաց մոնչողաց և ի վերայ խո-տոյ հառաջողի:

Որք ի տերեւազարդ հովանիս մթազնեալս առնուք զհան-դիստ, ո՞ զձեզ ած ի յարթնութիւն ի գալարագեղ բոյնս ձեր, թոչունք ալեաց կամ անտառաց, հիւրք ակոսաց կամ տանեաց, ընդէ՞ր խառնէք զձայնս ձեր յայս հնչիւն խառն եւ լայնատարր, որ մեռնի եւ գայ ի ծնունդ միանգամայն (որպէս նման ջնջուած) ըստ հեծութեանն բնութեան:

Զայն թափուցիկ ի կապուտակ (այլ ջնջուած) հաստատու-թեանն, ձայն թափառիկ (թոռուցիկ ջնջուած) ի վերայ ալեաց փրփրալից, եւ ձայն օդապարիկ ի վերայ թեւոց հողմոյ, երգե-ցիկք օդայինք զարթուցեալք եւեթ ի բնաստուր ազդմանէն, զր-ւարթ ներդաշնակութիւնք, հեշտ մրմունջ, բողոք, նուագ, մն-ջին խանդակաթ, զի՞ գուք երգէք մինչ բոլորն են ի քուն. միթէ գիշեր ունի՞ ունկն արժանի երգոցու ցանկալեաց:

Սպասեցէք զի ստուեր մեռցի, ո՛ թռչունք, մի երգեսջիքայլ
ի ժամուն յար նորածին արշալոյս չօշափէ հարեւանցի զմիւնա
ձեռաւոր լերին. յերգա բնութեան, ո Տէր, ամենայն արարած
կաղմէ ի չափ ի ժամուն մի ձայն երկնային ներդաշնակութեան.
օթականք՝ ձայնք եթերեան եւ ամբիծ, առաջին լիջիք դուք ի մր-
մունջն զօրս ընդունի Ա(ստուա)՝ յառաւօտէն:

Եւ զիս յոյր վերայ հեղու գիշեր երկնային ինչ դիկտաման,
եւ որ ընդ ծանրութեամբ աւուրց խոնարհեցուցանեմ ղճակառ
ընկճառ հարուածեալ, ո՞ր ազգումն երջանկութեան բերէ զիս
յարթմնիս. հոգի իմ, ընդէ՞ր բերկըցուցանես զիս:

Քանզի երկին բանի ընդ մէջ իբրև զարդեան, այն ինչ
ծածկեալ են հայեցուածք ի գիշերային շուրուց, եւ ի ծիրանափայլ
շաւիդ բացեալ ի քայլ տունջեան, լերինք, ալիք, անապատք
կանխազգացք եղեն լուսոյն, բոցեղէն առանցք նորին առ եզերք
ասպարիզին դառնայ եւ պեղէ զարդիս իսկ զպայժառափայլ հետո
իւր ի վերայ թափառիկ եզերդից ծովուց:

Ամենայն էսկ գոչէ, այս այն է, այս տիւն է, այս այն է,
այս կեանքն է, այս այն է, այս սէքն է. երկինք գալարի ի ըստ-
ւեր գողարիկ իբրեւ զառազաստ, եւ (հալովեալ ջնջուած) թեթե-
ւիկ ամպոյն հոլովեալ զտեսիլ նորին ելանէ ծփայ եւ լուղի յիւր
մըրիկ, ամպ մըրկածին հերձնու եւ պեղէ զիրփրալից նորին ծի-
րանի յակոս լուսափայլ յեւ յառաջէ կոխեալ ընդ ոտիւք. զայն
խառնակութիւն զնոլովիչն ալեաց իւրոց թափառելոց. միջոց
կայծակէ, բոց ընէ աղրերաբար ընդ սրբանուէր ոտիւքն, եւ եր-
կիր գեն մթապատ գարձուցանէ նմին ի ստուերին զկողի իւր այ-
լոյլեալս, ստուեր է քաղցրացեալ, ալիք պայծառացեալ, եւ գու-
նաւորելոյ լերանցն գագաթն գեղնացեալ յոսկեգոյն ճառագայ-
թից բոլորն ընդունի զանձրեւ, ամենայն կեայ, համայն գոչէ,
այս այն է, այս տիւն է, այս այն է, այս կեանքն է, այս այն է,
այս սէքն է:

Ա(ստուա)ծ, հայեաց յօպս, արծիւ, չուարեալ սրանայ ի
յանդունդս բոցավասու երկնից, եւ ի ներքոյ ալեաց հրոյ զոր բաղ-
իւէ անհուն իւր թեն, մատշի ըմբիշ ընդդէմ հողմոց, ճախրէ, ծփայ
եւ փրփուր արեգական գողանայ զայն յաչաց մերոց, զնացեալ
իցէ տանիլ արդեօք մինչ ի յառաջ քո, Տէր, զիսիմ լուսթիւն կամ
վխորհրդական մեծարանս օդոյն որոց թագաւորէ:

Ով Ա(ստուա)ծ, հայեաց ի վերայ ծովուց, ակնարկիք ու-
շալրջոցն ուռուցանեն զծոց նիրհեալ ձայնատու Ռվիկանու, որ
իբրեւ սիրա պնդեալ ի սէր կամ ի ցնծութիւն ճեպէ զշարժումն
ներդաշնակաւոր ծփանացն. տակաւին յալիս իւր պահէ զնսւմ
կապուատակ երկնի զոր եթող գիշեր. եւ որպէս (իբրիւ ջնջուած)
զակոս դիւրին որ փիլ և ցնցի (դող ջնջուած) յարտօրայս ուր չար-
ժէ սիրկ (հասկ ջնջուած) զհասկ, այնաչս ծնանի ալիք ի միոջէ
ծածանմանէ; մանչէ զործէ զակոս ի կապուատակ զեռ անձայն
նիրհեալ մնդնդոց, եւ հոյումեալ զիրիւ երկարածեալ ընկլմի
յանդունդս (ընկլմի ջնջուած), հայեցուած կորուսանէ զայն պահ
մի, յո՞ զնայ արդեօք. գայ նա անդրէն ժայթքեալ յանդնդոց,
աւզդէ մոնչելով զիր գագաթն պղպջակեալ, եւ թուի իմն գորեւ
տունջեան ի թիկունս նորին փրփրադէպս, եւ յանցանելն ի քարշ

բերեալ (զա ջնջուած) խորտակէ զալիս, եւ ի նոցին ի մնացորդացն այտուցեալ ոստնու ի վերայ հիմուն իւրոյք հասակ յետոյ գողդոջեալ իրբեւ դղեակ լայնազուռ կամ իրբեւ զծխնելոյց կառաջարգեալս յիւրում ասպարիղի՝ եւ կործանի, եւ փոշի նորին ի տարափ լուսոյ հոլովեալ ցրուէ ի հետաստանս դրեկորս տունջեան:

Նաւուկ ձկնորսին տարածեալ դիւր թեւ ձայնարկու յոր հողմն առաւօտին գայ արդէն իսկ բարախնել, ոստնու ի վերայ տևեաց զոր լքանէ խարիսխ յօրինակ նժոյգի որ կւանէ զանձ ըղողայրացուցիչ իւր:

Եւ նաւ՝ մանուկ աստեղաց, փայլէ որպէս բլուր առ եղերք հորիզոնին, եւ ցայտէ զարդիս իսկ ի ցարձրագոյն տուագատոս իւր զապիտակութիւն այգուն եւ նախածին շող նորին:

Ասսինս առնէ Լէվիաթան ի վերայ խորագոյն հետոց իւրոց, եւ ի խաղոս իւր դարթմնիս ալեացն, ողջունեալ զկոհակս ընդ ծխաչունչ ոնզունսն ձգէ ուժգին ի յերկինս, անկման նոցին կալ ի զնին խառն ընդ ճաճանչ արեւուն:

Զուր օրօրէ եւ կայմն ցնցէ վլրան նաւաստեաց չնչէ (շշնջէ ջնջուած) օդ եւ երկին յալեացն զրօսնու ի բաշ. յամենայնի փըրփուր փայլուն զափունո ալեաց զառնագունից շըջանակէ ի ծոպ հրացայտ, համայն չնչէ, լրյու եւ ցնծութիւն, այս այն լուսաւոր առաքեալ անզրէն յԱստուծոյ, այս արշալոյս ի վերայ ծպուց:

Ո՛ Ասաւուած, հայեաց ի վերայ երկրի. զծփական քոլ սուրին սրբեալ ի միզէ ներկէ տժգոյն վերջալոյս, ի վերայ քայլից գիշերին այգ զետեղէ զստն իմ, եւ ստուեր լերանց հեռաւորաց մեկնի պարզեալ ըստ օրինակի ձուեեալ (ծածկեալ, ջնջուած) հանդերձի: Կապերտք նորին պատառատունք յուշալլջոցն ի թեւոյ ծուփս առնուն ի սաստ հողմոց ընդ արեւելս կարմրափայլ բորբքեալ ի ծիրանոյ եւ ի գոյն ներկեալք ծիածանի. եւ առկախին յանկարգս ի վրանս արեւու իրբեւ զգրօշակս այն ինչ յաւուրս հանդերձանաց բարձրացուցանէ նաւախումբ զգոյնս իւրոյ արքային:

Ընդ ծիածան ամպովք ճառագայթ գնայ խամբիլ ի վերայ աշտարակացն քաղաքաց, եւ ընդ ստուերաւ անտառաց հովանոցք պատսպարեալ եւ այս (տանիք, ջնջուած) տանիք՝ բնակութիւնք սպամեղութեան եւ խաղաղութեան (ի քազմարութեան լիրին սերմանմեղութեան ի տիւ եւ ի ստուեր, ջնջուած) հեռի ցոլացուցանեն դթամանելն ի տիւ եւ ի ստուեր, ջնջուած) հեռի ցոլացուցանեն դթամանելն ի տիւ եւ ի ստուեր:

Երկրագործն տայ պատասխանի ցլոյն՝ որ զնայն կոչէ, այգ տանի զնոսին յակոս սկսեալ, եւ երգելով առաջնորդէ ամունուցն լծելոց, եւ հովիտ (քննդայ, ջնջուած) թնդայ ի ձայն զգետնելոյ խռփոյն. ի շառաչին անւոյ չափէ զիւր քայլսն եւ զիւր երգ նոյնավերջ, եւ ի վերայ հետոցն զրօսնու ճնճղուկ ի հասկաքաղենուն, եւ կաղնի ընդ ձայն նորին թօթափէ զբալասան ակօսացն զոր եւեղ գիշեր:

Թռչուն երգէ, գառն մայէ, եւ մանուկ մնչէ յօր(օր)ոցին, եւ ձայն մարդկան խառնի ընդ ձայն հովմոց եւ ջրոց. սարսափի

ող, սարսի հասկ, միջատ բզվէ առ արեւ, եւ բարեպարիշտ պղինձ որ հնչէ, յուշ ածէ Աստուծոյ զայս նախկին հառաչ տունչեան. ամենայն կեայ, բոլորն փայլէ եւ համայն շարժի, արշալոյս ի յամպ եւ երկիր այլորէ զլուսաւորն կենաց եւ սիրոյ:

Այլ մինչդեռ, Աստուծած իմ, յաշս ուշալը ջոցդ թուի բանի որ ամենայն նոր իմն տիեզերաց, եւ արեգակն ինչ տատանեալ յանդունգ հեռաւորս, առ քեզ յարուցանէ զանուշանոտ բուրմունս առաւօտին, այլ արեւք թագուցեալք ի գիշերէ հեռաստան-Լայց զորս յարաժամ անդ ի բարձունս արձակես, զնան բերել սոկեփայլ իւրեանց մոլորակաց ի գատարկութեան զառաւօտու շինջս եւ յաւէտ զուարթունս: Այո՛, ժամն այն յորում գուգ պաշտիս, է ժամ քո յաւիտենական, այո՛, ամենայն վայրկեան երկնից նորոգէ զայն վասն քո, եւ այս առթիւ լուսաւորք ցանեալք ի ծոց գիշերաց չեղեն լուցեալք ի չնչոյդ եւ առաջնորդեալք անտի բայց երթալ, ո՞վ Տէր, շուրջ զբնակութեամբդ բերել միմեանց զգեղեցկագոյնն ժամուց, եւ օրհնել զքեզ յարշալոյս աւուրց, ասաս, ի բարձունս, անդադար, ի յաւիտեանս եւ միշտ:

Այո՛, անդուլ աշխարհ հեղձնու ի հուր նորոգ արեւու, երկինք են միշտ ի ցնծութիւն, մինչ լուսաւոր ինչ ունի զիւր արթնութիւն, եւ յամենայնի ուր խոնարհչ քոյին տես, արեգակն ինչ նորածին այգորէ զքեզ, եթերք երդ ինչ են անվախճան, եւ ամենայն ժամ ժամանակացն զոր գուտ տաս ծնանիլ, ո՞վ Աստուծած, չէ այլ ինչ եթէ ոչ մի արշալոյս, եւ յաւիտեանք՝ մի առաւօտ:

Արդ, ելէ՛ք, ատանեն չի՞ք հուսկ ուրեմն, եւ թուոցեալ հոլովեսչի՞ք, Հո՞ղմք, բո՞ց, թռչո՞ւնք, ալի՞ք, ճառագա՞յթ, շո՞գի՞ք, բուրմո՞ւնք եւ ձա՞յնք. երկի՞ր, չնչեալ զքո շունչ. մա՞րդ, ամբա՞րձ զոգի քո. ելէ՛ք, ծփացէ՛ք, հոլովեցարո՞ւք, կատարեցէ՛ք զորէնս ձեր:

Ելէ՛ք, թռերուք առ Ա(ստուա)ծ, ի բարձունս, յաւէտ բարձրագոյնս, ի հուր արեգական պայծառութիւն իւր զքեզ լուսաւորեաց, տարէք վերստին ի յերկինս զայդուն մեծարանս, ելէ՛ք, անդ ի բարձունս է նա, ելէ՛ք, ամենայն է նա:

Եւ զքեզ (դու, ջնջուած), ո՞ տիւ, որոյ ընթացք էտոս սկիզբն յանուանէ նորին, տի՞ւ որ ունիս տալ զհամար Աստուծոյն որ թուեցն զքեզ, կոչէ զքեզ գիշեր ծնող քո, անդրէն յակն քո. և դու վախճանիս ի յաւիտեանս:

Չես դու այլ ինչ թէ ոչ մի քայլ ժամանակին, այլ Ա(ստուա)ծ քո չափէ զքեզ. մերձել ունիս դու ի բնութիւն արարչին. ոչ ի սնոտի ինչ ի զարդ ստեղծ զքեզ քողարկել (փակագիծի մէջ վրան՝ ծածկել) ի հուր քո զգիշեր հաստատութեանն, այլ ի տանիլ նմա (յերկնային, ջնջուած) ի յարկսն վերին զփառս եւ զառաքինութիւն ի վերայ թեսց ժամուց և զգովութիւն յամենայն ժամ:

Հրտ. Ա. Գ.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Յ Ո Ւ Ց Ա Կ

ՇԻՐԱՋԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻ ԶԵՌԱՎԳՐԵՐԻ

Շիրազը և բանակի մեծ քաղաքներից մէկն է եւ Ֆարս նահանգի կեղրունը, ուր Շահ Աբրամը Հայերին Պարսկաստան գաղթեցը՝ նելլ ժամանակ, Ալլահի վրդիխանի խոնդրանքով, չուրջ 500 տուն եւս բնակեցնում է այսօներ:

Հայերը Շիրազի մէջ հետազային՝ 1662 թուին կառուցեցին իրենց եկեղեցին, ունեցան իրենց թաղը եւ առեւտուրի չուկան, որ եղել է եկեղեցուն մօտիկ եւ մինչեւ այժմ էլ կոչում է «Բազրիչ արամանէ» («Հայոց շուկայիկ») անունով:

Հնչակին պատմութիւնն է ցոյց տալիս, Հայերի բնակութիւնը այնտեղ հիմնաւոր շիզաւու որի պատճառով էլ հետզեաէ պահականց նրանց թիւը, այնպէս որ սրանից առևլ քան հարիւմ տարիք առաջ՝ 1850-ական թուերին, ապրում էին միայն 7 տուն:

Փամսնակին Հայեր ապրել են նաև Բուշերում եւ ունեցել են վաճառականական խոշոր ձեռնարկութիւններ: Վկայ՝ Իրենց փառաւոր եկեղեցին, նրա շրջափակում գտնուող մարմարակերս տապանաքարերով գերեզմանաբառներ^(*) եւ անցեալում Հայերի պատկանող գեղեցիկ շինքերը:

Ինչպէս Հայերական բոլոր եկեղեցիներում, բնականարար այս քաղաքներում եւս եղել են Հայերէն գրչագիր Աւետարաններ ու ձևագրեր, որոնց ունեցած անցեալի թուիք մասին գժարանարար մենք որեւէ

տեղեկութիւն շռւնենք:

Ներկայիս Բուշերն արդէն գագարել է Հայրաբակ լինելուց վերջին անձը, Առիւծ անունով, մահացաւ 1949 թուին, որով նոյն թուին Եկեղեցւոյ կարեւոր գործերը Կը-բօնական Խորդղոթի կարգադրութեամբ փող խագրուեցին Ս. Ամենափրկչեան Վանքը: Նրա վերջին ժամկուներն են եղել Մանուչէ Կոստանեանը, Սեղրակը, եւ Ազագօլ Ազարէկեանը, որոնք երկար տարիներ մնանկ մնալով հակել են ու պահպանել Եկեղեցին: Վերջին մի քանի տարիներին հսկում է տեղացի մի Պարսկէ:

Ներկայիս գործօն է միայն Շիրազի Եկեղեցին, իր շորջ 220 շուար Հայ համայնքով, որոնց թիւն եւս երբեմն աւելանում կամ պակասում է: Այժմ այս թուիք վրայ աւելացել է նաևս տեղի համարանում սովորող Ա) հոգի Հայ ուսանոների թիւը: Շիրազի Եկեղեցին ունի 6 ձեռագիր գիրք: Վերջերս օգտուելով մեր կարճ այցելութիւնից, յաջողեցինք ցուցակագրել բորորն էլ, որոնց Նկարագրութիւնները թուական հերթականութեամբ եւ այրենական կարգով բերում ենք ստորեւ:

Զեռագրերից չորսը Աւետարան են, գըր-ուած ԺԳ - ԺԲ գարերում: Մէկը՝ Գանձարան, գրուած 1714 թուին, իսկ գերինը՝ Մաշտոց, գրուած ԺԲ-ԺԳ դարում:

Ա Ի Ե Տ Ա Բ Ա Ն

ԺԳ - ԺԲ ԴԱՐ

Թերթ՝ 264: Թրակ՝ 22, իւրաքան, իւրը 12 թիւթ: Մեծաւթիւն՝ 18×13·5×4 ս.մ.: Նիւթ՝ թուղթ, 1ա մինչեւ 239թ բարակ, իսկ 240-261 հաստ բամպակեայ: Կազմ կաշեակատ տախտակ, ա կազմի երեսին եւ

անկիւններին արծաթեայ խաչ եւ 39 զամ, գունաւոր չիթ կտոր: Պահպանակ՝ սկզբում երկու թերթ Խորհրդատերից. ձեռագիր թուղթ կէսից ծակուած եւ կարուած: Վենակ՝ անինամ պահուած, որոշ թերթեր եւ վերջի մի երկու պարկը տեղահանուած եւ անկիւնները մաշուած, առաջին երկու պըրակը յետոյ աւելացուած, նոյնպէս եւ վերջին: Պարապ թերթեր՝ 197ա, 262 և 264թ: Դիր՝ բոլորդիր: Գրաւրին՝ երկսիւթեա զանդիք 20: Գծուաններ՝ ճնշումով: Թանաք՝ սեծ, մեծասառերը եւ որոշ սկզբանազդիր կարժիք եւ արծաթեադին: Զարպարութիւններ՝ որոշ սկզբանասածը եւ Աւետարանները սկզբանազդեր, մարդագրեր եւ թաշնապերը: Պանկեր՝ 74թ, 116թ և 197թ՝ Աւետարանիշների մանրանկարներ բազմագունիք: Խորանի շառակը: Խորանի շառակի կապանքանակ՝ թ. 3ա (յետոյ աւելցուած կարժեագոյն) թ. 76ա, 117ա և 198ա կապոյտ եւ կարժիք գոյներով, իսկական մեռազդին պատկանող: Ճանկատագորդ՝ ջոնիք: Լուսամցագորդ՝ թէ՛ կիսախորանների մօս եւ թէ՛ այլ բազմաթիւ տեղերում: Մաղկով՝ շատ հաւանաբար զբիւթ: Գրիչ՝ թու(մ)այ քահանայ: Փամանակ՝ ժգ-ժգի դար: Վայր՝ անյարու: Պատուիրասու՝ անյարու, վերջին ստառողներ՝ Հայրապետ արեղայ, Ռվանիս, Զանիրէկ, Միրզայ եւ Ազամալ: Խանօրութիւն. Զեռազդիրը պատկանում է Ենիքաղի Ենիքեցուն: Մաղկազարգութից գտածելով, սկզբի երկու պարկը աւելացուել ու գրուել է Նորթառազարմ, Վաւանաբար Ժիշտիքում: Թ. 3անի վրայ մատիսով համարկալուած է «թիւ 2»:

Գրչի յիշապակարան:

Թ. 74աւ. Զթու(մ)այ անարժան քահանայաց յիշեցէք ի Ք(րիստոն)ոս զգեստը աւետարանին եւ ա(ստուած) յիշէ զիշողն:

Թ. 187թ.՝ (Ցովհաննու աւետարանիչինարի շուրջը կարժիք թանաբար գրուածէ):

Բարեխառաւաս ս(ուր)բգ Յովհաննէս, Քեզ պազատանիք ի Խառայէս, Ար ազատիմ մեղաց ախտէս, Մանր է բեռն իմ ի վերէս:

Մարդինս ակար չի քաշել եղէս,

Թեթեացոյ զիս ի բեռնէս, Մասայս առ քեզ պազատիմ զիս, Զիս ազատեայ ի յայս վշտէս:

Երկրարդական գրիշներ.՝

Թ. 259ա.՝ Փառք փառաւորեալ ամենաս(ուր)ը միասնական անրաֆաննելի . . . (թ. 259թ Սորուէ իս տառապեալ ողով Հայրապետա անուամբ միայն արեղացանկացող եղան Մասին սրբոցն, ըստ երանաւէս բանի ս(ուր)ը առաքելոյն թէ որ ունի զաւակ ի սիրովն եւ ընդանի յե(բռուադէ)մ: Վասն որոյ ստացոյ զա(ուր)ը աւետարանս յարդար վաստակոց իմոց յիշատակ ինձ եւ ծընաւզ իմոց, Հաւըն Ստեփանոսի եւ մաւրին Մելիք խաթունին եւ եղբարց իմոց Մը Կրտին, Յովանիսին, Կարապետին եւ այլ ամ(ենայի) արեան մերձաւորաց իմոց ը Եւ ընծահցաք զյիշատակն մեր ի կուռն ս(ուր)ը ուխտին (աեղը բաց է թողնուած) վ(ա)ս(ն) որոյ պղաչէմք զա(ուր)ը ուխտէն(է) կ եւ (թ. 260ա) զմանկունստ եկեղեցոյ, եւ որոյ հանգիստիք սմա, ուղիղ մը տաք ա(ստուած) ողորդի ասէք վերոյ գըրելոցդ ի սմա: Եւ որ առասն է ի առիրս բարեաց, ողորմեսի յիշողացդ եւ յիշեցելոց առհասարակ, ստու եւ ի հանգերձեալն ամէն: Գրեցաւ յիշատակարանս միայն ի թվ(ա)կ(ա)նին Հայոց Զժի՞ (1464), ի տունին Վրաց ի գեղաբարձաք Գաւրի, մեռամբ անարժան քրչի Գր(իգոր)ի, ի թ(ա)գ(աւու) ըութեան վրաց Գաւրգու, ի Հ(ա)յրապետութե(ան) Տ(եսա)ն Գրիգորի, եւ յեապ(իս)կ(ո)պ(ա)սութե(ան) նահանգին Ց(է)ր Ղուկասու: Որով սրբաննեալ յիշողոց գմեկ յիշեալ լիջիք ի բարի առաջի ասեննին Քը(րիստոն)ի ա(պ)հ(ն)ելոյն յահիստեանս ամէն: Հայր մեր որ յեր:

Թ. 260թ.՝ Զկերծին ստացող ս(ուր)ը աւետարանին Ովանէսս գնեցի ի Հալուլ Խեմեց իմոց Հայրն իմ Որդանան, եւ մայրն իմ Հերիքնազ եւ կողակիցն իմ Զարիք, Եղբարին իմ ի Ք(րիստոն)ս են հանգուցեայ, Աթանէս, Շահում, Շահպար, Ամիրիսան և կողակիցն Թուխտամ, իվէտ որդին իւր. . . (եւ այլ, մինչեւ չին վերջը տասաը առղ անուններ):

Թ. 261ա.՝ Զկերծին ստացող ս(ուր)ը

Աւետարանիս զջանիբէկն եւ զկողակից իւր գիուլիսաթունն եւ զամէն օ(ր)հ(նեա)լ զաւակն իւր(բեան)ց զՄիրաքն։ Եւ զծնօզն իւր զՊաւալիթն եւ զեղրայքն իւր զՄիրաբէկն եւ զվորմէկն, կլրէկն, զԱղըզրէկն, զԹաղրիլէմիչն։ Եւ զա(մենայն) արեան մերժաւորո իւր(բեան)ց, զկենդանին եւ զշանգուցե(ա)լսն յիշեցէք ի ս(ուր)ը եւ յերկնաթոիչ յազօթն ձեր եւ ա(ստուա)ծ ողորմի ասացէք ն(ո)ց(ա)։ զի յոյժ կարօտ են Ա(ստուա)ծ ող(որ)մոյ, որ զու(ուր)ը աւետարանն զնեցին իւր(բեան)ց հոգւոյն յիշատակ եւ ծնողաց իւր(բեան)ց ըստ տ(եան)ն բանին որ ասէ... (եւս միքանի թօսքը, ապա) ի թվ(ա)կանին Հայոց Զիլ(1479) գրե. ... (մի քանի տառ թնշուած) ի փ(ա)սո Ք(րիստո)ի Ա(ստուծո)յ մերոյ որ ... (մի երկու բառ մաշուած եւ կորուած)։

Թ. 261բ - Դարձեալ յիշեցէք ի Ք(րիստո)ս զշանգուցեալ Միրզն եւ զիւր կողակիցն զԱւելիքաչն որ առ Ք(րիստո)ս են Հանգուցեալ ա(ստուա)ծ ողորմի իւրեանց հոգյոյն։

Դարձեալ յիշեցէք ի Ք(րիստո)ս զիւր որդին ԶԱլեպիէկն եւ զկողակիցն իւր Մելիքիսաթուն... (եւ այլ անուններ, ապա) Ա(ստուա)ծ ողորմի ասաց(էք) Աստիաէկն հոգյոյն որ Աւետարանն ի գերութիւն էր անկեր ինքն ազատեց Ա(ստուա)ծ ա(ւր)հ(նէ)նէ զիւր որդիքն։ Եւ ես յիշատակ իւր հոգւոյն եւ իւր ծնողացն... (երեք տող այլ օրհնանք եւ երեք տող եւս թնշուած)։

Թ. 263ա - (Վերջին նորոգողի յիշատակարանը, որի ճեռողվ եւս գրուած է տառաջին երկու պրակը եւ նկարուած)։

Փառք ամենաս(ուր)ը Երբ(որ)գութիւն ա(ւր)հ(նէ)նութիւն բարերանութիւն(ն) գթածին ողորմածին եւ մարդասիրին Ա(ստուծո)յ հօր եւ որդոյ եւ ս(ուր)ը հոգյոյն ամէն։

Արդ ես Աղամալս ի Ժ(ա)մ(անա)կիս աշոմիկ(ս(ուր)ը Աւետարանն անկեալ էր ի ձեռա ջըհակ(Հրեայի) գերի, ևս հոռ զիսս սորա ազատեցի ևսու յիշատակ ինձ եւ իմ ծնողացն փ գուռն ս(ուր)ը Յակորայ յեկեղեցուն ի թվականութիւն Հայոց թձէք

(1723) ամին թ(ա)գ(աւու)ր(ո)ւթիւնն Մահմուտ շահին, հայրապետութիւնն Համբարձութե(ա)ն յօզաքաղաքին եւ յառաջնորդութե(ա)ն զօզաքաղաքին Զուղառու և յերեւանայ տ(է)ր Մօվսէս ա(ստուա)ծարան մարդապետին։

Արդ ես Աղամալս աղաձեմք զմես մանկուն Սիօնի յիշեցէք ի Ք(րիստո)ս եւ Հայոն իմ հանգուցեալ, Վարդանն եւ մայրն իմ Գուլբատիկն յիշեցէք եւ Ա(ստուա)ծ ողորմի ասացէք։

Դ(ա)րձ(եա)լ յիշեցէք ի Ք(րիստո)ս Աղամալն եւ եղբայրն իւր Փարսատանն եւ Հանգուցեալ եղբայրն Գրիգորն եւ Սարգեսն եւ յոյրքն իւր Գուլհանն եւ սորա գուստըն Խանումշանն եւ միուս (թ. 263ը) յոյրն նուրմէալն եւ սորա գուստըն Մարքանն ... (շուրջ երեքուկէս սիւնակով յիշում է իր բոլոր աղդակիցների անունները)։

Թ. 264ա - (Ճատիսով գրուած է) Ցուցակագրեցի եւ յիշատակարանն արտապրեցի Հայկ Ամէմեան 26 Օգոստ. 1938 Նիրազ։

Թ. 264բ - Թուղթը 252 (որ ճիշտ չէ եւ թղթերի քանակը, որ նոր հաշուելով ու հարակալելով գրեցի, եղաւ 264 հատ)։

Ա Ի Ե Տ Ա Բ Ա Ն Ժ Դ Ի Ժ Ե Ա Բ

Թերք՝ 213: Պրակ' 19, իւրաքանչիւրք 12 թերթ, ոմանք թերի եւ պակասաւոր: Մեծուրիւն 16·5×12×5·5 ս. մ.։ Նիր՝ բամպակեալ Հաստ թուղթ: Կազմ՝ կաշեպատ տախոսակ, գ կազմը չունի, ա կազմի կաշին պոկուած եւ տախոսակն էլ գրեթշ բաժանուած, ներսից գունաւոր չիթ; Պահպամակ՝ չունի: Վիճակ՝ վատ պահուած եւ քայլայուած, կերջից թերի: Պարապ թերթի՝ չունի: Գիր՝ բուլորդիր: Գրաւթիւն՝ երկիրն: Տաղեր՝ 24: Գծումները՝ ճնշումով: Թանաք' սեւ, որոշ տողեր եւ մեծաւառակորը կարմիր: Զարդարութիւններ՝ մէկ երկու հատ, Աւետարաններու սկզբում: Պատկեր՝ չունի: Խորան՝ չունի: Կիախուրան՝ թ. 1ա, մէկ սիւնակով սեւ եւ կարմիր զծերով: Ճակատազարդ՝ 71ը, 113ա, 187ա: Լուսանցազարդ՝ կարմիր թանաքով որոշ զարդաձեւեր: Մալկող՝ անրարս: Գր-

րիչ՝ անդամաւու : Ժամանակ՝ ժԴ-ժճն դար : Վայր՝ անյայս : Պատահիքառու՝ ստացող Դասիթ իշխան : Մանօքարիթիմ . Զեռագիրը պատկանում է Եփրազի Եկեղեցուն :

Գրչի յիշատակալքանելք .-

Թ. 71աւ .- Յիշեցի առ(աք?)աւը պարոն (Գառն?) Թիրարի առ(աջի) ա(ստուծո) լ արաշեա :

Թ. 187աւ .- Զստաց(աւ) ս(ուր) Աւետարանիս զԴաւիթ զար(ստուա) ծասէր իշխան, որդի պարոն Քրդին յիշեսնիք ի Քը(րիստո) որք կարդայք :

Ա Խ Ո Ն Ա Ն

1590

Թիրք՝ 273: Պրակ' 26, իբրաքանչելքը 12 թերթ, սկզբի պրակը եւ որոշ թերթեք միւս պրակներից պահան են: Մեծուրիխին՝ 19.5×14.5×8 ս.մ.: Նիւթ' բամպակեայ հաստ թուղթ: Կազմ' կաշեկատ տախտակ, վրան ճնշումով զարդեր, հնացած - կտրուուած, երեսի փակիչը կտրուած, ցածից կարկատուած, ներսից կարմիր ու գունաւոր հնամաշ մետարք կորոր: Պահպանակ՝ սկզբում մէկի թերթ երկաթադիր մազագաթ, Աւետարանից, գերբինը կորուած: Վիճակ' վասաւուած, թերթերը տեղաւան, անկիւները մաչուած, որոշ մասերը լուր ընկած, իրար միացած եւ պոկուուած ու եղծուած բառերը: Կազմի ցածի մասի կաշին բնկած: Պարոնց թերթեր՝ 2ա, 3ա, 4ա: Գիր' բորբոքիր: Պրակիթիմ երկսին: Տողիր' 21: Գծումները՝ ճնշումոյ: Պահպանակ՝ սե, որոշ առզեր ու բառեր եւ սկզբանաւուեր կարմիր, երկութաղքը մեծուառերը: Զարպազրաւրինները՝ զաւիների սկզբնատողերը թունագիրեր եւ բարդագիրեր, կապոյտ և սրբադայն ներկոյ դռւառուուած: Պատահիր' 129թ, անձաշակ նկար, պակասում են միւս Աւետարանիների նկարները: Խորան' 2թ, 3թ, 4թ: Կիսափառան' 5ա, 8թա, 13թա: Ճակասապարդ՝ յանիք: Լուսամցագարդ՝ բոլոր կիսափառանների մօս եւ բազմաթի, այլ թերթերուում կարմիր կապոյտ դրյաներով սովորական զարդանէեր, ծաղիկներ: Մաղկող' թերթերը պարագաներ:

րիչ՝ Մինաս երէց: Ժամանակ՝ թէթ (1590): Վայր՝ երդեկա: Պատուիքառու՝ Տէր Զաքարի: Մանօքուրիթիմ . Զեռագիրը պատկանում է Եփրազի Եկեղեցուն :

Թ. 8ր-ի վրայ մտարտով համարակալուած է «թիւ 4»:

Յիշատակալքան .-

Թ. 270թ .- Փառք անսկզբանն եւ սկզբանը ամ(ենայն)ի անեղ էին եւ գոյացուցչին, ընաւելք անվախճան ան ... (թ. 272ա) Աւստիտական զորայա անձառ փրկարդործութե(ան) խորհուրդ զմեղաւք մածի(ա)ւ եւ զանարկնես գրչակա զանարգան եւ զանպիտն Մինաս երէց յիշեցէ եւ ասացէք Ա(ստուա)ծ ողորմի իւր հոգոյն: Այլ եւ յիշեցէք ի մաքրայալի յազաւիս ձեր, բգծաւալուն իմ զմաւասիսի տ(է)ր Գնորուն եւ զմայըն իմ վլութանն, եւ զմեր արեան մերաւորք: Գրեցաւ այս ս(ուր) Աւետարանը ի թվայրերութե(ան) Հայոց ի թէթ (1590) եւ սեպտեմբեր տմայ ի ծզ (16) աւարտեցաւ: Ի զան եւ յանբարի ժամանակիս թագաւորութե(ա)ն Սոլլթան Սուրամին եւ ի կաթողիկոսութիւնն Տ(է)ր Դաւիթին, եւ ի թեմիս մերոյ երգինկու Տ(է)ր Բիրտապէս սարէ եսիսկովոսին: Ա(ստուա)ծ վայելեալ տացէ զիւր Հայրապ(է)տ(ութեան): (թ. 272թ) Արդ որք Հանդիսիր ս(ուր) աւետարակիս կարդալով կամ աւրինակելով յիշեսնիք զմինաս զբանս, որ զրցի իմով տեկարութե(ան)ս ի Եկեղեցաց զաւաս ի յերդնկա քազաք, բնդ հովանես ս(ուր) Փրկիչին, ս(ուր) Ա(ստուա)ծանին, ս(ուր) Մինաս' եւ ս(ուր) Գէորգա եւ ս(ուր) Սարդիսին: Անմեղայիր իւրուք սպայանաց եւ խոշորութե(ան) սորա զի կար մեր այս չափս է: Որպէս զի բնթիրցին զաս հանապար մանկունք ս(ուր) եկեղեցոյ եւ ուրսարացնեն ... (եւ այլ նույն խօսքը, ապա) Թ. 273թ .- Յիշեսնիք ի լուսափայլ յազաւիս ձեր զաւացալ ս(ուր) Աւետարանիս զտ(է)ր Զաք(արէն) (ապա տարբեր զըշով) զմութիկենց Սաֆարն եւ զնուուն իւր կլարտիրուն եւ զՓօդիկն իսպակիցն իւր Դիշիունն:

Դարձեաւ յիշեցէք զՄաքարն եւ որդիքն Ղարիբջանն, Միքրայիանն: Կրկին անդամ

յիշեցէք Զաքարն եւ դղստերքն իւր զօրափաշէն եւ գլասավառն (եւս մէկ սիւնակով նուան տնուններ) :

Գրչի յիշաստակարան -

Թ. 129ա - Զերք գնացեալ, դիրք մասցալ, յիշեսնիք ի ս(ուր)բ յաջօթս ձեր դղծող Մինստ երէցո եւ ասէք Ա(ստուա)ծ ոզորմի իւր հոգուն:

Երկիրդրական յիշատակարան -

Թ. 273ր - 1969 թ. Վազգէն Թովմասյան Շիրազ:

Եւս անվարժ ձեռագործ Բջ (1631) թրւին գրուած մէկ յիշատակարան, որի տառերը մաշուել են:

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

Ժէ ԴԱԲ

Թերք՝ 244: Պրակ' 22, իւրաքանչիւրը 12 թերթ, սկզբից եւ վերջից թերի և ոմանք սյակառաւոր: Միծուքիւն՝ 24.5×16.5×6 ս.մ.: Նիւր' բամպակեայ հաստ թուղթ: Կազմ' կաշեպատ տախտակ, վրան ճնշումով զարդեր, հնամաշ, ներսից կարմիր ծաղկաւոր կտոր: Պահպանակ՝ չունի: Վեհակ' քայլայուած, թղթերից ու պրակներից ոմանք տեղահանուած եւ անկիւնները մաշուած ու կորուած: Գիր' բոյորդիք: Դրուքիւն՝ երկսինակ: Տնդիր' 22: Գծամները ճնշումով: Թանիք' սեւ, որոշ տողեր եւ սկզբանատերը կարմիր թանաքով: Զարդագրութիւնները՝ որոշ մէծաստակը զարդամեւերով: Պատկեր՝ մանրանկարներ 3ր, 66ր, 110ր, 113ր, 114ր, 182ա: Խորան՝ շունիք: Կիսախօսքն՝ 69ա, 187ա: Ճակատապար՝ չունիք: Լուսանցապարդ՝ մէծ թուղթ, կարմիր, կապոյտ, դեղին ծաղկեներ և զարդամեւեր: Մազկազ' անյայտ: Ժամանակակ' ժէ գար: Վայր' անյայտ, թերեւ նոր-Զուղա: Պատկերառուն՝ անյայտ: Մակորութիւն. Պատկանում է Շերազի նկեղեցուն:

Աւետարանների Մարկոսի, Ղուկասու և Ցովհաննու վերջուած ունի նախադրութիւններ. առաջինում եւ վերջինում նաև յանկեր:

Պակասում են դլիստոր յիշատակարանի վերջին թերթերը, որով անյայտ են մնում դրիչ, վայր եւ ժամանակը:

Գ Ա. Ն Զ Ա. Ր Ա. Ն

1 7 1 4

Թերք՝ 365: Պրակ' 32, իւրաքանչիւրը 12 թերթ, ումանք պակաս: Միծուքիւն՝ 28.5 20.7×8.5 ս.մ.: Նիւր' սպիտակ փայլուն թուղթ: Կազմ' կաշեպատ տախտակ, վրան ճնշումով զարդեր, երեսին փակիչ: մասով: Ներսից գաճած ծաղկաւոր բարուկ քաթան կտոր: Պահպանակ՝ չունի: Վիհան՝ անխնամ պահուած, վերջից թերի, բազմաթիւ թերթեր կազմից պոկոսուուծ և տեղահանուած: Պարապ թերթեր՝ 1, 365: Գիր' բոյորդիք, համաշագի, կաննաւոր: Գրուքիւն՝ երկսինակ: Տնդիր' 29: Գծամները ճնշումով: Թամաք' սեւ, որոշ տողեր, մեծաստակեր եւ չորս լուսանցապարթերը՝ կարմիր: Զարդապատը իւնները՝ որոշ գույնների սկզբանատակերը՝ թոշնագրեր: Պատկեր՝ չունի: Խորան՝ չունի: Կիսախօսքն՝ 240ա, տեղը թողնուած, ապա սեւ թանաքով մէկ քանիք անճաշակ գծեր քաշուած: Տնդ թողնուած է նաև 4առում: Ճակատապարդ՝ չունի: Լուսանցապարդ՝ թ. 9ա, թ. 11ա - մանրանկար Յովհաննէս Ռուկերանի եւ մէկ քանիք այլ աեղերում սրբագոյն թանաքով ծաղկապարդեր: Մարկոսի անյայտ: Գրիչ՝ Աւետիս Քահանայու: Ժամանակակ' 1714: Վայր' վստահաբար Նոր-Զուղա: Թղթից ու գրչութիւնից զատերից: Պատուիքասու՝ անյայտ: Խաօթութիւն: Պակասում է գրչի գլխաւոր յիշատակարանը: Պատկանում է Շերազի նկեղեցուն:

Թ. 1ա-ի վրայ մասիսով համարակարուած է «թիւ 3»:

Բովանդակութիւն -

Թ. 2ա - Յանկ Գանձաբանիս դլիստամարտ:

ա. Նախ եւ առաջին ս(ր)բ(ո)ց հրեշտակապ(ետա)ցն.

բ. Յարութեան Կիրսուէլից.

զ. Համօրէն ս(ր)բ(ո)ց մարտիր(ո)-ու(ա)ց.

(Ցանկը բռնում է թ. 2ա - թ. 3թ, ունի
«ձեզ» (166) դլուխ, որի վերջին չորսն են) »
Ճկդ- Տէր Զաքարիայի կ(ա)թ(ո)ղ(ի)-
կ(ո)սին Աղթամարու :
Ճկդ- Զեռնայրութեանն } ք(ա)հ(ա)-
ն(ա)յից :
Ճկե- Քահանայաթաղին :
Ճկդ- Մեռելոյն որ յաշխարհաթաղին
ասի :

Գրիչ յիշատակարաններ -

Թ. 55ա - Արդ եւ ամենամեծ Աւետիս
որ և եսոյ թձկնեումն (1716) Եղայ քահա-
նայ տ(է)ր տացէ գրասուռթի(մն) զի ըդ-
դուշտ(թեամ)ր դնացից ի շատի(զ)ս ճա-
նապարհ տ(է)ւառն :

Անձրժան եւ անպիտան Աւետիս դրիչու
յիշել աղայեմ ի որ(րա)դ(ա)ն երգողէ :

Թ. 96ա -

Խուպէք բդոյ, աղբէք փափաս,
որ սորա լազարն յիմանաս,
թէ յամատիս եւ զուաս,
ապա մէկ էլ մ(ը) ես կու զուաս :

Թ. 245ա - Զքստացող պատուական տա-
պիս (երկու տող րաց թողուած) նաեւ ան-
պիտան Աւետ գրչիս :

Թ. 325թ - Եւ դեղկելի գրչիս յիշեա
ՌՃԿ (1714) :

Երկրորդական յիշատակարաններ -

Թ. 1ա - Տ(է)ր Յ. Յ. 1825 Երթ. 24:

Թ. 1թ - Թիւն 1844 Մարտի 5-ին Նկի
Եիրադ քահանայադործութեան մինչեւ եր-
կու տարի միճամկի, որ ևմ անարժան եւ մե-
ջաւոր արուկի եւ Ք(րիստոս)ի ծ(ա)ռ(ա)յ
Տէր Յովսէկ Աղազար Նազարէթի(ա)ն ի
միճակէն Նոր Զուայրու թաղէն Քօչէրի
ո(ուր)ր Ներսէսի Նարապետի Եկեղեցուն :

— Նախ քան ներդադթին ի թուին 1945ին
Սեպտեմ. 20ին, եկայ Եիրու պաշտօն քա-
հանայագործութեան մինչեւ մէկ տարի մի-
ճամկի, գիրէին Նաշիրաբադ Զարմահալից,
մէկ տարի երկու ամսից յետ, դարձայ
Զուայր 1946 նոյեմ. 20ին, դիճակ(աւոր)
Մինաս քահ. Աղան(եան) :

(Ներքեւում Եկեղէ մայլ միշտակարան
որ ջրով ֆնջուել է) :

Թ. 252ա -

Կամիու գտանալ քահանայ
(Հ)եռացիր ով սատանայ
Թող իմ նպատակիս հասնեմ,
Մեր ո(ուր)ր Փրկչին աղօթիմ:
Ո(ուր)ր կոյր աղայում եմ քեղ,
Դու բարեխոս լինես մեղ,
Տիգրան Վարդումեան Շիրադ 1954

թ. Նոյեմբեր 10-ին :

Թ. 36հա - 1955ին նուչը տուած եկե-
ղեցուն Թեւան Բաղդասեան նշարի պնակի
ծածկոց :

1955 Տիկին իմմայի միթոցով նուիրած
մի փոքր վարդագոյն թաշկինակ :

1955 Տիկին Մաքրուհին պատարազի ըղ-
դեստի թաշկինակ, սրբիչ, ձեռնոց :

Մ Ա Շ Ս Ո Յ

ԺԲ - ԺԳ ԴԱՐ

Թիրք՝ 196, բատ իր էջերում ունեցած
ու թանաքով գրուած համարների, քանի
որ թերթերն իրար փակցուած լինելով հը-
նարաւոր շեղաւ հայուելը: Պանկ՝ 17, իր-
բանաշիրքը 12 թերթ, ոմանք թերթ: Մե-
ծած հաստ թուղթ: Կազմ՝ կաշենպատ տախ-
տակ, վրան ճնշումով զարդեր, և կաղմի
կաշին պոկուած, տախտակը երկու մասի
բաժնուած եւ քայլարուած, ներսից կա-
պսյու գոյնի կտաւ: Պահպանակ՝ սկզբում
մէկ թերթ հաստ երկաթաղիր մազաղաթ,
կնճռոտուած եւ խոնացած: Վիթակ՝ շա-
վա պահուած, չատ թերթերը խոնաւու-
թիւնից իրար միացած եւ վչացած: Պարապ
թերթեր՝ շունի: Գիր՝ բոլորազիր, ոչ կա-
նոնաւոր: Գրաւթիւն՝ միասինակ: Տպանք՝
24: Գծամմերը՝ ճնշումով: Թանաք՝ սեւ,
որոշ տողեր եւ մէծատառեր կարմիր: Զար-
դազարթիւններ՝ որոշ մէծատառեր զար-
դամեւերով: Պատկեր՝ չունի: Խորան՝ չու-
նի: Կիանիորամ՝ սկզբանական մասում սեւ
թանաքով, էջ 204ա կարմիր եւ գեղին գոյ-
ներով: Ճակատազարդ՝ չունի: Լուսանցա-
զարդ՝ 204ա: Նադիրող՝ անյայտ: Գրիչ՝
թերեւս Սահակ Քահանայ: Փամանակ՝
ԺԲ-ԺԳ զար: Վայր՝ անյայտ: Գրիչ՝

տու՞ ստացող՝ Մկրտիչ Ժամհարք: Մանօ-
թութիւն. Զեռագրը պատկանում է Եկրա-
ղի եկեղեցուն: Թւում է երկու գրչի գործ
է. ա մաս՝ մինչեւ էջ 203 և 204-ից մինչեւ
վերջ:

Թովանդակութիւն -

Ակաւում է քահանայի կամ եպիսկոպոսի
թաղման կարգով, թ. 204-ը - կանոն խաչ
աւ(ւր)հնելոյ (եւ այլն մինչեւ վերջ):

Գլխաւոր յիշատակարան -

Վերջի մասից պոկուած եւ փակցուած է
սկզբում, բայց թերթերն իրար միացած
լինելով հաղիւ կարգացում է.

Փառք եւ պատիւ անճառ ... Արդ ազա-
շեմ զամենեսեան (որք հանդ) իպիք այս
մաշտուխո կարգալով կ(ամ) (աւրին) ակե-
յով յիշենջիւք ի մաքրափայլ յա(զաւթիւ)
(ձեր) թՍահակ ք(ա)հ(անան) եւ զծնաւզան
իւր զնա ... որդին կարապեա և զկենակիցն
Աղիկ ... (միւս մասերը եղծուած բառեր,
որոնցում չկայ թուական եւ գայրը):

Էջ 203 - ԶՍահակ ք(ա)հանայ եւ գաւա-
կըս իմ զԲէրսէլիէլ եւ զնասի քէ. յիշեցէք
ի Ք(րիստո)ս:

— (Կարմիր թանաքով) Ով եղրայր յոր-
ժամ ըսկանիս յընթեռն(ն)ուլ ս(ուր)բ

իս(ա)շի գրոցն յիշեայ զստացող ս(ուր)բ
զրոցն զՄկրտիչ Ժամհարքն եւ զծնօղը իւր
եւ ապայ կարդայ եւ մին լաւ սրտով ա(ստ-
ուա)ծ ող(որ)մի ասայ, որ ա(ստուա)ծ քեզ
ող(ո)մի եւ ինձ զծող Դաւթիս (նոյնը էջ
296-ում):

Էջ 218-ը (Լրիւ էջը յիշատակարան է,
որի սկիզբի 10 կարեւոր էջերը թանաքով
ընթուել են, միւս մասերը լոկ խօսքեր ու
փառարանանց է, իսկ վերջում ունի հե-
տեւեալ կէտերով զբուածքը):

//. Ի: //::: / //:/ - //://: //:::
Էկ: //:: //::: //://: //: //: //: //:::
//://: // / //: //://: //: //: //: //:
//+ //: //: //://: //: - Ով գիտէ կարդա, ով
որ չդիմու նայ լունկուսա:-

Էջ 323-ա Ք(րիստո)ս ա(ստուա)ծ տղու-
մի Յովաննիսի զծողի գրոցս ամէն ամէն:

Էջ 369-ը ԶՍահակ ք(ա)հ(անայ) եւ ըզ-
ծնողն իմ զՆապուխ քէ. եւ մայր իմ եւ
զեղրայր իմ եւ ընդ նմին զաւակն իմ ըզ-
թերսելիիէլ եւ զնայի ք(ա)հ(անայ) եւ
զուսաբրս եւ զստերս իմ եւ ընդ նմին կո-
ղակիցն իմ յիշեցէք ով ս(ուր)բ քահանայք
ի ս(ուր)բ եւ մաքուր յազօթս ձեր ... եւ
ընդ նմին զՔեղուրաթ զրիչս այս գրիս յի-
շեց ... :

Լ. Գ. ՄԻՆԱՋԵԱՆ

Նար-Զօնդա

28 Օգոստոս 1969

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

ԱՍՏՈՒԱՆՆՇՈՒԽ ՄԱՏԵԱՆՆ: Գրեց Արտակ Արքեպիսկոպոս Մամուկեսի: Թղթակոմ, առաջարկ, նկարագրություն: 184 էջ Թիֆրան. 1968: Գիմ. № 40 սիալ (1 տալար):

Թեհրանի սիրուած եւ յարդուած եռանդուն առաջնորդին՝ Աստուածաշունչի Մասնի արժէքաւոր, ամփոփ եւ ժողովրդական մատչելի մէկ գործն է, որուն մասին կ'արժէ ծանրանալ:

Նախ զնաւառելի է եւ զարմանալի թէ ինչպէս Արտակ Սրբազն իր բազմապիսի և երբեմն տաղուկալի զաշտօնական գործերուն եւ աշխատութեանց մէջ ժամանակ կը գտնէ նման խղճամբու գրական աշխատութիւններով պարապելու:

Հասորին սկիզբը պատշաճ երկու խօսք զրէն Խորէն Ա. Կաթողիկոսի, որմէ վերջ «Եարական Սրբոց Թարգմանչաց» եւ ասոր թարգմանութիւնը: Ասկէ վերջ 11 էջ զանադան նկարներ ձեռագիրներու, կազմերու, նկարներու: Ասոնցմէ զատ բազմաթիւ նկարներ տպուած են Պականի Աստուածաշունչն, զանազան ձեռագիրներէ, անոնց կազմերէն եւն: Նկարները արտահանութեանց արտահանութիւններ ըլլալով՝ բաւական թիւով ո՞չ յստակ եւ ո՞չ յաջող կերպով տպագրուած են:

Արտակ Սրբազն իր Ներածութեան մէջ կ'ըսէ: «Նկատի ունենալով որ Ս. Գրքի աըպագրութեան 300-ամեակի տօնակատարութիւնն իրանահայութեան համար բացառիկ նշանակութիւն ունի, մենք եւս որոշեցինք առանձին ուսումնասիրութեամբ անդրադանալ Աստուածաշունչի տպագրութեան կոթողական գործին, յատկապէս ողեկչել Աստուածաշունչի հայերէն տպագրութեան իրենց աշխատանքը նուիրաբերող երախտարժան դէմքերի յիշատակը» (էջ 23): Սակայն կ'երկմտնիք զառանձին ուսումնասիրութեամբ»ին իրականութեան մասին: Արտակ Սրբազն օրինակ Յակոբ Զուղայեցիի մա-

սին կրկնած է ինչ որ նախապէս ուրիշ գըրողներ «մասալցներ գրած են, եւ ասիկա աւկառակ որ ինքը Անթիլիսակ ՀԱՍԻԾ կը կարդայ, ուր մենք մանրամասնորէն գրած էինք (1965ին) եւ ցոյց տուած որ ճիշդ չէ Հէքաթթը «Յակոբ Կաթողիկոսը ... յածն է առնուած մի տաժանակիր ճամբորդութիւն՝ իջմածանից զէսի ներապա ... Հայ ժողովրդի պատագրական շարժման համար» (էջ 24): Յակոբ Զուղայեցի նման բան մը չէ ըրած, եւ ինծի համար արդար էր ակնկալել որ Արտակ Սրբազնին նման լուրջ եւ քննական ըմբռումներով երիտասարդ եկեղեցական մը պիտի չգոհանար անհիմն «պատմութիւններով» և մանաւանդ Հոտարակութեան մատչելի հասորի մը մէջ ճիշդ մը պիտի ընկը ճշմարտութեան արձագանգ ըլլալով՝ օգտակար ըլլալու: Ներածութեան մնացեալ մասին մէջ Արտակ Սրբազն ամփոփ եւ խիստ յաջող զնաւառական կերպով կը ներկայացնէ Աստուածաշունչը:

Էջ 33-ով կը սկսի «Աստուածաշունչ Մատեանը»: Կը տրուին անոր զրքերուն դասաւորումները, բնագրի յիշուները, հրանուցին ձեռագիրները (Վատիկանեան, Սինայական, Աղեքսանդրեան, եւն.), բնագիրները, կանոնականցումը, թարգմանութիւնները, որոնց շարքին «Հայկական Թարգմանութիւններ» (էջ 69): Այս մասին ոչ մէկ վկայութիւն կամ ակնարկութիւն հաւանական հնադրյն թարգմանութեանց մասին Հայոց մէջ: Արտակ Սրբազն լոկ կ'ըսէ: «Մինչեւ (Հայոց Մաշտոցեան) տառերի գիւտը Ս. Գրքի ընթերցանութիւնը կատարում էր յունարէն եւ կամ ասորերէն լեզուներով» (էջ 69): Ասիկա ոչ միայն հաւանական չէ, այլ եւ ճիշդ չէ: Մեր հին մատենագրութեան մէջ յիշատակութիւն կայ Լուսաւորչեան թարգմանութեան մը մասին: Թոթենաւոր երեք տարբերակներու մասին կը յիշէ Հայերէն Ս. Գրոց թարգմանութեանց: Կարելի չէ որ Հայոց մէջ քրիստոնէութիւն տարածող նախ Աղքանոս եւ յետոյ Գրիգոր Լուսաւորչէ իրենց գործին յաջողութեան համար ստիպուած չըլ-

լոյցին Ս. Գիրքը դոնէ մասամբ հայերէնի թարգմանելու է:

Էջ 81-ով Արտակ Սրբազնն կը շարունակ կէ Աստուածաշունչի բովանդակութիւնը, Աստուածաշունչ եւ Եկեղեցին, Զետագիր (Հայերէն) մատենները: Էջ 117-ով կը ըստ կը Աստուածաշունչի Տպագրութիւնները, ուր կու տայ Հայերէն տպագրութեան համառոտ մէկ ուրուագիրը: Հարկ չկայ համանարարքին (Էջ 130), երբ Արտակ Սրբազնն կը խօսի Առկանի Աստուածաշունչին պատկերներուն մասին: Անոնք ոչ թէ Շերոպայում հրատարակուած դրբերէ, այլ նոյնիսկ հորմնուերէն հրատարակուածաշունչի համար դրծածուած ու փորագրութիւններ են: Վերջապէս, Արտակ Սրբազնն կու տայ Աստուածաշունչի (Հայերէն) Այլ Տպագրութիւնները եւ Աստուածաշունչի Աշխարհարք Թարգմանութիւնը եւ Հաւատուէ իր այս շահեկան եւ օգտակար դորձը: Մատթենք որ անիկա այս սպասուու ունեցած ըլլայ ևս առարծուած ըլլայ ամէն կոզմ իրը մատչելի եւ հեղասկթեամբ ըմբռնելի գործ:

Բնական է Հայ մատենագրութիւնը և բախտապարտ է Պր. Արշակը Բարայեանը որ իր նիւթական աջակցութեամբ կարելի րած է այս դորձին հրատարակութիւնը:

ՅԱՒԾԱԱՐԱՏԵԱՆՆ ՔՂԽ. ԽԱՂՓՄ ԳԴԻՂԻ: Խցմագիր Արաշէն Պուկասամ: Հարակամը. ուժագութ, Ակարապարտ, Էջ 288: Գիր ձև Խաղաղամատ:

Զարմանալի յարատեւութեամբ, որ զըս նահատելի է, մեծ ու փոքր «Հայրենակցականներ» Միացեալ Նահանդներուն մէջ կը շարունակեն հրատարակել իրենց քաղաքին կամ գիւղին մասին հատորներ, ուր լաւ կամ գիշ Հաւագուած կ'ըլլան ամէն տեսակ նկար, յօլուած, տեղեկութիւն, վերջապէս ինչ որ կարելի է ... կէս գար վերջ ձեռք ըլլել, իրենց սիրելի սակայն գժբախտարար դոնէ առ այժմ կորուած Հայրենիքին մասին:

Զեւսարկին ուրին բնական է առանց այլ եւայլի մեծապէս կը գնահատենք, եւ կ'ինդիւնինք որ միշտ չէ կարելի ակնկալել խըմբագրողներ, կավողներ՝ որոնք կարենայ բնակչութեամբ ձեռք զարնել հայրենակցականութեամբ ձեռք զարնել հայրենակցական հատորներու: Եւ բաւականանուն անոնց օգտաշատ մասերը ցոյց տալով:

Հաստ թուղթի վրայ մաքուր տպագրութեամբ այս գործը գժբախտարար զարդարուած է շատ անդամ ոչ յատակ յուօանեկարի արտահանութիւններով (գուցէ իմ օրինակու որ անդուհցուցիչ է):

Ա. Ամուռեան կը ստորագրէ Յառաջարանը, որմէ իւրիշ Վահան Հայրապետեան կը ներկայացնէ Խուփս դիւլը. «Աշխարհագրական դիրքը եւ գիւտուր տեղուանք»: «Պատմականը», «Խուփսի իրթուրոն կեանքը եւ Միացեալ Ընկերութիւնը»:

Զետպէստ կը տրուին Խուփսի հերոսամարտերը, յուշեր, ինչպէս նաև նիւթեր, ուղեկինութիւններ եւ գրութիւններ՝ որոնք Խուփսի հետ կատար անեցած չեն երեւիք:

Ազգագրական եւ Բանասիրական մասը կը պարունակէ Կ. Պոլսոյ Բիշվակինչն, Մասիսին, Արևելքին եւայլն շահեկան ազգային պատառքիներ Անտարակոյ կառեւուագոյն եւ մնայուն բաժինը պէտք է սեպէլ Գաւառաբարբառց, որուն համար կրտսեց չնորհակալ պէտք է ըլլանք խմբացիք Արտաշէն Պուկասեանի:

ՄԻԱՅԱՐԱՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱՐԱՆԱԳՐԱԿԱՆ ՅՈՒՆԵՐԴԱՑԱՆՆԵՐ: Գրեց Հ. Մ. Ամանեան: Հարակագի, փայտ ուրածալ: Էջ 242: Երեւան, 1968: Գիր 83 կայէկ (լ. տուլաք):

Ամալեան շահեկան աշխատութիւն մըն է որ կը հրապարակէ Մաշտոցի Մատենադարանի խորհուրդին որոշմամբ, որ այս գործին հրատարակութիւնը արժանի կը դանէ, որովհետեւ «Աշխատութեան մէջ արծարծուու են Հայ միջնադարեան բոստանակցութեան սկզբնաւորման, զարգացման, տեսութեան ու բնոյթի հիմնական

հարցերը, բանասիրական եւ լեզուարանականութեան են ենթարկում Ե-Ծ դաշտի բարձրանագրական յուշարձանները, ցոյց է արուում նրանց դերը միջնադարեան մշակոյթի մէջ եւ արժէքը արդի հայագիտութեան, մասնաւրասախո հայ լեզուարանութեան համար» (էջ 4): Ասիկա իրապէս խիստ գրավէց համանկար մըն է, եթէ անշուշտ կարելի ըլլայ հարկ եղածին պէս նկատի առնել:

Շահեկան է «Առաջարաննը ուր Ամաբեան կր յիշէ գրեթէ ամէն ինչ որ զբուած է մեր Ալբանի մատենագրութեան մէջ, նոյնինկ հարեւանցի ակնարկութիւնը ընողները: Հետաքրքրական է որ Ամաբեան չի իիշէր մեր մէկ աշխատաւթիւնը նոյն նիփին չուրջ, ասկէ քանի մը տասնեակ տարի առաջ ԱՄԵՐԻԿՆ ամսագրին մէջ հրատարակուած:

Առաջին զլուխը նուրիուած է «Բառարանագրական Աշխատանքներն ու Բառարանները Ե-Ծ Դարերում»: Այս գլուխուն մէջ ան կը մերժէ Հ. Կ. Սահակեանի տեսութիւնը որ գրերու գիտէն առաջ Մեսրոպ Մաշտոց բրանգասուած էր ամենէն առաջ յունարէնէ հայերէն բառարան մը չնենլու, յունարէն տառերովք: Ամաբեան համաձայն է նոդէ Սոր. Դուրեսակի, որ մերժած է այդ տեսութիւնը ըսելով. «Զարդանալի պիտի ըլլաբը, ամէն բանէ առաջ երկլեզուեայ բառարան մը պատրաստել, գեռ տող մը բան չթարգմանուած մագաղաթի մը վրայ: Անշուշտ զարմանալի պիտի ըլլաբը նախքան գրերու գիտը Մեսրոպ Մաշտոցէ երկլեզու բառարանի մը պատրաստութիւնը, սակայն զարմանալի չէ բնաւ գրերու գիտէն վերջ կատարուած եւ կատարուելիք թարգմանութեանց համար բառարան մը պատրաստել յունարէն-հայերէն՝ նոր գտնուած հայերէն զիբրով: Նման բառարան մը անհրաժեշտ պիտի ըլլաբը յունարէն բառերուն թարգմանութեան մէջ միշտ տալու նոյն հայերէն բառը, եթէ անշուշտ թարգմանութիւնը «ա-

զատ» թարգմանութիւն էր: Շատ լաւ կ'ըլլար որ Ամալեան ձեռքի տակ ունենար հայրէն բառարան մը որպէսզի Հայկական Բառարանագիտական իր այս գիրքին մէջ անհեթեթ եւ անպէս «անտիկ» (էին), օջախներում (կեղրոններում), «պրոստիաներ» (բառացանի, բառզիրք) եւն. չգործածէր:

Միայն Մաշտոցի Անուան Մատենադարանին մէջ կան 650 օրինակութիւններ բառարաններու ըստ Ամալեանի, որոնց միայն 31ը սկսելով ժի դարէն մինչեւ ԺԶ դարու օրինակութիւններ են, իսկ 619ը աւելի ուշ շրջանին օրինակութիւններ են: Հնագոյն եւ ծանօթ հայերէն բառարանական օրինակութիւնը Զմմառի վանքին հաւաքման թիւ 204ն է, գրուած 1123 եւ 1178 թուականներուն: Փարիզի «Պիպիլոդէք» Նասիօնարշի թիւ 302ը գրուած է 1282ին: Երեւանի թիւ 4149ը թուականով (1304-1305) հնագոյնն է այդ մեծ հաւաքման մէջ: Իմ հաւաքման բառարաններէն հնագոյնն է թիւ 17ը, գրուած 1387ին: Ասկէ զատ ունիմ չորս ընտիր բառարաններ ԺԶ-ժի դարերէն, նաև բըժէկական բառարաններ: Հնագոյն թժկանին բառարանը Ա. Ղազարի 1294 թուականէն է:

Շահեկան են սրբագրելի բառերու մասին Ամալեանի մէջերումները, օրինակ Հ. Աճառեանի «Հայերէն արմատական բառարանին մէջ, որ մեծ հայագէտը ինքզինք զուած է հանելուկ բառերու հանդէպ: Երբեմն զրի մը սիալագրութիւնը ստեղծեր է անհաւատալի շփոթութիւն:

Ամալեան կարեւոր եւ աշխատուած գործ մը կը արմագրէ իր այս հասորով: Ասիկա բառագիտութեան նոր հորիզոններ կը բանայ եւ այլեւս կինսական կ'ընէ ստուգեալ հայերէն բառարանի մը պատրաստութիւնը: Միաբացիր, վրիպակագիր, ինեղաթիւրեալ եւալյն բառերը որոնք Ամալեան նոյնչի համար յառաջ կը բերէ, իրապէս

մտահոգութիւն կը պատճառան հայերէն բառերու առհասարակ ուղիղ դործածութեան մտախին : Անտարակոյր մէկ հայագէտի գործ չէ ասիկա, այլ հայագէտներու ընտրեալ խումբի մը : Նման գործ մը հարկ եղած կատարելութեամբ կազմելու համար յարժարագոյն վայրը պէտք է սեպել Երեւան, ուր հայերէն ստուգեալ կատարեալ բառարանի մը բոլոր հարկ եղած կարիքները կարելի է բառարարել : Նման գործ մը այլևս կարեւարէ չէ հայերէնը գիտական կերպով ապահով ընելու համար : Կարծեմ ոչ ոք կրնայ առարկել որ նոյնիսկ «Արմատականշին մէջ տեղ դտած «Պար» (Դնոցքի տեղ), «Կորշումն» (Կոչումի տեղ), «Քամիւն», (բռմիւնի տեղ), «Ներգասեալ» (ներգածեալի տեղ), «Անդօզ» (նենօզի տեղ), «Փայլիքնել» (փայլիքնելի տեղ), եւայլն եւայլն կենսա-

կան սրբագրութեան կը կարօտին : Ամար- ևան նոյն ատեն կը չետէ որ բառարաններուն մէջ կան բազմաթիւ նորագիւտ բառեր, որոնք տպագրուած բառարաններուն մէջ չեն առնուած, որոնք սակայն Հայ մատենագրութեան մէջ դործածուած են եւ բնական է կրնան ներկայիւ ալ պատշաճ կերպով գործածուիլ՝ հարստացնելով հայերէնի բընիկ ժառանգական բառագանձը :

Ամարեան չնորհակալ դործ կատարած է այս հատորով : Մաղթենք որ Ժէ դարէն վերջի հատորն ալ հասարակուի : Յուսանք իր սկսած գործին լուրջ մշակումը չանուեաւի եւ օր առաջ փրկուի հայերէնը անգոյ, ինեղաթիւրեալ, սխալագիր, սրբադրելի բառերէ եւ յանաւանդ նորագիւտ բառերով փրկուի խժալուր անհարազատ օսար բառերու քաղցկեղէն :

Յ. ԳԻՒՐՏԵԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ «ՍԻՌՆ»Ի

1866 - 1968

Ն Ա Ր Շ Ր Ջ Ա Ն

1927 - 1968

1931

Խ Մ Բ Ա Գ Ի Ա Կ Ա Ն Ք

Տիրան Վարդապետ - Ենունդ եւ Ասու-
ռածայայտնութիւն - 1:

- Մօրք վերքը չէ ապիացած (Մայր Ե-
կեղեցին եւ Հայ Թողոքականութիւնը) - 3:
- Եկեղեցական կարգապահութիւնը - 33:
- Եկեղեցին եւ Հայութական հոսանքները
- 65:
- Քրիստոս յարեալ ի մեռելոց - 97:
- Տարեգարաք - 98:
- Կարողիկասութիւն Տամբ Կիլիկոյ -
129:

- Աստուածաշունչի աշխարհաբար քարգ-
մանութիւնը - 161:
- Հ. Բ. Ը. Միութիւնը - 163:
- Ս. Արքուն ու իր ընտրեալ Գահակալը
- 197:
- Կարողիկասուական ընտրութեան մա-
սին - 225:
- «Կանոնագիր» եւ «Օբինագիր» - 257:
- Եկեղեցին եւ իր գաւակները - 289:
- Արքուն եւ Արքուակալը - 353:

Կ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Ք

Թ. Ե. Գ. Հոգեւորական պաշտօնի կրկ-
նակ յառկաւորումները - 6:
- Ոչինչ մարդկորեն - 36:
- Խոկումներ Վարդապետց տօնին առ-
քիւ - 68:

- Մշակուած ինդնը - 133:
- Յաւերժական դասը - 166:
Միուն Վարդապետ (Մանուկեան). Նոր
Ենունդ - 7:

Բարդէն Եպիսկոպոս. Շարաթապահու-
թիւնը Հրեւութիւն է - 37:

Շաւարչ Վարդապետ (Գույումճեան).
«Դիմի ոչ ունին» - 41:
- Պահեցողութիւն - 72, 104:
Ներսէս Մրկ. Տէր Յակոբեան. (Թրդմ.
Ջրչ Տայմաէ). Տասնեւինը դարեր առաջ -
70:

Զգօն Վրդ. Տէր Յակոբեան. Քրիստո-
նութիւնն ու Եկեղեցին - 135:

- Հազարամեայ Վարդապետութիւնը -
199, 293:

Տ. Վ. Ն. (Տիրան Վրդ. Ներսոյեան).
Հայաստանեաց Եկեղեցի անունը - 74:

- Եկեղեցիներու տարբերութիւնները -
101, 167:

- Ս. Պատարագը - 206:
- Յաղբաւրեան Եշանը - 292:

- Արքութիւն - 325:
- Քաջայալը սուրբը - 327:

Դաւիթ Վարդապետ (Զալբորեան). Ար-
տական կիրակին - 75:

Նորայր Վարդապետ (Պողարեան). Յա-
րութիւն - 99:

- Հետեւինք Յիսուսի - 174:
*** . Ժողովուրդներու կրօնական դաս-
տիարակութիւնը - 138, 170:

Պարգև Վարդապետ (Արթանէսեան).
Դատաւորի Կիրակին - 107:

Ֆ. Յ. Մ. (Ֆրէտէրիք Յ. Մուրասու).
Պարապմունք ի Ս. Գիրս Նոր Կոտակաթի
- 202, 229:

Մերովէ Վարդապետ (Մանուկեան).
Յարութեան յոյսը - 141:

ներսէս Աւագ ՔԸՆ. Թափուզճեան. «Արթիվ արեգական արդարութեամ» - 260:

Հայկագուն Վարդապետ (Աբրահամիան), Նար մարդը - 266:

***. Ապաշխարամիք Դ և Ե դարերուն, Duchesne-է - 326:

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

Թ. Ե. Գ. (Թրդմ. Ա. Մամինէ). Վիշտը - 43:

— (Թրդմ. Լիլյըրմոնէ). Արշալոյս. Արթ. Լուսին - 76-77:

— Պատկերին ուղիւ - 108:

— (Թրդմ. Գարաօննէնէ). Աւագ Ռոբար - 108:

— (Թրդմ. Գարաօննէնէ). Վերածնուանդ - 110:

— (Թրդմ. Ա. Տը Վինիէ). Զիրենեաց կեռ - 145:

— (Թրդմ. Վիկուր Հիւկոյէ). Խղիսա - 175:

— (Թրդմ. Տը Հերետիայէ). Այժարածը. Թերմուսն. Նեմէտա - 206:

— (Թրդմ. Տը Հերետիայէ). Տրիպայիս - 232:

— (Թրդմ. Տը Հերետիայէ). Զրիենեզ - 267, 296:

— (Թրդմ. Անտոք Լաֆօնէ). Խօսք ընդ Աստուածայ - 328:

Արսէն Երկաթ. Թիրափմերուն - 44:

— Լուսրին - 78:

— Վերջին իրիկուն - 207:

— Պապտամիք - 232:

— Կարու - 300:

Յակոբ Դպիր. Իրականը - 78:

— Բաց մեզ Տէր - 110:

— Ոզորմէ՛ Տէր - 142:

— Ասու հանգի - 233:

Ներսօ. «Կարե՞ս ըլմակել» - 78:

— Խչչու - 202:

Շահէ Մ. Վրդ. Գառպարեան. Պատգամը - 109:

ԳեՏ (Գարեգին Եպս. Տրապիդոնի). (Թրդմ. Շէլլէ). Արտոյտի մը - 176:

ՊԱՏՄԱԿԱՆ

Մ. Ե. Ա. (Մկրտիչ Եպս. Աղամանունի). Կրտի Վամիքը. Երիգովի մէջ - 9:

— Ս. Ցովհաննու Կարապիտի Վամիքը Ցորդաննու Եզերքը - 45:

— Ս. Զաքարիայի Վամիքը Խազարէրի մէջ - 79:

— Թարոր Լերսն Եկեղեցիները - 111:

— Պալարի Ս. Հըլշտակապիտ Եկեղեցին ստացումը եւ վերաշինութիւնը - 301:

— Հոնաց աշխարհին Հայ աւետարամիչները (Թրդմ.) - 333:

***. (Թրդմ. Լըքարքէ). Խախոնական Քրիստոնէական կեսնէր. Քրիստոննեաներու օրինապահութիւնը. Զատագովական շարժումը. Աղօրէն ու պաշտամունքը - 13, 116, 178, 271:

Քիւրտեան Յ. Պատմաւթիւն Երուսաղէմի - 83, 208, 234, 272, 336:

— Ասիսի խորերը Հայ մը 1602ին - 181:

Ապոյաննան Արշակ. Ստեփանոս Սալմանցի Ստեփան Ալմենցի կարողիկուներու ժամանակագրութիւնը - 305:

Մ. Ե. Ն. (Մեսրոպ Եպս. Նշանեան). Սինեդրիոն կամ Հրէից Մեծ Ժողովը - 330:

ԳՐԱԴԱՆ Ս. ՑԱՆՈՒՑԱՑ

Մ. Ե. Ն. Մարտիրոս Վրդ. Կափացի - 146:

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

Գարեգին Արքեպոս. Յովսէփեանց. Միլիքը Այրիվանեցի - 18, 50, 118, 148, 184, 214, 237, 277:

Գարուաց Խ. Պ. Հայերէնի հարցեր - 21, 52, 89:

— Դարձեալ հայերէնի հարցեր - 240, 279, 340:

Քիւրտեան Յ. Հայկական հնութիւնն ի Պալտաս - 56:

Բարգէն Եպիսկոպոս. «Զուարքնոց» - 87:

Բասմաջիան Կ. Յ. Հայերէն լեզուի են ազգակիցները - 120:

Տէր Մ. Գրիգորեան Ս. Տոմարական - 243:

ՄԱՏԵՆԱԳՈՒՅԱՆ

Տ. Վ. Ն. Ա. Ս. Ա. Կ. Ա. Կ.

Տ. Վ. Ն. (Տիրան Վրդ. Եկրույեան).

«Ընդարձակ Տարեցոյց Ս. Փրկչեան Ազգային Հիմնադրամից» - 25:
 — «Ձուարքից Տարեցիք» - 26:
 — «Քաղաքացիական Կրթուրիմ» - 94:
 Զօտ Վոր. Տէր Յակոբեան. «Փիլարոսու Հայը» - 26:
 — «Փշրամմիներ Զուգահայ և Հնդկահայ Բանահիւսուրիմից» - 191:
 — «Խողանը Հայ Մատենագրութեան Մէջ» - 346:
 Միաբան Գ. «Պատուարիմ Ամերիկահայ Քաղաքական Կուսակցութեամց» - 93:
 — «Poemes D'Orient» - 94:
 Արոն Վարդապետ (Մանուկեան). «Հրանոր (Միենան Կիրճեան)» - 190:
 — «Մատենագրսկան Հետազոտութիւններ» - 251:
 Շաւարչ Վարդապետ (Գույլումձեան). «Հայրիկի Միան» - 283:
 — «Քիչ մը երկիմք» - 374:

Նշանաբար ՆԱԱՆՈՒՏ ՄԱՏՏԻՆԱԳՐՈՒԹԵԱՆ
 Ֆ. Յ. Ա. (Ֆրէտէրիք Յ. Մուրասո).
 Յանելուած ի Վեշտասան Ալացուածս Ս.
 Եփեմի Վասն Նիկոնիդեայ Քաղաքի - 121,
 185:
 Տ. Վ. Ն. (Տիբան Վոր. Ներսոյեան).
 (Թրդմ). Խորիրդաւոր տիեզերք - 16:
 — Պարի մասին - 124:
 ԲԼԿ. Լուրեր Անքիլիասէմ - 27:
 ***. (Թրդմ). Կիսրիանու Խաչ. ի վկայութիւնը - 42:
 Հնթերցողէն Առ Խժրագիրն. Եկեղեցիներու տարբերութիւնները. Խաչի Յշամը Տարօնաւմ - 58:
 — Աստուածաշունչի քարգմանութիւն - 125:
 Հրէական Համալսարանը, Երուսաղէմ - 61:

Թղթակից եւ Գ. Վ. Կիլիկիյաց Կարողիկոսութեան վերահաստանութիւնն ու Արքուակցի ձեռնադրութիւնն ու օծումը - 150:
 Նուպարեան Մերոպ. (Թրդմ. Հաֆոնդեն). Խշոնդուն. Խշոնդուն եւ մեղուներ - 187:
 Միաբան Գ. Ազգի մը դրամագլուխը - 188:

— Քոյրմ ու եղբայրը - 245:
 Ամեն. Ճ. Թորգոս Մըրտղան Արքապա. Գուշակեան ընտրեալ Պատրիարք Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոռին (Կինոսպահական) - 193:

Թղթակից. Լուրեր Անքիլիասէմ - 217:
 Լուսարար (Թրդմ.). Խամկը - 249, 349:

Ակնոնի Լուսարանութիւնները - 254:
 Ցունաց Երուսաղէմի Պատրիարքին Ընտրութեան Եղանակը - 283:
 Գարիկեան Խորէն. Հումներու պայքարը - 315:

Թ. Ե. Գ. Տօն մը եւ Դաս մը - 321:
 Ս. Կ. Ն. Տպաւրաւթիւններ կրամքականութեան տեղեկութիւններէն - 358:
 Միքատ Մըրտղանի հրաւէրի ուղերձը - 362:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ցունաւար - 30:
 Փետրուար - 63:
 Մարտ - 95:
 Ապրիլ - 125:
 Մայիս - 156:
 Յունիս - 192:
 Յուլիս - 222:
 Օգոստոս - 254:
 Սեպտեմբեր - 284:
 Հոկտեմբեր - 319:
 Նոյեմբեր - 352:
 Դեկտեմբեր - 364:

1932

ԱՆԹԵՐԻԱԿԱՆ ԿԱԾՆԵՐ

Ե. Ե. Գ. Հայ Ցեղը - 270:
 — Հայերէն լեզու - 303:
 — Շարակամի - 841:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Խ. Գ. Քարտաշ. Դարձեալ հայերէմի հարցեր - 17:
 Մկրտչէ Խաչ. Աղաւնուեի. Մատենա-

- գրական մշամաբեր. Խուռատուր և 85:
 — Հօրում ու Մօրում - 107:
 — Բարումումիք, ուռ - 145:
 — Խարազան - 218:
 — Հարաշակերտ, երթմատեամ - 272:
 — Հաւաէր, հրաւիրան - 311:
 — Համեստ, համեստական - 344:
 Մ. Անանիկեան. Զատիկ - 110:
 Թ. Ե. Գ. Հասուկարմեր Նդիշէի Վարդանաց Պատմութեմէն - 210:
 Յ. Քիւրուեան. Հայկական հմտութիւնք՝ յիշմածիմ, ի Թաւրիզ, ի Պալտաս - 246:
 Ո. Մ. Կայինանական եւ Տէր և 314:
 Գարեգին Արքապս. Յովսէփեանց. Վախտանգ Որդի Ռւմինիայ եւ նորա տոհմը, Ա. - 394:

ԲԱՆԱՑՑԵԴՐԱԿԱՆ

- Տաղ զեղեցիկ ծննդեամ Տեառն - 9:
 — Տաղ Յուիհամելու Կարազեսի զեղեցիկ - 47:
 — Մեղեդի համեզ Յարութեամ՝ ի Նարեկացայ տացեալ - 106:
 — Ի. Ս. Աստուածածիմ՝ տաղ ի Մխիթարէ - 141:
 — Տաղ էջմիածնի - 165:
 — Տաղ Ս. Յուիհամելու Մկրտչի - 206:
 — Տաղ համեզ՝ Աստուածածիմ, Կայս - 267:
 — Տաղ Ս. Խաչին, ի Բագմախարհուրդն - 297:
 — Գունձ Պալոսի - 332:
 Թ. Ե. Գ. (Թրդմ.). Միստիկ սպասումը - 10:
 — (Թրդմ.). Քաղցր մակը - 36:
 — (Թրդմ.). Տիրութիւն - 70:
 — (Թրդմ.). Վիշտի բառուղիմն վրայ - 80:

- (Թրդմ.). Ախարամիքի տաղեր - 104:
 — (Թրդմ.). Յոյս առ Աստուած - 207,
 245:
 Թ. Ե. Գ. Յուշշի իւ փուշշ - 143:
 Անապերդի գոհութիւն - 28:
 Մեղրիկ. Ծնունդի խոկում - 38:
 — Հալիւհաւամիք - 81:
 — Մայր ցաւազին - 123:
 — Ահա մարդը - 151:

- Խրիմեան Հայրիկէ անորիպ պատառիկ ժը - 46:
 Արսէն Երկաթ. Երգ սրտիս համար - 81:
 — Ծնորք - 144:
 — Անդոհամեք - 177:
 — Թախանձամեք - 198:
 — Հիմ զմայամեք - 334:
 Միշ. Առաջին ձիմը - 88:
 Ինչո՞ւ եկար - 205:
 Կոմիտաս Քչն., Քէօմիւրծեան. Աղերս առ Սուրբ Կոյսն - 392:
 Երեմիա Քէօմիւրծեան. Թուղթ սիրոյ առ Նիկոլայացիս - 393:

ԴՐԱԿԱՆ

- Գ. Մ. Կրօնըը Մորթին վրայ. Ասօր պաքէ մեզի - 55, 92:
 Գ. (Թրդմ.). Ապրու կեծր. Վեմետիկ - 299, 335:

ԴԻԱՎՈՒ Ա. ՅԱԿՈՎԱՆ

- Մ. Ե. Ն. Չ. Մարտիրոս Վրդ. Կաֆացի՝ Խոսուրոյէն, առ Եղիազար Այնքապցի՝ յԵրուաղէն - 121:
 Ալ Հ. Ղազար Վրդ. Կլմազօք Կ. Պոլսէն՝ առ Եղիազար Այնքապցի՝ յԵրուաղէն - 122:
 — Հ. Քացխակ Ներսէս Վրդ. Հոռմէկացի, առ Եղիազար Այնքապցի՝ յԵրուաղէն - 185:
 — Թ. Մարտիրոս Կաֆացի Պատրիարք Կ. Պալայ՝ առ Եղիազար՝ Կ. Պալիս - 252:
 — Ժ. Մարտիրոս Վրդ. Կաֆացի՝ Կ. Պալսէն՝ առ Եղիազար Այնքապցի՝ յԵրուաղէն - 252:
 — Ժ. Մարտիրոս Քիմյ. Քէօմիւրծեան Կ. Պալսէն՝ առ Եղիազար Այնքապցի՝ ի Բերիս - 278:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

- Տ. Վ. Ն. (Թրդմ.). Հիմ Կարողիկները - 265:

ԽՄԱԿՐԱԿԱՆ

- *** Կեանին ու Կրօնէը - 1:
 Կրօնի դասը - 33, 65:
 Զատիկի եւ Յարութիւն - 97:

- Աշխարհաբար Աստմածաշունչ - 129:
 Լռութեան պատգամը - 161:
 Անդրագարձաւթիւններ Ա. Բ. - 193, 225:
 Դեպի եկեղեցական բարեկարգութիւն -
 257:
 Ազգային եկեղեցի - 289:
 Նկատողութիւններ եկեղեցական բարե-
 կարգութեան հարցին շարք - 321, 378:
 Էջմիածին, Կենսագրական ակնարկ - 373:
- ԿՐՈՆԱՐԱՐՈՒՑԱԿԱՆ
- Ա. Վ. «Հաւատքի եւ մտածման ցոլքեր».
 Այլայած հաւասարակշուութիւնը, Գան-
 ձարանին բանալին, Ամէն ինչ բանասնեղ-
 ծուրենէ է, Խոյք տայ իմքիմէն - 235:
 — Որդիք Ասութեայ, Որդիք մարդկան,
 մեկուսացում - 261:
 Հաւատքին յիշատակարանները - 328:
- ԿՐՈՆԱԿԱՆ Գ
- Մ. Ե. Ն. (Հայացուց). Մովերը - 4:
 — (Հայացուց). Զատկական ընթրիքը -
 101:
 — (Ամփոփեց). Երիտասարդաւթիւնը Ս.
 Գրոց մէջ. Ներաւթիւնը Ս. Գրոց մէջ - 166:
 — (Հայացուց). Տաղաւարահարաց Տօնը
 - 229:
 — (Հայացուց). Ուխտի Տապանակը -
 293:
 Տ. Վ. Ն. Մարմին եղեւ - 6:
 — Բարեպաշտութեան վրայ - 169:
 — Պողոս Սիմոնսի մէջ - 171:
 — Կրօնական լայնախուութեան վրայ -
 198:
 Թ. Ե. Գ. Առաջին Լուսաւորչաց Կիրա-
 կին - 8:
 — Գիտութիւն սիրոյն Քրիստոսի - 37:
 — Տնտեսութիւն Աստուծոյ - 71:
 — Հովիւն ու հօտը - 136:
 Թ. Աւագ տօներ - 385:
 Ն. Վ. Պ. Զգայքական եկեղեցներ մանուկները - 39:
 — Պայծառակերպութիւն - 233:
 Կ. Խրայեան. Հայ Եկեղեցւոյ հարազատ
 հաւատքը Յիսուսի մարդեղութեան մասին
 - 41, 75:
 Զգոն Վրդ. Տէր Յակոբեան. Հագարտմ-
 եայ վարդապետութիւնը Դ. - 72:
- Խմանալի մարգարիտը - 103:
 — Ապրելու համար - 174:
 Հայկազուհ Վարդապետ. Օրիմակելի
 կեանք - 79:
 Յովհաննէս Վրդ. Պատու. Խրատ կամ Ճառ
 Սիրոյ - 100:
 Միոն Վրդ. Մահուկեան. Աստուծոյ տրմ-
 տիսները - 137:
 — Մարդք կրնայ Աստուծ տեսնել - 262:
 Շաւարչ Վարդապետ. Կրօնիք Խմանա-
 լիրութիւնը. Ա. - Ընդհանուր ակնարկ -
 329:
 — Բ. - Կրօնիք սկզբաւորութիւններն ու
 գարգառումը - 388:
- ԿՐՈՆԱՊԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
- Հրանդ Մարկարագ (Թթագ.). Ուրաւագիծ
 կրօնական պատմութեան եւ հոգեբանու-
 թեան. Երանես եւ Լուսեր - 200, 237:
- ՄԱՏԵՆԱԿՈՍԱԿԱՆ
- Թ. Ե. Գ. «Հայկական եկմ վանենք եւ ե-
 կեղեցներ Ս. Երկրին մէջ» - 20:
 Զ. Վ. «Պատամիին գրապարանը» - 28:
 Տ. Վ. Ն. «Ընդարձակ Տարեցոյց Ս.
 Փրկչի Ազգային Հիանեանոցի», 1932-58:
 — «Կեսնիք եւ Արաւսու» - 59:
 — «Ծիշառակարան Հարիւրամեայ Ցո-
 րելեանի հասցիւղի Ս. Ստեփանոս Եկե-
 ղեցոյ», - 60:
 Գ. Միսալեան. «Գիշերէն մինչեւ Լուսա-
 րաց» - 60:
 — «Արեւու Ճամբան» - 62:
 — «The Evolution of Scientific Thought
 From Newton to Einstein» - 275:
 Ն. Վ. Պ. «Տարօնի Աշխարհ» - 132:
 — «Քրիստոնէական» - 315:
 — «Մագկաբազ Հայաստանեայց Եկեղեց-
 ոյ Շարականներէն», - 316:
 — «Հայկարան» - 317:
- ՆԵԽԱՐՔ ՆԱԽՆԵԱԾ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ
- Ֆ. Յ. Յ. Յաւելուած ի Վեշտասան Ա-
 սացուածն Ս. Եփրեմը Վասն Նիկոլային
 Քաղաքի - 154:

ՊԱՏՄԱԿԱՆ

Յ. Քիւրսեան. Պատմութիւն Երաւաղէմի. ի հին հայերէն ձեռագիր, գրուած 1689ին - 12:

— Տաղ ՌՃՀԴ (1724) քվին Սք. Երաւաղէմայ ուխտաւորքն ի մէջ ծովին ընկդմալ նաւին - 50:

— Ցովհաննէս Դ. Ամբեացի Կաթողիկոս Կիրիկիոյ - 120:

— Երաւաղէմի Հայոց Պատմութեան համար - 149:

Մ. Ե. Ն. (Թրդմ.). Ցուլիանոս Ռւրացող - 48, 82:

Կիւրսէնկեան Ընծայրանի Սարկաւագունք. (Թրդմ.) Քրիստոնէական Խափնական Կետանքը. Ժ. Հաւատիքի և Ընծայումի հանոնը, Ս. Վ. Մ. - 53:

— ԺԱ. Քրիստոնէական հաւաքոյը, Հ. Վ. - 112:

— ԺԲ. Քրիստոնէական կրթուրինը, Պ. Վ. - 147:

— ԺԳ. Խմաստափրութիւնն եւ նզնաւարութիւնը, Տ. Վ. Ն. - 178:

— ԺԴ. Մարտիրոսութեան պատրաստութիւնը, Զ. Վ. - 309:

— ԺԵ. Ծեկեցինները եւ գիտնադամբարանները, Գ. Վ. - 339:

— ԺԶ. Քրիստոնէական արուեստ, Քրիստոնէական գրականութիւնը, Գ. Վ. - 398:

Շաւարչ Վրդ. Գուշումճեան. Կոստանդիանոսի դարձին առքին - 114:

Կ. Յ. Բասմաճեան. Հայկական դրամներու հաւաքածոյն մը - 119:

Ս Ա Կ Ո Բ Ի Դ Ե Ր Ս Է Ն

Յունուար - 31:

Փետրուար - 62:

Մարտ - 95:

Ապրիլ - 126:

Մայիս - 157:

Յունիս - 188:

Յուլիս - 222:

Օգոստոս - 254:

Սեպտեմբեր - 281:

Հոկտեմբեր - 318:

Նոյեմբեր - 358:

Դեկտեմբեր - 402:

Ա Յ Լ Ե Խ Ա Յ Լ Ք

Շահէ հազ. Գասպարեան. Բուղապետի Համաժողովը - 24:

Խորհուրդ եւ Խոսք - 30, 52, 102, 111, 174, 179, 264, 280, 302, 310, 341, 391:

Սպոտինոս. Պատարագ - 40:

Տ. Վ. Ն. (Թրդմ.). Անգլիկաններու Խ Ռըրպակու Եկեղեցայն միջեւ. Անգլիկաններու եւ ինն Կաթոլիկներու միջեւ - 90:

Հասկ - 95:

Արեն. Մրրազն Պատրիարք Հօր Ճառը - 123:

Հոգէ. Տ. Տիրան Վրդ. Ի ու զերծը - 153:

Սրբի զանձը - 168:

Մ. Տէր Մ. Գրիգորեան. Ջմեննային Արեւակայք - 186:

Նօթ եւ նիշ - 196:

Գեր. Հոգ. Խորհուրդի Հրամանագիրը - 197:

Վարդղէս Մարկուակ. Անգլական Զոյգը - 246:

Տ Կ Ր Ա Կ Ն Կ

ՍԻՌՈՒ ԼՈՒՄԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ն. Վ. Պ. Աստաւածիմաստութիւն, եւ Քրիստոնէական գիտութիւն - 29:

— Եկեղեցական երգեցողութեան մասին - 156:

Տ. Վ. Ն. Մի բնութեան վարդապետութիւնը - 249:

Վախճանում Երաւաղէմի Անգլիկան Խպատակ Խնմէկսի - 32:

Ռուզափառ Ասորուց Կաթողիկոս-Պատրիարքին Վախճանումը - 96:

Ֆրէտէրիկ Մուրաստեան - 160:

Հ. Արտեն Ղազիկան - 224:

Լեռն Զիլմէկիրեան - 352:

1933

- Ա. Կ. Թ Ե Ղ ՈՒ Ա Ր Կ Ա Ց Ն Ե Ր
 Ե . Ե . Դ . Հ այերեմը ըստ լեզուագիտու-
 թեան - 17:
 — Աշխարհաբար լեզում - 77:
 — Զատիկի վերաբերմամբ կցկուուր դի-
 տուուրիւմներ - 109:
 Վահագն - 143:

Բ Ա Խ Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Գարեգին Արքէպոս. Յովսէփեան. Վախ-
 տանից որդի Ռևենիայ և նորա տանիք - 19,
 49, 84:

— Խելտանիս մանրանկարիչ և Շառան-
 կանց Տնիկը - 176, 216, 238, 273, 311:

Ն . Ա ղ բ ա լ ե ա ն . Բանասիրական մանրու-
 թղիչէի Պատմութեան մասին - 220:

Անդախ մասեր Ռևեներանի Խայեայ Ռև-
 ենդարեան քարզմանութեն - 330:

Մ . Ե . Ա . Ն ա խ մ ի ն ո ր ա ն ո ւ է մ է կ գ ո ր-
 ծը տպագրուած է Ս . Ա ր օ ռ յ ո ւ ծ պ ա ր ա մ ի ն
 մ է շ - 372:

Դարերու ճամբէն (Զեռագրաց յիշատառ-
 կարաներ) - 415:

Բ Ա Խ Ա Ս Ի Ղ ՈՒ Ա Կ Ա Ն

- Մ ե ղ բ ի կ . Ա շ ա ն , Զ մ ե ն - 14:
 — Գարուն - 110:
 — Ա մ ա ն - 220:
 Տ ա պ ի Շ ն մ ու մ է Փ ր կ չ ի ն - 15:
 Ա ր ս է ն ե ր կ ա թ . Ց ա լ ի մ ո ւ բ ա ր ու թ ի ն - 16:
 — Հ ո գ ի ն - 83:
 — Հ ա զ ո ր դ ո ւ ա ծ գ ե ր կ ր ու թ ի ն - 309:
 — Ա կ օ ր է տ պ ա ր ա ն ի ն մ է շ - 371:
 Թ . Ե կ ս է , Վ ի շ ու - 16:
 Թ . Ե . Գ . (Թ ր դ մ .) . Հ ի ն տ ո ւ մ ե ր - 214:
 — (Թ ր դ մ .) . Ա ն մ ա հ ու թ ի ն , Ա . Բ . -
 236, 271:
 — (Թ ր դ մ .) . Բ ա ր ի զ ի ն ո ր բ ը Տ ա մ ը - 309:
 Ե . Ե . Դ . Ճ ա զ ն ո ւ ա ս ե լ ը - 81:
 — Ս ա մ ա ր ա ն ի ն - 111:
 — Գ ա ր ի ն վ ր ե ծ ը - 175:
 — (Թ ր դ մ .) . Մ օ ր մ ը գ ե ր ե զ մ ա ն ի ն - 452:
 Ե ղ բ ա ր դ . Պ ա ր պ ու ա ծ գ ե ր ե զ մ ա ն ի ն - 113:
 — Մ ա մ ր է ի կ ա ղ մ ի ն - 310:
 Jean Aicard . Չ ա ո ց ա ծ հ ա ց ը - 166:

Հ ր ա ն ե ղ Ս ա ր կ ա ւ ա գ . (Թ ր դ մ .) . Բ ա ր ի Ս ա-
 մ ա ր ա ց ի ն - 235:

Դ ի մ ա ո մ ա կ ա ն ի խ օ ս է ք ը մ ձ ա յ ու ա ծ մ ե ր է ն
 ը մ ձ ա յ ու զ ի ե ր ո ւ մ հ ա մ ա ր - 430:

Վ . Հ ի ւ կ օ . Ո վ չ . . - 456:

Գ Ր Ա Կ Ա Ն

Մ ի ո ն Վ ա ր դ ա պ ե տ . «Մ Ի Օ ն » Ա մ ս ա զ ի ր ,
 Հ ի ն Շ ր ա ն 1866-1877 - 394:

Տ ի ր ա ն Վ ա ր դ ա պ ե տ . Ց պ ա գ ր ու թ ե ա ն ծ ա-
 գ ու մ ը - 431:

Գ Ի Ւ Ա Ն Ս . Ա Կ Ա Ր Ա Կ Ա Ն

Մ . Ե . Ե . (Հ ր ա ն ե ղ .) . Ժ Բ . Ա Ս ա զ ի ս Թ է-
 ֆ ի ր ու ա ղ ի ն . Կ . Պ ո լ ս է ն , ա ռ Ե ղ ի ա զ ա ր Ա յ ն-
 ր ա պ ի շ . ի Հ ա լ է պ - 23:

— Ժ Գ . . Ժ Դ . . Ց ո վ հ ա ն ն է ն Մ ո ւ լ ն ե ց ի .
 Կ . Պ ո լ ս է ն , ա ռ Ե ղ ի ա զ ա ր Ա յ ն-ր ա պ ի շ . ի Հ ա-
 լ է պ - 119, 121:

— Ժ Ե . . Ա ս ո ւ ա ծ ա տ ու ր Պ ա ո ր ի ա ր է Տ ա-
 ր ու ն ե ց ի . Ե ր ա ւ ա ղ ի մ է ն , ա ռ Ե ղ ի ա զ ա ր Ա յ ն-
 ր ա պ ի շ . ի Հ ա լ է պ - 150:

— Ժ Ձ . . Կ ա ր կ ու տ Ո ն մ ի ք ի ո ս Վ ր դ . , ա ռ
 Ե ղ ի ա զ ա ր Կ ա ր պ ի կ ո ս - 151:

ա ռ Ժ է . Ց ո վ հ ա ն ն է ն Վ ա ր ի ա ն ու Ա լ ք ի ա ն ու-
 պ ու ս է ն , ա ռ Ե ղ ի ա զ ա ր Կ ա ր պ ի կ ո ս - 283:

— Ժ Ը . . Կ ա ն դ ա կ Ե ղ ի ա զ ա ր Կ ա ր պ ի կ ո ս
 Փ ի լ ի ա պ ի շ է ն , ա ռ Զ ա ք ա ր ի ա ր դ . ի Դ ա-
 մ ա ս ի ո ս - 284:

Ը Ն Կ Ե Ր Ա Ց Ի Ն

Տ . Վ . (Թ ր դ մ .) . Մ ի տ է ն ի Վ ա ս մ զ ի -
 117:

Ե ղ ի շ է Ա ր դ . Տ է ր տ է ր ե ա ն . Գ ա ղ ա փ ա ր մ է
 ա զ ա ե ր ո ւ մ ա ր ո ո ւ մ է ո ւ ժ ը - 252:

Խ Մ Ա Կ Ր Ա Կ Ա Ն Ք

Կ ե ա ն ի ի խ ա ր կ ա ր ի մ ա զ ի ւ - 1:

Բ ե մ ի ն պ ա տ կ ա ո ա մ է ր - 33:

Ե օ ր ը ե օ ր մ ե ա կ ն ե ր ը - 65:

Խ ա տ ա ր կ գ ե ր ե զ մ ա ն ը - 97:

Վ ի ր ա կ ի ն բ ա ր յ ա կ ա ն ը - 129:

«Հ ե տ ս ե լ ի ե ւ ո չ թ է ա ռ ա զ ն ո ր դ ե լ » - 161:

Պ ե ս է չ է խ ա խ տ ե լ ծ ա մ բ ա ր ե ա ն կ ե դ ր ո ւ ը
 - 229:

- «Մայք որդւավիք քերկընալ» - 261:
 Խամ Խաչիմ - 298:
 Անդրանիկ Կանգակը - 300:
 Թռակամի մը առջեւ (1833-1933) - 325:
 Ըմրութել կացութիւնը - 439:
- Խ Տ Ա Յ Ո Ւ Մ Ն Ե Ր
- Ե. Բ. Փիմիկեան արտւեստը - 43:
 ԿՐ Ս Խ Ա Կ Ա Խ Կ
- Ժ. Պ. Ցիսուսի Մնանը - 4:
 — Ցիսուսի մամկութիւնը - 37:
 — Ցիսուսի մկրտութիւնը, Ցովհաննես Մկրտիչ եւ Ցիսուս Քրիստոս - 71:
 — Ցիսուսի յարութիւնը, Աստուծոյ որդւոյն յախտենական յազքանակը, Ա. Բ. - 101, 134:
 — Ցիսուսի փարձութիւնը - 167:
 — Ցիսուսի Մեսիանակ գիտակցութիւնը, Ա. Բ. Գ. Դ. - 209, 264, 303, 441:
 Մ. Ե. Ն. (Հայացուց). Քրիստոսի ազգաքանութիւնը Մատը. Աւետարանին մէջ - 9:
 — (Ամփոփեց). Մատերը Ս. Գրոց մէջ. Ա. Արմաենին, Բ) Լիքանանի մայրին - 172, 212:
 — (Հայացուց). Պաղեստինի այլ եւ այլ անունները - 233:
 — (Հայացուց). Հիմ Ռւխտիք բահանայապետը - 305:
 Շառարձ Վարդապետ. Կրօնիք իմաստասիրութիւնը. Գ) Ազգային կրօն - 12:
 — Գ) Տիեզերական կրօն - 40:
 — Ե) Զգալը, խորհիմ ու գործելը կրօնիքին մէջ - 73:
 — Զ) Կրօնիք սահմանումը - 106:
 Զդո՞ն Վարդապետ. Օրէնքը - 140:
 — Ուրախութիւնն ու վիշտը - 449:
 Արդարայ. Կազումին գիտակցութիւնն է որ կը կառաքելազգրծէ մարդը - 232:
 Թ. Աւազ տօներ, Պետրոս - 444:
 — Պօղոս - 446:
- Մ Ա Տ Ե Ն Ա Խ Ո Ս Ա Կ Ա Խ
- Հ. «Կրօնիք կը Կեանէ» - 22:
 Ո. Մ. «Տագեապէն Դէպի Բարօրութիւն» - 87:
- Ն. Վ. Պ. «Մշակոյքի Օր» - 122:
 — «Quatre Conférences sur L'Arménie» - 154:
 Պ. Միալեան. «Կեանէ եւ Արուեստ» - 1933 - 124:
 — «Հարիւր Քամ եւ Հիմքամեայ Յորելեան Բերյայի Ս. Երարդութիւն Եկեղեցոյ» - 125:
 — «Ընդարձակ Տարեցոյց Ա. Փ. Ազգ. Հիւանանցիք 1933 - 188:
 — «Պուարքնոց Տարեգիրք», 1933 - 226:
 Թ. «Եղիշէ Վարդապետ եւ Խոր Պատմութիւն Վարդանանց Պատերազմին» - 185:
 Տիրան Վարդապետ. «Մարդ Մահկանացու Մայքլ Արլէնի - 255:
 Վահէ Վահեան. «Սէր» Վահան Թէքեանի - 288:
 Ե. Արշ. Տէրուէրեան. «Արազ Տարեգիրք» - 318:
 Բ. Եղիայեան. Դաստիարակութեան սեպանանցիք - 464:
- Գ Ա Տ Մ Ս Խ Ա Կ Ա Խ
- Կ. Յ. Բասմաջեան. (Հրատ.). Ն. Աշտարակեցիք Քանի մը կոնդակները - 4, 5, 6, 183, 280, 461:
 Մ. Ե. Ն. (Հրատ.). Ինքնակենացքութիւն Վանցի Պօղոս Գ. Պատրիարքին Երուանդէնի - 46:
 — Տապան Աւաքելական Աքոռոյն Ս. Յակոբեանց Երաւանպէնի (Հարիւրամեայ յօրիենանին առրիւ, 1833-1933) - 338:
 Մ. Ե. Ա. Ս. Երկրի վամեերու եւ Եկեղեցներու մասին, Ա. Բ. - 114, 146:
 — Կիլիկիոյ արքաւմիջին եւ Հայ Եկեղեցականաթեան մասին ԺԿ գարում մանապարհորդի մը տեղեկութիւնները - 179:
 — Տէյր Միւլէկիիքի Եկեղեցիին որմանքրաները, Ա. Բ. - 224, 244:
 Յ. Քիւրտեան. Նիւրեր Պաւլկարանաց պատմութեան համար, Ա. Բ. - 247, 280:
 Վ. Յ Ա Կ Ո Ր Ա Ց Ի Խ Մ Է Ն
- Զդո՞ն Վրդ. Ուրախութիւնն ու վիշտը + 449:
- Վ. Յ Ա Կ Ո Ր Ի Ն Ե Ր Ա Խ
- Յունուար - 26:

Փետրուար - 62:

Մարտ - 91:

Ապրիլ - 127:

Մայիս - 156:

Յունիս - 190:

Յուլիս - 227:

Օգոստոս - 259:

Սեպտեմբեր - 290:

Հոկտեմբեր - 322:

Դեկտեմբեր - 434:

Գեղատեմբեր - 467:

Տ Ե Ղ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ա և ետիս Թէքէնան. Պիսիմն եւ Քեսումը - 286:

Տ Ո Մ Ա Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Մ. Ե. Ն. (Հայացուց). Տոմարք եին Հը-
ռէից մօտ - 454:

Տ Օ Ւ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Նոտար. Վերափոխման առքիւ քանի մը
նկատողութիւններ - 267:

Ա Ց Լ Ե Ւ Ա Ց Լ Ք

Նօթ եւ նիշ - 24, 64 (կողքին վրայ), 189,
291, 427, 468 (կողքին վրայ):

Ականատես. Ամենայն Հայոց Հայրապե-

տին ըմբռաւթիւնն ու օծումը Ս. էջմիած-
նաւմ - 53:

Նըշարերական բոլոր քենակալ առաջ-
նարդներին եւ քենական կեդր. հաստատու-
թիւններին - 89:

Թաւելուած. Կանոնագրութիւն՝ «Միքրց
Թարգմանչացե՛՛ուրեամ Գրական Մրցանա-
կի» - 193:

Ամեն. Ս. Պատրիարք Հօր նազը - 197:

Ցորելեամ Վեհ. Տ. Սահակ Բ. Ս. Կարո-
ղիկոսի - 206:

Վեհափառ Հայրապետին անդրամիկ Կոն-
դակը - 293:

«Հուսառուցի Լուսման» կոչ Մայր Արքուն
օգնութեան և Թորգում Արքեպիսկոպոս -
320:

Գարեգին Արքեպոս. Ամենայն Հայոց Ս.
Կարողիկոսի հիւանդաւթիւնը եւ այցը Խ.
Հայաստանի Կառավարութեան - 423:

Ռիխտերը լուսահոգույն գերեզմանին -
426:

Հանդէս հարիւրամեայ յորելեանի Միքրց
Ցակորեանց Տպարանին - 428:

Շնորհակալիք. Կիւրեղ Վրդ. Խորայէլ-
եան - 466:

Հ Ա Ն Գ Ի Ս Տ

Հ. Յակոբոս Վրդ. Տաշեան - 9:

Մոն. Ռիշար Պարելունի եւ Մարկոս
Վրդ. Պարագաշեան - 436:

1 9 3 4

Ք Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն

Մկրտիչ Եզո. Աղանուսիք. Ս. Նմնեան
աստղին աւանդութիւնը Հայ մատենագրու-
թեան մէջ - 17:

— Մարգարէական գրուածքներ Հայ մա-
տենագրութեան մէջ - 52:

— Ռովիննայի Եկադարքութիւնը եւ Խաւ-
եակ Հայհազն - 80:

Գարեգին Արքեպոս. Յովսէքեան. Հաղրա-
տի դպրոցի մի զույխ գործոց - 110, 148,
180, 206, 305:

Ա. Զամ. Եղիշ Վարդապետ - 150:

Ն. Ագուն. Տեղեկագիր. Հ. Անառեանի
«Պատմութիւն հայերէն լեզուի» գործին -
382:

Թ Ա Ն Ա Ս Ց Ե Ղ Ծ Ո Կ Ա Ն

Բաուլ Կայադեր. Սպասումը - 23

Վահէ Վահեան. Լաւ է - 24:

— Անձրեւէն վերջ - 44:

— Խմասութիւն ալեհեր - 76:

— Խմկաման - 109:

— Իրիկուն - 205:

Վահան Թէքեան. Մահուան - 44:

Արսէն Երկաթ. Աստեղամաւ - 76:

— Այս հայշինին անսահման - 179:

— Ազախինը - 238:

— Ասոնդասուն - 382:

Jean Aicard. Խրած նաւը - 100:

Տաղ Յարութեան - 107:

Եղիշարդ. Հսկում - 109:

— Մատեամբ — 205:
 — Գերեզմանիդ առջեւ — 328:
 — Նաւը — 381:
 Թ. Ե. Գ. (Թողմ.). Մունչ պատասխամբ — 145:

Հարաց Քաջարենց . Արարածէն առ պար-
քի — 147:

— Ալիս ծնները — 238:
 — Արարածէն առ Արարիշ — 303:

Արտոյոյ . Ազօքք — 179:

Ս. Գետրուսեն . Վիհագոյն անմահները
— 204:

Տ. Պ. Լոյս բերաններ — 270:

Վ. Հիւկո . ? — 270:

Գ Ր Ա Կ Ա Խ

Գ. Միալեան . Վահան Թէֆէեամի գրա-
կամ գրձունելութիւնը — 45:

Ե. Վ. Դ. Ս. Սահակ և Ս. Մեսրոպ — 193:

Յ. Օչական . Սաղիմական — 240, 271:

Գ Ր Ա Կ Ո Բ Ա Ց

Մ. Ե. Ն. (Հրանտ.) . Ի. Կ. Պալոյ Պատ-
րիք . Սարգիս Թէֆիրտաղյէ առ Եղիազար
Կարողիկոս յԵրուսաղէմ — 124:

— Ի. Ա. Յակով Կարողիկոս Զուլայեցի
Աւասիայէն առ Եղիազար Կարողիկոս յԵ-
րուսաղէմ — 124:

Գ Ր Ա Մ Ա Գ Ի Ւ Ա Կ Ա Խ

Կ. Յ. Բ. Բասմաջեան . Արշակի դրամը — 309:

Ե Ր Ա Ժ Շ Տ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Խ

Պորխուլովա Քէօրքիւլեան . Հայ երաժշ-
տութիւնը — 84:

Զօւլայի պատարագը — 88:

Պառկ Արեջայ Թումայեան . Քրիստոնէա-
կան երգին ծագումը և նախնական ազրիւ-
թիւնը — 343:

— Քրիստոնէական երգին ծագումը, իր
նախնական ձեւերը — 388:

Խ Մ Ի Ա Գ Ի Ա Խ Ա Ց

*** Ալյս տարի ալ » — 2:

Ռոկի օրօրոցը եւ անշուր մասրէը — 5:

Տխուր ախտանշան — 35:

ԱԵխիդն զգացմունք — 65:

Յարութեան խարհաւրդը — 97:

Տառապանին փասուր — 131:

Այդ ամպը — 167:

Կրօնական զրականութիւն, Ա. Բ. — 225,
257:

Հազար հինգ հարիւր-ամեակ Ասուաւ-
ծաշամէչի հայերէն քարզմանութեան — 289:

Ցեղական ողջմասութիւն — 321:

Տասմեւեինիմզերրոդ դարադարձ — 368:

Կ Ր Ո Ն Ա Կ Ա Խ

Թ. Յավեաննէն Մկրտիչ — 7:

— Ալաց տօներ, Որդիք Որտուման — 371:

Տիրամ Վրդ . Ներսոյեան . Ասուաւձ,
մարդ, տիգեզերը — 10:

Մ. Ե. Ն. (Հայացուց). Սամարացիք ի
հնումն եւ այսօր — 41:

— (Հայացուց). Նօրմատեղմեան աշուա-
նակը — 74:

— (Հայացուց). Պատկերները Հրէից բոլ
— 176:

— (Հայացուց). Անդանները Հին Կուա-
կարամի մէջ — 201:

— (Հայացուց). Պազեստինի վայրի կեն-
դամիները ի հնումն եւ այսօր — 232:

— (Հայացուց). Անսուրք անասունները,
ըստ Մավսիսական Օրէնքին — 264:

— (Հայացուց). Հրէական շաբարք ի եր-
նումն եւ այսօր — 299:

Ժ. Պ. Յիսուսի ազդեցութեան միջոցները
— 38, 69:

— Յիսուսի գրձիմ իրականացումը —
101, 134, 171, 229, 263:

— Յիսուսի ուսացաւմը ըստ համառեա-
կաններուն (Ասուաւյ քափարութիւնը)
— 296, 324, 371:

Տառչաշեցի . Անկուայ — 104:

Կ. Ա. Մ. Սուրբ Գիրք — 138, 174, 196:

Շատարշ Վարդապետ . Կրօմիք ուսումնա-
սիրութիւնը . Է. Կրօմիք իւ գիտութիւն —
235:

Ժ. Կ. Կրօմիք իւ գիտութիւն — 266:

Թ. Կ. Կրօմիք իւ գիտութիւն — 377:

Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ա Խ

Գարեգին Արքեպոս . Յովսէ փեան . Պատա-
խան Վեր . Կ. Պ. Ասամալեանի հարցումնե-
րին — 24:

Գ. Միալեան. Խպատակ Խւ կազմակեր-
պութիւն - 77:

Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

Մ. Ե. Ն. Կարենը պեղումներ Բերդե-
հէմի Տաճարին մէջ - 330:

Մ Ա Տ Ե Ն Ա Կ Օ Ս Ա Կ Ա Ն

Զոօն Վրու. Տէր Յակոբեան. «Հայոց Հիմ
լրանք կամ Հայկական Դիցարամաւթիւն» -
98:

Բարդէն Մարկոսադ. «Եկայք Հաւատաց-
եալք» - 188:

Ն. Վ. Պ. «Շնորհագրութիւն Խւ Առօս-
նութիւն Հայերէնի» - 217:

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ք

Յ. Քիւրտեան. Նիւթեր Պուկարահայոց
պատմութեան համար - 55, 119, 185:

Միւրտէ Եպոս. Ազաւունի. Խիրավէդ Ֆա-
հիլի վամիչին. Եկեղեցին Խւ զերեզմանա-
տան նորագիւտ աւերակմերը - 114, 182:
— Ցակորի զրիորը Խւ Ս. Փրկչի Եկեղեցին
- 210, 310:

Պրոնիլովա Քէօրքիւեան. Լեհաստանի
Հայերը - 212, 312:

Գ. Մամուռ Ֆաթիմի. Պատմութիւն Ե-
ղիսյուահայութեան - 386:

Ա. Թ Ա Կ Ո Ր Ի Ն Ե Ր Ս Է Ն

Ցումուար - 20:

Փետրուար - 61:

Մարտ - 95:

Ապրիլ - 125:

Մայիս - 153:

Յունիս - 191:

Յուլիս - 223:

Օգոստոս - 245:

Սեպտեմբեր - 286:

Հոկտեմբեր - 320:

Նոյեմբեր - 349:

Դեկտեմբեր - 392:

Գ Կ Ա Ց Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն

Մեսրոպ Եպոս. Նշանեան. Գրիգոր Կամցի
(Կարին), նոր Վկայ - 122:

Տ Ի Ր Ո Ւ Ն Ի

Եղերամահ Վախենան Տ. Ղեւոնիդ Ս. Ար-
ենյան. Գուրենանի - 31:

Տ. Ստեփանոս Ս. Արքեպոս. Յովակիմ-
եան - 157:

Թորոս Թորամանեան - 159:

Տ. Ներսէս Աւագ Քահանայ Թաւուք-
եան - 252:

Կարապետ Մելգոնեան - 253:

Յավակիմ Ֆերմանեան - 256:

Հանգիստ Տ. Գրիգորիս Եպոս. Պալաքեա-
նի - 351:

Տ Օ Ւ Ա Գ Ի Ց Ա Կ Ո Ւ Ն

Նոսուր. Նկատողութիւններ Ս. Ռմբեան
տօնին առքիւ - 14:

Ա Ց Լ Ե Ւ Ա Ց Լ Ք

Շնորհաւորամիք - 1:

Կոմդակ Հայրապետական - 33, 129, 361,
363:

Ակամայ ամերակարանութիւնք (ԽՄԲ.) -
37:

Խօրք Եւ Անշէք - 93, 152, 346:

Ամին. Ս. Պատրիարք Հօր Յառը - 101:

Տեղեկագիր Ուսումնական Խորհրդոյ -
254:

Պէղէլէլ - 275:

Էջմիածնական քրակցութիւններ. Ա.-
Բ. (Էղապեկ) - 278, 317:

Նամակ Ս. Էջմիածնէն - 348:

Արարողութիւնք բացման դամբարամի
Հոգելոյս Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի Գուր-

եան և «Սրբոց Թարգմանչաց-Խուրեան Գր-
րական Միցումակ» պարգևաբաշխութիւն
- 352:

Նըշարերական - 365:

1935

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Յուլիկ Արեգայ Աւետիսեան. Յովհամենը Ասկիքիքամի Խասյեայ մեկնութեամ Հայ քարգմանութեամ Առազիւս մասը եւ բաղդատութիւնը ընդ յօյն բնազրի - 21:

Գարեգին Արքաս. Յովսէքեան. Հաղպատի զպրոցի մի զլուխ զործոց (Գետաշենի Աւետարամը) - 124, 188, 279, 311:

Մայմանան. Կորին եւ Մակարայեցոց Հայ քարգմանիչը - 131:

Հ. Աճառափան. Լեզուի համառօտութիւնը - 154:

Մ. Ե. Ն. (Հրատարակող). Պօդու Պատրիարքի ինքնամենազիր մէկ յիշատակարանը - 156:

Մ. Ե. Ա. Աստուածաշումչի հիմ քարգմանութիւնները - 192, 256, 276:

— «Հայպատարան» Հայ մատենագրութեամ մէջ - 305:

Տիրաս Վրդ. Ն. Հայերէն Յշպմագրերու ձայնական արժէքի մասին - 220:

Թ. Ե. Գ. Գիրը իր երթեակ խորհուրդին մէջ - 229:

Ա. Մաֆրաստեան. Հայկակամ-Կովկասեան մետաղագործութեամ հիմ շրջանը - 308:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Վահագ Վահեան. Երգ զարբանը - 17:

— Մահկանացու ցամցէն անդին - 17:

— Լիանիք, ա՞հ, մեր՝... - 380:

Թ. Ե. Գ. Պողիկսոս - 51, 115, 149, 177:

Albert Samain. Զմրուխտը - 273:

Sully Prudhomme. Մեծ արզ - 273:

Mauris Mardelle. Պատիկերաշարք - 302:

— Երիկուան համարաւութիւն - 303:

Էղիկուրդ. Տեսիլք Ս. Սահակ Պարքենի

- 83:

— Քածմանը - 180:

Յ. Օչական. Աստուայ շունչով (Օրհնաւացութիւն) - 85:

Արուէն Երկարթ. Աիրաս ժեզմէ բդիսցաւ -

103:

— Տաղ ցմծութեան եւ յիշատակի - 180:

— *** - 210:

Հրույ Քաջարենց. Յայտնութիւն - 153:

— (Թրդժ.). Երգ առ ոգին բերկութեան - 219:

Պարույր Հայկացն. Նար գիրը - 246:

Արուոյն Արեգայ. Գիրքերու զիրքին - 340:

Որք զարգարեցին - 330:

Եղուարդ Գոյանձեան. Վերջին սիւնը - 380:

ԳՐԱԿԱՆ

Յ. Օչական. Երբ պղտիկ են. Նարեկը - 18, 54:

— Հրաշքը (Մեր օրերու տրամախօսութիւն) - 250:

— Այն Օրերուն (Խորհուրդ) - 348:

ԻՐԱԾՑԱԳԻՑԱԿԱՆ

Մայրիկոն Մելիքեան. Եկեղեցակամ երգ - 316:

Շահան Գէրսէրեան. Կոմիտաս վարդապետ. ամձը եւ գարծը - 382:

ԽՄԲԱԳԻԿԱՆ

*** Ապրելու արուեստը - 1:

Հայրաբետակամ Պատուիքակը - 37:

Անձնաւորութիւնը - 69:

Ազանացք - 101:

Պատղամ, եւ ոչ պատմաւթիւն - 133:

Երաւագէմի ուխտաւորութիւնը - 165:

Ս. Գիրքը եւ բնմը - 207:

Մուրին մէջէն - 261:

Խնչ երաշալիք մայրեր կան քրիստոնեայ կիներուն մէջ - 293:

Երբարդ գասը - 325:

Յոբեկանին բարոյականը - 367:

ԿՐՈՆԱԿԱՆՔ

Ժ. Գ. Ցիսուսի աւագումը լսու համատեսակամթերթում. թագաւորութեան արդարութիւնը - 4, 41, 104:

Հ. Թագաւորութեան հիմնադիրը - 137, 171, 211, 266:

— Թագաւորութեան անդամները. Ցիսուսի հետեւիլ առ 297, 372:

Տիրան Վրդ. Ն. Ցափտեսամթերու սկիզբը. Քրիստոս ծնաւ - 7:

— Ցափտեսամթերու վայսմանը. Քրիստոս յարեան - 140:

— Խովին մարմնավ յօդբաածի մասին - 321:

Մ. Ե. Ն. (Հայացուց). Ամսագլխի տօնք կամ Լուսատօնը հիմ Հրէից մօս - 10:

— (Հայացուց). Սփիւռքի Հրեամերը - 44:

— (Հայացուց). Մեսիական Պագեստիմի գողափարական աշխարհագրութիւնը - 106:

— (Հայացուց). Փարիսեցնց ազանդը - 174:

— (Հայացուց). Դպիրները կամ Օրինաց վարդապետները - 216:

— (Հայացուց). Սադուկեցւոց ազանդը - 270:

— (Հայացուց). Մաքսաւորները - 301:

Ք. Ե. Գ. Նայուածքին հրաշքը - 111:

— Սրբոց Թարգմանչաց տօնք՝ Աւետարանի լոյսին տակ միասուած և 375: Արտոյտ Արեղայ. Տօնապատճառ - 213:

ՀԱՅԱԳԻՑԱԿԱՆ

Հ. Աճառեան. Միջերկրական քազաքակրութեան ազգեցութիւնը - 274:

ՀՆԱԽՈՍԱԿԱՆ

Մ. Յակոբեան. Միմկաբութի ամենէն հիմ ելեղեցին - 63:

ՄԱՏԵԽՈԽԱԿԱՆ

Թ. Ե. Գ. «Մարաշ կամ Գերմանիկ» - 129:

«Պատմութիւն Հալէպի Ազգային Գերեզմանատանց եւ Արամագիք Հայերէն տապամագիրներու», - 129:

«Յուցակ Հայերէն Զեռագրաց Հալէպի Ս. Բառասում Մանկունք Ծկեդեցւոյ եւ Մասնաւորաց» - 322:

ՑՈՐԵԿԻՌԱՆԻ Է. Հ.

Պ. Ա. Բովամդակութիւն եւ Խորհուրդ Հնգամատեամին - 12, 58, 119:

ՊԱՏՄԱԿԱՆ

Եղիշէ Վրդ. Տէրուէրեան. Ս. Գիրքը դարերու մէջէն և 76:

Յ. Օշական. Երբ իմմերը կը կարդամի (Մանկութիւն մը) - 79:

ՊԱՏՄԱԿԱՆ

Մ. Ե. Ա. Յակոբի ջրհորը եւ Ս. Փրկիչ եկեղեցին - 24:

Յ. Քիւրուեան. Նիւթեր Պալկարահայոց ուստմութեան համար - 28:

Կ. Յ. Բասմաթեան. (Արմէթներու վարկածը) - 224:

Տիրան Վրդ. Ն. Ցափտեսական աշուկիւթութիւնը - 341:

ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Վ. Մելիքիւնց. Երուսաղէմի կործանումը. Հրեամերը իմշուռ եւ իմշպէ՞ս կորսմացին իրենց ամկախութիւնը - 389:

ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Շ. Ա. Պէրաքեան. Հայ Աստաւածաշունչը եւ ոսկեդարեան Հայ Մշակայթը - 9:

Ե. Բ. Խտացաւմներ. Բամասիրութիւնը ի՞նչ ձպոայութիւն մատուցած է պատմական գիտութեան - 284:

Ա. Յ Ա Խ Ո Բ Ի Ն Խ Ր Ս Ե Ն

Բաւմուար - 30:

Փետրուար - 65:

Մարտ - 99:

Ապրիլ - 131:

Մայիս - 162:

Յունիս - 196:

Յուլիս - 226:

Օգոստոս - 259:

Սեպտեմբեր - 291:

Հոկտեմբեր - 324:

Դեկտեմբեր - 362:

Դեկտեմբեր - 396:

Ց Խ Ր Ո Ւ Ն Ի

Տ. Ամբատ Եպս. Գազազեան - 67:

Տ. Անդրեաս Վլդ. Լօֆիսմեան - 68:

Տ. Յակով Վլդ. Թաշթեան - 100:

Տ. Մատրէս Եպս. Գայըզմեան - 163:

Տ. Վահիլիս Եպս. Ղյուոց - 196:

Տ. Կոմիտաս Վարդապետ - 364:

Տ. Շահէ Արքեպս. Գասպարեան - 393:

Ա Ց Լ Ե Խ Ա Ց Լ Ք

Մեր պատկերմերը - 16:

(Եսր. 4)

Առաջին հանդէս ժեն դարադարձի Աստ-
դամածաշունչի հայերէն բարգմանութեան -
97:

Նօր է եւ Աթշէք - 159:

Շնորհազարդ Տ. Մահակ Կոմիզիկոս Մե-
ծի Տանի Կիլիկիայ ի Ս. Երևանաղեմ - 160:

Չեռնուադրութիւն Անրիիխափ մէջ - 194:

Ամին. Ա. Պատրիարք Հօր Յանը - 197:

Երուապէմ-Անքիլիխա - 226:

Ի նպաստ Մամրիքէյնի բռքախտարու-
ժարամիթ - 228:Երկրորդ հանդէս ժեն դարադարձի Աստ-
դամածաշունչի հայերէն բարգմանութեան
- 259:Նոր ձեռնադրութիւններ Ա. Արոռոյ
հավանոյն տակ - 288:

Պաշտօնական հերթում - 290;

Տ. Համայիսակ Աւագ Քահանայ Էխսէրթեան
Ցորենար - 328:

Տօնին Խմբանկարը (Թ.) - 331:

Երբարդ եւ վերջին հանդէս Մըրոց Թարգ-
մանչաց եւ Աստուածաշունչի բարգմանու-
թեան ժեն դարադարձի տօնակատարու-
թեան - 360:Մայր Արոռոյ Մըրքան Կառիքակը Ա.
Արոռոյ մէջ - 395:

Պատրիարքութեան ԱՊՀԱՆ ԱԲԵՂԱՅ ՊԱԼԻՈԶԵԱՆ

ՅՈՒԹԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Գ. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱԿԱՆԻ
ՀԱՅԵՐԸՆ ՀԱՍՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)

262

ԹՈՒՂԹ ԵՐԱՆԵԼԻՈՅՆ ԳՈՂՈՎԻ ՏԱՐԾՈԱՑՈՅ. Կ. Պոլիս, տպ. Մահամբ Յովհաննէս, 1752.
358 էջ.

ԱՆՈՒԽԱՀԱՐՄԵՐԻ

ԹՈՒՂԹ ԵՐԱՆԵԼԻՈՅՆ ԳՈՂՈՎԻ ՏԱՐԾՈԱՑՈՅ յազթող ախոյնակ վարդապետի ընդգծմ Թէու-
փիտեաց Հռոմ Փիլիպովային:

Տպարքեալ ի Հայրապետութեան Մրրոյ էլմաննի Տեան Միասայ ամենայն
Հայոց՝ Թժեալըլուի, Մրրապահ Կաթուղիկոսին: Աև ի Պատրիարքութեան Մրրոյ Մազիմայ
Տեան Յակովայ Աստուածարան Վարդապետին: Աև ի Պատրիարքութեան Կատաղնու Գու-
սոյն՝ Տեան Գէորգայ Աստուածարան Բարօնապետի. և Համամես նորին:

Արքաւորք Ապոււկեալ Հովուցեալ Մահամբ Պաշտամարի Որդուց՝
Մահամբ Խաչատուրին, և Գէորգ Ազային:
ի Թուին յամաց: յլորդիւ (զ.)

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշտակարան՝ Տպեցման Գրքոյ:

Փառք...

... Հասմանի յաւարտ տպեցման յայս աղթամասրաս բազմարեղուն՝ և երփնա-
զարդ ընդհանրաքարոր գրբոյս՝ որ կոյի Պոտոս Տարօնացի: ի Թուականութեան ամա: ի
Հայրապետութեան մեծի և գերազակ Քրիստոնէչ և լուսածկար սրբոյ Աթոռոյն էլ-
միաննի՝ տեան Միասայ Մրրափայլ Կաթուղիկոսին ամենայն Հայոց:

Աև ի Պատրիարքութեան Մրրոյ Տնօրինական տեղեացին ամենապայծառ սրբոյն Սա-
ղիմայ՝ տեան Յակովայ Աստուածարան և զրօնապարդ Վարդապետի: Խոկ ի Պատրիար-
քութեան մեծի պայման՝ և մայրաքաղաքին բիշովադիյ՝ տեան Գէորգայ իուհմազարդ
և հանճարեղ Վարդապետի:

Աև արդ՝ զիմի բազմամեան ժամանակաց, ամենապօյնիւ գրեցոյ մին՝ անկեալ էր ի
ձեռն յԱկնա գիւղն Ապոււկեալ Մարգարէ Վարդապետին: որ զիմի ներութեան իւրոյ եղ-
եալ է զգիւրս զայս ի յլուուչեալու սուրբ Նշան յԵկեղեցին, ի թուին՝ ոնքը. յիշտակ
իւրին՝ և իւրոյ Հոգեւոր և մարմաւոր ծնողացն. որոյ յիշտակն օրնութեամբ եղեցի-
և զնողու իւր՝ և նորացն իւրոյ՝ աէր Աստուած լուսաւորեցէ Ամէն:

Հուկ յետոյ, ի պահ գիւղն Ապոււկեալ, Բարեպատուաչ աւ Քրիստոնէչ Զուսա-
ննեց լուսանցքի մահամբ Պաշտամարի որդի՝ մատոհի Խաչատուրին, առեալ զըքեզ և
զանդի դիրք զայս՝ և ընթերցեալ ըստ գրաւէ բարուցն իւրոյ, և ի սիրոյ որդին ըզ-
մային լինեալ, առեալ երեղ ի տաղաց յամ ըրւանդիյ՝ առ ի տպել առ:

Աև ահա այժմ ետուն տպագրել յայս՝ Աստուածակը և բարեպաշտու երկնօքին եղ-
բարքն՝ մահամբ Խաչատուրին, և Գէորգ աղային արքամբը և գոյիւք իւրեանց: ի յի-
շտակ իւրեանց՝ և ծնողացն իւրեանց՝ մահամբ Պաշտամարին, և մահամբ նազումին:
և պատու իւրեանց՝ Խաչատուրին. և մամուն մահամբ Մարիամին: և հաւուն իւրեանց

մահուսի Զողացոյն մահուսի Խասին: և օօր եղար ոսցո՞ւ մահուսի Յառաթիւն աղային՝ որ բազում աշխատան ունի ի վերայ ոսցու: Եւ զնորաքոյը ոսցու զմանակն Խօսիւրն: և զգոյք ոսցու զմիրուցին: և զրդական ոսցու Պնորոսն, Մահկասարն, և զՊաղտասարն: և այլ ամենային արեան տու մերձաւորաց, կննդանեաց և Խնջցելոցն՝ տէք Աստուած զնորիս լրաւուրեցէ, Ամէն:

Եւ արքեպայտոն բարեսոնն զատկացն՝ տէք Աստուած երկար կեանս պարզեւսցէ, և բարի յիշատակ պատեսչ, որ միւս յիշատակը բարձօք տացնի յիշել զժօցոց իրենց, և յիշողք յիշեալ լիցին ի աւանէն մերէն, Ամէն:

Այլու յետ այսց՝ յիշեսին և զատկարոզ տրին զմահուսի տէք Յօնաննէս բանին սպասաւոր անուամբ եւեթ բանանց: և զնօղուն իմ հանգուցեալ զմահուսի Ղաղարն. և զմայրի իմ Հոխիսիւն: և զրդեակի իմ զմիրոցու Ասեփան: և զայլ ամենային արեան տու մերձաւորաց մեր, Հանդերէ Խնջցելովք:

Իսկ եւ յիշեսին զատկատաւոր գործարանիս մերոյ զշարարագոզ և զշուոչ գըրցոց՝ զմէր Աստոն: և զնօղուն իմ հանգուցեալ զմահարացի Գրիգորն. և զմայրի իր Ներունի զիշենդակի Մարիտոն: և զեղցարսն իր զմաշեն, և զնօղուն: և զդուոտրն իր՝ զբրարիոնն:

Նաև զմիւս աշխատաւոր գործարանիս զքրտանշան և զրազմաշխատ զիօնյայ սեւ սնցը Իղաւարիոն: և զնօղուն իր հանգուցեալ զմահարացին, և զմայրի իր: և աստատաւորն բարեաց՝ զշիզոդք՝ յիշեսին ենթիս արքայութեան Ամէն:

Կիւլգէնկեան Մատենազարան

230-154 Տա

263

ՊԱՂՏԻՒԱՐ ԴՊԻԲ. ՕՐԻՆԱԿԻ ԲԱՐԵՒԱԿԻՐԱՅ: Կ. Պոլիս, 1752. 100 էջ:

ԱՆՈՒԱՆԱՄՔԵՐԸ

Մասնաւոր անուանաթերթ չունի: Առաջին էջին վրայ կը դանուի ՀՀատկապը. ՕՐԻՆԱԿԻ ԲԱՐԵՒԱԿԻՐԱՅ ՆՈՐԱԳԵՍ ԵԱՐԱԿՆԵՑՆԱԼ:

ԵՇԱՏԱԿԱՐԱԱՆ

Տպեցաւ Գրքոյկոս ողորմութեամբ տատուեոյ՝ ի թվին հայոց ում. և լմցաւ ի առյամբերի վեց:

ՄԱՆՈՒԹ.

Պազտասար Խափիր այս զիքք ամեցած է առնաւազ երեւ ամշատ հրատարակութիւն: Առաջին 1752-ին: Մատենակարանին մէջ երեւան եղած ուրիշ օրինակներ եւս, որոնք միեւնոք տառածանաթերը, էշերու շրամակի զարդերը եւ էշադրաւթիւնը (մինչեւ էջ 114) ունենալու համեմատ՝ կը ներկայացնեն առըրեր և առանձին հրատարակութիւն: Ֆիքրուն և զարդերուն մէջ ծցմարուած հետաքրքական բայց մամբ տարրերութիւնների զատ, գլխաւոր զամանակներինը կը համգիսանայ բոլանջակութեան մէջ եղած փնտակութիւնը: Այսպէս, էջ 115, առաջին տղագրութիւնն ունի (միեւն հիմքորոր տապ) «մերքինս սենեակ իի է սիրավ էս սէր իս նախադասութիւնը» որ կը պակսի երկրորդ՝ անբաւական հրատարակութիւններ: էջ 121-ի միւրք տապին մէջ կը շարանայու մինչեւ 143, և էջ 144-ու կը սկսի չէամտուու հաւամութիւնն նողագիտա Գրիստոնեականից: մինչեւ էջ 150: Ամբուական հրատարակութիւնն մէջ էջ 121-ի միւրք յամկարծ կ'լեռմիւնի յարոդ էշեր վրայ, որ կը սկսի վերաբյշաւ ժամանուու դաւանարիւթեր, մինչեւ վեր (էջ 127): Այս անբաւական հրատարակութիւնն Մատենակարանին զայգ օրինակներ եւս կ'աւարտին հառ (էջ 127): և առաջ է որ էշեր չնն պակսիր սենուցտ: նոյն առաջին (1752-ի) հրատարակութիւնը ունի (էջ 151-153) Հարա մերը, հաւատամքի ու ողջոյն քեզը հայտառ յունակենով, ապա (էջ 154-160) սամաշափեալ խրատներ՝ պրակը ամրոգ-

զաղմելու համար («...բայց առ այսքանին եղաւ խորհրդական թշով աղտառքեան, ըստ բաւական ժամանակ քրեաց թիթոց»՝ «զշ չերպէ»): Գետը և հետեւցին որ նոր տարուած մէջ եւ կաս իրաբէ թիզ տաքքերութեամբ երկու ամքառ հրատարակութիւններ կառարուած են, կատամար միեւնոց տպարամին մէջ՝ նոյն բաղրավ, տառանեսայիթերով, էշադրութեամբ եւ զարգերով, բայց, վերջաւորութեամ՝ տաքքերագ բավականութեամբ իմաստին առ ուղին (1752-ի) հրատարակութեամ, նոյնպէս եւ տերուական հաստրին մէջ չեմ յիշուած տպագիշ կամ տպարի: Հետեւաբար, յարմար Ալատեղին ամբուական երկրորդ այս երրորդարակութիւնը մկրտազգել իբր 1762(?)—ի տպագրութիւն (Տես հետափից թիւ 264):

Բայց ասովի, չչայ Հնատիկ Գրիգի Մատենագիական Ծացակը (էջ 183), Քարքիանարեամի «Պատմութիւն հայկական տպագրութեամ» գործին ակնորկելով, կատամար չի նկատեր Պատմասար Գրիգի Վերյաշեալ գրքին ասաքեր հրատարակութիւնը 1788 քուականին: Հայկական ասոր, «Ծացակը 1788-ի տակ կը հշամակէ» (էջ 192, թիւ 814), կատամարեամին ուղի երատարակութիւնը: Կիւրյածիկան Մատենագիական մէջ կարեի եղաւ մեզի գտնելի Պատմասար Դոփիի «Ծրիմակէ Բարեւագրացին երրորդ հրատարակութեամն օրինույն մը, տպագրուած ո՛չ թէ 1788-ին, այլ՝ 1788-ին (մկրտազգութիւնը տես 1788-ի տակ):

Կիւրյածիկան Մատենագարան

ՏՕՏՈՒՅ ՊԱ

264

ՊԱՇՏԱԱՐ ԴՊԻՐ. ՕՐԻՆԱԿ ԲԱՐԵՒԱԿՐԱՑ. 4. Պոլիս, 1752 (?) , 128 էջ:

ԱՆՈՒԱՆԱՐԵՐԹ

Մատենար միաւանթերթ լումի: Առաջին էջին վրայ կը գտնուի հետեւալը.
ՕՐԻՆԱԿ ԲԱՐԵՒԱԿՐԱՑ ՆՈՐԱԳԻՆ ԾԱՐԱԴՐԵՑԵԱԼ:

ՏԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունիք:

ԽԱՆՈԹ.

Տեսնել նախորդ, թիւ 263 գրի ծանօթութիւնը:

265

ՄԵԼԻԹԱՐ ՎՐԴ. ՄԵԲԱԱՍԱՅԻ. ԶԱՅՆ ՔՐԻՍՏՈՎԻ. Վեհետիկ, տող. Մատիաննոս Արլանտեան,
1753, 129 էջ:

ԱՆՈՒԱՆԱՐԵՐԹ

ԶԱՅՆ ՔՐԻՍՏՈՎԻ ԵՒ ՀԱՒԱՏԱԵԱԼ ՀՈԳԻՈՅՆ:

Եաւ տպագրեալ ի Միիթարայ Արբայէ մեծէ:
Եաւ տպագրեալ բարեպաշտ գաղատացոց խօճայ Մարգսի Մուրատեան. եւ իսայ Խալարոյ Գամագիէնան. եւ վեսայի նորա խօճայ Յովհաննիսի:
Ի թուին հայոց, ումք: Խուկի Բուրի Քրիստոսի. 1753. ի Մայիսի. 14: Ի հայրապետան Տեսնել Միհանայ Հայոց կաթողիկոսի: Ի տպարանի Արլանտեան Մատիաննոսի: Հայամանաւ Մէծաւարաց:

ՏԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունիք:

Նոյն գիրքին հետ տպաւած է, առկայթ տապանին ամուսնութերքով եւ էջահամարով, Մխիթար Վրդ Սեբաստոցիի շնորհումն Վարուց զործը (Ցես յաշորդ. թիւ 206-ի նկարագրութիւնը):

Կիւլպէնկւան Մատենադարան

248 Մի

266

ՄԽԻԹԱՐ ՎՐԴ. ՍԵԲԱՍՏՈՅԻ. ԽՈԿՈՒՄԻՆ ՎԱՐՈՒԺ. ՎՀԱՆԱԾԻՒՀ, ԽՈՎ. ՄԱՆՎԱՆՆՈՍ ԱՐՐԱՋԱԿԱՆԻՆ, 1753, 43 Էջ:

ԱՆՈՒԱՆՆԱՄՔԵՐԻ

ԽՈՎՈՒՄԻՆ ՎԱՐՈՒԺ

Շարուրեալ ի Մխիթարայ Արբայէ ճեծէ:
Եւ ապեալ Յամի Տեառն. 1753. ի Յունիսի. 2:
Ի հայրապետութեան Տեառն Միհասայ՝ Հայոց Կաթողիկոսի:
Ի Վէնէտիկ ի տպարանի Արյանեան Մանվաննոսի Հրամանու Մհեմուրաց:

ԱԻՇԱՏԱԿԱՐԱՐԱ

Չունի:

ԽԱՆՈՒԹ.

Տպակից է նոյն հեղինակի «Ձայն Գրիտոսի իւ հաւասարեալ հոգւոյն» գործին: (Ցես նախորդ՝ թիւ 205-ի նկարագրութիւնը):

Կիւլպէնկւան Մատենադարան

248 Մի

267

ՅՈՎԱՆՆԵՆԻ ԿՐՈՆԱԿԱՐ. ԴԺՈՒՄ ԲԱՑԵԱԼ. ՎՀԱՆԱԾԻՒՀ, ԽՈՎ. ՄԱՆՎԱՆՆՈՍ ԱՐՐԱՋԱԿԱՆԻ, 1753, 260 Էջ:

ԱՆՈՒԱՆՆԱՄՔԵՐԻ

ԴԺՈՒՄ ԲԱՑԵԱԼ

Այս է. Մատենութիւն ի վերայ տանջանացն զժոխաց:
Արտիկալ ի պատուական օօրէն յովհաննէ ի յիշուսկան կարգէ:
Թարգմանեալ յիշուսկանէն ի հայո՝ ըստ իմացուածոյ լանին՝ յաշակերտաց Մրժիթարայ Բարայի ճեծի:
Եւ ապագրեալ ծափիւք զափանեցի Պարոն Նահապետի շահումեանց որդույ մարութի: Ի փառա ամենափրկչեն, եւ ի յօքուս արամեակ ազգիու:
Ի հայրապետութեան Տեառն Միհասայ՝ Հայոց Կաթողիկոսի: Ա Բուռականութեան տեառն, 1753: ի Մարտի, 20:
Ի Վէնէտիկ ի տպարանի Մանվաննոսի որլանտեան:
Հրամանաւ ճեծաւորաց:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԶուհի:**Կիւլպէնկէտն Մատենադարան****230-2 Յո****268****ՊԱՂՏԱՄԱՐ ԴՊԻԲ. ՑԱԽԿԳԻՐԻ. Կ. Պոլիս, առ. Տիրացու Յովհաննէսի, 1753, 176 էջ:**ԱՆՈՒԱՆԱԱՐԵՐԹԶուհի: **Կը սկսի՝****ԱՆՈՒԱՆԻ ԱՆՏՈՒՄՈՑ ՀՕՐ ԵՒ ՈՐԴԻՌՈՅ ԵՒ ՀՈՎԻԱՅԵՆ ՄՐԲՈՅ. ԴԻՐՈՑԻ ՈՐ ԿՈԶԻ ՑԱԽ ԳԻՐՔ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ:**ԹԻՇԱՏԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եւ արդ՝ եղէ կատարումն Տպեցման սրբն ի թվիս Հայոց՝ ոմք. յօրին՝ որոյ վագուստուն օրն էր փառաւոր Համբարձումն Քրիստոսի:

Ի Հայրապետութեան սրբոյն էջմիածնի՝ Տեսան Մինասայ երիցս երջափիկ Սրբազնան Կաթողիկոսին ամենայն հայոց ։ Եւ ի Պատրիարքութեան սրբոյն Երուսաղէմի՝ տեսան Թօռոս գերերժանիկ եւ սրբազն վարդապետի ։ ի Կոստանդնուպոլիսի քաղաքի։ Նրամանաւ եղին վեհազար Պատրիարքի՝ Տեսան Յակոբ սրբազն եւ յոյժ դիտական վարդապետի. յատուկ անուամբ Աստամատրոս կուլցելոյ:

Ի առարտնի տիբացու յահանիսիս որդուց Հանդուցեալ Ժահանիսի աստուածատուրի Արդ, որք շահէք ինչ ի սման, ինչուիք գհամայն հոգ տախոզն սրբն։ Եւ զուք յիշեալ ինչէք ի Քրիստոսի յաւուրն հաւուցման եւ այցելութեան։ Որում ընդ Հօր եւ Հոգույն սրբոյ՝ անհատ զոհութեան եւ փառ յաւիտեան յաւիտենից ամէն։

Կիւլպէնկէտն Մատենադարան**225-3 Գր****269****ՄԱՆՈՒԵԼ ՄՐՄԱՔԷԾ ԿԵՍԱՐԵԱՆ. ԳԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ԼՈՒԽԻՉ ՏԱՐԱԿՈՒՄԱՆԱՅ. Կ. Պոլիս, առ. Բարեկ Դորի, 1753, 100 էջ:**ԱՆՈՒԱՆԱԱՐԵՐԹ Ա**ԳԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ԼՈՒԽԻՉ ՏԱՐԱԿՈՒՄԱՆԱՅ:****Ի թուին Հայոց 1204: Յունկարի 30**ԱՆՈՒԱՆԱԱՐԵՐԹ Բ**ԳԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ԼՈՒԽԻՉ ՏԱՐԱԿՈՒՄԱՆԱՅ:****Տարագրեցեալ ի որմաքէլ մասուէլէ կաստանդնուզօլուցուցույց կևսաբեան։**

Ի Հայրապետութեան Արրոյ Միամիաչին՝ Տեսան Ազէրսանդրի՝ վեհափառ եւ զերմակի Կաթողիկոսի, եւ ինքնազաւու քահանայապետի ամենայն Հայոց ։ Եւ Արրոյ Երուաւաշէմի՝ Տեսան Քէոթորոսի արք Կպիսկապոսի, եւ բարձրապատիւ պատրիարքի։ Կ ի Պատ-

բրադութեան կոստանդնու պօլոսյ՝ Տեառն Յակոբայ սըրազն և աստծածարտն բորոն-
հաց պեսի, և ազիք շառաւզի վարդանայ մեծի:

և Ցպագրեցեալ՝ ճրամանաւ նոյնոյ Պատրիարքի. ի Տպարանի բարսզի, ի Թուրի
Հայոց՝ 1204:

ԱՒԾՈՂՑՈՒԽԱՐԱՐԱՆ

Ցիշատակարան:

Ենոքիւ...

...յանկ ելեալ աւարտեցաւ տպագրումն գրքին այսորիկ, որ կուի լուծէն տարակու-
սանց, ի կոստանդնու պօլիս, ի տպարանի բարսզ գորիք, արդէն ի Տէր Հանդուցելոյն:
Արդեամբք և զոյիք սափրի Տիրացու Յօհաննէսին, որ ի շընուրութեան իւրմէն ընծարեաց
զամենայն զոյ ինչ ունէր ի փառ միոն աստուծոյ, և ի պարձանս կաթողիկէն և աւարք-
ական ուորք եկեղեցու հայուսանեաց: Արդ՝ որք վայելէ զատ, իշխանիք ի արժանաւոր
արօթն մեր, զի վերոյիշեալ սափրի Տիրացու Յօհաննէսին և անդերդ ճնօօքի Պալտասարի:
Եւ Թագուհեան: Այսիւ յիշէլ աղաջն զիւզրիկ Մահամէլս, զարդորոց գրքոյց, զարդոց
և պրուոզ կապարեայ գրց, որ զրախում ախատութեան կրեցի: ուստի ինդրեն ըն-
թերցուցագ, զի յիշենիք նաև զինուում մանուկին, զիէսթրոռն և զինին, որք հան-
գուցեալը ևն ի Տէր: Նաև՝ յիշեցէ զիւզրանք ուորին զվանեցի Տիրացու Կաշատարի:
Արդ՝ որք յիշեր՝ յիշեալ ինիթիս ի Գրիսոսու աստուծէն մերմէ, որ է օրէնքալ ի յաւիս-
հանս, ամիս:

Կիւլպէնկեան Մատենադարան

230-155 Կ

270

Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՄԵԿԱՅԻ. ԳՐԻԳ ԱՂՋԹԻՑ: Կ. Գոլիս, տպ. Հակոբոցեալ Աստուծատուրի,
տպագրիւ՝ Ցովհաննէս Դոյբը, 1755, 576 էլ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ԳՐԻԳ ԱՂՋԹԻՑ:

Ասացեալ Սըրոյն Քրիսորի Նարեկացւոյ՝ Ճըհշտակական Վարդապետի:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ԳՐԻԳ ԱՂՋԹԻՑ:

Արարակ Սըրոյն Քրիսորի Նարեկացւոյ՝ Ճըհշտակական Վարդապետի:

Եւ վերսոին ի ևոյ անեցամբք՝ Տրոպարքի Կարպարքեան Պարտապետի:
Եւ վերսոին ի ևոյ անեցամբք՝ Տրոպարքի Կարպարքեան Պարտապետի:

ի Կոստանդնուպոլիսի Քաղաքի:

Հրամանաւ նորին Սըրոյն Պատրիարքի՝ Տեառն Յակոբայ Աստուծատան Կոչե-
ցիւոյ՝ Գերիմասան Վարդապետի:

ի Հընարքակ Հանգուցեալ աստուծատուրի:

Ասաթորգեան Ամենակարօ'ց Տէր:

ԱՒԾՈՂՑՈՒԽԱՐԱՐԱՆ

Ցիշատակարան Տպեցման Սըրոյն Մատեննիս:

Օրէնութիւն...

...յանողեաց մեզ ի սկզբանէ մինչ զվարինան տպել վերսոին ևն անել ըդ-
կուսաւորիչ հոգեց մատեննիս զայս յանկալի:

Ի Տպարանի ասուլածառությի : Ե նորագու ժաման Հայոց Թուականի, Հաղար երկու ասրիա և չորսերրոգի :

Արդեմքը եւ ծախիւք՝ ունիցի Գործ Յակարց և Գործ Միքայէլի բարեպաշտից : Արգ՝ ... յիշեալիք առ նոյն տեսան մեր Յիսուս Քրիստոսի ի սոյն բարվածությունը պարբանակը հայուածաց՝ զիյոնարքեան պարեպաշտու Խօսն Յակոբ Փաշայիցից : Այ և ի ջրակայ գաւառացն ակնայ, ի գիշէն կամքրէապու : Եւ զնակուցեալ ծնազան նորին՝ զյարութիւն եւ զուլքան : Եւ զպան զմանանի ասուլածառությի : Եւ զնար պապուն ուղածանի մարդուն : Այլին զնակուցաց եղբայրն իւր պատաքին, զոչ հասարակամաս ընկերուն իւր նկատմամարդ : Նուե՛ պերկոսին որդիսն նորին՝ զյարութիւնն եւ զկարապեսն : Եւ զնակուտառությունը զտուե՞ն զեւայ, զմելիքն, եւ զմարդին : Եւ զնօս մայր ոտցին՝ զոդիսայի : Խնի եւ զմազակփթիթ թուունն զատուածառութը եւ զյուվակին զինն զարիս : Եւ զուերի իւր՝ զոէր Պարուս վաճանեալ բանահայի : Եւ ցիկրայ եղեալ հոգեւոր Հայոցի զուեր՝ զոէր Կորպիւ ըստիր բանահայի : Եւ զուալ համարէալ նորին :

Յիշեալիք եւ զմիւ ըցանէկց ընկերական նորին ի նոյնոյ գեղին կամքրապու՝ զպարեպաշտու Խօսն Միքայէլի նորիսենց : (Եւ իւր աւագ պերեակատի պարուն զիսնու մանասի Միքայէլին : Եւ զերդարն զմանանի խօսն նիկարագուածին իւր՝ զպարակի Սուտրի ժիշտուցից) Եւ զնօսնն նորին՝ զմանանի յօւնան եւ զմանանի մարդուն : Եւ զեկրարն իւր՝ զպարէից բացցուարտը ընդ ուրաքան նորաբորդ զուկասու : Կունցելու յանուն հանգուցելուն ի գիպուածոյ՝ եղօր Հօրի զուկայի փոքրւ : Այլին զնակուցանալ պանի՝ զմանանի զարբին, ընդ կոսակի նորին մանանի անեային : Եւ զորդին ոոցին՝ զմանանի մարդուն : Եւ զմանանի մարդուն : Եւ զեկրէն համապատասխն զամենային պազարին : զնեսանին եւ զմանանի զնինցեալուն ընթիւնին :

Յիշեալիք եւ զնամարդք տիրացու Գեղրդին ըցրէի մանանի մարդուածու հանգուցելու ի սէր զրահանձքին մանկանց զիրոգրելոց ամենից : Որք ետուն ուպէի սիրով զուելիկութիւն մատանան զուածակին՝ ոտ ի լիւսասիկ յափսեանական հոգուց իրընց եւ ծնուացիք : ենթանակ անձեռնորդ զուածակին :

...Եւ արդ՝ մաղթել իւրէկ ընդ զինան պատառք Ծզպէլ տուուզաց գըքոյս՝ (որց մառանց լիքատակրանն զիննա մեր առ նոնիր նոցն եւալ ըստ կամաց նոցին) եւ ըր-նամուցուցան Հայրին իւ զատուածառութը՝ զյունաշաս ժառանի մերը : Որ ի կենդանութեան պատահէր տուուլ իւնուս յենուութեան՝ թէ խնամակի միւսանգամ սպէլ զուրք Գրքին նարեկ՝ զուուանցան պատառքուն նորինը : Եւ մեք ու այս Հրամանին զան եղեալ ալիքատացաք . որքան տիկուութեան իւր կարեին : որպէս եւ իսկ տեսանի : Բայց զար տանիվ՝ ոչ թէ ասեմ զտանի երբէք թերութիւն, եթ վասն յանուութեան բանին եւ խորութեան մասցն ընդեւուզեալ մարգարտային ասացուածոցն ըղուուն հիւսելոց՝ բայց իսկ ու ճիւ նարտուութեան, տախուն մասն ուղցերեց ըստ կանանի քերթութեան : կարօտելի թիվական սանից յանուուք : Վասն որոյ ինթերթ զայսիսիթմ անտեսիկ՝ ընդ զսեցն գուսախալիքն : Եթ նուզուութիւնն ուղեալ փառք փառաւ, որպէս ասացեալ է, զնենութիւն արքեաց ոչ կար արքէւու : Յիշեալիք ընդ նոթի եւ զին զուի պահմատ որպէս նորին՝ յոկ մատանի կունցեալ յօւնան զպիրու զնօնն զաշանայ ի մանկութիւնն՝ զապաքոր գրքոյս : Որ մատանի ամել որպէս եւ իցին : Յիշեալիք ընդ մեզ եւ թուունորին համբաւած որպէս իմ կարապեատ անձուուն ընդ եղօրու թիվուն յախօրս վերաբարի կամքրէալիք : Որ զափամատն զուուարին յանձնանք ներկայան երկայն յակարու գերարտիւածքը՝ ասք իւր արքէւունք՝ մատանի իւրէ ամենական անձուուն յայլուց արքնանից : Զի այլը արքէւունք՝ մատանի իւրէ օմանգակէն յայլուց արքնանից, իւր առ եւ ոչ մասն յունտեք : աղօթից միան զպանան:

Եւ շատ լիցի մեղ ասեր աստին այսքան : թէեւ սորին վասն ունիցիմք զերկային դրյան ասել զոսն : Փանէին անձնանիք ոք արքէւունք տպարքութեան՝ իւր զուրապուն ինչ լուրս լողին՝ կամ ոչ աւատայ կամ ոչ համակայ : իսկ զփանցին զայս՝ առ այն պատառք օմանգակէն յայլուց արքնանից : Զի այլը արքէւունք՝ մատանի իւրէ օմանգակէն յայլուց արքնանից, իւր առ եւ ոչ մասն յունտեք : աղօթից միան զպանան:

Եւ շատ լիցի մեղ ասեր աստին այսքան : թէեւ սորին վասն ունիցիմք զերկային դրյան ասել զոսն : Փանէին անձնանիք ոք արքէւունք տպարքութեան՝ իւր զուրապուն ինչ լուրս լողին՝ կամ ոչ աւատայ կամ ոչ համակայ : իսկ զփանցին զայս՝ առ այն պատառք օմանգակէն յայլուց արքնանից : զի այլը արքէւունք՝ մատանի իւրէ օմանգակէն յայլուց արքնանից, իւր զոսն ինչ խոնակսն մատա :

եւ յապանում, եւ զարժիշտութիւն իրին ճահացողաց։ Վասնցի յոյժ հելտ թուք ուժանց՝ ըդհան ենախն կաղղուրեն արտաքուստ եւ տուն՝ թէ զի՞նչ է այս, կամ՝ զի՞նչ իցէ այն։ որպէս եւ լսեմ այսոր։)

Ցիշեսիք վերջապէս եւ զայխատաւորն տպարանին՝ զվանեցի տէր աստուածատուր ըր որդի զմանափեսի սարուխանն եւ սարգաւտգ ազախանի որդի՝ զարկաւտգ մահեսի մեսրացն։ եւ զալցեց աէր խալսառքի որդի՝ զպօղուս։ Եւ թէն Տէրն մէր Ծխուռ Քիխսառ բառ յուսո՞ն եւ մարտց խրացածիւրցն։ Հատուցէ ի յայտնութեան եւ յարցայտեան բրուժ։ Ամէն։

Էջ 570-574

Կիւլպէնկեան Մատենադարան

248 Նա

1756

271

ԱԱԿԲԲ ԳՏԲՔ. ՆԱԼԵԱՆ. ԳՐԲՈՒԿՍ ԿՈԶԵՑԵԱԱ. ՃՐԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱԱ։ 4. Պոլիս, ապ. Հանգուցեալ Աստուածատուր կոստանդնուպոլսեցի, ապադրիչ՝ Յովհանէս Դակիր, 1756, 368 էջ։

ԱՆՈՒԱՆՆԱԼԹԵՐԹ

ԳՐԲՈՒԿՍ ԿՈԶԵՑԵԱԱ ՃՐԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱԱ։

Չարգերեալ ի Յակօրս Պատրիարքէ երեմն որբոյ Երուսաղէմի, եւ նարդեմի Կոստանդնուպուսոյ։ Որ իրու ճրագ ընդառաջ ընթացեալ ուղղագնացից, յայտնէ զիկնու եւ զերբիորաստ ընդդէմ ճ՛մարտութեան մաքսուղաց։ Եւ զանգոյլ պարզամիտն ազատէ ի յորդայթից մոլորութեանց ստապատիր նոցին առարկութեանց։

Տպեցեալ Հարկադրութեամբ Տեառն Խանակայ երկրորդ պարթեւի՝ Մայրագոյն Պատրիարքի և Հայրապետի ամենաին Հայոց. և Կաթոլիկոսի որբոյ մօրն եկեղեցեաց Հայուսանեաց Աստուածածէջ Գահին Մըրոյ հիմիածնի։ Ի փառ մէծին Աստուծոյ, և ի յօդուտ մանկանց որբոյ եկեղեցւոյ։

, ի Թուքին Հայոց՝ ամն՝ մայիսի է։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան Տպագրողի։

Փառք...

... զապէկ և ի լոյս անձէլ՝ զնոր լուսաւոր Ցքագս ճշմարտութեան անուանեալ Գիրքու առ ի վայելումն ամենայն ճշմարտանէն ոչշամիտ մանկաց եկեղեցւոյ։

ի Մայրագոյն Բանահայպետութեան որբոյ Գահն իմիածնի՝ եկեղեց Պարթեւի՝ Տեառն Խանակայ Մըրազան Կաթոլիկոսի ամենաին Հայոց։

Արդ՝ որք հանդիպիք ամա, ... Ցիշեսիք ի հանոյական ազօթս մեր առ Քրիստոս զարքի Բարուածապեան՝ և Աստուածատութեան շնիշակի այսորիկ գրչկոմ զծէր Յակուտու Պատրիարքի՝ մձեկ Մայրապաղաբն կոստանդնուպուրոյ։

Ցիշեսիք ևս պատակացօղ լուսու ճրագի Ըլմարտութեան այսորիկ ևս զապէկ տուոսոցն արդեամբ՝ զարքանապատի Աստուածիմաս Արքան Պարզապեան աստուածացից։ ևս զարդնին. արքեպիկոպոս զմիունոյ։ Որ սիրահարեալ աղերամօք ևս ինդեալ ի վերոդիշեալ վերտարքելի Պատրիարքէն մէծէ՝ ես ապէլ զո՞ւ. առ ի միշտակ իւր հոգւոյ, ևս ծնողացն իւրոց։

Ցիշեսիք եւ զապագրօս սորին անարժան՝ զորքի հանդուցեալ աստուածատուրի՝ զյօհաննիս դպիրու. լոկ անուամբ. եւ զորքի իմ զիարապեան աւելածու. Հանդիրէ ճշման մէրով կազզուանիցի իիբուխանին. եւ ամ բարեխն աշխատակցօք մէրովք։

Եւ զուռ մէծէլիք մէշեցւուց ի բրիտանէ աւուր յարութեան նորին, ամէն։

Կիւլպէնկեան Մատենադարան

290-165 Նա

272

ԱՏԵՓԱՆՆՈՒՄ ԱՐՔԵՊՈ. ՍԻՒՆԵՑԻ. ՀԱԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԸՆԴՀԱՄ ԵՐԿՐՈՒԱԿԱՅՑ. Կ. Պոլիս, 1756, 189 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐԲ

ՏԵԱՄՆ ԱՏԵՓԱՆՆՈՒՄ ՍԻՒՆԵՑԻ Նախագահ Արքի նպիսկոպոսի՝ Հակառակութիւն Ծեղդէ Երկրաբակաց:

Շարադրեալ ի Թուին Հայոց՝ չծա: ի Կաթողիկոսութեան Գրիգորի Անառարկեցոց: Եւ այսինի Տպագրեցալ ի Հայրապետութեան Տեառն Խաչակայ Նորապահ Կամ Բուզիկոսի ամենայ Հայոց: ի Կոստանդնուպոլիսի Թաղաքի: ի Գատրիարքութեան Նորթի Վերադիմովը՝ Տեառն Խաչորայ Առառածարան Վարդապետի:

Իսկ եւ Հաճոյական Հրամանօք երկուանց վեհց վերոգրելոց որբազն դրաբերաց:

ՈՒՃԱՏԱԿԱՐԱՐԱՆ

Ցիշատակարան:

Փառաց եւ Գունութիւն Առառանք՝ որ ի յայո գառն ժամանակիս բազմանալոյ Հերձուածոց ի մեջ մեր, նարկ եւ ի սիրո սմանց Քրիստոնութիւն եւ բարեպաշտ հաւատացեց: ի լոյս ամել զիրեան Ծին Հայրապետոց եւ Առառածարան Վարդապետաց՝ Լուսանորմանն նկարեցալ մերց: ի լուսառութիւն մասին հաւատացեցից, եւ ի յուզզութիւն հասաւու տպացաց, եւ ի միթիարքութիւն գայթակեալ նորաց մերց:

Որոց մինն է Գիրք այս՝ արքանու Տեառն Ստեփանոսի՝ որք նպիսկոպոսի սիւնաց այցելուի՝ պրայու առարային իշխանի բարեպաշտ:

Արդ՝ որք հանդիպիք սմա վայելելով կամ ընթեռըլով, յիշեսի՞ք ի Քրիստոսն միով Հայր մերին, ըցանեկաց սմին զիրիստոնութիւն եւ բարեպաշտ երիտասարդին յափի ազգի: Ար ես զիրան ապկանա զրցուի այրիպի: Ար ի սմէ Թուակածին Հայոց ուղղեցաւ: Ասկու ճըք բաշելույ զնու անպատճառ եւ վանորեից: Տէր Քրիստոս՝ զիրիստոնութիւն նորա՝ յանձնանա փարձնաց անառան պատճեցի: Ամէն:

Այսին յիշեսի՞ւ զիրիստոնուի սիրացու գրիպու, որ ճըք ես մեջ զննացադիր ու բնակն սորա՛: Տէր Քրիստոս՝ բանին եւ գործուն նորա՝ յաշողութիւն պարգևեսցի:

Եւ ոյզ միշետ, յիշեալ միջիք ի Քրիստոսի, ի միւսնակամ զալսականն իրաւութիւն: Հայր մեր:

Կիւլպէնէկան Մատենագարան

230-154 Սի

273

ՅԱԿՈՅ ԳՏԲՒ. ՆԱԼԵԱՆ. ԳԻՐՔ ԿՈԶԵՅԵԱԱԼ ԶԷՆ ՀՈԳԵՒՈՐ: Կ. Պոլիս, ապ: Յովհաննէս Դուրի, 1757: 192 + 424 = 616 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐԲ

Գիրք ԿՈԶԵՅԵԱԱԼ ԶԷՆ ՀՈԳԵՒՈՐ:

Որ ունիք գերեւ մասուն: Առաջին մասն է լուծումն առարկութեանց Ծրէից եւ Համամայնքիւն Աւետարակաց: Երկրորդ մասն է Քրիստոնէական Վարդապետութիւն տաճակավար: Եւ երրորդ մասն է Հաւաքումն չժիշաղային պատմութեանց եկեղեցականաց՝ թուրքի բառու:

Շարադրեալ ի Յակոր Գատրիարքէ Կոստանդնուպոլուոյոյ. որ եւ երրենն Վատրիարք սրբոյ Նրուազեմի: Հարկաւոր ուստան ամենից մանակն եկեղեցւոյ:

Տպագրեալ նորին Հրամանաւ ի նոյն վերոգրեցալ Քաղաքի:

ի Հայրապետութեան սրբոյ իջմիսնին Գերապատ Արոռոյ՝ Տեառն Խաչակայ երից երանեաւ պարագանասար ամենից Հայոց Կաթուլիկոսի: Եւ ի Գատրիարքութեան սրբոյ ի-

բուսագէծի՝ Տեղան Թէոդորոսի առաքինակարչ Արք Խպօհովոսի:
Յամի Տեղան 1757. և Հայոց՝ պատ: Յունիսի Ճ:

ԱՐԺԱՏԱԿԱՐԱՆ

Արշատակարան Տպագրողի Գրեսոյ:

Ենորհիւ... .

... յանկ եւեալ աւարտեաց տպումն նորաշար գրքոյս այսորիկ ցանկալոյ՝ զին Հոգեւոր կոչեցելոյ:

Ի վայելումն ընդհանուր ազգիս Հայկակեոյ:

Ի տպարան աստուածատորի որդուոյ յօհաննիսի՞ լոկ անուն դպրի, ամենեցունց պատրաստական ծառայի:

Արք՝ որք Հանդիպիք սմա, և Հասուուալով Հրեուիք ճեմիւ ընթերցման՝ զնորարոյս ծաղիկս բողոքնեցեալ ի պատրիզ Հայաստանեաց Եկեղեցոյ, առ Հաճեալ յիշելիք յարժանաւոր ազգիս ձեր ի Քրիստո՞ զիս զվերդոցեցեալ տպօղս անարժան՝ ընդ որդենի իմուն կարապտոի զգիր կասարեաց շարակ:

Միջեւիք եւ բարձրան մշակս քրծարանի՞ զաէր սիմէօնի որդիկ զտիրացու զրիւ դպրի մանցի. և գնումնի աշխատօսոց սորին: Եւ աղկեսնե Հնաեւապէս, զի եթէ որքից ուրիշ զտամիցի ի սմին սիմարանն զաց ի բառու (առնելով յաշաց մերս ի սրբագրութեան) ներեւիք զան աստուածոց զայնս. զուզի ազգակից՝ պատրոս ընութեան: Եւ ինքն աէրն ձեր Քրիստո՞ ցան յուսոյն և վաստակոց բարագանչեւոցն՝ հասուցէ զվարժն բորեաց ի այսանութեան եւ բարձրանութեան իրութ: Ամէն:

Արւապէնկեան Մատենադարան

280-155 Նա

274

ՅԱԿՈՒԲ ԳՏՐԻ. ՆԱԼԵԱՆ. ԳԱՆԶԱՐԱՆ ՆԱՆՈՒԹՄԱՆՑ: 4. Պոլիս, 1758. 8+504+330=848 էլ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳՐԻՐ ԿՈՇԵՑԵԱԱ. ԳԱՆԶԱՐԱՆ ՆԱՆՈՒԹՄԱՆՑ:

Որ Պարուանեան զլուսեան Հասուցան զայտոսիկ: Յառախնումն ուսուցանէ զաւաց իրիւ ցումն և զամենայն քրիստոնեայու և զարդոցիս զու կոթեալուն ի դպրատան: յորում զտամին հարկաւոր ուսուանիք և անձնիք բարոյականեց: Յերկրորդումն՝ ուսուցանէ զամենոց գլուխիք իրու զընճութիս: արգելիք եռլութեան, բարձրանաց, և զատարիարանութեան: Յերրորդումն՝ ուսուցանէ զումաց աշխարհաց պատութիւն: իրը հնացայց աիւրապիւր հայելապէս ներկայացաւածելով, ի Յորբրդումն՝ զատմէ զանդաման ոմանց դիմաւոր քարացն Հայոց:

Տարագէնալ քարան և աշխարհապատ սմէր. ի Յակով մեղապարտ երթեմն որոյ նրուսացէի, և նարգիշն Պատրիարք կատանդնելուուայ:

ի Հայրապետութեան Գերազան Աթոռոյ որրոյ էջմիածնի՝ Տեղան Խոսւակոյ որրաբանատար ամենից Հայոց Վեհապատ Խալուզիկոսի և Սալլուզիյ Գաևանայստիփ: և ի Պատրիարքութեան որրոյ Խուռագէմի, Տեղան Թէոդորոսի կորենացույ՝ Մաքրակինաց ուց և Առուածառ Գեղեցիկասոսի: Յամի Մաքրելութեան Տեղան, 1758: և Հայոց ունի: Յամենան մայսիս սկսեալ, և ի Հոկտեմբերի աւարտեալ և ի տպէ սկսեալ:

Օդիան Ամենակարո՞ղ Տէր:

ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Նախերգուրիւն առ Աստուածանք Էմբերցօղնն:

...Այլ ի վախճանի նախերգանք գրքոյս ծանիք և զայտ ինչ ով արտեման իմ սիրելիք: քանիք զայտ գրքոյս ծախսն ունի յաստաւածաբիրց Հովոց լիովիք: և եղ վախճ և մէշատակ անանկ և բախտաբէտ աղքատոց:

Զի որքան և ծախիցի՝ վաստակն որ ի հետշ քրտանց ձերոց ընծայի՝ երկու բաժին եղաւ, կէս տնանկ ազգատաց չ պէտք տօրթիւցի, եւ կէս բանարգելց չնորհեացի՝ ձեռամբ նոցին գանձապետաց:

Իսկ և զմային բոլոր նոցա չնորհեաց զի որքան որ գիրքս այս հասնի, կրկին այնու մայր գնովն ապեսց, և վաստակն տեղբէն ի պէտու նոցա սարֆ լիցի: Եւ մեծամասնաց և երանի էր եթէ և այլը նախանձաւորք բորեաց եղեալք՝ ի սոյն յորդորվեին: Է՛ 2-Յ:

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Ցիշատակարան Աւարտման:

Ենորհնիւ...

... յանկելեալ աւարտեցաւ արզուուն նորաշար գրքոյս՝ կոչեցելոց Գանձարան ծառ նուցմանց:

Որ լարագրեալ արարաւ երկասիրութեամբ աշխատանց չ վեհազոյն Աստուածաւուն Վարդապետէ Տնան Յակոբայ՝ մեծի Պատրիարքի Կոստանդնուպոլսոյ:

... Աւելու ոքը ճանդիպեալ ճաշակէցի ի բարելի երանձնէս յայումանէ, եւ շահիք զամն հագեւորական, յիշեսից առ յայն ընակի Քրիստոս՝ զամայն աշխատազն գրքոյս: Յորոց մի է եւ քրնազն մշակն գործարմանի յորում արպեցու: Տէր Սրմէօնի որդի՝ աթրոցու գրիգորի վանցի: Տւ ինքն Քրիստոս տէր որ տոտոս է ի տուրք պարզեաց՝ ի միւսնեղած զալուման եւ յարգայութեան բորու, հատուցի առհասարակ վարձ բարեաց իւրաքանչիւրց՝ յիշողաց եւ յիշեցելոց: Ամէն:

Է՛ 336

ՄԱՆՈՒԹ.

Տպարանը չէ յիշուած:

Կիւրպէնկեան Մատունադարան

230.155 Նուլ

275

ՄԱՏԲՔՈՍ ՎՐԴ. ԵԽԴՈԿԻՈՂԻ. ՄՏԱՅՈՒՔԻԻՆՔ: Վենետիկ, ապ. Անտոն Գոռթոլի, 1750,
320 էջ:

ԱՅ. Ա. Ա. Ա. Ա. Բ. Ե. Բ. Բ.

ՄՏԱՅՈՒՔԻԻՆՔ Ի ՎԵՐԱՑ ԶԱՐՉԱՐԱՆԱԾ ՏԵԱՄԲ ՄԵՐՈՅ ԹԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՒ:

Արքարեալ ի հայր մատիէսու վարդապետէ աշակերտէ միհիթարայ վարդապետէ մեծի արքայի: Եւ ապադրեալ Հրամանաւ ստեփանոսի վարդապետի եւ արքայի նորին յաջորդի: Յամի տեսն. 1750: Ժեպամէրէրի: Յ:

Ի հայրապետութեան տեսն սահակայ հայոց կաթուղիկոսի:

Ի Վէնէտիկ: Ի տպարանի Անտոնի Գոռթոլի: Հրամանաւ մեծաւորաց:

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունիք:

Դիւլունկեան Մատունադարան

252.02 Մա

276

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ : ՎՃԵԿԱՔԻ, ապ. Անոն Գութովի, 1750. 552 էլ:

ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ

ԱԼԵՏԱՐԱՆ ՏԵԱԱՆ ՄԵՐՈՅ ԹՒՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՒՄ :

Տպագրեալ յամի տեսուն 1750 յագրիվ. 24.

Ի Կայրապետութեան տեառն առանց հայոց կաթողիկոսի:

Ի ՎՃԵԿԱՔԻ : Հրամանաւ մեծաւորաց:

Ի ապագանի Անոնի Գութովի:

ԱԲՇԱՍԱԿԱՐԱՆ

Զուշի:

Դիւլոչնեկան Մատենադարան

225.4

1750

277

ԵԿԱՐ ԳՏՐՔ. ՆԱԼԵԱՆ. ԳԻՐՔ ԱՂՋԻԹ : Կ. Գոլիս, ապ. Աստուածատուր Կոստանդնուպոլիսից, 1760. 192 էլ:

ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ

ԳԻՐՔ ԱՂՋԻԹ ԱՄՆԱՅԵՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՆՈՐ :

Տպագրեալ ի Յակով Գարդիարէ: Վայրապետութեան Տեառն Յակոբայ Սրբազնակատար Վեհափառ Կաթոլիկոսի սրբոյ կմիտանի: Ես ի Պատրիարքութեան սրբոյ նըստասկէմ տեառն Թէոդորոսի ճենազգեաց և աստուածիանու Վարդապետի:

Արդամբը Հոգեւոր որդուոյ մերոյ տիրացու կարապետ խոհեմագյու բժշկի:

Ամէ Տեառն. 1760: Ես Հայոց' ուժը: Յունվար 4: ի Տպարանի Աստուածատուրի:

ԱԲՇԱՍԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան Տպեցման:

Ցնորհիւ...:

...Յանկ եկեալ աւարտեցաւ տպումն նորաշար գրքանս աղօթից և ժամամտից ի վրա աստուածուց:

Որ յօրինեալ արարաւ երկասիրութեամբ աշխատանց Տեառն Յակոբայ Աստուածարան Վարդապետի՝ մեծի Պատրիարքի Կոստանդնուպոլայ՝ ի յօդուու հասարակաց մանկաց եկեղեցւու:

Արդ՝ ու սրբամեալ մանկումք սրբոյ սիօնի: Յանձելով զվաստակաւորն մեր՝ (ըդ-վերպարեցեալ զվեհն ասեած զերյացելիք) մի՛ մոռանայք զերախտի նորա: յիշելով զի՞ն և զիւրայինն ամենայն: զմարմանուոր և զնուգնուոր ծնողնն նորա առ Քրիստոս ի մաշուր մաղթան մեր:

Ցիշեալիք եւս՝ զրեշէ տիրացու կարապետն խոհեմագյու: զինջրօզ սորին ի վեհէ պանծաւուց: որ սիրահաբեալ աղքանոնց՝ նորինի զառ՝ տալով և զախոն ապեցամն: առ ի լինիլ յիշատակ Հոգեւոր իւրում և ծնողուց իւրոց: Հանգուցեալ Հօրեն արթէր սվանէսին, և կննդանի մօրն հիւրիթն: և նորաբողրոջ որդւոցն պազոսին, պետրոսին, և յօշաննիքն:

Ցիշեսիլք' եւ զայլ պատճեռն ապագրութեան սորին ընդ որու եւ զաշխատաւորսն դորժարաբեն՝ զայլ Սիմեոնի որդի՝ զափրացու զբիդորի վանցի: Վասեղի աշխատազք հոգեն սորացն, ոչ միայն ի ժարծետոր արդիւնն հային, այլ նոգենորին ակն ունին:

Կիւլպէնկեան Մատենադարան

248 և-

278

ՅՈՒՂԱԱՆՆԵԼ ՊՈՆԱ. ԿԵՐԱԿՈՒՐԻ ՔԱՂԱԽԱՑԻԾ: Վենետիկ, ապ. Անտոն Գոռքոլի, 1760, XIV(14) + 147 = 161 էլ:

ԱՆԴԻԱՆԱԹԵՐԲԹ

ԿԵՐԱԿՈՒՐԻ ՔԱՂԱԽԱՑԻԾ,

Կամ նախապատրաստութիւն առ սրբազն սկզան բեմին:
Հաւաքեալ ի գործոց կարդինար Գօնայի: Եւ մանեալ ի լուսինէ ի հայ բարբառ, եւ
ապեալ եզեւ արգեսոր յաւմենէն բրնասիրէ: Ի փառ եւ ի գովեստ Մանկացելոյն Յիուու-
սի: Եւ ի պատի Սօրեն նորին Մարտիրոս:

Ի Բաւականին մերոյ Փրկչին, 1760: Ի ժարաբ ամսոյ 24: Ի Հայրապետութեան:
Տեսան Մահակայ հայոց կաթողիկոսի:

Ի Վէնէտիկ: Ի Տպարանի Անտոնի Գոռքոլի: Հրամանաւ մեծաւորաց:

ԱԻԾԱՏԱԿԱՐԻՆ

Զունի:

ԵԱԼՆՈՒԹ.

Հայ Հնասահոգ Գրքի Մատենագիտական Ծուցակը ծամօրութեան մը մէջ կը յիշա-
տակէ որ այս եւ յաջորդ՝ «Արքեւո Փրկութեանը տպակից են իրարաւ, քէն առանձին ամ-
ուսամարերով եւ էջահամարով: Մատենադարանին օրինակմերը իրարմէ ամբաւ են, զան
եւ տարրեր կազմով: Մակայն «Արքեւո Փրկութեան»ի Վերջաւորութեան կը զանուին երկու
գիրքրուն բավականիութիմները, որով ապահովութեամբ կարծիի է հաստատի որ ասոնք
տպակից եղած են իրարաւ:

Կիւլպէնկեան Մատենադարան

253 Պ.

279

ԱՐՀԵՍՏ ՓՐԿՈՒԹԵԱՆ: Վենետիկ, ապ. Անտոն Գոռքոլի, 1760, 101 էլ:

ԱՆԴԻԱՆԱԹԵՐԲԹ

ԱՐՀԵՍՏ ՓՐԿՈՒԹԵԱՆ,

Կամ Հրահանի Թրիստոնէական վարուց Յերիս պատուիրանս բաժանեալ: Ի Մեծա-
ղոյն փառ աստածուն:

Թորոգմանեցնալ յիտալական լեզուէ ի հայ բարբառ, եւ ապագրեալ յամի տեսան:
1760:

Ի Վէնէտիկ: Ի Տպարանի Անտոնի Գոռքոլի: Հրամանաւ մեծաւորաց:

ՏԻՇԱՏԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ**Զունի:**

Կիւրուգէնկան Մատենադարան
241 Ար

280

Կիւրուգէնկան Ազերական Դրամի Տարբերակ Կ. Պոլիս, 1780, 104 էջ:

ՄԱՐԱԳԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵԱԿԱՆ ԿԻՒՐՈՒ ԱՐԲՈՅ ԵԳԻՍԿՈՊՈՍԻ ԱՂԵՔԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ: Ճառ վասն Ելման Հողուց և Հանդիքածալ գատակառներ Քըլիսուսի:

Անդրագիտեալ ի Յունականէն ի Հայ Բարբառ:

Եւ տպեցնալ ի Վեհափոխ Հայրապետութեան ոքոյ էլմիածնի Տեառն Յակօրայ ամենայն Հայոց Կաթողիկէութիւն: Եւ ի Պատրիարքութեան ոքոյ Երուսաղէմի՝ Տեառն Թէուրուսի բարերձանիկ Վարդապետի:

ի Կոստանդնուպոլիս Բազարի: Հրամանաւ Նորին Արքազան Պատրիարքի Տեառն Յակօրայ Աստուածաբան Վարդապետի: ի Քուրի Հոյոց՝ 1209: Գլուխուար ժ:

ՏԻՇԱՏԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ**Զունի:**

ՄԱՐԱԳ:

Տպարամբ յիշուած չէ:

Կիւրուգէնկան Մատենադարան

232-6 Կր.

Կազմեց: Ա. Գ.

(Ծառ. 16)



ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԺԱՌԱՆԳԱԿԻՐ ՆՈՐ ՍԱՆԵՐՈՒԻ. ՄԱՍԻՆ

Ամենապատիւ

Տ. Եղիչէ Ս. Արք. Տէրտէրեան
Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյ
Երուսաղէմ

Ամեն. Սրբազն Հայր,

Ս. Աթոռի ժառանգաւորաց Վարժարանին եւ Ընծայաբանին համար նոր սաներ արձանագրելու Զերդ Սրբազնութեան բարձր հրահանգին համեմատ, Երուսաղէմին դէպի Ամման ճամբար ելայ 17 Ապրիլ 1969-ին եւ Ամման անցագրային կարգադրութիւններ ընելի ետք՝ Գէյրութի վրայով ուղղուեցայ Պոլիս, ուր հասայ 23 Ապրիլին:

Յաջորդ օր ներկայացայ Կ. Պոլայ Հայրոց Պատրիարքը Նորին Ամեն. Տ. Շնորհչէ Արքէպս. Գալուստեանի, որուն փոխանցեցի Զերդ Ամենապատութեան եղանյական ողջոյնները եւ միաժամանակ բացառեցի ճամբրութեան նպատառէլ: Նորին Ամենապատութիւնը շատ սիրալիք ընդունելութեան մը ընթացքին խոստացաւ ամէն կարելի օժանդակութիւն ընծայել այս առնչութեամբ:

Պոլիս հնդամսեայ բնակութեան ընթացքին, Նորին Ամեն. Պատրիարք Հօր Կարդանդրութեամբ մնացի Պէտքութի Ս. Երրորդութիւն Եկեղեցին, վայելելով նոյն Եկեղեցոյ Պատ. Թաղ. Խորհուրդի աջակցութիւնն ու Հիւրասիրութիւնը:

Առանց ժամանակ իրամանելու սկսայ այսատանքի: Իրեւ սկիզբ ներկայ եղայ Պոլոյ Գաղթականաց Յանձնախումբի նիստերէն մէկուն, որուն ընթացքին Պատ. Ժողովի անդամները ինծի ներկայացուցին համական թեկնածուներու անունները եւ տեղեկութիւններ տուին անոնց մասին: Յա-

ջորդող օրերուն տեսակցութիւններ ունեցայ Գարակէօգիան Ազգային Որբանոցի Ազն. Տնօրէնուէքին, Ներսէսեան Վարժարանի Ազն. Տնօրէնուէքին եւ այլոց հետ, որոնց տուած լրացուցիչ տեղեկութիւններուն հրաց սկսայ արձանագրութիւնները Ս. Երրորդութիւն Եկեղեցիի գրասենեակին մէջ: Քանի մը շարթուած ընթացքին արձանագրեցի յիսուն աշակերտներ:

Թուրքիոյ կեդրոնական կառավարութենէն վերոյիշեալ յիսուն աշակերտներուն համախումք մէկոււմին արտօնութիւնը ըստանալու համար Ս. Երրորդութիւն Եկեղեցոյ Թաղ. Խորհուրդի ժամանակ և նույրուած Աստենապետին՝ Մեծ. Տիար Թագւոր Գամէրի ընկերակցութեամբ անձամբ գացի Անգարա եւ արտօնութիւնը ստանալէ ետք սկսայ աշակերտներու անցագրային գործողութիւններուն, որոնք յիսուացյա քանի մը ամիսներու աշխատանք պահանջեցին:

Կը փափաքիմ Զերդ Ամենապատութեան ուշադրութեան յանձնել հետեւեալ կէտերը.

ա) Զանացի որ արձանագրուող աշակերտները ըլլան նախընտրաբար գաւառացի կամ գաւառէն միայն վերջերս Պոլիս հաստատուած գաւառացի ընտանիքներու զաւակներ:

բ) Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցի Պատ. Հոգաբարձութեան ազնիւ համաձայնութեամբ, վերոյիշեալ յիսուն աշակերտները իմ ներկայութեանս բժշկական հիմնական քննութեան ենթարկուեցան մասնագիտներու կողմէ:

Թուրք պաշտօնական գործողութիւնները աւարտած ըլլալով, 8 Սեպտեմբեր 1969, երեկոյեան ժամը 11.20-ին իւլ-Ալ օդանա-


և յին ընկերութեան ինքնաթիռով յիսուն այս աշակերտները ճամբայ երան Եշիլգիւղի ողակարանէն, սուսնորդութեամբ Ներսէաւ և ան Վարժարանի Տիկ. Օժանդակ Յանձնախումբի անդամուհիներէն Ազն. Տիկ. Արտակ Կիւղէւեանի:

Խոկ ես, գնալագն առկախ հարցեր յաջողութեամբ կարգադրելէ ետք, Գէյրութ - Ամման գիծով վերադարձայ Ս. Աթոռ 23 Մելպունիքին:

Եթուն աշակերտներէն 17-ը այժմ կը հետեւին ժառանգաւորաց Վարժարանի Նախապատրաստական, Առաջին և Երկրորդ կարդերով զասրնթացներուն: Խոկ մնացեալ 33 համեմատաբար տարիքով փոքր սաները, որոնք կը բնակին իրենց համար յառիապէս վերանորդուած Պաղջէ-Թաղի մէջ, կը յաճախին Ս. Թարդմանչաց Վարժարանի Նախակրթական բաժինը:

Օդառւելով Պոլիս այցելութենէն, և ընդուածնելով Թաղ. Խորհուրդներու հրաւերներուն, Ամեն. Տ. Շնորհք Պատրիարքի բարեհաճ թոյլատուութեամբ տարբեր առիթներով պատարագներ մատուցի եւ չառնացի քարոզներով հաւատացեաները մխիթարել հոգեւորապէս եւ անոնց տուր Քըրիստոնակոին վայրերու եւ Զերդ Ամենապատութեան օրհնութիւններն ու ողջոյները:

Ցունիր 22-29 մաս կազմեցի Ամեն. Պատրիարք Հօր չքախումբին, իր՝ դէպի գաւառներ հովուական այցելութեան ընթացքին: Բացառիկ այս պատեհութենէն օգտուեցայ տառելագոյն շափով՝ մօտէն ծահօթանալու գաւառի Հայութեան եւ հիացումով տեսայ որ ամենուրեք մեր ժողովուրդի զաւկները հաստատ հաւատքով կապուած կը



Նոր ժառանգաւորները՝ Ամեն. Պատրիարք Ս. Հօր եեւ, Ճեմարանի մուտքին

մային Հայաստանեայց եկեղեցւոյ և ա-
նոր սուանդռւթիւններուն:

Վերջացնելէ սուազ սեղեկապիրու, որտի
պարբռք ունիմ չնորհակալութիւն յայտնելու
Պոլոյ Հայոց Պատրիարք Նորին Ամեն. Տ.
Շնորհ Ս. Արքեպիսկոպոսի, որ իր բարձր
Հովանաւորութիւնն ու աջակցութիւնը շը-
ղացաւ սրբազն այս գործի յաջողութեամբ
իրականացման:

Մասնաւոր չնորհակալութիւններս Ս.
Երրորդութիւն եկեղեցւոյ Պատ. Թաղ.
Խորհուրդին և անոր Ատենապետ Մեծ,
Տիար Թագւոր Գամէքի՛ որ անհաշիւ զոհո-
դութեամբ աշխատեցաւ Ս. Աթոռի Համար:
Նաեւ չնորհակալութիւններս Պոլոյ
արժանապատիւ քահանայ Հայքերուն, ա-
րոնց աղիմիւ ասպանջականութիւնը ու օժան-
դակութիւնը վայելեցի:

Շնորհակալութիւն Բյանէթ ճամբոր-
դական ընկերութեան տէր եւ անօրէն Մեծ.
Տիար Մարտիրոս Թորանի, որ ամենայն
համբերութեամբ աշխատեցաւ յիսուն սա-
ներու անցագիրներուն Համար: Նաեւ շը-
նորհակալութիւններ Էլ-Ալֆ Պոլոյ Կրա-
սենեակի պատասխանատուներուն, ի մաս-

նաւորի Մեծ: Տիար Գէորգ Գիւտեանի, որ
ամէն կարելի գիւղութիւն ընծանեց ունեա-
րու առանձու ճամբորդութեան Համար:

Բայց մանաւանդ որդիական անկեղծ շը-
նորհակալութիւններս կը փափաքիմ յայտնել
Ձերդ Ամենապատուութեան, որ այսքան
պատասխանատու եւ Միաժամանակ պատ-
ուարեր սուաքելութիւն մը հաճեցաք վրա-
տահիլ ինձի: Հնդամսեայ աշխատանքնե-
րուս ընթացքին, ամենէն ջերմ իդմ եղաւ
Ս. Աթոռի ծառայութեան արձանագրել ին-
ծի դիմող բազմաթիւ աշակերտներէն ա-
նոնք միաշն որոնք, ըստ ինձի, լուազոյնս
պիտի գոհացնէին մեր պայմանները, եւ առ-
պահովարար յեսադային պիտի ըլլային
անձնազոհ միարաններ, ի պայծառութիւն
Ս. Յակոբեանց դարաւոր այս Հաստատու-
թեան եւ ի փառս Առաքելական մեր Ս. Ե-
կեղեցիին եւ Հայ ժողովուրդին:

Մատշելով ի համբոյր
Զերդ Ամենապատուութեան Ս. Աջոյն
մասմ երախտագէտ եւ խոնարհ որդի
ԱՐՃէն ՎՐԴ. ԱՑՎԱԶԵԱՆ
ՓՈՒ-ՃԻԱՌԵԼ
Ժառանգաւորաց ՎՐԺ. ի և Ընծայաբանի

ԶԵԿՈՅՑ Հ. Բ. Ը ՄԻՈՒԹԵԱՆ

ԴՐԱՀԻՒՐԱԳԻՐ ԸՆԴԱՎՈՒԻՐ ԺՈՂՈՎԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միավեան Կեդրանական Վարչական ծովագը պատի ունի երաշիքներ Միաւեան բոլոր իրաւառու անդամները մերկայ գումառելու 56րդ Ընդհանական ժողովին, որ պիտի գումարուի Շաբաթօր, 6 Դեկտեմբեր 1969, առաւտանան ժամը 9.30ին, Միաւեան Կեդրանական Գրանցման մեջ, 109 Խոր 40րդ Փողոց, Նիւ Նորք, Ն. Ե.:

Եթէ օրինական Նեծամասնութիւն մը ներկայ չըլլայ վերոյիշեալ քուականին, այս ծանաւցաւու պիտի նկատուի իրեն երկրարգ երաւէր Ընդհանուր ժողովի, որ պիտի գումարուի ՇԱԲՄԾ և ԿԻՐԱԿԻ, 13 և 14 Դեկտեմբեր 1969, առաւտանան ժամը 9.30ին, Առաջնորդարանի Կիւլապի Կիւլպէնկեան Մշակութային Կեդրանին մէջ, 630 Սէքըն Էվրիի, Ն. Ե. 10016:

Այս բար իրաւառու անդամները որ ներկայ պիտի ըլլամ այս ժողովին, օրինական մեծամասնութիւն պիտի կազմեն:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ընդհանուր Տեղեկագիր 1968 Տարեշրջանի:
2. Ընդհանուր Հաշուեառութիւն 1968 Տարեշրջանի:
3. Ընտրութիւն Կեդր. Վարչ. Ժողովի՝ իրենց պաշտօնավարութեան շնչամք աւարտած անդամներու տեղ:
4. Կանոնագրի Բարեփոխութիւն:
5. Առաջարկներ եւ Թելադրութիւններ:
6. Գնահատանիքի Բանաձեւեր:

Ի ԳԻՄԱՅ ԿԵԴՐ. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

Աստեմագպիր

Ասունապէտ

Բ. Գ. ԿՐԵԿԵՐԻ

Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Նիւ Նորք, 1 Օգոստոս 1969

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻՔ - ԲԵՄԱԿԱՆԻՔ

* Եր. 2 Օգոստ. — Ա. Արդյոց և բառանց Ա. Գրիգորի Լուսաւորիչի մերս: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գիշատիքը: Ժամարարն էր Արք. Տ. Կարպետ Ա. Քենչ. Աղքահանեան:

* Կիր. 3 Օգոստ. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Տակրութիւնը: Ժամարարն էր Հոգ. Տ. Գորդ Վրդ. Նազարեան:

* Եր. 9 Ծննդու. — Ա. Հայրապետացի Արքան սի Ակրիդի: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գիշատիքը: Ժամարարն էր Հոգ. Տ. Կորդ Վրդ. Կարպետ:

* Կիր. 10 Օգոստ. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Սիմոն Արք. Միսան: Ա. Պատարագին ենք, Գերձ. Տ. Նորայր Եղիշեպոսի գիշաւորութեամբ, կատարեցաւ Շալազորցնէցք աւանդական արարուութիւնը:

— Նոր Երևանացիք Ա. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին մէջ պատարագեց և քարոզեց տեղուն Հոգ. Վրդ. Հոգ. Տ. Եղիշ. Պատարագան:

* Եր. 14 Օգոստ. — Ակադ. Ական Ա. Աստուածածինը Վերափոխան տօնը կանոնը կրկն շարաթերու ամէնքրեա հանդիսաւոր Ա. Պատարագները Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ ի Գիշատման:

* Եր. 16 Օգոստ. — Ա. Գրիգորի Աստուածածին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գերեզմանին Ա. Աստուածածինյա Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ:

* Կիր. 17 Օգոստ. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Գերեզմանին Ա. Աստուածածինյա Տաճարին, Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գորդ Վրդ. Նազարեան:

— Խոհ Ա. Հերշանակապետաց Եկեղեցին մէջ մատուցուած Ա. Պատարագի աւարտին, Վահուց Տեսուշ Հոգ. Տ. Նորեկի Արք. Մարֆաղեան կատարեցաւ Շալազորցնէցք արարուութիւն:

* Եր. 23 Օգոստ. — Եփանակ Ա. Պատարագը 200 Հայրապետացին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գերեզմանին Ա. Աստուածածինյա Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Սիմոն Արք. Միսան:

* Կիր. 24 Օգոստ. — Յորեկինական Ա. Աստուածածինյա Պատուց: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գերեզմանին Ա. Աստուածածինյա Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գորդ Վրդ. Նազարեան:

* Եր. 29 Օգոստ. — Եղանակի Ա. Էջմիածնի համատանկաց պատուեցաւ Մայր Տաճարի կից՝ Ա. Էջմիածնի Մատուց մէջ: Հանդիսապետն էր Գերձ. Տ. Նորայր Եղիշապետ:

* Եր. 30 Օգոստ. — Տօն Եղանակի Ա. Էջմիածնի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գերեզմանին Ա. Կոյսի Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Նորեկ Արք. Մարֆաղեան:

— Եփորի խոց ժամը 8-30ին, Ամեն. Պատրիարք Ա. Հօր զինուարութեամբ, Միաբանութիւնը ինձաշարժերով մէկենացաւ Գերեզմանին մորք ու Հնարակագոված մուտք գործեց Ա. Աստուածածինյա Տաճար, ուր պաշտուեցան երեկոյան Ժամերգութիւնը: Արարութեամբ հոգիքապետն էր Հոգ. Տ. Կիրեղ Վրդ. Վրդի գործադրութեամբ:

* Կիր. 31 Օգոստ. — Վերապինութիւն Ա. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆԻ: Աստուածածին ժամը 8ին, Լուսաւարապետ Գերձ. Տ. Հայրիկ Արքպիկոպոսի գիշաւորութեամբ, Միաբանութիւնը ինձաշարժեամբ մէկենացաւ Գերեզմանին մորք ու Հնարակագոված մուտք գործեց Ա. Աստուածածինյա Տաճար, ուր էր Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց և Անդամանների նախագահեց Հոգ. Տ. Գորդ Վրդի Կարպագետն:

* Կիր. 31 Օգոստ. — Վերապինութիւն Ա. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆԻ: Աստուածածին ժամը 8ին, Լուսաւարապետ Գերձ. Տ. Հայրիկ Արքպիկոպոսի գիշաւորութեամբ, Միաբանութիւնը ինձաշարժեամբ մէկենացաւ Գերեզմանին մորք ու Հնարակագոված մուտք գործեց Ա. Աստուածածինյա Տաճար, ուր էր Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց և Անդամանների նախագահեց Հոգ. Տ. Գորդ Վրդի Կարպագետն:

— Եփոր Կաք, Ա. Տակրութիւն Մայր Տաճարին մէջ Երեկոյան Ժամերգութեամբ առաջ պաշտուած Անդամանների և Ժամերգութեամբ եռոք կատարեց Ա. Կարպագետն մուտք նախատառակին նախագահեց Հոգ. Տ. Նորեկ Եղիշապետութեամբ:

* Բ. 1 Մելու. — Յիշատակ Մենելուց: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Գլանդութ Մատուց մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ական Արք. Հայրիկներ: Ապա, Աւազ Թարգման Հոգ. Տ. Գորդ Վրդ Վարապահութ նախադահութեամբ կարգեր, Խախ Մայր Տաճարին ևս առաջ գաւթիք՝ Երևանաշոր Տ. Կիրեղ Բ. Պատարագը Հօր Հյերմին վրայ:

* Եր. 6 Օկտոբեր. կ. օր Վերափախման: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Աստուածածինի բարաններ վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Սիմոն Արք. Միսան:

* Կիր. 7 Օկտոբեր. կ. օր Վերափախման: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գորդ Վրդ. Նազարեան:

— Նոր Երևանացիք Ա. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին մէջ պատարագեց և քարոզեց Տիրու Հոգ. Վրդ. Տ. Ական Արք. Նազարեան:

— Նախատառակին ի Ա. Տակրութ Հոգ. Տ. Գորդ Վրդ. Նազարեան:

* Գ. 9 Օկտոբեր. — Ա. Յովհանիւս և Աննային, և կամացն Խաղաքից: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գերեզմանին Ա. Աստուածածինյա Տաճարին

մէջ, Հայր Յովսէփի Գերեզմանին վրայ ժամանարի էր, թգաւալ սպառութեան համաձյա, Ցաւարին Տեսուց՝ Հոգ. Տ. Միքան Արդ. Միտան: Երթուղարձի Բափօնսերուն նախագահեց Աւագ Թարգման Հոգ. Տ. Գեորգ Վարդապետ:

* Ծր. 13 Սեպտ.— Ս. Թալմայի առանձայն:

Ս. Պատարացը մասուցեցաւ ի Ս. Գլուխիր: Ժամարան էր Հոգ. Տ. Միքան Արդ. Միտան:

— Նախատունկին ի Ս. Յակոբ նախագահց Գեր.: Տ. Գրեկին Սպա: Գաղաճեան:

* Կեր. 14 Սեպտ.— Գրւա Գուտույ Ս. Ասուլածածին: Ս. Պատարացը մասուցեցաւ Տիեզրեանիր Մ. Ասուլածածին Տաճարին մէջ. Տիեզրա Ս. Գերեզմանին վրայ: Ժամանարի էր Հոգ. Տ. Գեորգ Վրդ. Նաղարեան: Երթուղարձի Բափօնսերուն նախագահեց Գեր.: Տ. Գրեկին Եպիսկոպոս:

* Ծր. 20 Սեպտ.— Նիկոլ Ս. Ժամալյան: Ս. Պատարացը մասուցեցաւ ի Ս. Գլուխիր: Ժամարան էր Հոգ. Տ. Նարեկ Արդ. Մարգարէնան:

— Ս. Կորիկ Մնենյան տօնի Հանդիսաւոր նախատունկին ի Ս. Յակոբ նախագահց Գեր.: Տ. Նորայր Եպիսկոպոս:

* Ծր. 21 Սեպտ.— Աննա Ս. Ասուլածածին և Բարեկինան Ս. Խաչի Պահոց: Ասուլածածին ժամանակ 8-15ին, Գեր.: Տ. Նորայր Սպա: Պատարանի գլխարութեամբ, Միտան Հայրի ինքնաշարժերով մէկնեցաւ Գերեզմանիր մորը ու Հայոցափառավով մուռ գործեցին Ս. Ասուլածածին Տաճար, ուր Տիեզրա Ս. Գերեզմանին վրայ օրուան Հանդիսաւոր Ս. Պատարացը մասուց Հոգ. Տ. Գեորգ Վրդ. Նաղարեան Եպիսկոպոսական խոյր ի գույքի. Օրուան խորհուրդին շուրջ քարոզեց Հոգ. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Գարեգին, Ս. Խաչի Ասուլածածին Տաճարի բոլորաց Ենապետութենքն զատիք Հանդիպ Համացեանիքուն և մասաւոն անոնց օրուան Ս. Հեղեղեցի ծառայութեան և ոպասին եռերառքուն են իրենց անձերը:

* Ծր. 27 Սեպտ.— Տօն Նիկոնցոյ ի Ամալիա- Մի. Խաչին: Ս. Պատարացը մասուցեցաւ Մայր Տաճարի Ս. Գլուխիր Մատարն մէջ: Ժամանարի էր Հոգ. Տ. Միքան Արդ. Միտան:

— Խաչիքը Շատքիսաւոր նախատունկին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր.: Տ. Նորայր Եպիսկոպոս, որ ապօ. Ս. Ասուլածածին մասունքը Բափօնրով Արքագրիք Աւագ Սեպտ.:

— Երկինակէնն Մայր Տաճարին մէջ պաշտօնաւ Եկինցերի և Հակման արարութեաններուն նախագահեց Գեր.: Տ. Նորայր Եպիսկոպոս:

* Կեր. 28 Սեպտ.— ՏՕՆ ԱՆԴՐԱՄԱՆ Ս. ԽԱ- ՉԻՆ: Օրուան Հանդիսաւոր Ս. Պատարացը՝ Մայր Տաճարի Աւագ Միտանին վրայ մասուց Հոգ. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Գարեգինն, Եպիսկոպոսական խոյր ի գույքի և քարոզեց Խաչին խորհուրդին շուրջ, Համառայի անդրագաւառալով Խաչի օրուան տօնի իմաստին: Խաչ ավորութեան, յետ քարոզի, Գեր.: Տ. Նորայր Եպիսկոպոսի զւեսարութեամբ Համացեանիքուն հանդիսաւոր պաշտօն Ս. Աթոռույթ և ազգիս մեծանուն բարերարելը

Կարապետ և Գրիգոր Մէլքոնեան եղբարց Հոգիներուն համար: Արորուութիւնները առյնափուռեացն երայէլեան ուստիկայանէն:

— Կէսօրէ ետք Մայր Տաճարին մէջ կատարուացան Խաչիքը մեծաւանդէս Անվաստամէր, նախագահութեամբ Գեր.: Տ. Նորայր Եպիսկոպոսի:

* Բ. 29 Սեպտ.— Յիշոսու Միներաց: Ս. Պատարացը մասուցեցաւ ի Ս. Գլուխիր: Ժամանարին էր Հոգ. Տ. Գեորգ Վրդ. Նաղարեան: Ապօ. Հոգ. Տ. Կիւրեղ Մ. Վարդապէնին նախագահութեամբ, կատարուացան Հոգեւանգաւտեան կազմի, նախ Մայր Տաճարին մէջ և յետոյ Եկեղեցիի բաւրբութեամբ Երանեանորս Տ. Կիւրեղ Պատրիարք Հօր Շիրմին վրայ:

ԳԱՅՍՈՆԱԿԱՆՆՔ

* Ար. 8 Օգոստ.— Կէսօրէ առաջ, Ֆրանչիսկ- եաց նոր Կիւրեղու Հայր կրտիքու Առնեարքի իր առաջին այցելութեամբ տուաւ Ամեն. Պատրիարք Մրցանակ:

— Կէսօրին, Պատրիարք Արքազն Հօր իր առաջին այցելութեամբ տուաւ նոր Պատարան Նուբրակ Ման. Փիո Լամի:

* Գ. 12 Օգոստ.— Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Դիւմնապես Գեր.: Տ. Շահէ Սպա. Ամէնտանի և Տիեզր Կ. Հինդիկան, փրկու- թարձ այցելութեան վեցաց Ֆրանչիսկանց նոր Կիւր- Բուտի:

* Բ. 18 Օգոստ.— Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Դիւմնապես Գեր.: Տ. Շահէ Սպա Եպիսկոպոսի, փրկութարձ այցելութեան վեցաց Պատարան նոր Նուբրակին:

* Բ. 25 Օգոստ.— Լուսարարապետ Գեր.: Տ. Հայրիկ Արքակիսուոսու, ընկերակցութեամբ Աւագ Թարգմանակէն ժամանակ Հոգ. Տ. Գեորգ Վրդ. Նաղարեանին իւ Տիեզր Կ. Հինդիկանի, այց յարուանաւութեան ներկայացուցչին շնորհ Համարապատաւութեան վեցաց Վիլֆրին, Արքա մէկիքին մէջ պատասխ Հըղեւէին առթիւ ցաւկութեամբ յարանեւու Համար:

* Գ. 17 Սեպտ.— Անկիբան Արքեպատ. Գեր.: Ճորժ Էրեմիթի Կողէէ, իր բնակարանին մէջ ի պատիք արտասահմանէն Ժամանակ Անկիբան Եպիս- կուպատեամբ արուած ընդունելութեան ներկայացուցչին շնորհարա քաղաքու գտնուող Առարարաց Հայրը Առաջնորդ Գեր.: Տ. Գարեգին Սպա. Գաղաճանակ ընկերակցութեամբ Տիեզր Կ. Հինդիկանի:

* Կեր. 21 Սեպտ.— Կէսօրէ առաջ, Ամեն. Պատ- րիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Լուսարա- րապետ Գեր.: Տ. Հայրիկ Արքակիսուոսու և Գեր.: Տ. Գարեգին Եպիսկոպոսի, մէկիքան Ս. Էջմիածինի, ներկաւ Ալլալու համար Միւսունունէիք Հանդիսաւոր պաշտօն Ս. Աթոռույթ և ազգիս մեծանուն բարերարելիք Եպիսկո-

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Կամոյի Ն. Ս. Օ. Տ. Վազգեն Վեհափառ Հայրապետի Գալուստ Կիւպէնիշտամի ոճնշում Հարիբարձիսիմ աղիքով	401	
Պաշտոնական Յայուսարութիւն Ծպիսկօպուսց Ժողվի Մատոմի	404	
Ա. ԳՐԱԿԱՆ		
Հնդանուաց Առաջնալի	Ա.	400
Ցուղիր	Ն. Ա.	414
ԿՐՈՆԱԿԱՆ		
Քրիստոնեային Արժամիքը	ԲԱՐԳԻՆ Վ.Ի. ԹՇՓՃԵԱՆ	416
Ա.Ս.Տ.Ա.Ս.Ա.Կ.Ա.Ն		
Տեղի Պատուածարանութեան	ԽԱՂԱՔԻ ԱՐՔԵԱԾ. ԱՐՄԱՆԵԱՆ	418
ԲԱՆԱՍՏԵՎԱԿԱՆ		
Գեղան Ռիտմիկ Բանտին	ՕՍԲԱՐ ՈՒԱՅԼ ԹՐԳՄ. Մ. ՄԱՆՈՒԿԻՆԻ	434
Գ. Բ. Ա. Կ. Ա. Ն		
Անտոյ Թարգմանութիւններ Նահապետ Ջուսինեամի	Հրատ. Ա. Գ.	439
Բ. Ա. Ա. Ս. Ի. Ա. Կ. Ա. Ն		
Ցուցակ Շիրազի Հայոց Եկեղեցի Զեռազրերի	Լ. Գ. ՄԻՒԱՍԵԱՆ	451
Գ. Բ. Ա. Ս. Ա. Կ. Ա. Ն		
Ալսուածայւն Մատեանք	Յ. ԳԻՒՐՑԻՆ	458
Եմուշամուտեան Քզի. Խուփս Գիւղիք		
Ելիշմատարեան Հայաստամի Բառարամագրական Ցուշարձանները		
Հնահանուաց Բայանակութիւն «Եփոնիք»	Կզմ. Ա.ՂԱՆ Ա.Բ. ՊԱԼԻԶՈՒԱՆ	482
Ցուցակ Խ. Բիշապուականները Երևանի մի Գիւղիքին Մատեանդարանի Հայ Հետակա Գրքերը (1512-1800)	Կզմ. Ա. Գ.	476
Տ. Ե. Գ. Ա. Գ. Ի. Բ. Դ. Կ. Բ. Բ		
Տեղեկացիր Ժառանգաւոր Նոր Սամերա Մասին	ԱՐԵՒՆ Վ.Ր. Ա.ԹՎԱԶԻՆ	490
Հ. Բ. Ը. Ա. Մ. - Հրամիրացիր Ընդե. Ժողովի		498
Ա. Ա. Ա. Կ. Ա. Բ. Ի. Դ. Ի. Բ. Ա. Դ. Ա.		
Ակենցուական Բնուկութիւն		494
Գոյշօնական		495
Բավանդակութիւն		496
Տամի «Սիմեոն» Խերաքրութեան Խ. Գ. Կիւլայէնիեան Մասնագարամին Խաղմ Անացաւոց Թերերաւ		497

«Սիմեոնի Վերաբերեալ ամս բարակութիւն և առանց կատարել հետեւալ հասցէին.—

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SIXON»

OLD CITY — JERUSALEM

«Սիմեոնի տարեկան բամբական և Ամերիկայի Խամօք» 5 Տարիի

բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Մրերին

PROP.- HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM ED.- BISHOP SHANE AJAMIAN

No. 9 - 10 THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. SEPTEMBER - OCTOBER 1969

ՅԱՀԵԼՈՒԱԾ

«ՍԵՊԻՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՍԵՆԱԴԱՐԱՆԸ
ԾՆՈՐՉԱԿԱԼՈՒԹԵԱՄՐ ՍՏԱՑԱՆ ԵՆ ՀԵՏԵԽԵԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- 73) ՀԱՅԱՍՏԱՆ Եարաթաթերթ. Օրգան Հ. Ֆ. Նոր Սերունդի, Փարիզ, Ֆրանս
17, Rue Bleue, Paris (9e) — France
- 74) ՀԱՅԱՍՏԱՆԻ Ամսաթերթ, Երևան — Հայաստան
Առաջական Առաջական Առաջական Երևան — Հայաստան
Առաջական Առաջական Առաջական Երևան — Հայաստան
- 75) ՀԱՅԱՍՏԱՆԻ Ամսաթիր, Հայկ. ՍՈՀ Գիտութիւնների Ակադեմիա, Երևան —
ԿԵՍԱՐԱԲԱՆ. Հայաստան
- ԿԱՆ ՀԱՆԴԻՍ Barekamoutian Str. No. 24, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 76) ՀԱՅԱՍՏԱՆԻ Օրդան Հայկան ՍՈՀ Մշնդուրների Սովետին առընթեր Ֆի-
ֆիշպոկլ- գիրական Կուլտուրայի և Սպորտի Կոմիտե, ԱՄՄի Եի Պօ-
ՏՈՒՄՆԻԿ ՍՈՒՄՆԻԿ Հանրապետական Կոմիտե, Երևան — Հայաստան
Ավ. Orchonigitei No. 5, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 77) ՀԱՅԱԿԱՆ Ամսաթիր, Հայկ. ՍՈՀ Գիտութիւնների Ակադեմիա, Երևան —
ՔԻՄԻԿԱՆ Հայաստան
ԱՄԱՍԻՖԲ Ամսաթիր, Հայկ. ՍՈՀ Գիտութիւնների Ակադեմիա, Երևան —
Հայաստան
- 78) ՀԱՅՐԵՆԻՔ Օրգան Աղթաքին, Գրական, Թաղացական, Հասարակագի-
տական, Գոսթեն, Մէսս. — Ա. Մ. Ն.
212 Stuart Street, Boston, Mass. 02116 — U. S. A.
- 79) ՀԱՅՐԵՆԻՔ Օրգան Աղթաքին, Գրական, Թաղացական, Հասարակագի-
տական, Գոսթեն, Մէսս. — Ա. Մ. Ն.
212 Stuart Street, Boston, Mass. 02116 — U. S. A.
- 80) ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՄՊՈՆԻ Սիմ Սշակութային Կազի Կոմիտե, Շա-
բաթաթերթ, Երևան — Հայաստան
Allaverdian Str. No. 37, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 81) ՀԱՅ-Ի-Ս ՀԱՄԱՐԵԼԱՑ Հայագիտական Առողջապահութերթ, Վիեննա — Ավստրիա
Mechitaristengasse 4, 1070 Wien — Autriche
- 82) ՀԱՅ-Ի-Ս ՄԵԿԱԿՈՂԹԻ Հրատական Սանոց Միութեան, Խթանգուլ, Թուրքիա
Harbiye, Meyva Sokak No. 2, Istanbul — Turkiye
- 83) ՀԱՅՈ Պաշտոնական ամսագիր Կաթոլիկոսութեան Հայոց Մեծի Տան
Կիրիկոս, Անթիոքա և Լիբանան
Catholicoasat Armenien, Antelias — Liban
- 84) ՀԱՐԻԶՈՆ Պաշտոնաթերթ Հ. Բ. Մ. Բ. Քարուչի Ցափորեան Ազշկանց Երե-
րադական Վարժարանի, Գէյրութ — Լիբանան
B. P. 715, Beyrouth — Liban
- 85) ՀԱՅՈՒԳՈՒՑ Պարբերաթերթ Ի. Հ. Տ. Ա. Տ. Կարապետի Ցառաւական Առում — Իտալիա
Pont. L. Collegio Armeno, Salita S. Nicola da Tolentino, 17, Roma — Italia.
- 86) ՃԵՄԱՐԱԿԱՆ- Պարբերական լրատու Նշան Փարանհեան Ճեմարանի Երշանա-
ԿԱՆ ԿԵԱՆԻՔ Հարտութեան, Գէյրութ — Լիբանան
ՃԵՂԿԱՍՈՒԹԻՒՆ "Hamaskaine", Rue Hussein Beyhoun, Beyrouth — Liban
- 87) ՄԱԹԵՄԱ- Հայկական ՍՈՀ Գիտութիւնների Ակադեմիայի Տեղեկագիր,
ԹԻԱԿ Երևան — Հայաստան
"Matematika", Academy of Sciences of Armenia, Barekamoutian Str.
No. 24, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 88) ՄԱՍԻՒ Եարաթաթերթ. Գէյրութ — Լիբանան
Place Debbas, Beyrouth — Liban
- 89) ՄԱՐԱՆԱԹԱ Հոգհոր ամսաթերթ — Հրատարակութիւն Աւետ. Հոգ. Եղբայ-
րաթեան - Ասուածածունչի Եկեղեցիին, Գէյրութ — Լիբանան
P. O. Box 818, Beirut — Lebanon
- 90) ՄԱՐՄԱՐԱ Բաղաբական, հասարակական օրաթերթ, Խթանգուլ, Թուրքիա
İstiklal Cad. 360/12, Tunel, P. K. 507, Beyoglu, Istanbul — Turkiye

- 91) ՄԵԽԱՆԻԿԱՆ Հայկական ԱԾՀ Գրասութիւնների Ակադեմիայի Տեղեկագիր,
Երևան — Հայաստան
Barekamoutian Str. No. 24, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 92) ՄԵՐ ՏՈՒՆԸ Թերթիկ, Ս. Սահման և Ս. Մեսրոպ Հայց. Եկեղեցայի, Արքունը-
վառ, Բէնսիլվէնիա — Ա. Մ. Ն.
630 Clothier Road, Wynnewood, Pa. 19096 — U. S. A.
- 93) ՄԵՐ ՏՈՒՆԸ Հրատարկի. Գրագեկողեան Սանու Միութեան, իսթանլու —
Թուրքիա
Sisli, Abidei Hurriyet Cad. No. 228-2, Istanbul — Turkiye
- 94) ՄՐԳԱՍՏԱՆ Լրատու Եկեղեցական գործառնութեանց Ս. Գր. Լուսաւորիչ
Եկեղեցւոյ, Ֆանլըր, Դարիփարնիա — Ա. Մ. Ն.
P. O. Box 246, Fowler, California — U. S. A.
- 95) ԱԱԲԱՋ Օրաթերթ, Փարիզ — Ֆրանս
32, Rue de Trévise, Paris (9^e) — France
- 96) ԱԱԲԱՋ Երաթաթերթ՝ գրական-հասարակական. Գէյրութ, Լիբանան
B. P. 2810, Beyrouth — Liban
- 97) ՅՈՒՆԱՄԱՐ Պաշտոնաթերթ Հ. Բ. Բ. Միութեան, Նիւ Եսրք, Ա. Մ. Ն.
109 East 40th Street, New York, N. Y. 10016 — U. S. A.
- 98) ՅՈՒՆԱԲԵՐ Քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ, Գահիրէ —
Եգիպտոս (Ա. Մ. Ն.)
B. P. 868, Le Caire — Egypte (R. A. U.)
- 99) ՆԱԶԻՐԻ Երաթաթերթ ազգային-գրական, Գէյրութ — Լիբանան
B. P. 1426, Beyrouth — Liban
- 100) ՆԱՐԵԿ Ամսաթերթ Ս. Նահասատական Հայց. Եկեղեցւոյ, Գէյրութ, Նիւ
Եսրք — Ա. Մ. Ն.
209-15 Horace Harding Expressway, Bayside, N. Y. 11364 — U. S. A.
- 101) ՆԱՐԵԿ Թերթիկ Ս. Յակոբ Հայց. Առաք. Եկեղեցւոյ, Բէյսին, Արք-
քանին — Ա. Մ. Ն.
935 La Salle Street, Racine, Wisconsin — U. S. A.
- 102) ՆԱԼԱՍԱՐԴ Հանդէս Հայկական Գուէէի Հայկական Ակամբի, Գէյրութ —
Լիբանան
P. O. Box 1748, Beirut — Lebanon
- 103) ՆԵՐԿԱՑ Ամսաթիր, Գ. Այրէս — Արգենտին
Sarmiento 2615, Buenos Aires — Argentina
- 104) ՆՈՐ ԱՇԽԱՐԺ Ազգային շարաթաթերթ, Նիքէա — Յունաստան
Odos Milason No. 2, Nikéa — Grèce
- 105) ՆՈՐ ԱՇԽԱՐԺ Շարաթաթերթ ազգային, Եկեղեցական, գրական, Նիւ Եսրք —
Ա. Մ. Ն.
151 West 25th Street, New York, N. Y. 10001 — U. S. A.
- 106) ՆՈՐ ԱԳԱԳԱՑ Երաթաթերթ ազգային և հասարակական, Փարիզ — Ֆրանս
47, Rue De Cléry, Paris 2^e — France
- 107) ՆՈՐ ԱՐԱԲԻՔԻՐ Տեղեկատու պաշտօնաթերթ Արաբիկիր Միութեան, Արբէր
Տարզի, Բէնսիլվէնիա — Ա. Մ. Ն.
Arabkir Union, Inc. P. O. Box 303, Upper Darby, Pa. 19082, U. S. A.
- 108) ՆՈՐ ԿԵԱՆՔ Գաղկերազարդ շարաթաթերթ, Գէյրութ — Լիբանան
B. P. 3239, Beyrouth — Liban
- 109) ՆՈՐ ԿԵԱՆՔ Բումանահայ Երաթաթերթ քաղաքական, տնտեսական, ըն-
կերային, մշակութային, Պուբլէշ — Բումանիա
Str. Armeneasca Mr. 13, Sectorul 2, Bucuresti — Romania
- 110) ՆՈՐ ՀԱՅՃՆ Պաշտոնաթերթ Համեսյ Հայրենական Բնդհանուր Միութեան
Կեդր. Վարչութեան, Գ. Այրէս — Արգենտին
Canning 2273, B. Aires (25) — Argentina

- 111) ՆՈՐ ՄԱԼԱ-
ԹԻԱ Եռամսեայ պարբերաթերթ, Հրատարակութիւն Մալաթիայ Կըր-
թասիրաց Ընկերութեան, Ֆիլատուֆիա, Բէնսիլվանիա, Ա. Մ. Ն.
Educ. Society of Malatia, P. O. B. 214, Philadelphia, Pa. 19105 —
U. S. A.
- 112) ՆՈՐ ՇԻՆԱՐԱՐ Պարբերաթերթ, Հրատ. Հ. Բ. Մ. Ի. Ե. բազայի Շրջն. Կեդրո-
նական ջանաժողովի, Փարիզ — Ֆրանս
11, Square Alboni, Paris (16e) — France
- 113) ՆՈՐ ՍԵՐԱՍ-
ՏԻԱ Տեղեկատու պաշտօնաթերթ Համասերաստանայ Վերաշխաց
Միութեան, Նիւ Խոր և Ա. Մ. Ն.
P. O. Box 198, Mad. Sq. Sta., New York, N. Y. 10010 — U. S. A.
- 114) ՆՈՐ ՕՐ Եռարեայ թերթ, Լու Անգլիա, Գալիֆորնիա — Ա. Մ. Ն.
5076 W. Pico Boulevard, Los Angeles, Calif. 90019 — U. S. A.
- 115) ՆՈՒԻԲՈՒՅ Պարբերաթերթ Հ. Բ. Բ. Բ. Թովակիմեան - Մանուկեան Վար-
ժարանի, Գյումը - Լիբան
P. O. Box 715, Beirut — Lebanon
- 116) ՇԱՐԺԱՒՄ Եռարթաթերթ, Պ. Ալբես - Արժանթին
Gurruchaga 1428, Casilla de Correo No. 7 (Suc. 14), B. Aires — Ar-
gentina
- 117) ՇԻՐԱԿ Ամսաթիր գրականութեան, արտեստներու և ժշակոյթի, Գէ-
րութ - Լիբան
P. O. Box 4079, Beirut — Lebanon
- 118) ՇՈՂԱԿԱՐ Պաշտօնաթերթ Ս. Խաչ Դպրելանուց Պատրիարքութեան Հայոց
Թուրքիայ, Կրօնու - բարոյական, գրական և պատմա - բանա-
սիրական, Խթթանուլ - Թուրքիա
"Soghagat", Ermeni Patriklighi, Kumkapu, Istanbul — Turkiye
- 119) ՇՈՂԱԿԱՐ Ամսաթերթի Փատուհանյի Ս. Կր. Լասաւորիչ Հայց. Առաք-
եկեղեցոյ, Փատուհան, Գալիֆորնիա — Ա. Մ. Ն.
2215 E. Colorado Blvd., Pasadena, Calif. 91107 — U. S. A.
- 120) ՈՒՍՏԱՆՈՂ Հրատարակութիւն Սահագեան Լիսէի, Գէյրութ - Լիբան
B. P. 495, Beyrouth — Liban
- 121) ՈՒՍՏԱՆՈՂ Հրատ. Եւրոպայի Հայ Աստանողական Միութեան, Փարիզ —
Ֆրանս
Union Des Etudiants Arméniens d'Europe, 17 Rue Bleue, Paris (9e) —
France
- 122) ՊԱՅԹԱՐ Եռամսեայ Հանգէն Գրականութեան և Արտեստներու, Աւութեր-
թան, Աէսու. — Ա. Մ. Ն.
755 Mt. Auburn Str., Watertown, Mass. 02172 — U. S. A.
- 123) ՊԱՅԹԱՐ Ազգաքան և գրական օրաթերթ, Աւութերթան,
Աէսու. — Ա. Մ. Ն.
755 Mt. Auburn Str., Watertown, Mass. 02172 — U. S. A.
- 124) ՊԱՅԹԱՐ Քաղաքական, բնկերային, մշակութային շաբաթաթերթ, Խա-
թանուլ - Թուրքիա
P. K. 474, Beyoglu, Istanbul — Turkiye
- 125) ՊԱՊ - ՈՒԽՏԻ Պարբերթ Մալաթիայ Կրթասիրաց Ընկերութեան Հարա-
զան Կեդրոնական Վարչութեան, Քիլիէնա, Թւայօ, Ա. Մ. Ն.
Educational Assoc. of Malatia, 12813 Gay Ave., Cleveland, Ohio —
U. S. A.
- 126) ՊԱՏԱՆԵԿԱՆ Մահա - պատանեկան ամսաթերթ, Գէյրութ — Լիբան
ԱՐՁԱԿԱՆ Պ. O. Box 235, Beirut — Lebanon
- 127) ՊԱՏԳԱՄԱԹԵՐ Պաշտօնաթերթ Աթէնքի Կաթողիկէ Հայոց Առաջնորդարանի,
Աթէնք - Յունաստան
Eglise Armeno - Catholique, Dourghouti, Athènes (409) — Grèce
- 128) ՊԱՏՄԱ - ԲԱ Եռամսեայ Հանդես Հայկ. ԱՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի,
ԵԱՄՐԱԿԱՆ Երևան — Հայաստան
ՀԱՆԴԵՍ Աբօվիան Երևան, Abovian Str. No. 15, Yerevan — Armenia, U. S. S. R.

- 129) ԳԱՐՏԵԶ Մանկաբերթ, գր. Կրասուտակուի Թրքակայ Աւանցչաց Միունիքան աշխակցութեամբ, Խօթանուու — Թուրքիա Ferikoy, Kurtulus Savas Sok. No. 55 kat 5, Istanbul — Turkiye
- 130) ԳԻԾՆԵՐ ՀԱՅԵՐ ՀԱՅԵՐ ԿԵՆԱԿՈՒԻ և Վ. Ի. Լենինի Անուան Գիտներական Կազմակերպութեան Հայերագեռական Խորհրդի Մանկական Ամսագլուխ, Երևան — Հայաստան Գիր, Երևան — Հայաստան Red Army Str. No. 41, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 131) ԳԻԾՆԵՐ ԿԱՆԶ ՕՐՊԱՆ ՀՀՈՒՄ ԿԵՆԱԿՈՒԻ և Վ. Ի. Լենինի Անուան Գիտներական Կազմակերպութեան Հայերագեռական Խորհրդի Մանկական Ամսագլուխ Գիր, Երևան — Հայաստան Nalbandian Str. No. 4, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 132) ԶԱՀԱԿԻՔ Աղդային, գրական, ընկերային շարաթաթերթ, Գահիրէ, Եղիպատու — Ա. Մ. Հ.
B. P. 2111, Le Caire, Egypte — R. A. U.
- 133) ԶԱՀԱԿԻՔ Մարգարեն-Երիտասարդական ամսօրեայ, Գահիրէ — Եղիպատու (Ա. Մ. Հ.)
B. P. 2111, Le Caire — Egypte (R. A. U.)
- 134) ԶԱՀԱԿԻՔ ԱմերիկաԲ Ս. Ցովկ. Հայց. Եկեղեցոյ, Տիթրոյթ, Միջիրք — Ա. Մ. Ն.
22001 Northwestern Highway, Southfield, Michigan 48075 — U. S. A.
- 135) ԶԱՀԱԿԻՔ Հագեսր պարբերագիրթ, Հրատ. Հայ Աւետ. Հագեսր Եղայացութեան, Գէրութ — Լիբանան
P. O. Box 4944, Beirut — Lebanon
- 136) ԶԱՀԱԿԻՔ Երկարաթաթերթ, Գէրութ — Լիբանան
P. O. Box 235, Beirut — Lebanon
- 137) ԹԱՀՎԻՐԱՑ Պարբերագիրթ Հայ Կաթողիկէ Երիտասարդաց Միունիքան, Գործ-Համալսարաւ — Լիբանան
Ecole St. Mesrob, Bourdj - Hammoud — Liban
- 138) ՍԱԽ Գրական հանդէս Միութեարեան Սանուց Միունիքան, Խօթանուու — Թուրքիա Pangaltı, İnci Pasajı İçinden 3/5, Istanbul — Turkiye
- 139) ՍԱԻԱԹԵԱԿ Շաբաթաթերթ, Գահիրէ — Եղիպատու, Ա. Մ. Հ.
Rue Galal, Le Caire — Egypte, R. A. U.
- 140) ՍԵՐՄԱՆԱՑԱՆ Գիրք Հայկական Առաջապահական Միունիքեան (Հ. Ա. Մ.), Ֆրէնչ, Գայիֆորնիա — Ա. Մ. Ն.
2421 East Clinton Ave., Fresno, Calif. 93703 — U. S. A.
- 141) ՍԵՒԱՆ Աղդային, հասարակական, գրական շարաթաթերթ, Պ. Այրէս — Արգենտին
C. C. 43 (Suc. 14), B. Aires — Argentina
- 142) ՍԻԽ Կրծական, բահամիրական պաշտօնաթերթ Երևանաց գէմի Հայկական Գատրիարքութեան, Երևանաց կմբայնա — Իսրայէլ Armenian Patriarchate, Old City, Jerusalem, Israel
- 143) ՍՈՎԵՏԱԿԱՆ ԱՐՄԻԵՍ Օրգան Հայկական ՍՍՀ Կուլտուրայի Մինիստրութեան և Հայկական ՍՍՀ Մինիստրների Ասֆետի Կինեմատոգրաֆիայի Գետական Կոմիտէի, Երևան — Հայաստան Isahakian Str. No. 28, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 144) ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ Գրական, գեղարվեստական և մեսական-քննադատական ամսագիր — Օրգան Հայկ. ՍՍՀ Գրողների Միունիքան Վարչութեան Եղիպատութեան և Հայկական Կոմիտէի, Երևան — Հայաստան Barekamoutian Str. No. 3, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 145) ՍՈՎԵՏԱԿԱՆ ԴՐՈՅՑ Օրգան Հայկական ՍՍՀ Լուսավորության Մինիստրության եվլուսավորության, Բարձրագոյն Դրոյցի և Գիտական Հիմնարկութեան Աշխատաղների Արքմիտյան Հայաստան Կոմիտէի, Երևան — Հայաստան Pushkine Str. No. 38, Yerevan — Armenia, U. S. S. R.